



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

9(47.925)

2-24

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԷՆ

Հունիս



ՀԱՏՈՐ Գ.

Կ. ՊՈԼԻՍ

Տպարան «ԿՈՀԱԿ»

Պապ Ալի Էպուստուլոս ևասէնի, թիւ 27

1913

ԳԻՆ 4 ՂՈՒՆԵ
ԱՄԵՐԻԿԱ 20 ՍԵՆՏ

Վաճառման կեդրոնատեղին է «ԿՈՀԱԿ»-ի
խմբագրատունը :

Իրանը՝

استانبول پوسته قوطوسی نومرو ۱۲۵ غوهاق غزنه سنه

Rédaction «GOHAG» B. P. Centrale 125, Constantinople

խմբագրատեղին «ԿՈՀԱԿ»-ի, 125 փոստառեկղ, Կ. Պոլիս

ՀԻՉ ԱՏԱԿՆԵՐ

Յ. Կ. ՃԱՆԿԻԻԼԵԱՆ

ՅԻՉԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԷՆ

(ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ)

ՄԱՍՆ Դ.

Կ. ՊՈԼԻՍ

Տպարան «ԿՈՀԱԿ»

Պապ Ալի Էպուստոսոս հասեփ, քիւ 27

1913

12450

ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԷՆ



Ա. - ԱՆՅԵՍԱԼԸ ՆԵՐԿԱՆ ԵՒ ԱՊԱԳԱՆ

Գիշերը լուսնկայ էր։ Զիս Ա. քեա տանելու հսկո-
ղութիւնը յանձնած էին սասիկան զօրայ հարիւրապետ
Իամայիլ էֆէնտիին։ (Նշանաւոր աւազակապետ և ոճ-
րադօրժ էտնէմ փէհլիվանը ձերբակալողը)։

Ոորհեցայ գլխուս ցաւի պատրուակաւ Իամայիլ է-
ֆէնտիէն հրաման առնել, քիչ մը «ամպար»էն դուրս
ելլել, շոգենաւի կամուրջին կամ ցուռկին մօտերը
նստիլ, նպատակս անգամ մ'ալ Պոլիսը տեսնել էր, որ
քանի մը ժամէն պիտի աներեւութանար։

Իամայիլ էֆ. ն քանի մը վայրկեան մտածելէ վերջ
ըսաւ.

— Ո՞րչափ ժամանակէ որ այդ գլխի ցաւն ունիս.
բժիշկները ի՞նչ ըսին. դե՞ղ չտուին։

— Շոգենաւ մտնելէս վերջ ունեցայ. ինչպէս կ'ե-
րեւի շոգենաւէն է։

— Արդէն ես ալ քիչ մը վեր ելլելու մտադիր էի.
ելլենք քիչ մը վերը նստինք։

Երեք սասիկան-գինուորներ հետեւնիս առած վեր



1049-2002

եղանք . երես դէպի Պոլիս դարձուցած ուղղակի Գուժ Գարու կը նայէի :

Մահաուսէի Ալի Փառա շողենաւը պայծառ լուսնին սակ և մեղմ ու հանդարտ ծովուն վրայ դանդաղաբար իր ձամբան կը շարունակէր :

Պայծառ լուսին ու հանդարտ ծովը ինձ յիշեցուցին վեցուկէս սարուն անցեալը որ Պոնտոսէն մինչև Պոլիս փուռն փոթորիկներով և սաստիկ ալէկոծութիւններով ու թանձր մշուշով մը շողենաւնիս իսարսիսած էր Սալը Բազարի առջև : Իսկ վեց տարի վերջ այդ օրը անցեալին բոլորովին հակապատկերն ըլլալով մեղմ ու հանդարտ կերպով դէպի Ս.քեա կ'երթայինք :

Աչքերս դէպի Պոլիս յառած լսիկ մնջիկ ծխելով դէմս կը պատկերանար կարծես բոլոր սրտակից և սիրելի ընկերներս որոնք Պոլիս թողած էի , և կարծէի թէ ընկերներս ինձի կ'ուղարկէին իրենց ընկերական հրաժեշտները և փոխադարձաբար ես ալ անոնց իմ վերջին հրաժեշտս :

Այս տխուր մտածմանցս մէջ յիշեցի Մայր եկեղեցին և Պատրիարքարանը , որոնց դէմ նստած լուռ ու մունջ կը դիտէի , որ բոլորովին հակապատկերն էր երկու ամիս առաջ տեղի ունեցածին : Կը խորճէի թէ երկու ամիս առաջ ուրախ գուարթ , գոռուն գոշուն՝ ընկերներով չըջապատուած էի և անոնց օժանդակութեանց և անձնութեանց վստահելով կը յուսայի նպատակիս համար՝ այսինքն ընկերներուս կողմէ իբր պատիւ ինձ յանձնուած պաշտօնը ի գլուխ հանել և առ սիրելի աղգս և հայրենիքս ունեցած անհատական պարտականութիւնս կատարելէ վերջ հանդարտ խղճով վերջնականապէս աչքերս փակել . . . : Յանկարծ բուռն սարսուռ մը զգացի , երբ ա՛խ հառաչէ մը վերջ շուրջս

նայեցայ և ոստիկան-զինուորներն ու Նաթուրեանը տեսայ , ա՛խ ի՛նչ ստակալի հակապատկեր անցեալին ու ներկային մըջև : Միտքս նորէն սեւեռեցաւ դէպի անցեալը . բնական էր որ այդպէս ալ պիտի ըլլար , քանի որ այդ անցեալի քաղցր և տխուր ընկերական յիշատակները այնչափ ամուր գամուած էին սրտիս կեդրոնը որ միայն մահուանս մութը կարող էր այդ յիշատակները փշրել ու ոչնչացնել , ոչ թէ բւնասպետութիւն , բանտ ու աքսոր :

Կը խորճէի թէ անցեալին մէջ դրութիւնս երբեմն զուգընթաց եղած է բնութեան , ինչպէս նաեւ ներկան : Չէ՞ որ փորձով տեսած էի այդ անցեալը , և ներկան արդէն շօշափելու իսկ պէտք չկար : Ուրեմն այլևս բնութեան չհաւատալս և չդաւանելս պարզապէս ազիտութեանս պէտք էր վերագրէի : Ի՛նչ կ'արժէր այլևս թերահաւատութիւնս , չէ՞ որ կէնդանի օրինակը մէջտեղն էր :

Պոնտոսէն մինչև Պոլիս մեղի պատահած փոթորիկն ու ալեկոծութիւնը , և Վոսփօր մտնելէն մինչև քարտի սարածած թանձր մշուշը սրտիս կը նմանէին , որովհետեւ շողենաւ նստած միջոցիս սրտիս մէջ ալ ելուէջներ կային , սիրաս սարակոյսներու մէջ թաղուած էր . յուսայից և անյոյս հովերէ կը տատանէր և անսրտչութեան ստակալի փոթորիկէն բւնուած էր . ուրեմն սրտիս և շողենաւին վիճակը բնաւ իրարմէ չէին տարբերեր , երկուքին վիճակն ալ իրար կը համապատասխանէին :

Իսկ գալով Վոսփօրի մշուշին , շողենաւէն հինգ քայլ հեռու ոչինչ չէինք տեսներ և շողենաւն յամբ յամբ կ'երթար ու նաւապետը արկածի երկիւղէն բռնուած՝ խորիարելով շողենաւն առաջ կը տանէր . չէ՞

որ սիրտս ալ նոյն վիճակին մէջ էր. Չէ՞ որ ինչ որ կը յուսայի գտնել Պալոյ մէջ՝ նեցուկ մը և մըջոց մը, այդ բոլորն ինծի համար թանձր մշուշով մը պատանջուած էին, և ես ստիպեալ էի շատ զգոյշ ու խոհեմ և հեռատեսութեամբ խարխաբելով մտնեալ այն անձնաւորութեանց՝ որոնցմէ կը յուսայի գտնել իտէալիս իրականացումը, չէ՞ որ պզտիկ անզգուշութիւն մը, անխոհեմութիւն մը՝ սխալ քայլ մը զիս ահագին արկածի մը պիտի ենթարկէր և ամբողջ իղձս ու նպատակս խորտակուելով օդը պիտի ցնդէր: Ուրեմն այս պարագային ալ վիճակս բազդատելով շոգեհաւին և նաւապետին դրութեան հետ, բնաւ տարբերութիւն չկար: Ըսել է անցեալիս մասին ըրած բազդատութիւններս շատ ճիշդ էին, ուրեմն կը մնար ներկան:

Ներկայի մասին պէտք չէի զգար մտածել իսկ. աւրարածներու ամենէն դժբախտն էի այլ եւս, քանի որ նպատակիս չհասած զիս կը տանէին հոն, որ ինծի անձանօթ և խորթ էր. միայն սա որոշ էր որ կաշկանդուած էի և համակերպած այն վճիռին, որմէ կախուած էր կորուստս: Եթէ երբեք ապագայիս համար կեղծ յոյսեր մը տածէի, նորէն ի դո՛ւր, քանի որ դեռ երէկ Ա.քեալէն վերադարձած խուլ Սատրգի և ուրիշ մէկ քանիներու թէ՛ անվերապահութեամբ և թէ՛ բացակայութեանս բացագանչութեամբ և խուլ հերպով արտասանած ցաւակցախառն խօսքերը լսած էի:

«Շատ կը ցաւիմ ձեր երիտասարդութեանը, աւելի լաւ է ձամբան ինքզինքդ ծով նետես ու խեղդուիս քան թէ Ա.քեա աքսոր երթաս ու բանտարկուիս:

«Ա.քեա երթալ գերեզման երթալ կը նշանակէ, աւելի լաւ է որ մէկը կախաղանի վրայ իր շունչը փչէ, քան թէ ազատուելու և ապրելու յոյսով Ա.քեա երթայ:»

Դեռ ասոնց նման կարգ մը խօսքերը լսելէ վերջը չէի գիտեր թէ ինչո՞ւ ապագաս որոշ կերպով աչքիս առջեւ չէի պատկերացներ. արդեօք մանկութենէս ի վեր ունեցած յատկութիւնս, թէ «յուսահատութիւնը վատութիւն է»: զիս կը մղէր լատներուս կարեւորութիւն չտալ և հաւատք չբնծայել, և որոշած էի այդ համոզմանս կառչած մնալ ցկեանս. ըսել է ապրելու յոյսս էր որ ինծի կը ներշնչէր անգոսնել և արձամարհել ջուրի նման վճիռ և հայելիի նման պայծառ երեցող այդ վտանգն և անոր սոսկումն իսպառ վանել ինձմէ, և կարծես այս բոլորին արդիւնքն էր որ ինձ մտածել կուտար և ինքզինքս կը յուսադրէի ըսելով. թէպէտ ծովը հանդարտ օդը մեղմ և ճանսպարհն անվտանգ է դեռ, բայց եթէ երբեք ասկէ վերջ չոգեհաւանիս ծովերու կատաղի ակիքներու և մրրկալից փոթորիկներու ենթարկուելով ու իր ղեկը կորսնցնելէ վերջ ժայռերու լազխելով խորտակի, թերեւս նորէն բախտս ինձ ժպտի. լատթակի մը փաթառելով ինքզինքս ցամաք ձգեմ ազատուիմ և նոր կեանք մը ապրիմ: Թերեւս Ա.քեայի սոսկալի վիճակը ինծի պարզողներն և իմ հոն երթալուս համար ցաւակցութիւն յայտնողներն ներքին մտածումներուս թափանձելով ծածաղիլի գանէին այս մտածումներս. նորէն ինծի ինչ փոյթ. ես դարձեալ չպիտի յուսահատէի և ապագաս վարդազոյն պիտի տեսնէի, քանի որ յոյսի մը կառչած էի, քանի որ ապրիլ կուղէի...

Երբ ոստիկանները զիս քունէս արթնցուցին, այլ եւս Պոլիս չէր երեւնար. քովս կեցած էր Իսմայիլ էֆէնտին, որ լսաւ.

Անշուշտ գլխուդ ցաւը անցաւ որ մրափել սկսար. վար երթանք քնամանք:

Շնորհակալութիւնը յայանելով վար իջանք քնա-
ցանք :

* * *

Ոստիկանները լուր տուին թէ Միտիլլի կ'երեւայ .
ուրեմն իմ սիրելի ընկերս Նազարէթը պիտի բաժնուէր
մեզմէ . բնական էր որ շատ յանձնարարութիւնները
նէինք իրարու և զիրար խրախուսէինք և այնչափ ալ
տխուր չէինք : Յանկարծ սոսիկան-զինուորներէն մէկը
երկաթէ ձեռնակապ մը առնելով մեզի մօտեցաւ . չգի-
տէինք թէ որո՞ւ համար . ինձի համար էր . իսկոյն
դարձայ Իսմայիլ էֆ . ի երես նայեցայ և ինքը ինձի
մօտենալով ըսաւ .

Կեդրոնէն ինձի արուած հրահանգն է որ կը դոր-
ծագրեմ :

Ըսել է այն «օձախ»էն ուրկէ կը ըլլի անիրաւու-
թիւն և բռնապետութիւն ըսի . և երկու ձեռքերս
դէպ ի երկաթէ ձեռնակապը պարզեցի :

Նազարէթ իսկոյն ձեռքերուս վրայ ծռեցաւ համ-
բուրելու և իր արտասուքները ձեռնակապիս վրայ թա-
փելու : Նազարէթի գլուխը վեր առի և ըսի .

Արտասուքներդ մեզք են որ բռնապետութեան
համար կը թափես . պահէ այդ արտասուքներդ կուտոյ
դաշտին վրայ նահատակուած ընկերներուդ շիրիմները
թրջէ . և ճնկաչոք ուխտէ որ արտասուքներուդ հետ
լուծես նաեւ իրենց վրէժները :

Ես Նազարէթի վրայ այդ հաւատքն օւնէի և են-
թադրութիւն չէին ըսածներս : Աւելորդ է ըսել թէ մեր
իրարմէ բաժնուելու և վերջին հրաժեշտնիս տալու տե-
սորանը շատ յուզիչ եղաւ . որով Իսմայիլ էֆէնտին և
սոսիկաններէն մէկ քանիներ իսկ յուզուեցան բաց ի
Նաթուրեանէն :

Նազարէթ 15 տարուան բերդարգելութեան դա-
տապարտուած էր . բայց հազիւ թէ 3 տարի Միտիլլի
մնաց . իր ճարպիկութեամբ փախաւ և արտասահման
գնաց :

Եւ որովհետեւ ինքը կուռի համար ստեղծուած
զինուոր մ'էր . իսկոյն քանի մը ընկերներ գտած ա-
նոնց պարագլուխ եղած և իսկոյն դէպի Վան երթալ
որչաւ էր ուր իրենց ներկայութեան պէտք կար . դեռ
Վան չհասած Պօղազքէսէն զիւղին մօտ Քիւրաերուն
հետ կուռի կը բռնուին . թէև քանի մը Քիւրաեր դիա-
պատ կ'իյնան . բայց վերջ ի վերջոյ Նազարէթը և իր
ընկերները կը նահատակուին այդ դաշտին վրայ . ի-
րենցմէ անհամեմատ բիրտ ոյժի մը կողմէ :

Անշուշտ միայն ընկերական համրոյրները չէին
կրնար մեր հրաժեշտը նուիրագործել . պէտք էր ան-
պարէն դուրս ելնէի մինչև որ Նազարէթը ցամաք
տանող մակոյկն աներեւութանար . վերջին հրաժեշտ-
ները փոխանակէինք :

Արդէն միւս բանտարկեալները բոլորն ալ վեր ե-
լած էին . միայն ես անպարը մնացած էի Իսմայիլ է-
ֆէնտին և երեք սոսիկաններուն հետ :

Կը պատրաստուէի ես ալ վեր ելլելու . բայց Իս-
մայիլ էֆէնտին ըսաւ .

— Ի՞նչ կայ . և պէտք ալ չկայ վեր ելլելու . մին-
չև որ դուք վեր ելլեք արդէն մակոյկը մեկնած կ'ըլլայ :
Իսմայիլ էֆ . ի այս խօսքերուն նպատակաւոր ը-
լալը իմացայ և դարձայ իրեն ըսի .

Ըսել է շողեհաւին մէջ զանուող բանտարկեալնե-
րուն արգիլուած չէ . այլ միայն ինձի :

Իսմայիլ էֆ . ըսածիս չպատասխանեց . ըսել է իջ
լուութիւնը ըսածս կը հաստատէր :

Իսմայիլ էֆ. զիս իր քով կանչեց և Նաթուրեհանէն չը լսուելու աատիճան ցած ձայնով ըսաւ, որովհետեւ չգլթայի երկարութիւնը գրեթէ 8 մէթրոյի չափ էր.

Ձեռքերուդ ձեռնակապ դնելու հրահանգը Պոլիսէն տրուած է, ինչպէս նաև նաւահանգիստները հասած միջոցնիս քեզ անպարէն դուրս չհանել և որչափ ատեն որ շոգենաւը նաւահանգիստ մնայ լաւ հսկել քու վրայ:

Այդպէս ընելուդ պատճառը ինչ կրնայ ըլլալ: Գուցէ այդ նաւահանգիստները կեցած միջոցնիս քեզ փոխցնեն, ըսաւ քմծիծաղով մը:

Միտիլլիէն գոմիսէր մը և պաշտօնեայ մը անպար իջան և ուղղակի մեր քով դալով խօսքերնին Իսմայիլ էֆէնտիին ուղղելով ըսին.

— Արթին էֆէնտի ճանկիւլեանը ո՞րն է: Իսմայիլ էֆէնտին ինձի ցոյց տուաւ:

Ոստիկանապետը զրպանէն հեռագիր մը հանելով կարգաց և զիմագիծս և այլն բազդատութեան դնելէ և կրկին իսկութիւնս ստուգելէ վերջ մեկնեցան:

Իզմիրին կը մօտենայինք, բայց ես նորէն չպիտի փորձէի անպարէն դուրս ելլել. նորէն ոստիկան գոմիսէր մը և երկու պաշտօնեաներ եկան զատ զատ ձեռքերնին ունեցած հեռագիրները կարդալով, զիս գըրուածին հետ բաղդատելէ և իսկութիւնս հաստատելէ վերջ մեկնեցան, բայց մեկնելէ առաջ Իսմայիլ էֆէնտիին ականջին քանի մը խօսքեր փարտացին և անիկա հաւանութեան նշան տուաւ: Ամէն մէկ նաւահանգիստ հանդիպած միջոցնիս, պաշտօնեաները կուգային միշտ և զիս լաւ մը դիտելէ և անունս մականունս հարցնելէ վերջ կը մեկնէին և այսպէս շարունակուեցաւ մինչև Աքեա, վերջէն իմացայ որ այդ հեռագիրները Պոլսէն

տրուած էին իմ նկարագրութիւնս ընելով, և հրահանգած էին խսկոյն Պոլիս հեռագրել թէ՛ այդ նաւահանգիստն հասած և մեկնած եմ:

Հետզհետէ մեր հայերն իրենց որոշեալ վայրերուն նաւահանգիստները թողլով մեր ճամբան կը շարունակէինք: Երեք չորս նաւահանգիստ հանդիպելէ վերջ Իսմայիլ էֆէնտին այլևս երկաթէ ձեռնկապներ ձեռքս անցունել չտուաւ և թէ նաւահանգիստ հանդիպած միջոցնիս զիս իր հետ առնելով ամպարէն դուրս կը հանէր և շոգենաւին մէջ մէկ մեկուսացեալ տեղ մը կը նստէինք 3—4 ոստիկաններով: Իսմայիլ էֆէնտի ըսել է զիս նկարագրուածին պէս մէկը չըլլալուս համոզում գոյացուցած էր: Վերջապէս 13րդ օրն Սեպտ. 26ին երբ կամրջակին վրայ նստած կը խօսակցէինք, Իսմայիլ էֆէնտին ինձի ցոյց տուաւ Աքեան: Պարսպապատ փոքրիկ քաղաք մը կ'երեւէր: Աքեան հարիւրապետին ծանօթ էր, ցոյց տուաւ զօրանոցն ու ասոր ներքեւն է բանտը ըսաւ, որուն մէկ պատը ծովուն մէջ է: Նաւահանգիստը և պարիսպներուն վրայ ահագին բազմութիւն լեցուած էր. ինչպէս կ'երեւէր նախապէս ամէն մէկը իր տեղը գրաւած էր. այդ բազմութիւնը տեսնելով հարիւրապետին ըսի:

Ինչպէս կ'երեւի, այսօր այս քաղաքին տօնավաճառն ըլլալու է և կամ տարօրինակ բան մը պատահած է, որ ամէն կարգի այսչափ բազմութիւն հոս խոնուած է: Հարիւրապետը քմծիծաղով մը պատասխանեց.

— Տարօրինակ չէ, և ոչ ալ տօնավաճառ, ասոնք բոլորն ալ եկած և պատրաստուած են ձեզ տեսնելու: Հարիւրապետին ըսածը կատակ կարծեցի:

Հիմա պիտի տեսնես. չե՞ս տեսներ ոստիկանութիւնն և պաշտօնեաները ինչպէս կեցեր կ'սպասեն,

որովհետեւ Պէյրութէն իրենց հեռագրուած է թէ այս
ժամուն հոս Ա.քեա պիտի հասնինք :



Բ. — ԲԱՆՏ ԹԷ ՊԺՈՈՒՔ

Շոգեհաւը հեռզհետէ նաւահանգիստին մօտենալով կը դիտէի որ խոնուած երկսեռ բազմութեան մէջ իրարանցում մը տեղի կ'ունենար, մանաւանդ որ աչքերը շոգեհաւու վրայ յառած էին : Վերջապէս շոգեհաւը խարսխեց : Հարիւրապետը 12 բանտարկեալները մակոյկի մը մէջ լեցնելով քանի մը ոտիկաններով նաւահանգիստ դրկեց : Բազմութեան ուշադրութիւնը այլ եւս դարձաւ մակոյկին վրայ, իոկ երբ պաշտօնեաները տեսան թէ դեռ շոգեհաւի մէջն էր, դարձեալ աչքերն դէպ ի շոգեհաւ դարձան. վերջապէս մակոյկով մը հարիւրապետը զիս առնելով դուրս հանեց :

Քանի որ Նաթուրեան ալ բարձրահասակ և սրածայր մօրուք ունէր, ոտիկանաց յիմնապետն և գօմիսէրը հարիւրապետին հարցուցին թէ, որն է ձանկիւլեանը : Ա.ն առնն տեսայ որ ամբողջ ժողովուրդին աչքերը իմ վրայ յառած էին : Թափօր կազմուեցաւ, եօթը զոյգ բանտարկեալներս ոտիկաններէն չըջապատուած պարսպադռնէն ներս մտանք : Ա.քեայի փողոցները շատ նեղ էին, ամէն ոք կ'ուզէր զիս մօտէն տեսնել ու դիտել : Գօմիսէրը կ'սպառնար որ ճամբայ բանան. փողոցը նեղ բազմութիւնը շատ. գօմիսէրը ստիպուեցաւ ժողովուրդն անխնայ կերպով մտրակել, ինչ որ ինձի շատ գէշ կ'ազդէր, մանաւանդ որ գօմիսէրը կը մտրակէր առանց աջ ու ձախ նայելու. ճամբան երկու անգամ կանգ առած հազիւ թէ կառավար-

րական պաշտօնատուներ մտանք, որու ընդարձակ բակը և վարի վերի յարկի պատահանները բազմութեամբ լեցուած էր : Ժողովուրդի այդ հետաքրքիր նայուածքին պահ մը ինքզինքս դուարթ և անտարբեր ձեւացուցի, բայց չգիտեմ թէ այդ նայուածքներէն ինչո՞ւ ազդուեցայ և քրտինքի մէջ ողորուեցայ :

Ձիս հազարապետին ներկայութեան տարին. իր քովը քանիներ նստած էին. ինչպէս կ'երեւէր իրենց հետաքրքրութեան պատճառաւ հոն նստած էին : Հազարապետը ձեռքն ունեցած երեք հեռագիրները աչքէ անցուց. անոնցմէ մէկը իր քով նստողին տուաւ. կարգալէն վերջ դարմացահան շարժումներ տեսնուեցան իր դէմքին վրայ :

Հազարապետն արդէն հասկցած էր թէ ես եմ ձանկիւլեանը : Երեք հեռագիրներ ձեռքը բռնած ոտքի ելաւ ու քովերնիս եկաւ կրկին ստուգելու թէ՛ ե՞ս եմ ձանկիւլեանը (Նաթուրեան միջամտելով ըսաւ թէ, այո՛. ինքն է ձանկիւլեանը) : Հազարապետը զինքը կշտամբեց ձեռքի երեք հեռագիրներն ինձ ցոյց տալով ըսաւ .

Էֆէնտի՛, ասոնք ամենքը ձեզի համար եկած են :
Չը գիտեմ թերեւս այնպէս ըլլայ :

Հրամայեց ոտքերուս շղթան քակել. երկաթագործը որ բակին մէջ իր գործիքներով կ'սպասէր ամենէն առաջ իմ ոտքիս օղակն ուղեց քակել, ձեռքովը շօշափեց և գլուխը շարժելով արարեքէն քանի մը խօսքեր մրմնաց. դարձաւ դէպի Նաթուրեանի ոտքի օղակին : Նաթուրեանը գետին պառկեցուց, քանի մը մուրճի հարուածով քակեց շղթայի օղակն : Երկաթագործն հազիւ 20 տարեկան երիտասարդ մ'էր. իր ձեռքի շարժումէն և խօսքի ձեւերէն այնպէս կ'երեւէր որ ինքը չպիտի կարենար շղթան քակել. դիտմամբ Պոլիս

այդ տեսակ օղակ մը և գամ դարկած էին : Վերջապէս ստիպեցին և երկաթագործը զիս գետին պառկեցուց , 20 վայրկեանի չափ մուրճի հարուածներ տալով աշխատեցաւ , չնայելով որ երբեմն այդ մուրճի հարուածները շեղելով ի՛նչ սոսկալի ցաւ կ'զգայի չլթային երկաթէ օղակը սրունքիս ոսկորներուն դպչելով . պառկած վիճակիս մէջ աչքերս բոլորտիքս և վերի յարկը խորնուած բազմութեան վրայ կը դարձունէի . շատերը երբ մուրճի հարուածի շեղիչն կը տեսնէին դէմքերնին կը թթուեցնէին և կը ծամածռէին . աչքիս հանդիպեցաւ 18—20 տարեկան երիտասարդ մը , որ աչքերն դէպ ի ինձ յառած թաշկինակով արտասուքը կը սրէր . բնական էր որ այդ երիտասարդին արտասուելն ուշադրութիւնս պիտի գրաւէր և ես չպիտի մոռնայի անոր լալը :

Վերջապէս չկրցաւ քակել և զիս այդ դրութեան մէջ նորէն հազարապետին տարին , որ ինձի ըսաւ .

Աղա պէյ , այս երկաթագործը դեռ նոր վարժուած չըրագ մ'է , արդէն մէկ երկաթագործ կայ քաղաքին մէջ . միւսները բացակայ են , ասոր վարպետը վաղը պիտի գայ . երկաթդ վաղը կը հանունք չըլլար :

Ատիկա ձեր գիտնալիք գործն է , ես ի՛նչ ըսեմ :

Դարձաւ յիսնապետին «տարէք» ըսաւ :

Ժողովուրդին մեծ մասը դեռ կ'սպասէր անշուշտ գիտնալով թէ անպատճառ զիս բանտ պիտի տանին :

Ճամբայ պիտի ելլէինք . պէտք էր չլթան տանիլ . բայց խորհեցայ որ 30 օրսայէն աւելի չլթայ մը մէկը ձեռքով տանիլ անկարելի է :

Ժամը 11ն էր . այդ ծանր չլթայի մէկ մասը ուսիս վրայ դիզելով և մնացեալ մասը ձեռքս առնելով , 7—8 հրացանակեր ոստիկաններով շրջապատուած և թուրքերէն գիտցող յիսնապետի մը և գօմիսէրի մը

հետ զիս դէպ ի բանտ կը տանէին : Ճամբան նորէն բազմութիւնը կը հետեւէր մեզի :

Ճամբան գլխարկով մէկը դէմերնիս ելաւ , զարմացմամբ ինձի նայեցաւ և գօմիսէրն ու յիսնապետը յարգանք իր բարեւն առնելնէն վերջ յիսնապետը ինձի ըսաւ . տախա միւսսական հիւպատոսն է :

Փոքրիկ դռնակէ մը բակի մը մէջ մտանք . յիսնապետ մը բակին մէջտեղ նստած էր և բոլորտիքը շարուած էին քանի մը ոստիկան զինուորներ . յիսնապետը և գօմիսէրը զիս նստող բանտին տնօրէն յիսնապետին յանձնեցին և մեկնեցան : Վրաս խուզարկելէն վերջ ոստիկանները զիս առաջնորդեցին և ես իրենց հետեւեցայ . փոքրիկ սրահ մը մտանք , սրահին մէջ գտնուած երեք դուռներէն մէկ դռնակը (գուզու գաբուսը) բանտով զիս ներս մտցուցին . ներսը սոսկալի մութ էր , երկու ձայներ հասաւ ականջիս . «հրամայեցէք Յարութիւն աղա , հրամայեցէք Յարութիւն էք» : Անշուշտ Հայ էին , բայց ես իրենց դէմքերը չէի տեսներ . թեւս մտնելով վերը անկողնոյ մը քով նստեցուցին զիս . ակնարկ մը նետեցի իսկոյն սենեակին մէջ և սենեակին առաստաղը , չկրցայ սրտիս պոթկուծին դիմադմել , լուեխոյն ըսի . «Այս բանտ է թէ դժոխք» : Ի՛նչ , ո՛վ գիտէ քանի տարի այս դժոխքին մէջ տանջուելէն վերջը պիտի մեռնիմ . իրաւ է որ մահուան պատիժի գործադրութիւնը աւելի լաւ էր քան թէ Աքեա ղրկուելիս : Հայ բանտարկեալները Արմենակ , Նշան , Գէորգ և Մինաս էին , որոնք մահուան և 15 տարուան դատապարտուած էին՝ սովորական յանցանքներով : Մօտաւորապէս 200է աւելի բանտարկեալներ կային որոնք Արար , Թուրք , Կաթոլիկ , Յոյն , Պուլկար , Սուռաւուտ , Չէրքէղ և Գնչու էին : Բանտին

յատակը գետնէն վեց սանդղատամատ ցած էր. յատակն հող ու ցեխ էր. բանտին սենեակները պատուհանն չուներին, այլ միայն առաստաղէն 1—2 փոքրիկ լուսամուտները: Ճէմիշները սենեակներուն մէջ էին, ինչպէս նաեւ լուսացուելիք ջուրի փոքրիկ ծորակներ: Ամէն բանտարկեալներն ալ շղթայակիր էին: Բանտարկեալներն առ հասարակ գերեզմանին մօտեցած դալկահար դէմքեր ունէին. հիւանդանոց չկար. Սենեակներուն մէջ գարշահոտութիւնը սոսկալի էր. խոնաւութիւնը վերջին աստիճան: Ահա այդ երեք սենեակներէն միոյն մէջ էր որ իմ շղթայակիր պատիժս պիտի կրէի, ո՛վ գիտէ քանի՞ տարի: Մլուկը, ոջիլն և լուճն այնչափ շատ էին որ հազիւ կրցայ քանի մը ժամ քնանալ:

Բակին մէջ ակոռներուն վրայ նստած էին զինուորական հրամանատարը, ընդհ. դատախազը և հազարապետը, որ դարձաւ դէպի ինձ և ըստւ.

Սրթին էֆէնտի հոս Աքեա է. բանտին վրայ զօբանոց է և թնթանօթներ շարուած են. հոս Պոլիս չէ. անշուշտ ըսած ես որ կ'ըսեն «այս դուռնէն ներս մըտնողը կատու է, իսկ դուրս ելլողը առիւծ» (*): Ուստի Պոլիսը մտնալու ես. ըրած գործդ դիտե՛ս ես՝ պէտք է հոս խելօք կենաս:

(*) Վերջէն հետաքրքրուեցայ և իմացայ որ հազարապետի այդ խօսքերը երկու տեսակ կը մեկնուէին: Ա. ներս մտնող բանտարկեալ մը կատուի կը նմանէ, իսկ երբ կարենայ տակալ և իր պատիժը լրացնելով մեկնել, առիւծ մ'է: Բ. Այն բանտարկեալը որ կը յանդերձնի և կը յաջողի այս տեսակ ամուր և պաշտպանուած բանտէ մը փախչիլ, անոր առիւծ անուն տալ պէտք է եղեր:

Իմ ըրածներս կամ յանցաւոր ըլլայս միայն Աստուած և ես գիտեմ. խելօք և հանբարս կենալ ու չմնալ ինձ կը վերաբերի. ինչ որ ընկուռ ըլլամ ինձի ըրած կ'ըլլամ, ոչ ոքի ըրած չեմ ըլլար, ըսի:

Հազարապետը նորէն կ'ուզէր խօսիլ, իսկ հրամանատարն ստքի ելաւ և հազարապետին խօսքը լնդհատելով ըսաւ.

Այլեւս բան մը լսելու պէտք չկայ, սրովնետե ինքն ըսաւ թէ միայն Աստուած գիտէ, «էօյլէ ես», եթէ հանդարտ մնայ զինքը հանգիստ պիտի թողունք. իսկ եթէ հանդարտ չկենայ զինք պիտի չարչրկենք: Այս չէ՞ր ըսածներդ, հարցուց հրամանատարը:

Այո՛, ճիշդ ձեր մեկնածին պէս:
Պատվօ՛, լաւ պատասխանեցիր, Աստուած համբուրութիւն տայ, հրամանեցէ՛ք երթանք:

Հազարապետը դուրս չեղած բանտին փոխ անօրէնին ականջէն վար բան մը փսրտաց:

Շատ դժուարութեամբ շղթայիս օղակը քակեց երկաթագործը. անոր փոխարէն 20 օրանոց խոշոր օղակներով շղթայ մը անցուցին ստքիս: Այդ «Ժգմիր տէմիրի» ըսուածը մեծ և ծանր յանցաւորներու ստքը կը դնեն եղեր: Է՛ն, ի՞նչ կարող էի ընել պէտք էր համակերպէի:

Հեռզնետէ ընտելացայ բանտի սովորութեան և վարուելակերպին: Արմենակ և Նշան սկսեցին հետեւեալը պատմել ինձ բանտի և Աքեայի մասին.

«Աքեայի մէջ կաշառակերութիւնը, զեղծումը իրենց գաղաթնակէտին հասած են. կաշառքը կ'սկսի նոյնիսկ երկու զրուշէն. ամենայեալին սօսիկանէն մինչեւ կառավարիչը բոլորն ալ կաշառակերութեան ախտէն վարակուած են:

1049 - 2002



չունի իշխանութիւնը, Համարը և Աստուածը, իսկ՞ ու
 գու՞թ իրենց սրտերնուն մէջ հիւլէի մը չափ տեղ չու-
 նին: Պաշտօնեաներուն դրամ տուր, ամէն ինչ բրէ:
 Բանտի տնօրէնէն սկսեալ մինչեւ յետին ոստիկանը ա-
 ռանց կաշառքի բանտին մէջ պաշտօնեայ չեն ըլլար,
 որովհետեւ բանտին մէջ թէ՛ հանգիստ կը մնան և թէ
 բանտարկեալներէն կաշառք կ'առնեն: Յանկարծ բան-
 տարկեալներուն շղթաները կը փոխեն և կը մեծցնեն
 նկատելով որ գոնէ բանտարկեալը 5—10 զրջ. ունի
 քովը տալու և շղթան թեթեւցնելու: Քովը դրամ ու-
 նեցողի անկողինը կը վերցնեն ամենէն զարշահոտ տեղը
 կը դնեն, այսինքն ճիշդ ճէմըշին քով, նկատելով որ
 այդ բանտարկեալը չպիտի կարենայ ստկալ այդ գար-
 շահոտութեան, երբ վճարէ 5—10 զրջ. և արդէն ի-
 ընք գիտեն բանտարկեալին կարողութեան չափը. այն
 ատեն անոր անկողինը կը վերցնեն իր ուզած տեղը կը
 դնեն, իսկ այդ ճէմըշներուն քով մշտական կերպով
 կը մնան չքաւոր և աղքատ բանտարկեալները: Ինչպէս
 կաշառ տուող բանտարկեալին կրօնքը և աղագութիւնը
 կարեւորութիւն չունի իրենց համար, նմանապէս ալ
 մշտական կերպով ճէմըշին քով կեցողին կրօնքը և աղ-
 գութիւնը. վերջապէս դրամ՝ ու դրամ, ուրիշ ոչինչ:
 Երեք սենեակի մէջ պէտք է պատասպարուին բանտարկ-
 եալները, ըլլան անոնք 200. ըլլան 500. մինչդեռ սու-
 վորական կերպով եթէ տեղաւորուին, հազիւ 150 բան-
 տարկեալ կը տեղաւորուին. իսկ բանտին տնօրէնու-
 թիւնը ի՞նչ կ'ընէ, բանտարկեալ կը բերէ դռնակէն
 ներս կը մտցնէ առանց մտածելու թէ տեղ չկայ. գե-
 տինը ցլելերու մէջ պիտի պառկի բնաւ իրենց հողը չէ,
 երբ ամենէն քիչը 10 զրջ. վճարէ այն ատեն է որ իրեն
 տեղ պատրաստել կուտայ:

«Բաղնիք երթալու համար պէտք վճարել առ
 նուազն 5 զր. կաշառք, եթէ ոչ տարիներով առանց
 բաղնիքի մնալն իրենց փոխը չէ: Օրակա՞ն արուած
 հացերը թէ՛ պակաս և թէ խմոր են. բողբջիլը բնա-
 օգուտ մը չունի. սկսեալ հազարապետէն, բանտի տնօ-
 րէնէն և փոխ-տնօրէնին կաշառք կ'առնեն փռապանէն
 և բնական է որ փռապանը հացերը խմոր, պակաս և
 փտած ցորենի ալիւրէ պատրաստէ: Սենեակներուն
 մէջ սրճեփութիւն ընող խեղճ բանտարկեալները ստիպ-
 ուած են ամսական որոշ գումար մը տալ տնօրէնին և
 փոխ-տնօրէնին: Դիմամբ գրամով խաղ խաղալ կու-
 տան, խաղատէրը իր շահածին % 25ը պէտք է տայ
 տնօրէնին և փոխ-տնօրէնին, իսկ ինչ սք յաճախ կը
 պատահի, խաղին պատճառաւ կուլաներ կը ծաղին, ա-
 տիկա աւելի նպաստաւոր է տնօրէնին, իսկայն կուտա-
 րարներուն ոտքը ամենածանր շղթան կը գտնեն և
 անկողիննին ամենէն գէշ տեղը կը փոխադրեն, և որով-
 հետեւ տնօրէնին բանտարկեալ լրտեսներն իրեն լուր
 տուած են թէ ո՞րոնք շահած և որո՞նք կորսնցուցած են.
 անոր համեմատ իրենց միջնորդ (սմատ) բանտարկեալնե-
 րուն միջոցաւ բանակցութեան կը մտնեն և սակարկու-
 թիւնը (կաշառք) կը վերջանայ: Սովորութիւն է որ բան-
 տարկեալին եկած նամակը իրենք կարդալէ վերջ իրենց
 իրենց տէրերուն յանձնեն, և որովհետեւ նամակին մէջ
 գրուած է իրենց որչափ դրամ զրկուելը, ատիկա ի-
 ընք հասկնալէ վերջ իրենց միջնորդներուն միջոցաւ
 քանակն որոշելով իրր նուէր կը պահանջեն և կ'առնեն.
 թէեւ բանտարկեալը խոհեմ, պարկեշտ և հանդարտ
 մէկն է, բայց կ'ստիպուի տալ, եթէ չտայ, որ մը պա-
 տրուակ բռնելով կամ լիբր բանտարկեալ մը թելադ-
 րելով՝ այդ պարկեշտ մարդուն հետ կուրի բռնել կու-

տան , և այն ատեն ուզէ չուզէ պիտի վճարէ . որովհետեւ կռիւլին պատճառաւ յանցանքն իր վրայ բեռցուցած է անօրէնը : Ամէն մէկ սենեկին բանտարկեալները օրական երկու ժամ դուրս կ'ելլեն՝ բակին մէջ օդ առնելու համար . ըսել է ամէն մէկ բանտարկեալ 48 ժամէն վերջ երկու ժամ օդ պիտի առնէ , իսկ այն բանտարկեալներն որոնք ամսական 20—30 զըշ . կը վճարեն անօրէնին , ամէն օր առտուընէ մինչեւ իրիկուն բակին մէջ կը պտալն և օդ կ'առնեն : »

Արմենակի և Նշանի այս պատմութիւնը դեռ պիտի շարունակէին , բայց այլեւս չկրցայ համբերել և նողկանքով մը իրենց ըսի :

Ըսել է նոս դժոխք է եղեր և ոչ թէ բանտ :

Միւս օրը փափաքեցայ որ շարունակեն իրենց պատմութիւնը :

«Աքեայի բանտն որ սոսկալի և անտանելի դրութեամբ հոչակաւոր եղած է Թուրքիոյ մէջ , և արդէն այս բանտէն գէշ բանտ մը չկայ Թուրքիոյ մէջ , այնպէս որ այս բանտին անունը սարսուռ և սոսկում կ'ազդէ եղեր : Ժամանակին Միսնաթ փաշա քննչութեան լիազօր պաշտօնով Սուրիոյ կողմերը կուգայ , քանի որ Աքեայի անունը այնչափ գէշ ազդած էր նաեւ իր վրայ՝ կը փափաքի անձամբ տեսնել թէ իրօք լսուածին չափ սոսկալի տեղ մըն է :

«Կէս օրէն վերջ կուգայ այս դրան առջեւ կ'կինայ (դուռները ամբողջովին վանդակորմի ձեւով շինուած են որպէս զի դուրսէն նայող պահապանները ներսը տեսնեն) . ներսի գարշահոտութիւնը ամենէն շատ դուռնէն է որ դուրս կ'ելլէ : Միսնատ փաշան այդ գարշահոտութեան շղիմանալով իսկայն թաշկինակը քիթին կը տանի , ներս կը նայի , շատ դժուարաւ բանտարկեալ-

ները կը տեսնէ . կը դիտէ որ մնային զանգուածներ են որ կը շարժին մեռելային դէմքով և շղթաներու շառայման հետ «Փաշա էֆէնտի , մէրհամէթ էթ» կը պօռան :

Միսնադ փաշան կը դառնայ իրեն ետին կեցած կառավարիչին . ընդհ . դատախազին և հազարապետին ու կ'ըսէ .

— Դուք խիզ՞ ու գութ չունի՞ք , Աստուծմէ չէ՞ք վախնար . ասոնք փոխանակ հաս լեցնելու , տարէք ծով լեցուցէք որ մէկ անգամէն խեղդուին ազատուին :

Երեք սենեակի բանտարկեալներ միաձայնութեամբ կը պօռան .

«Աստուած կեանք տայ փաշա , չնորձակալ ենք . թող մեզ ծով լեցնեն , որպէս զի ազատուինք մէկ անգամէն : »

Միսնաթ փաշան ձեռքի շարժումով մը կը լռեցնէ բանտարկեալները և կ'ըսէ կառավարիչին :

«Շուտով այս դուռները բացէք , ասոնք ամբողջն ալ շոգենաւ դրէք և Սուրիական Տրիպոլոսոյ բանտը զրկեցէք : »

«Անմիջապէս կ'սկսին բանտարկեալները շոգենաւ փոխադրել և Սուրիական Տրիպոլոսոյ բանտը զրկել : Կառավարութիւնը այս բանտին յանալիները հրամանատարին կը յանձնէ : Հրամանատարը խորհելով որ աւելի յարմար է գէնքերու միթերանոցը զօրանոցին ներքեւ ըլլայ . հոս կը միթերէ հրացանները , սուրերը և այլն : Վեց ամիսէն վերջ կը տեսնեն որ կէսէն աւելին խոնաւութիւնէն փտած և անդորձածելի դարձած են : Իսկոյն մնացածները ուրիշ տեղ կը փոխադրին և դուռները կը գոցեն : Քանի որ Լիմասը կրկին բանտի վերածել պարզապէս հասոյթ մ'էր այստեղի պաշտօնէից համար , քա-

նի մը տարիէն վերջ նորէն բանտի կը վերածեն : Կը տեսնե՞ս աղքատ բանտարկեալները 14 ժամ կ'աշխատին 25—30 փարայի համար , ա՛ն ալ այսպէս դժուար գործ (Արմաւենիի տերեւներ բերել ու հիւսել և զամբիւզ պատրաստել) : Կը տեսնե՞ս , տեղեր կան որ գիշեր ցորեկ ճրագով կ'աշխատին , օրական 30 փարայի համար . ցորենի կոթերը գոյնզոյն ներկել , վերջէն փոքրիկ զմեկով մը քաշել և սիկառէթի և այլ տուփեր շինել : Շատեր կան որոնք յոյս չունին թէ դուրսէն իրենց համար դրամ պիտի զրկուի և կամ իրենք աշխատելու և ծառայելու անկարող են . ուստի իրենց օրական հացերէն մէկ կամ երկուք ծախելով իրենց միւս պէտքերը կը հոգան :

«Կը տեսնե՞ս , այս 200է աւելի բանտարկելոց մէջ հազիւ 4-5 բանտարկեալ կայ որ ամէն օր կերակուր կը պատրաստէ ու կուտէ , իսկ մնացեալները հացը ազին մէջ թաթխելով կամ պղպեղն հացին հետ ուտելով օրերնին կ'անցընեն : Քաղաք մը և բանտ մը , որուն մէջ «Սահթիթ»ը(*) նշանակութիւն կ'ունենայ , այլեւս ինչ կ'սպասուի անկէ : Մինչեւ այսօր բողոքած ենք քանի մը անգամ և միշտ կը բողոքենք , բայց լսողն ո՞վ է , ոչ ոք . ամենքն ալ կաշառակեր և զեղծարարներ են »

Արմենակի և Նշանի այս համառօտ պատմութիւնէն վերջ , ես այլեւս համոզուած գոյացուցի խուլ Իսաքի ըսածին թէ «Մովը նետուիչն աւելի նախամեծար է քան թէ Ա.քեայի բանտը երթալ մնալ» :


Ա.քեայի բանտին անունը «Իժոխք» կոչել աւելի յարմար էր քան թէ «Լիման» : (Ա.քեայի բանտին անունը «Լիման» է) :

(*) Թրքական պղինձի 5 փարանոցն է որ 2½ փարա կ'արժէ :

Ա.քեա հազար տունէ բազկացեալ պարսպապատ քաղաք մ'է , ունի 10—11,000 բնակիչ : Բնակիչներուն մեծամասնութիւնը Իսլամ , իսկ մնացեալը Կաթոլիկ Յոյն և Պարսիկ : Պաշտօնական լեզուն արարերէն է : Տուներն չին շէնքեր են և ոչ այնչափ մեծ . եթէ երբեք սովորական կերպով բնակչութիւն հաստատուի , հազիւ թէ 3000 ժողովուրդ պարունակէ իր մէջ : Քաղաքին մէջ պարսպ գետին չկայ , իսկ պարիսպէն դուրս անագին պարսպ գետին կայ . թէ՛ դուրան աւելի օդաւէտ է և թէ՛ զով կ'ընէ ամառը : Կառավարութիւնը չարածնէր որ ժողովուրդը պարիսպէն դուրս տուներ և խանութներ շինէ , որովհետեւ եթէ արտօնէ , ժողովուրդէն միտայն աղքատ դասակարգը պիտի մնայ պարիսպէն ներս գտնուած տուներուն և խանութներուն մէջ , և որովհետեւ պարիսպէն ներս գտնուած ամբողջ խանութները , խաներն և տուներուն մեծ մասը՝ գտնուած մրդկիթներուն կայուածնիրն են . կառավարութիւնը նկատելով որ , եթէ պարիսպէն դուրս շինութիւններ արտօնէ , այդ մեղկիթներն իրենց հասոցթէն կը զրկուին , այդ պատճառաւ է որ արգիլած է :

Ժամանակին Ա.քեայի մէջ այնպիսի գէշ ջուր մը կայ եղեր որ խմողները անպատճառ հեռոջնտէ կը գիրնան եղեր և արդէն 35—40 տարեկան եղած միջոցնին իրենց գիրութենէն չեն կրնար շարժիլ , իսկ անկէց վերջ սպրիլը արդէն տառապանք մը կրնար նկատուիլ իրենց համար և այդ չին մարդերէն քանիներ ինծի ցոյց տուին որ սաքերնէն մինչեւ ցգլուխ պարզ մտակոյտ մ'էին , հազիւ ինքզինքնին շարժել կարենալու աստիճան : Ժամանակին հարուստ և խղճամիտ կառավարիչ մը եկած է հոս և հիմակուան ջուրը իր անձնական ծախքով բերել տուած է և ժողովուրդը այդ տա-

ապանքէն ազատած է : Արդէն Աքեայի ժողովուրդի մեծ մասը ազքատ է և շատ դժուարաւ կրնան ապրիլ :



Պ. — ԱՅԼ ԵՐՈ ՈՐՑ ԷՐ

Արմենակի և Նշանի պատմութիւնները որչափ որ չափէն աւելի սարսազդեցիկ էին, բայց միեւնոյն ժամանակ պէտք էր տոկայի և տկար չցուցունէի ինքզինքս, մանաւանդ որ իմ մասին ահագին առասպելներ հասած էին Աքեա : Իբր թէ շատ հարուստ եմ եղեր, յանդուզն, կարծի, անվախ և այդպէսով է որ ուզած եմ Հայոց իշխանութիւն ձեռք բերելէս վերջ՝ կարեւոր պաշտօնի մը տիրանալ . ահագին մեքենայութիւններ ունիմ եղեր, որ ոչ ոք չի կրնար անոր գաղտնիքին թափանցել . նոյն իսկ Ոստիկանութեան նախարար Նազըմը շատ աշխատած է եղեր, բայց անօգուտ : Ահա այս տեսակ առասպելներն երբ կը լսէի, հեզնական կերպով կուշտ ու կուռ խնդալէ դատ ինչ կարող էի ըսել : Բացի Արմենակէն և Նշանէն, միւս բանտարկեալներէն ոմանք ալ իբր բարեկամ կ'ըսէին ինձ և կ'զգուշացնէին :

«Լաւ չէր որ այդպէս մեծ սնտուկով և անկողինով ու ժամացոյցով հոս եկար . ասոնք գիտեն որ սեղանաւոր եղած ես և դրամ ունիս քովդ : Քեզի շատ պիտի չարչարեն այս անիրաւիներ : Աքեայի մէջ ասոնց համար ամէն ինչ և նոյն իսկ Աստուածը դրամն է : Լաւ խորհէ և լաւ շարժէ որ ատամներդ ասոնց համբել չտաս : Քեզիպէսները շատ տեսանք հոս . վերջ ի վերջոյ մինակ չապիկ մը թողուցին անոնց վրայ և այնպէս մեռցուցին : Փաշաներու և պէյերու հետ այնպէս վարուեցան . դուն ս'եր կը կը մնաս որ կառավարութեան թշնամի

ես : Թէև մեր ըսելն աւելորդ է, քանի որ դուն մեզմէ աւելի խելացի ես, բայց մեր պարտականութիւնն է առաջունէ քեզ զգուշացնել, քանի որ նոր եկար : Ի սէր Աստուծոյ չյաղթուիս ասոնցմէ . ասոնց ներսիդին խիղճ ու դուր ըստած բանը գոյութիւն չունի : Ինչպէս որ մենք քանի մը անգամ տեսած ենք ասոնց անդթութիւնը : որ իրենց ձեռքի հասար փայտով բանտարկեալները ծեծելով մեռցուցած են, քիչ ատենէն աչքովդ պիտի տեսնես, այլեւս մեր ըսելուն հարկ չկայ : Պիտի տեսնես որ բանտարկեալն մեռնելէ վերջ իր ոտքի երկաթն հանած են և անկէ ետք դադար դրած են : Կը մաղթենք որ օր սուաջ ազատուիս և մեր այս ըսածները չտեսնես :»

«Ժամանակին բանտի պաշտօնէութիւնը և կառավարութիւնը իրենց գործը դիւրացնելու և ժողովուրդը դէպի բանտարկեալները գէշ աչքով նայել տալու համար ամենէն սոսկալի միջոցը կը խորհին, հետեւեալ կերպով .

«Աքեայի մէջ իբր բերդ քանի մը հատ մթերանոցներ կան . այդ մթերանոցները գրեթէ միշտ վառօթով լեցուն են :

«Բանտին պաշտօնէութիւնը ժողովուրդին մէջ կը տարածէ և հաւատացնել կուտայ թէ բանտին մէջ բանտարկելոց խռովութիւն հանելու նպատակն այն է որ բանտէն դուրս ելլելով կամ փախչելով այդ վառօթի մթերանոցներուն կրակ տան, որպէս զի ամբողջ Աքեան իր բնակիչներով և բանտով օդը ելլէ . և անկից վերջ թէ՛ իրենք փախչին ազատուին և թէ այլեւս հոս բանտարկեալ չզրկուի :

«Ահա այդ թուականէն սկսեալ է որ երբ փողը զէնքի գլուխ կանչէ և դրօշակը բանտին վրայ պար-

գուրի, խեղոյն քաղաքին ժողովուրդը մէջմէկ հաստ փայտ, սուր և ատրճանակ և նոյնիսկ խոշոր քարեր ձեռք առած կը վազէ կուգայ բանտը կը շրջապատէ. եթէ բանտարկեալներէն մէկը բանտին դուռնէն դուրս ելլէ, անմիջապէս սպաննեն, ինչպէս ժամանակին 2—3 հոգի սպաննած են»

Որչափ որ կառավարական պաշտօնեաները այդպէս գէշ կերպով նկարագրած և դուրսի ժողովուրդը բանտարկելոց հետ շտրաշար թշնամացուցած էր, բայց շատ անգամ Ա.քեայի Քրիստոնեայ և Իսլամ դասակարգը հասանաթ(*) կը բերէր կը բաժնէր բանտարկելոց՝ փիլաւ, ապուր, միսով կերակուր և այլ ուտելիքներ, Լիմանին մէջ այնչափ թշուառ և աղքատ բանտարկեալներ կը գտնուէին որ «հասանաթ» պօռացած միջոցին ամբողջ բանտը տակնուվրայ կ'ըլլար. այդ խեղճ արարածները կը վազէին իրենց հոգէ պնակները դուռնէն դուրս տալու, որպէս զի իրենց բաժին արուի: Շատ անգամ կը պատահէր որ այդ խառնակութեանց մէջ իրենց պնակները կը կոտրէին սրով կը զղջային իրենց «հասանաթ» ուզելուն, քանի որ այդպիսիներու քով չէր գտնուէր 20—30 փարս որ պնակ մը առնէին, և պիտի ստիպուէին «հասանաթ»ի ժամանակ ուրիշ պնակ փոխ առնել: Ահա սրտամորմաք վիճակ մը:

Ա.քեայի ժողովուրդը յետին ծայր աղքատ ըլլալով՝ բնական էր որ ոստիկան-զինուորներ անդաջի ըլլալով՝ զարմանային և իրենց լսածին հաւատային թէ սեղանաւոր և հարուստ եմ, քանի որ անառկա խուզարկելու ատեն տեսան որ 100է աւելի 5, 7½ զրջ հոց ծխախոտի տուփեր կային մէջը որ բնկերներս և բարեկամներս

(*) Տրուած ողորմութեան և կերակուրին Արարելքէն անուռն է:

նուէր բերած էին և կարգ մը մուտքը բանտին մէջ շարգիլուած առարկաներ:

Քանի քանի անգամներ փոխ-տնօրէնը պատրուակաւ մը զիս սենեակէն դուրս հանած և գիւղերէն եկող նշանաւորներու ու իր բարեկամներուն փափաքին համաձայն զիս անոնց ցոյց տուած էր. շատերէ նոյնիսկ նուէրի ձեւի տակ կաշառք առած էր:

Ես ոչ ապասպելներու պէտք էր ականջ կախէի և ոչ ալ Արարներու հետաքրքրութեան. առաջին գործս և զաւ հասցէներ ձեռք բերել և գաղտնի կերպով թղթակցիլ: Քանի որ կաշառք կար, ամէն ինչ դիւրին էր ուրեմն: Ամէնէն տուջ պէտք էր հասցէ տալ Պոլիս, որ Հայերէն թերթեր զրկէին. այդ նամակս գրեցի Թուրքերէն, որովհետեւ պէտք էր հազարապետը կարդալէ վերջ արտօնէր: Թերթերն եկան և Հայրենիք թերթը մինչև վերջը իբր նուէր ձրի զրկեցին:

Նամակատան տնօրէնը Սուլթան Ազիզի լրտեսներէն Սայիտ պէյն էր որ ժամանակին հոն աքսորուած էր: Պոլսէն իրեն հրահանգ արուած էր որ իմ նամակներուս ուշադրութիւն ընէր: Ինքը սկիզբէն հակառակորդ մը եղաւ ինծի և իր հակառակութիւնը պահեց մինչև վերջը: Քանի մը անգամներ զրկած թուրքերէն նամակներս բացած կարդացած էր. վերջէն նորէն ուրիշ պահարանի մը մէջ դնելով հասցէն գրած և զրկած էր: Չէի գիտեր թէ այդ ապուշը որ կառավարական պաշտօնէից քննութեանէն կասկածելով ինքը նորէն կը բանար նամակս, ի՞նչ վտանգաւոր բան գտնալ կ'երագէր. երբեմն դիտմամբ թուրքերէն նամակներ գրել կուտայի իր քիթին խնդալու համար. կարճա՛նին ըսել կուտայի թէ նամակը իմս է, որպէս զի կարդար:

Բանտարկելոց պիտոյքները շուկայէն կը բերէին

Նալիլ, Ջէքէրիա և Մուսթաֆա կարտիաները, անոնց-
մէ մէկը Նալիլը աւելի յարմար տեսայ ձեռք առնել,
և քանի որ անունս հարուստ եղած էր (որուն պատճա-
ռաւ մէկ քանի ծխախոտի մեծ տուփերէս իբր նուէր
կամ կաշառք բանտի անօրէնին գացին), բնական էր որ
Նալիլ համակերպէր առաջարկիս, ինքը երկու գիշերն
անգամ մը մեր սենեակին մէջ երկու ժամ պահապան
կ'ըլար :

Արմենակի միջոցաւ անուղղակի կերպով ձեռք ա-
ռի գինքն և երբ բոլոր պատուէրներս ընդունելու և
գործադրելու համամիտ գտնուած էր, փոխան իմ կող-
մէ տրուած նուէրիս (կաշառք), այլեւս գործի սկսայ,
քանի որ Նալիլը խոստացած էր նոյսիսկ ատրճանակ
բերել յեթէ պէտք ըլլար և պէտք է ըսել որ ինք ըն-
դունակ և թէ շատ ճարպիկ մէկն էր և իր այդ յատ-
կութիւններով շատ բաներ ձեռք բերի :

Քաղաքին մէջ կաթոլիկ ամենանշանաւոր վաճառա-
կան Իպրահիմ Սուրի էֆէնտին իմ բարեկամս էր այլեւս .
նամակներս գոց երթալուն և ձեռքս հանելուն միջոց-
ները պատրաստած ու ապահոված էի այլեւս :


Մարմենտի և Գրլըձձանի բերդարդելութեան
պատիժին ո՛րչափ ըլլալն որոշուած չէր . այսինքն առ-
ժամանակեայ էր : Երբ Աքեա հասան, հազարապետն
անոնք փոխանակ բերդին մէջ ազատ ձգելու ըստ օրի-
նի, ինչպէս որ Թուրքիայ միւս բերդերուն մէջ կ'ընեն,
ընդհակառակն անոնք կառավարչատան մէջ իբր բան-
տարկեալ պահեց, միայն ուրբերնին շղթայ գնել չտուաւ .
Թող ընթերցողներուն զարմանք չպատճառէ մեր ըսա-
ծը թէ՛ այստեղ տիրողը կամակայութիւն էր . և պէտք
է համոզուի որ Աքեան բոլորովին տարբեր էր . Աքեայի
մէջ դրամ, ուրիշ ոչինչ : Աքեայի մէջ օրէնք ըսուած

բանը դրամն էր : Բնականաբար ես պիտի միջնորդէի
յիմ ընկերներս այդ բանտարկութենէն ազատելու, որ-
պէս զի ըստ օրինի քաղաքին մէջ ապրելու և պտտելու
ազատ ըլլային : Վերջապէս կրցայ հազարապետին սիր-
տը շահիլ և եօթը ֆրանս . ոսկիով ազատ արձակել տալ
ընկերներս : Մարմենտի ձերբակալութեան պատճառը
հետեւեալն եղած էր .

Վարիչ Մարմինը քանի մը հասցէներ ունէր, այ-
սինքն արտասահմանի ու երկրին հասցէները բոլորովին
իրարմէ տարբեր էին և միշտ կը փոխէինք : Արտասահ-
մանի հասցէն «Թորոս Լեւոնի» էր : Այդ հասցէներով
եկած նամակները՝ բոլորն ալ ինձ կը յանձնուէին իբր
գանձապետ : Յոյցէն առաջ Արփիար Արփիարեանը
Տփղիս կը գտնուէր : Մենք կը թղթակցէինք Գրիգոր
Արծրունիի հետ, և Արծրունի գիտէր որ մեր կեդրոնը
Պոնտոս է . արդէն Պոնտոսի հասցէն և կեդրոնի ան-
դամներն իրեն ծանօթ էին : Արփիարը կ'ուզէ Տփղիսէն
Պոլիս վերադառնալ . Գ. Արծրունին կը խորհի թէ փո-
խանակ դրամները թղթատարով Վարիչ Մարմնոյն զըր-
կելու և աւելորդ ծախք ընելու : քանի որ Արփիարը
Մեակի Պալսոյ թղթակիցն էր և Պոլիս պիտի գար,
Արփիարին կը յանձնէ 2000 բուպլի որ Պոլիս Վարիչ
Մարմնոյն յանձնէ : Գ. Արծրունին նաեւ նամակաւ մը
Պոնտոս կը տեղեկացնէ թէ «Արփիարը կուգայ և իրեն
յանձնած եւ 2000 բուպլի, Պոլիս Վարիչ Մարմնոյն
յանձնելի» . որովհետեւ Արծրունին գիտէր թէ՛ Արփի-
արը Պոնտոս պիտի հանդիպի : Եւ Արծրունին արդէն
Պոնտոս գրելէ առաջ, «Թորոս Լեւոնի» հասցէով Պոլ-
սոյ Վարիչ Մարմնոյն կը գրէ իր զրկած 2000 բուպլին :
Յոյցէն վերջ Հնչակեան շարքերուն մէջ կը մտնէ նա-
մակատան պաշտօնեայ Արմենակ Հաչկունին :

Արմենակ կ'ըսէ, Վարիչ Մարմնոյն հասցէին եկած նամակները և թերթերը ինք զիւրութիւն ունի ապահով կերպով բերելու և իրենց յանձնելու: Վարիչ Մարմինը Արմենակն իրր ընկեր նկատելով կ'ընդունի իր առաջարկը:

Մամբրէն այս խնդրէն տեղեկութիւն կ'ունենայ:



Գրիգոր Արծրունի

քանի որ դեռ ընկերներուս իմ երկատու չէի հասցուցած որ Մամբրէն մասնիչ մ'է: Մամբրէն գիտէր նաեւ մեր արտասահմանի հասցէն:

Մամբրէն Նազըմին մեծ ծառայութիւն մը ընելու փափաքով կ'որոշէ Վարիչ Մարմնոյն հասցէին եկած նամակները տանիլ Նազըմին յանձնել: Քանի որ նամակներու գործը Արմենակին յանձնուած էր, Մամբրէ

կը յաջողի Արմենակը համոզել և իրեն պէս վատ մատնիչ մը դարձնել զայն: Այլեւս գործը զիւրացած էր, Մամբրէն և Արմենակը ձեռք ձեռքի տուած գործի կ'սկսին, և ահա այդ միջոցին է որ Գ. Արծրունիի նամակը կարգալէ վերջ կը տանին Նազըմին կը յանձնեն, և Նազըմ կ'սպասէ Արփիարի Պոլիս հասնելուն, զոր շողենաւէն ուղղակի Նազըմին կը տանին և թէ Նազըմ իսկոյն կը հեռագրէ Պննտոս և Մարիմեանը ձերբակալելով Պոլիս կը զրկեն:

Արփիար նախ կ'ուրանայ իրեն յանձնուած 2000 բուպլին. առանց գիտնալու թէ արդէն Գ. Արծրունիի նամակը կառավարութեան ձեռք անցած է:

Մարիմեան Պոլիս հասնելէն վերջ երբ Նազըմ Գ. Արծրունիի նամակը մէջտեղ կը հանէ և Մարիմեանի ներկայութեան կը կարգայ, այլեւս փախուստի միջոց չի մնար և Արփիար կը խոստովանի:

Մարիմեանը առժամանակեայ կերպով Ա.քեա կ'աքսորեն, իսկ Արփիարը Պոլսոյ բանտը կը պահեն և 2000 բուպլին չգիտցուեցաւ թէ ինչպէս բաժնուեցաւ և կամ ո՞վ իւրացուց:

Արփիարի բանտարկութենէն քանի մը օր վերջ կը ձերբակալուի նաեւ Տօքթ. Յ. Թիւրքեան և Տատեան Վահրամ պէյր ու Տօնապետեան Պետրոսը: Տօնապետեան Պետրոս երբ Նազըմի և Հիւսնիի ներկայութեան դէչ կը խօսի Արփիարի մասին ի պատասխան իրեն եղած մէկ հարցումին, Նազըմ և Հիւսնին Տօնապետեանին կ'ըսեն:

Դուք զիսէք որ Արփիար կառավարութեան ծառայութիւն մը կ'ընէ անոր համար գէչ կը խօսիք անոր մասին:

Պոլիս մնացող կարգ մը բանտարկեալները երբ

Մնունդի առթիւ ներման արժանանալով ազատ կ'ար-
ձակուին, ինչպէս նաեւ Արփիարը որ ազատուելէն եր-
կու օր վերջը ինքնաբերաբար մեղացադիր մը կը հրա-
տարակէ իբր խմբադրական՝ Արեւելք օրաթերթին մէջ :



Արփիար Արփիարեան

Գրլըճճեանի Ա.քեա Ա.քսորուելուն զլիաւոր պատ-
ճառն հետեւեալը կ'ըլլայ .

Գրլըճճեան ալ ինծի պէս (թէեւ ինքը ինձմէ աւելի
զարգացեալ, իբր իրաւարանական ուսանող) Նազըմի և
Հիւսնիի ներկայութեան կ'սկսի ա՛նպիսի կծու և նա-

խտտուից քննադատութիւններ ընել, ձազկել և մատ-
նանչել Նազըմի ու այլոց գործադրած զեղծուհներն և
անիրաւութիւնները . վերջապէս ճակատաբաց կը յայ-
տարարէ թէ օրուան կառավարութեան այդ ընթացքը
Օսմ. կայսրութիւնը դէպի քայքայում կը տանի և քիչ
ատենէն այդ պետութիւնը դէպի անդունդ պիտի դա-
հավիժէ, ևն . ևն . . Դատավարութեան միջոցին չեն
կրնար բան մը ապացուցանել Գրլըճճեանի վրայ, որպէս
զի դատարան իր վճիռն արձակէ : Նազըմը իբր վրէժ-
խընդրութիւն իր դէմ տեղացած նախատինքներուն ,
Գրլըճճեանը Ա.քեա կ'աքսորէ առժամանակեայ կերպով
իբր բերդարդել :

Պոնտոսի կեդրոնի անդամները վտանգուելէն և
փախչելէն ու Մարիմեան ալ ձերբակալուելէն վերջ ,
կուսակցութիւնը կ'որոշէ այլեւս ժընէվի կեդրոն-խըմ-
բագրատունը Աթէնք փոխադրել , որպէս զի երկրին ա-
ւելի մօտ ըլլայ :

Կեդրոնը Աթէնք փոխադրուելէն վերջ այն առա-
ւելութիւնը ու օգուտն ալ կ'ունենայ որ Պոլսոյ մէջ
վտանգուած բնկերները՝ Մուրատը, Տամատեանը և այլն
չատ դիւրութեամբ և անմիջապէս ինքզինքնին Աթէնք
կը նետեն ու կ'ազատուին :

Մուրատ արդէն կեդրոն հասած էր և շատ անգամ
կեդրոնէն ինծի գրուած նամակները Մուրատի ձեռա-
գիրներն էին :

Ռուբէն Ման Ազատ ալ կեդրոն կը գտնուէր և կը
թղթակցէինք :

Մարիմեանին և Գրլըճճեանին հետ Ա.քեա եկաւ
նաեւ Ն. Պալպալեան , իսկ Մարգար Մովճեան Տրի-
պոլիս աքսորուեցաւ , ուր թոքախտէ բռնուելով մեռաւ :

Մարիմեանի, Գրլըճճեանի և իմ մէջ բնաւ տարբե-

բութիւն չկար նիւթական տեսակէտով, իբրև ընկեր պէտք էր ապրէինք, իսկ Գլըրճճանի անուշղին աւելի նոյ պէտք էր տանէինք, քանի որ հիւանդ էր:

Քանի մը օր Պոլսէն Աքեա հասաւ Միսաք Տաքէսեան որ Թիւթիւնճիէֆի ցուցմունքով ձեռքակալուած էր:

Աքեայի ուղևորական հիւպատոսին աները հազարապետ Ապտիւլ Լաթիֆ աղայի աներձագը սպաննած էր և 15 տարուան դատապարտուած էր. լսեցի որ դատավարութիւնը բեկանելու ձեւով կ'ուզէն զինքը անպարտ արձակել, լանցո (կառք) մը ընդհ. դատախազի օգնականին. և 30 ոսկի հազարապետին կաշառք տալով:

Այս լուրը բոլորովին անհաւատալի և զարմանալի թուեցաւ ինծի, որովհետեւ կ'մտածէի թէ ուղևորական փոխ-հիւպատոսը անշուշտ պիտի փախաքի իր աները ազատել բանտէն. ասիկա շատ բնական էր:

Ընդհ. դատախազը կարող է և կարելի է մէկ կառքով կաշառուել, աս ալ լաւ, իսկ չէի կրնար այն մտքին հետ հաշտուիլ և հաւատայ թէ հազարապետը իր աներձագին կեանքը և արիւնը ծախէ 30 ոսկիի և ան ալ Քրիստոնեայի մը: Ինծի այդ լուրը տուողը Արմենակն էր որ ան հառաչով մը կ'ըսէր. Երանի՛ թէ քու գործը ալ այդպէս ըլլար:

Հիւպատոսին աներձագը էլիաս մեր քովի սենեակը կ'պառկէր. վերջապէս օր մը առիթը ներկայացաւ և իրեն հետ տեսնուեցայ այդ խնդրոյն առթիւ: Էլիաս լսածներս հաստատելէն վերջ ըսաւ.

Կարելի է քանի մը օրէն քեզ մնաս բարով ըսելով բանտէն դուրս ելլեմ:

Չարմացական ձեւիս վրայ էլիաս քմծիծաղ մը ու-

նեցաւ և ուղեց հասկնալ թէ ո՞ր պարագան է որ ինծի զարմանալի և անհաւատալի կ'իթուի: Հազարապետին պարագան, ըսի.

Մեղադրելի չէք որ այդպէս կ'մտածէք. այլ շատ բնական և լուրջ է ձեր համոզումը. բայց ասիկա Աքեայի համար չէ. եթէ դրամ կայ, ամէն բան կայ, այսչափ:

Մտքիս մէջ ուրիշ բան մը ծագում առած էր, անոր համար կ'հետաքրքրուէի այս ինդրով. ուստի տեսնուեցայ մեր սենեակին մէջ գտնուող Պետրոս Հատատի և էլիաս Ապիթի հետ երկուքն ալ մահուան դատապարտուած, և թրքերէն խօսիլ զիտէին, և իրենց երկուքին եզրակացութիւնները սա եղած էր, որ ըսին ինծի.

Չերբակալուած յանցաւորին ինչպէս նաեւ դատախազներուն իսկոյն կ'ներկայանան հազարապետին և ընդհ. դատախազին միջնորդները. երկուքէն մէկը (այսինքն թէ՛ դատախազը և թէ ոճրագործը) որ շատ դրամ ունի և կարող է պահանջուած գումարը վճարել կամ միջնորդներու հետ համաձայնիլ: կ'չահի, իրաւունք և արդարութիւն դրամ սենեցողին կողմն է. սակայն թէ միւռը իրօք արդարութիւնը իր կողմն ըլլալով բնականաբար պիտի բողոքէ, բայց ի զո՛ւր, քանի որ դրամ չունի: Մենք այս բաներ շատ տեսած ենք: Քանի՛ քանի՛ բանտարկեալներ հազարապետին կաշառք տալով բանտէն փախած են աւասիկ թէ ինչպէս: Հազարապետը փոխ-անօրէնին կ'պտտուիրէ որ այս ինչ լանտարկեալը շուկայ տանին, ինչ որ սովորութիւն է, անտարկեալին հետ գացող ոստիկանը թող անուշադիգը արբեւ բանտարկեալը խոյս տայ. ոստիկան թող ոչ չընէ: Պէտք էր կատարել հազարապետին հրամանը,

մանաւանդ որ անօրէնն ալ քիչ մը դրամ պիտի առնէր փախչող բանտարկեալէն : Իսկ գործը վերջանալէ վերջը հազարապետը հրաման կ'ընէր բանտարկել ոստիկանը , բայց ոստիկանին ամսականը կ'տրուէր : Քանի մը ամիս վերջ ոստիկանը իր պաշտօնին գլուխն էր : Իսկ եթէ փախչողին դատախազն աւելի ուժով մէկն էր , հակառակ պարագային փախչող ոստիկանը պաշտօնազուրկ կ'ընէր , քանի մը ամիս ձեռքի տակէ անոր ամսականը տալով և յետոյ նորէն ոստիկան կ'գրէր : Ինչպէս Ապու Սալիլ : Էլիասի հետ ունեցած տեսակցութենէս հազիւ քսան օր վերջ , Էլիաս մեր սենեակին դրան առնալ եկաւ ու ձեռքս թօթուեց ու «մնաս բարով» ըսելով գնաց , 15 տարուան փոխարէն 18 ամիս բանտը մնալով : Էլիաս այլ եւս ազատ էր : Երկու օր վերջ հազարապետին թուղթ մը դրկեցի իբր աղերսագիր որով կ'ուղէի իր ներկայութեան երթալ :

Նախուրեան դերձակ ըլլալով հազարապետի սենեակին մէկ կողմը նստած , հազարապետին համար կար կարելու պատրաստութիւններ կ'տեսնէր : Երբ հազարապետին սենեակը մտնելս տեսաւ , կարծեց թէ ո՛ր և իցէ յանցանքի մը համար բանտի անօրէնը զիս հազարապետին տարած էր , հազարապետը օրպիսութիւնս հարցուց : Ծնորձակալութիւնս յայտնելէ վերջ ըսի , կ'ուզեմ առանձին տեսնուիլ ձեզ հետ . իսկոյն հրամայեց անօրէնին և Նախուրեանին դուրս ելլել և մեզ առանձին թողուլ :

Մուցայ ժամանակին յիշելու պարագայ մը որ բաւական հետաքրքրական էր : Ա.քեա հասնելուս երկրորդ օրն երբ հազարապետ հրամատարը և ընդհ. դատախազը բանտ եկան Պուլէն եկող նորեկ բանտարկեալներուն չղթաները փոխելու , հազարապետն ամէն մէկ բան-

տարկեալին կ'հարցնէր իր արհեստը : Ի հարկէ ևս այդ օրը այնչափ չհետաքրքրուեցայ այդ խնդրով , բայց վերջէն հասկցայ որ հազարապետին այդ հարցումն իր որոշ պառճառն ունէր :

Հազարապետը կ'փնտռէր իրեն պէտք ըլլալիք արհեստաւորը , այսինքն կոշկտկար , դերձակ , սափրիչ , ևայլն , որպէս զի իրեն պէտք եղած մուճակն ու հագուստները ձրի կերպով բանտարկեալներուն չինել տար և ձրիարար ածիլուէր :

Նախուրեան արհեստով դերձակ ըլլալուն համար միշտ իր սենեակին մէկ բաժանման մէջ կ'պահէր հանարապետը , և իր հագուստները ձրիարար Նախուրեան զին կարել կամ շինել կուտար . ահա այս պատճառաւ էր որ Նախուրեան հազարապետին քովը կ'գտնուէր :

Հազարապետին ըսի .

— Ես հիմա չպիտի փաստեմ թէ այս խնդրոյն մէջ ո՛րչափ մեղաւոր ու անմեղ եմ . դուք ինձմէ շատ լաւ գիտէք զինուորական ատեաններուն սովորութիւնն . ևս ինչ որ ըրած եմ անիկա Պոլիս մնաց : Զիս հոս զրկեցին մեռնելու համար , ո՛չ թէ սպրեւու . Էնթադրենք թէ նոյն իսկ ծովուն վրայ և հոս հասնելէս վերջ միշտեւ հիմա մեռած ըլլայի : Ես լաւ գիտեմ որ Պոլիս ինձմով բնաւ չպիտի հետաքրքրուէր , բայց ևս լսած եմ որ ինձի համակրած էք սկիզբէն , որուն համար չնորհակալութիւնս կ'յայտնեմ . իսկ ինչ որ զիս հետաքրքրած է , այն է որ դուք շատ գթասիրտ մէկն ըլլալով շատ կ'ցաւիք եղեր որ այս շարչարանքները կ'կրեմ : Վերջապէս , ձեր սիրտն ու խիղճն հանդարտեցնելու համար կարուկ և կարճ միջոց մը խորհած եմ , միջոց մը որ ձեզ նման ազնիւներուն խղճին վրայ ծանրացած բեռը կ'թեթեւցնէ , և արդէն փափաքնիդ է՝ որ միշտ

յարդիկ սպրին ոչ թէ մեռնին չարաչար կերպով : Ուստի եկած եմ դէպի ձեզ ունեցած յարգանքիս ապացոյցը տալու անաջարկելով որ զիս ազատ թողնելու փափաքնիդ չուտով կատարէք և ձեզմէ իմանալու թէ այդ գործողութեան համար որչափ դրամ պէտք է որպէս զի վճարեմ, ա՛նա այս է անաջարկս :

Նկատեցի որ դրամին անուներ նշմարելի կերպով սարսեց հազարապետին ջիզերը :

— Ըսածնիդ շիտակ է : շատ կ'ցաւիմ ձեր վրայ, բայց չեմ կրնար բան մը ընել. որովհետեւ Պոլսէն ձեր մասին եկած հեռագիրներ և հրահանգներ սոսկալի են. եթէ այդ հրահանգներուն անսայի, ձեզի արեւու երես տեսնել չպիտի տայի. բայց կ'տեսնէք թէ ի՛նչպէս կ'վարոււիմ : Դժուար է անաջարկնիդ և թէ անկարելի :

— Քիչ ատենուան մէջ ձեր բարեսրտութիւնը ձանջաց, արդեօք ո՞րչափ դրամ պէտք է, ըսի :

— Ո՞րչափ դրամ ունիս քովդ, ըսաւ :

— Քովս շատ դրամ չունիմ, երբ հասկնամ որչափ պէտք ըլլալը չուտով բերել կուտամ :

Է՛հ, եթէ երբէք համաձայնած ըլլայինք. 50-60 ֆրանսական ոսկի պէտք էր : ըսաւ :

Այլ եւս համաձայնելու խնդիրը վերջացած է կարծեմ, կը լսեմ որ հոս ամենանշանաւոր վաճառականը, Իպրահիմ Խուրի էֆէնտին է, ձեր հրամանով դրամները անոր քով կ'ձգեմ և ես Ա. քեայէն երթալէս վերջ դուք կ'առնէք, բայց կ'մտածեմ որ այդչափ դրամ չպիտի կրնամ բերել տալ, և շատ ըլլալը դուք ալ գիտէք :

— Հապա ո՞րչափ, ըսաւ :

— Երեսունի չափ կրնամ բերել տալ :

— Է՛հ, այդ ալ շատ քիչ է :

— Հոգ չէ, թող 40 ըլլայ :

— Ե՞րբ նամակ պիտի գրես :

— Նոյն իսկ վաղը :

— Նամակդ գրէ, թող դրամները գան. ինչպէս ըսի շատ դժուար է, բայց քանի որ անգամ մը համակրած եմ քեզի, կ'աշխատիմ յաջողցնել, մանաւանդ որ փոքրիկ զաւակներուդ և ընտանիքիդ նեցուկը դուն ես. այս բարիքն ալ քեզի ընեմ :

— Շնորհակալ եմ, ըսի : — Երբ կը մեկնէի. հազարապետն ըսաւ :

— Պէտք է նամակիդ մէջ գրես թէ բանտին մէջ կ'ուզես առեւարական գործ մ'ընել, անոր համար է որ դրամ կ'ուզես :

— Բնականաբար այդպէս պիտի գրեմ և վաղը պիտի առնես գրած նամակս :

Տնօրէնը կանչեց պատուիրեց որ մեծ շղթաս հանեն և թեթեւ բան մը դնեն :

Տնօրէնը կարծեց թէ շղթայի մասին էր որ այդչափ կ'խօսիինք. երբ բանտին բակը մտանք, տնօրէնը իսկոյն հրամայեց որ շղթաս հանեն հազարապետին հրամանով : Բանտարկեալներուն հետաքրքրութեան վերջն եկած էր, կարծելով թէ շղթային համար հազարապետին գացած եմ : Ուրախ էի որ դժոխքէն կ'ազատէի : Արդէն գաղտնի նամակս գրած և բանտի վիճակը մանրամասն նկարագրած էի :

Իսկոյն նամակ մ' գրեցի և խնդիրը պարզելով՝ 40 ֆրանս. ոսկի ուզեցի և ստիպողական կերպով պահանջեցի որ չուտով զրկեն : Իսկ ձեւակերպութեան համար թրքերէն նամակ մը գրել տուի և հազարապետին զրկեցի հազարապետը նամակս կարգալէն վերջ Խալիլին պատուիրած էր չուտով բոսթան տանիլ : Հազարապետին և իմ միջեւ պայտէս քիչ օրէն յառաջ եկած բարեկամութիւնը զարմացուցած էր Խալիլը :

Թերթերու մէջ կարգացի որ Խրիմեան Երուսաղէմ ուխտի կ'երթայ: Անհաւատալի թուեցաւ ինծի և կառավարական խաղ մը նկատեցի: Իսկոյն նամակ մը գրելով ուզեցի իրողութիւնն իմանալ. մի գուցէ զինքը Երուսաղէմ աքսոր զրկած են, մտածեցի:

Հայրիկը կ'գրէր. — «Ինչ որ կարծես այն է աքսորուած եմ. մինչև ե՛րբ հոս մնալս յայտնի չէ. ըրածդ մեծ յանդգնութիւն էր. չեմ յուսար որ յուսահատիս. այդ բանտին գէշութիւնը և չարչարանքները նկատի ունենալով կը յուսամ թէ պիտի կրնաս սոսկալ. գիտեմ նաև որ շատ դրամ չունիս քովդ. ես ալ շատ չունիմ. այս անգամ քեզի հինգ ոսկի կ'զրկեմ Պէրութի վանքին տեսուչին միջոցաւ. երբ պէտք ունենաս նորէն գրէ ։»

Ինչ որ կ'կատկածէի ճիշտ էր: Նիւթակահիս մասին բան մը չէի գրած, այլ գրած էի թէ պատմուածքն պէս հոս բանտ չէ, այլ դժոխք. ինչ որ ալ ըլլայ չպիտի յուսահատիմ:

Բումէլիէն 18 հոգի իսլամ Ալպանացի Առնաւուտներ զրկած էին Աքեա, որոնց մէջ կ'գտնուէին 5 հոգի ցկեանս և մահուան դատապարտուածներ. իսկ միւսները՝ 15 տարուան: Նորեկներուն մէջ կը գտնուէին 2-3 հոգի խելքը գլուխը մարդիկ, իսկ միւսները բաւին բովանդակ նշանակութեամբ Քրիստոնէից թշնամր: Աքեա հասնելէ քանի մը օր վերջը իրենց գոյնը դուրս տուին և բացարձակապէս՝ սկսան քրիստոնէաց բանտարկեալներուն հակառակ վարուիլ: Արմենակ ինդիլին ինծի պարզեց և ես իրեն խոստացայ պէտք եղածն ըսել անոնց ընկերներէն Ահմէտ աղային և ստիպել որ, Ահմէտ աղա պէտք եղած կերպով իր իր ազգեցուցութիւնն ի դործ դնէ և հակառակ պարագային սաստէ, որպէս

զի ապագային գէշ հետեւանք չունենայ իրենց ընթացքը: Ահմէտ աղա խոստացաւ և պէտք եղածն ըսած էր իրենց:

Արմենակին և Պետրոս Հատատին շատ գէշ կ'ազդէր այդ լեռնցիներուն լնթացքն և չէին հանդուրժեր իրենց ականջով լսել դէպի քրիստոնէից ուղղուած նախատինքները: Բնականաբար ինծի ալ գէշ պիտի ազդէր և ներքնապէս կ'ազդուէի, բայց իմ նպատակս էր զուր տեղը արիւն չթափել և չարչարանաց չենթարկուիլ. կ'ուզէի որ ժամանակ անցնի և անոնք համոզուին թէ՛ Աքեա չի նմանիր Ալպանիոյ լեռներուն և սկսէին լեղուներն իրենց քայլել և բանտարկեալներուն հետ լաւ վարուիլ: Անցաւ քանի մը օր եւս, Արմենակ և Պետրոս յայտնեցին ինձ թէ ես կ'սխալիմ այդպէս մտածելով. անոնց անպատճառ դաս մը տալու է, որպէս զի հասկնան թէ քրիստոնէից հակառակիչն և հայհոյելն ինչ կ'նշանակէ: Նորէն Ահմէտ աղային և ուրիշ մէկ երկուքին խօսեցայ այդ մասին և կտրուկ կերպով իրենց ըսի որ եթէ իրենց այդ հակառակութիւնը շարունակեն հետեւանք շատ գէշ պիտի ըլլայ. քանի որ հոս բանտարկուած ենք իբր բախտակից պէտք է իրարու հետ հաշտ ապրինք, կրօնքի և ազգութեան դէմ հայհոյելը շատ տգեղ բաներ են և չի վայելիր: Առնաւուտները կարծելով թէ մերկները կը վախնան իրենցմէ, և այդ պատճառաւ է որ ես կ'միջամտեմ, կ'սկսին աւելի յառաջ երթալ իրենց ընթացքին մէջ: Մերկներն արդէն վաղուց պատրաստուած էին, առիթի մը կ'սպասէին և կ'ուզէին պատրուակ մը ստեղծել:

Պայրամը Արմենակի անկողնին առջևէն անցած միջոցին խոփու դէմքով մը գլուխ երերցնելով Արմենակին կ'հայհոյէ ու կ'անցնի կ'երթայ դէպի ճէմիչ. վե-

բաղարձին Արմենակը Պայրամին քանի մը շառաչուն ապտակ մը իջեցնելով Պայրամը դետին կ'գլտորէ :

Յերեկուան ժամ 4ի միջոցները մեծ սենեակին դրան առջեւ կեցող պահապանը յանկարծ բացազանջութեամբ դէպի տնօրէն վազեց «Տօշի»(*) կայ ըսելով . իսկոյն մեծ սենեակին դրան առջեւ խոնուեցանք . կռիւր սոսկալի էր . դաշոյնները , հողէ կրակարաններն և ջուրի սափորներն ելեւէջ կ'ընէին : 140ի չափ բանտարկեալներն իրար խառնուած էին մինչև որ դուրս գտնուած ոստիկանները իրենց փայտեր առած փոխտնօրէնին հետ սենեակին դրան առջեւ հասան , արդէն արիւններն հոսիլ սկսած էին : Փոխտնօրէնին բացազանջութիւնն ազդեցութիւն մը չըրաւ . կռուարարներն իրարմէ չէին զատուեր : Զինուորական փողը հնչած էր , զինուորները զէնքի գլուխ անցած էին և դրօշակը պարզուած ու ժողովուրդը «Լիման»ը պաշարած էր :

Տնօրէնը ստիպուեցաւ սպառնալ , և ըսաւ որ եթէ կռիւին վերջ չտան , զիրենք հրացանի բռնել պիտի տայ :

Վերջապէս սենեակին դուռը բացուեցաւ և սկսան մէկիկ մէկիկ դուրս հանել . Տեսարանը սոսկալի էր : Բանտարկեալներուն մէջէն 20 հողիի չափ արիւնաշաղախ եղած էին , իսկ երեսունէն աւելին ալ թեթեւ կերպով վիրաւորուած : Դուրսի բակին մէջ կարգաւ շարած էին վիրաւորեալները , իսկ ծանր վիրաւորեալները արդէն գետինը պառկեցուցած էին : Իսկոյն բժիշկներ եկան և սկսան վէրքերը կապել և դօրմանել : Պայրամին և ուրիշ երկուքին վէրքերը շատ ծանր

(*) «Տօշի» կռիւ . ծեծկըւուք :

և վտանգաւոր էին . այնպէս որ պատգարակի վրայ դնելով դուրսի հիւանդանոցը տարին :

Յաղթութիւնը Արմենակի և Պետրոսի կողմն էր , որովհետեւ իրենց վեց ընկերներով 80ի չափ Առնաուտներու , Թուրքերու և Արաբներու դէմ կռուած էին , և թէ իրենց վէրքերը այնչափ ծանր չէին . որովհետեւ շատ ճարպիկ շարժած էին , իրենց դանակներով միւսները վիրաւորուած էին և իրենք անոնց դանակներէն այնչափ շատ վիրաւորուած չէին :

Արմենակի , Պետրոսի , Էլիասի և Իպրահիմ կատուայի չղթաները մեծցուցին . ինչպէս նաեւ Առնաուտներէն երեքինը : Մերինները յանցաւոր նկատուեցան , քանի որ միւսներէն 40 հափ չափ վիրաւորուած էին . թէև Առնաուտներէն Պայրամն էր պատճառ տուողը , բայց պարտուողներն անոնք եղած էին :

Մերինները հազիւ թէ 20 օրի չափ կրեցին այդ ծանր և մեծ շղթաները . բարեխօսեցի , փոխեցին , և նորէն սովորական շղթաները ոտքերին անցուցին : Տնօրէնը և փոխտնօրէնը մեզի կ'պատմէին թէ այս տեսակ մեծ կռիւ գրեթէ տեղի ունեցած չէր այս «Լիման»ին մէջ : Կռիւր այն բարերար ազդեցութիւնն ունեցաւ որ այդ Առնաուտներն այլ եւս գլուխին ծռեցին կատու դարձան և սկսան սիրով ապրիլ Քրիստոսեաներուն հետ : Հազիւ թէ ամիսը լրացած էր ամբողջ կռուարարները գրեթէ հաշտուած էին իրարու հետ :

Պոլսոյ Վարիչ Մարմնոյն հետ թղթակցելու համար այն տեսակ ապահով հասցէներ և գաղտնի բանալիներ գտած էինք որ նամակը գրելու ժամանակ մեր հոգը չէր բնաւ և չէինք մտածիր իսկ թէ մի գուցէ ձեռք անցնի նամակնիս : Եթէ երբէք ձեռք անցնէր նամակնիս , կրկին գրելու ձանձրութիւն մը պիտի ունենա-

յինք ուրիշ ոչինչ, մնացեալը ամէն վտանգէ բոլորովին զերծ էր, և բնաւ վախ մը չունէինք թէ նամակին պարունակած գաղտնիքը կրնայ երեւան ելլել: Ինչպէս կ'երեւէր Վարիչ Մարմինը շատ զբաղած ըլլալով ինծի հետ թղթակցելու գործը յանձնած էր Ամպարճեանին: Օրին մէկը Ամպարճեան իր նամակով հետեւեալ ցաւալի լուրը կուտար ինծի, գրեթէ մանրամասն նկարագրելով տեղի ունեցած դէպքը ու կ'ըսէր.

«Արդէն Յուլիս 15ի ցոյցն և մանաւանդ ձեր ձերբակալուելը անագին ոգեւորութիւն յառաջ բերաւ ժողովուրդին մէջ ու գիշեր ցորեկ անթիւ ու անհամար դիմումներ կ'ըլլային ինքզինքնին Հնչակեան արձանագրել տալու համար. որոշուած երդումի և ուխտի ձեւակերպութիւնները շատ խիստ և անաչառ կերպով կ'գործադրուին, որով օր ըստ օրէ մեր շարքերը կը խտանան: Անհատին մէկը փափաքած էր Վարիչ Մարմնոյն անդամներէն մէկը տեսնել. մարդը ինքնին տարօրինակ թուեցաւ մեզ՝ իր առաջարկով, որ ըսաւ.

«Ես շատ մեծ ծառայութիւն մ'ընելու պատրաստ եմ ձեր կուսակցութեան, պայմանաւ սակայն, եթէ Խրիմեան Հայրիկ ինձ արտօնէ ընելու. առանց անոր հրամանին բան մը չպիտի ընեմ:»

«Մարդուն անունը Աւետիս էր. ինքը պարկեշտ մէկը կ'երեւար. իր առաջարկով մենք այն եզրակացութեան կ'յանգէինք թէ՛ ինքը մեր վրայ վստահութիւն չունի: Մենք առանց վերաւորուելու. հետաքրքրութիւննիս գոնայնելու նպատակաւ զինքը Հայրիկին ներկայացուցինք. այսինքն դեռ Հայրիկը Երուսաղէմ չաքսորուած հոն Խրիմեանի ներկայութեան ալ շատ տարօրինակ վարուեցաւ ու ըսաւ:»

«Հայրի՛կ, ես Հնչակեան կուսակցութեան միջո-

ցաւ կ'ուզեմ մեծ ծառայութիւն մ'ընել Ապգին. եթէ դիւ պիտի օրհնես և արտօնես պիտի ընեմ. եթէ ոչ չպիտի ընեմ և ըրածիս փոխարէն վարձք ալ չեմ ուզեր:»

«Աւետիսի սոյն խօսքերը շատ տարօրինակ թուեցան Հայրիկին ալ. Խրիմեան նստած տեղը ինքզինքին գալով և ուշադրութիւնը դէպի Աւետիս դարձրնելով, ժպտուն դէմքով մը ըսաւ.

— Կ'օրհնեմ զքեզ և կ'արտօնեմ, ըսէ տեսեմ, ի՞նչ պիտի ընես:

«Աւետիս Հայրիկի աջը կրկին համբուրելէ վերջ ըսաւ.

«Ես այնպիսի ուումներ կրնամ պատրաստել և այնպիսի գօտիներ կրնամ շինել, որոնց նման դեռ մինչեւ հիմա տեսնուած չէ և թերեւս ասկից վերջ ալ մէկը չկրնայ այդ տեսակ բաներ պատրաստել: Եթէ Հնչակեան կուսակցութիւնը պէտք ունի այդ ուումներուն և գօտիներուն, ես պատրաստ եմ շինելու:»

Հայրիկը այդ գործին որոշումը տալը յանձնեց Վարիչ Մարմնոյն և մեկնեցանք: Աւետիս գործի սկսաւ. իբր նմոյշ մէկ ուումը և գօտի մը պատրաստեց, օր մը Մաքրիգիւղի կողմէն դաշտ գացինք և շատ հեռու վայրի մը մէջ փորձեցինք. ինքնին հրաշալի էր: Ուժանակէն քիչ պակաս ուժ ունէր. իսկ գօտին հիանալի էր: Պարզ մէջք կապելիք գօտի մ'էր և անոր վրայ կ'շարուէին 10-40 հատ պատրաստուած մասնաւոր փամփուշաներ, այդ գօտին վրան ունեցողը իսկոյն բաճկոնակը վեր առնելով և զոպանակին կոխելուն պէս փամփուշաներուն կրակ կուտար և ուղածին չափ գրնդակ կ'արձակէր գրէթէ 50-60 քայլ հեռաւորութեան վրայ: Փորձը կատարուելէն վերջ՝ Աւետիս սկսաւ պատ-

բաստել, քանի որ մեզ համար դժուար չէր քիմիական
և այլ նիւթեր ձեռք բերել: Ռուսները պատրաստելէն
վերջ կազի թիթեղներու մէջ կ'դրուէին և կ'պահուէին:
Վարիչ Մարմինը Աւետիսի այս հրաշալիքը ձեռք ան-
ցունելէ վերջ որոշեց մեծ ցոյց մը ընել, այն է որոշ-
եալ ժամու մը օդը հանել կառավարական քանի մը
չէնքերը: Կրնաս երեւակայել թէ, երբ որոշեալ ժամու
մը կառավարական չէնքերը օդը կ'հանուէին և մերին-
ները այդ գօտիները կ'գործածեն իրենց վրայ խուժող-
ներուն դէմ, և երբ Պոլսոյ ամէն կողմը աւեր կ'առ-
բածուի, այլ եւս անկից վերջ ի'նչ տեսակ աճ ու սար-
սափ յառաջ կուգայ. և ահա ասոր համար էր որ Մու-
րատ դեռ Պոլսոյ բանալը գտնուած մըջոցիդ քեզի գրած
էր. «Փառաւոր հարսնիք մը տեղի պիտի ունենայ,
երանի թէ ներկայ ըլլայիր այդ հարսնիքին»)

«Բնական է որ այդ տեսակ գաղտնի գործերը շու-
տով չեն կատարուիր: Հեազնեոէ կ'պատրաստուէին և
թիթեղներու մէջ դրուելով և որոշեալ տեղ մը փոսին
մէջ կ'թաղուէին ու կ'պահուէին: Մինչեւ Սպարապե-
տութեան Դոնէն մեզի զրկած ձեր երկտողը, ի հարկէ
մենք չէինք կրնար կատկածիլ թէ Մամբրէ Վրդ. մատ-
նիչ մը կամ դաւաճան մը կրնայ ըլլալ, և Մամբրէն իբր
ընկեր կրնար քիչ շատ մեր գաղտնիքներուն տեղեակ
ըլլալ, ինչպէս որ տեղեակ էր նաեւ ուսմբերու և գօ-
տիներու խնդրոյն: Սպարապետութեան Դոնէն ձեր
զրկած երկտողը ստանալնուս պէս անմիջապէս Աչըգեան,
Տաճատ, Մամբրէ, Սուքիաս, Խաչիկ և Լուսարար
Յովհաննէսը սեռօրի ենթարկելու որոշումը միաձայ-
նութեամբ տուինք և իսկոյն գործադրելու համար սե-
ռօրներն յատկացուցինք: Խաչիկի սեռօրը գործադրողն
րո 18 տարեկան Արմենակն է տեղն ի տեղը վայր-

կենական կերպով յօշոտեց փաստարան Խաչիկը և Տա-
ճատի գործողութիւնը ձախողեցաւ որով գնդակները
վրիպեցան միայն թեւէն վիրաւորելով: Վարիչ Մար-
մինը սեռօր արդէն որոշած էր և պէտք էր անպայման
վաղ թէ անագան գործադրուէին այդ որոշումները:
Երկտողը աւելի սարսուռ ազդեց մեզի. Մամբրէի մա-
սին, որովհետեւ Մամբրէն էր որ մեր այդ գաղտնիք-
ները գիտէր, ուրեմն պէտք էր որ առաջ անոր կեան-
քը մէջտեղէն վերցնել: Մամբրէ գիտնալով իր գլխուն
գալիքն և նկատելով որ դու այլ եւս ի վիճակի ես
մեզի իմացնելու թէ՛ ձեզ մատնողներէն մէկն ալ ինք
է, բնականաբար շատ զգոյշ պիտի մնար, և արդէն երբ
տեսաւ որ արտօնուած ևս այցելութիւններ ընդունե-
լու բանալին մէջ, Մամբրէն ինքնաբերաբար իր յարա-
բերութիւնները դադարեցուց մեզ հետ և մըշտ խոյս
տուաւ մեզմէ: Չէ՞ մի որ իրեն համար ահագին սեռօր-
ներ յատկացուցած էինք որոնք գիշեր ցորեկ զինքը կը
հետապնդէին ու կը լրտեսէին: Շատ հաւաստի աղբիւրէ
մեզի լուր տրուեցաւ թէ ինքը արդէն պաշտօնապէս
լրտես արձանագրուած է ոստիկանութեան նախարար
Նազըմի քովը:

Մամբրէն բոլոր գալիքը գուշակելով գրեթէ ան-
ձեռնմխելի դարձած էր. քանի քանի անգամներ փոր-
ձուեցաւ նորէն անյաջող, Մամբրէն այլ եւս ձեռք չէր
անցներ. վերջի պարագային այնպիսի միջոց մը գտանք
որ գրեթէ իր և Նազըմի գործելակերպէն տեղեկու-
թիւններ մեզ կը հասնէր:

Նազըմ որ արդէն կառավարութեան և պետու-
թեան օգտակար ըլլալէ աւելի կը խորհէր և կ'ջանար
հրապարակի վրայ երեւնալ, գիրք չիտնել, աստիճան
ձեռք բերել և հռչակ հանել, շատ բնական էր որ գիւ-

րութեամբ Մամբրէի օձիքը թող չպիտի տար, պիտի չոյէր, կաշառէր և շլացնէր. որպէս զի Հայերու անունով ինքը Նազըմ իր երազներն իրականացած տեսնէր օր մը: Վերջապէս ո՞վ գիտէ ի՞նչ մեծ խոստումներու և վարձատրութեան փոխարէն Մամբրէն կ'յօժարի ռուսներուն թաղուած տեղն և ապագայ գործադրուելիք ծրագիրն Նազըմին յայտնել մանրամասնաբար և նոյն իսկ չափազանցութեամբ:

«Նազըմ՝ Մամբրէէն այդ լուրը առնելուն պէս, իսկոյն հռչակաւոր Հիւսնի Գոմիտէրը կ'իմանչէ և պէտք եղած կերպով հրահանգները տալէ վերջ, կ'հրամայէ անմիջապէս խուզարկել Մամբրէի ցոյց տուած տունը և արդիւնքը շուտով հեռագրել իրեն Երլտըզ. իսկ Նազըմ իսկոյն պալատ կ'երթայ և եղելութիւնը կ'պատմէ բռնապետ Համիտին: Այլ եւս հարկ չկայ ըսելու թէ Համիտ այդ լուրն առնելէ վերջ ի՞նչ խոստացած է և կամ մտադրած է Նազըմի համար. որով վայրկեանէ վայրկեան կ'սպասեն եղբր Հիւսնիի հեռագրին, բայց հեռագիրը կ'ուշանայ, Նազըմ կ'կատարի, բայց ի՞նչ օգուտ, ստիպուած էր համբերել: Մենք արդէն գիտէինք որ օրին մէկը դառն իրականութեան մը հանդէպ պիտի գտնուինք: Քանի որ այդչափ ահապին բաներն ուրիշ տեղ մը փոխադրել ոչ թէ անկարելի, այլ և վտանգաւոր էր, կարելի եղածին չափ միջոցներ ձեռք առած էինք գոնէ քիչ և կամ թեթեւ վնաս մը կրել: Հիւսնին իր հեան առնելով պէտք եղած ոստիկանները, գործաւորներն և բան ու բրդներ և նոյն իսկ փոխադրութեան համար կառքեր, ուղղակի Գումագարու կ'երթայ և դուռնէն ներս կը մտնէ ու սենեակի յատակը քակելու հրաման կ'ընէ գործաւորներուն: Այնչափ լաւ և զգուշութեամբ թաղուած էր թիթեղներն որ, սկիզբէն

յուսահատութիւն կը սրտաճառեն Հիւսնիին և կ'եզրակացնեն թէ սխալ մը և խաբեբայութիւն մը կայ գործին մէջ, որով յուսահատած կը մեկնի եղածը Նազըմին հեռագրելու համար:

«Համիտ և Նազըմ, որ վայրկեանէ վայրկեան ուրախ լուր մը առնելու կ'սպասէին, երբ Հիւսնիի հեռագիրը կ'ստանան. այլեւս Համիտ կ'սկսի փրփրիլ, և շատ իրաւասիբ իր բարկութիւնը Նազըմին վրայ թափելով, կ'ըսէ.

— Կատակ ընելու եկար, ես քեզի կը սովրեցնեմ, եւ սոսկայի կերպով կը կշտամբէ Նազըմը:

«Նազըմ այլեւս չլմորած Համիտի կշտամբանքէն, ապագայ գալիք ցատումներէն խելացնոր՝ ինքզինք կառքին մէջ նետելով, ուղղակի Ոստիկանութեան Գումար կուգայ: Հոն արդէն վատ Մամբրէն կ'սպասէր՝ իրեն խոստացուած ապագայ վարձատրութեան: Նազըմ փրփրած ու կատաղած՝ Մամբրէին վրայ կը յարձակի շառաչուն ապրտակ մը կ'իջեցնէ երեսին զինքն սպաննելու սպառնալիքով. եթէ երբեք ինքիրն երեւան չհանէ, և իսկոյն Հիւսնին բերել կուտայ՝ բերանացի կերպով լսելու եղածները:

«Մամբրէ կը կակազէ թէ մի գուցէ ուրիշ տեղ փոխադրած են. այս միջոցին Նազըմ դարձեալ շառաչուն ապտակով մը կ'ըսէ.

— Քանի որ վտան չէիր, ինչո՞ւ խաբեցիր. Սուլթանին ի՞նչ բան, ի՞նչպէս համոզեմ:

«Հիւսնի այդ միջոցին գաղափար մը կը յղանայ և կ'ստիպէ Մամբրէն որ պատրաստողներուն և գլխաւորներուն անունները սոյն եւ որովհետեւ Մամբրէ լրտես արձանագրուելէն ետքը չէր գիտեր թէ Վարիչ Մարմինին մնացեալ անդամներն ուր կը բնակէին, և թէ ինքը համոզուած էր որ եթէ երբեք Վարիչ Մարմ-

նոյ անդամներն յաջողէր իսկ ձեռք ձգելու, անոնք իրենց արեան գնով ալ ըլլար բան մը չպիտի խօստովանէին, այս պատճառաւ էր որ Հիւսնիին շատ ուշ մնացած ծրագրին յղացումն ու գործադրութիւնը կուտ մը չէր արժամ:

«Նազրմ նկատելով որ այս ձախորդութեան վախճանը ուրիշ բան պիտի չկրնար ըլլալ այլ միջոցաւ այն օրը ունեցածն ալ վրայ պիտի տար. և թէ ո՞վ գիտէ իրեն համար ինչեր պահուած էին բռնապետին կողմէ, արհաւիրքի և թերեւս մահուան այդ հեռանակարը զինքը կ'ստիպէ ճարտասակալ՝ անգամ մ'ալ ինք անձամբ երթալ և տեսնել ցոյց տրուած սենեակը:

«Նազրմ յուսահատական ճիգ մ'ալ ի գործ կը դնէ, կէս մէդրէն աւելի ևս փորել կուտայ և կրկին երկաթէ շամբուրներով կը փորձէ. ահա յանկարծ գործաւորին մէկը կը բացագանչէ:

«Շամբուրը քարի մը նման կարծր բանի մը կը հանդիպի»: Ճիշդ էր, գտած էին: Մէկ-ժամ վերջ թիթեղները զգուշութեամբ կառքերու մէջ կը փոխադրուէին:

«Վատ Մամբրէն և Նազրմ իրենց նպատակին հասած էին, իսկ մեր սոսկալի աշխատութիւններն օդն ելած էին և կազմած ծրագիրնիս ոչնչացած էր այլևս: Ահա քանի մը օր առաջ այս ցաւալի իրականութեան հանդէպ գանուեցանք: Թէեւ ցաւալի, բայց մը՝ կարծեր թէ մենք պիտի վճատինք և կրկին պիտի չգործենք. իսկ գալով վատ Մամբրէին որ մեր այդ հրաշալի ծրագիրը փճացուց, անոր կեանքն ալ պիտի փճանայ քիչ ատենէն և այդ ուրախալի լուրը պիտի տամ ձեզ:»

* * *

Ամպարձեանի սոյն նամակը կարդացած և դեռ չը

վերջացուցած արդէն սկսած էի ամբողջ մարմնովս դողալ և թէ աչքերէս սկսած էր արտասուք վազիլ, արտասուքներս աղէտն դարմանելու չպիտի ծառայէին. իսկ խանութիս մէջ աթուիս քամուած կը մտածէի և Մամբրէի մասին ըրած ենթադրութիւններս ճիշտ կը գտնէի:

Մամբրէն մեզի ծանօթանալէն վերջը շատ նետաքրքրական վարմունք մը ունէր. ըսել է իր նպատակն էր մեր ամէն ներքին գաղանիքները իմանալ:

Մամբրէն ուզած էր մեր և Չաքրեաններու մէջ միջնորդ ըլլալ մեզի միացնելու համար. ինքը այդ բանը խնդրած էր մեզմէ և մենք արգելք եղած չէինք: Վերջապէս օր մը իր միջնորդի դերով մեզի կը հրաւիրէր գտնէ երկու ընկերներ զրկել որ Չաքրեաններու մէկ ժողովին ներկայ գտնուինք և բանակցինք. Չաքրեանները այն ատենը «Արմենական» անուն առած էին իրենց վրայ:

Ընկերները առաջարկեցին որ Մուրատ և ես երթանք Չաքրեաններու ժողովին. ես և Մուրատը երբ մերժեցինք այն ատեն որոշուեցաւ Տամատեան և Ղազանձեան զրկել:

Դեռ ժողովի չսկսած Մամբրէն որ սեղանին գլուխ նստած կ'ըլլայ երկու գրպաններէն մէկ մէկ ատրճանակ հանելով սեղանին վրայ կը դնէ և կ'ըսէ. «դաւաճաններուն վրէժինդեր ասոնք պիտի ըլլան»:

Մեր ընկեր Գազանձեան կ'ըսէ. վարդապետ ես քեզմէ կը վախնամ և քոյ վրայ կը կասկածիմ:

Մամբրէն խնդիրը կատակի կը փոխէ:

Չաքրեանները բնաւ չէին ուզեր որ մենք ցոյց ընենք պատճառ ուրիշ բան չէր եթէ ոչ նախանձիլ:

Յուլիս 14ի շարաթ երեկոյ ես շատ դարմացայ թէ

Մամբրէն ինչպէս կարողացած էր մրգավաճառներու (եէմիչճիներու) մէջ դանալ թաքտոցս որ Մուրասի և Մոմճեանի հետ նստած կը խորհրդակցէինք :

Մամբրէն իբր թէ Հայրիկի կողմէն եկած էր որ Հայրիկ լալով կը խնդրէ եղեր որ միւս առաւօտ ցոյց չընենք : Այդ պահուն յանկարծ սկսեցին իբր պայրամի նշան թնթանօթներ սրտալ և Մամբրէն երես դէպ ի թնթանօթի ձայն դարչուցած ըսաւ .

«Փորերնուս մէջ ըլլայ իշալլահ :»

Վերջապէս Մոմճեան հասկցուց որ մեզի առանձին թողու : Մամբրէն շատ լաւ գիտեր որ ցոյցի ամենէն եռանդուն կողմնակից ես էի դարձաւ դէպի ինձ և ըսաւ .

Աստուծոյ սիրոյն ըլլայ կը պողատի՛մ քիզի մեղքըցիր սա ծերունի Հայրիկին որ նստեր կուլայ և իմ լուրիս կ'սպասէ , յետաձգեցէք այս կիւրակէ տեսնենք ինչ կ'ըլլայ :

Ես բարկացայ իսկոյն սաքի ելայ ու ըսի :

Մենք գործ ունինք մեզի առանձին թող , գնա Հայրիկին ըսէ թող զո՛ր տեղ չիլայ, ոչ թէ ինքը այլ Աստուածը եթէ ըսէ ցոյց չյետաձգուիր : Հիմա քանի որ դուն չես հեռանար մենք ուրիշ տեղ պիտի երթանք խորհրդակցելու : Մամբրէն ճարահատեալ հեռացաւ :

Ինչո՞ւ չը կարծել թէ Մամբրէն էր որ լուր տուած էր կառավարութեան և լրտեսները Մայր եկեղեցի եկած էին :

Մամբրէն ինչո՞ւ եկաւ ցոյցին որ մեզի ընկերացաւ և ինչպէս կը յանդգնէր մեր կառքին մէջ նստելով պալատ գալ :

Կը մտածէի անցեալի բոլոր այս տեսակ գործերու վրայ և թէ հաւանական կը գտնէի որ ինքը սկիզբէն ի վեր մեզ կը լրտեսէ եղեր :

Մտածելս այլեւս օգուս չունէր քանի որ այլեւս ոչ էր . . .

Հայրիկի նամակն առնելէս մօտաւորապէս երկու ամիս վերջը երուսաղէմէն Սահակ Արքեպիսկոպոս Խապայեանէն (այժմ Կիլիկիոյ Ս . Կաթողիկոս) նամակ մը ստացայ (անշուշտ Հայրիկ զիս ծանօթացուցած և հասցէս իմացուցած էր անոր) : Տ . Սահակ Ս . ինձ կը տեղեկացնէր թէ գումար մը հաւաքած էր երուսաղէմի



Սահակ Արքեպիսկոպոս Խապայեան

միաբաններէն և պիտի յանձնէր միաբան Բարթողիմէոս Վ . ին , որ մեզ հաղորդութիւն տալու պատրուակով քովս պիտի գար թէ այցելելու և թէ դրամ տալու , որովհետեւ Արքեպի կառավարութիւնը բացարձակապէս արգիլած էր դուրսէն եկող ո՛ր և է Հայու մը հետ տեսնուիլը : Բարթողիմէոս Վ . եկաւ , և որչափ կը յիշեմ , իր բերած դրամը , որ 15—18 Փրանս . սկիի չափ էր , ուղեց ինձի տալ , ինչպէս որ իրեն հրահանգած էին , բայց ես մերժեցի ամբողջն ստանալ և իրեն ըսի .

Քանի որ Ա.քեայի մէջ գտնուող ամբողջ բանտարկ-
 եալ ու բերդարգեալ Հայերը գրեթէ նպաստի կարօտ
 են, պէտք է բերած դրամներդ հաւասար բաժնես :
 Բարթողմէսս Վ. համակերպեցաւ առաջարկիս և
 դրամները բաժնելով քանի մը օր վերջը կրկին Երու-
 սաղէմ դարձաւ :

Սահակ Սրբազանին հետ քանի մը նամակներ փո-
 խանակեցինք, բայց յանկարծ Սրբազանն իր վերջին
 նամակով ինծի կ'իմացնէր թէ Յարութիւն Պատրիարք
 իմանալով որ ինքը ինծի հետ կը թղթակցի և թերեւս
 միաբաններէն ուրիշներ ալ նիւթապէս ինծի կ'օգնեն
 և ինծի հետ կը թղթակցին, և նկատելով որ անպատ-
 ճառ օր մը կառավարութիւնը պիտի իմանայ և բնա-
 կանաբար այդ պարագան կառավարութեան հաճելի
 չպիտի թուի և միաբանութիւնն յաշս կառավարու-
 թեան կասկածելի պիտի նկատուի, ուստի Յարութիւն
 Պատրիարք բացարձակապէս և խստիւ արգելած էր ինձ
 հետ թղթակցիլ :

Որչափ որ Սահակ Սրբազանին հետ թղթակցիլ ինձ
 համար պատիւ մ'էր, բայց բնաւ ինքզինքիս չէի ներեր
 Սրբազանին դիրքը կասկածի ենթարկել վանքին մէջ,
 որով փութացի ցաւակցութիւնս յայտնող վերջին նա-
 մակս գրել Սահակ Սրբազանին :

Սրմնակ Հայկունին ի մէջ այլոց կը մասնէ նաև
 Յակոբ Վարդ Պատրիքով. երբ հարցաքննութեան ա-
 տեն Սրմնակը Վարդ Պատրիքովի ներկայութեան կը
 բերեն վկայելու, Վարդ Պատրիքով կը յայտարարէ թէ,
 Պոլսոյ մէջ ամէն յեղափոխականներ ճանչցած է Ար-
 մենակի միջոցաւ : Սրմնակը կը բանտարկուի իբր յե-
 ղափոխական և Նազըմ զինքը երեսէ կը ձգէ այլեւս :

Սրմնակը բանտէն ազատուելով Երզնկայ կը փախ-

չի : Արմենաեր Պոլսոյ մէջ... կնոջ հետ ապօրէն յարա-
 բերութիւն կ'ունենայ ու կնոջմէն զաւակ մը կ'ունե-
 նայ. կինը զաւակն հետ առած Երզնկայ կ'երթայ. Ար-
 մենակը միայն զաւակն առնելով նորէն կինն կը հե-
 ոացնէ :

Երզնկայի մէջ խուզարկութիւն մը տեղի կ'ունե-
 նայ ձեռք անցուած թուղթեր պարկի մը մէջ կը լեցնեն
 և կնքելով կառավարչատուն կը սանին : Հայերը Ար-
 մենակին ՅՈ՞ սակի կը խոստանան որպէս զի այդ պարկի
 մէջ գտնուած թուղթերու մէկ մասը գաղանի կերպով
 իրենց վերադարձնէ : Սրմնակը կը յաջողի այդ գործը
 գլուխ հանելու. իսկ վերջէն երբ կը լսէ թէ վերադար-
 ցուցած թուղթերը այդչափ կարեւոր է եզեր կը զզջայ
 եզեր որ այդքան հնչին գումարով մը այդ գործը կա-
 տարած է :

Կեդրոնէն մեզի կը գրէին .

Կեդր. Վարչութիւնը նկատելով որ Խրիմեան Ե-
 րուսողէմի մէջ կը տառապի և թերեւս իր այդ դրու-
 թիւնը երկար տևէ առանց ներման արժանանալու,
 նկատելով որ Խրիմեանը արատաճման երթալով յեղա-
 փոխական գործին աւելի մղում տուած կ'ըլլայ և այդ
 երկու պարագաները հոյ ժողովուրդին վրայ լաւ տպա-
 ւորութիւն պիտի ընէ, ուստի կեդր. Վարչութիւնը
 ծրագիր մը կը կազմէ Խրիմեանը Երուսողէմէն փախ-
 ցնել և ծրագրին գործադրութիւն կը յանձնէ Ռ. Սա-
 նազատին :

Խանսղատ ինդիքն անձամբ կը պարզէ Խրիմեանին
 և Խրիմեան չի հաւանիր փախչիլ : Խանսղատը երբ կը
 տեսնէ որ Խրիմեանը չի համոզուիր, ցաւ ի սիրտ կը
 ստիպուի Կեդրոն վերադառնալ :

Պոլիսէն Վարդան Ս. Վարդանեանի մասին ինծի
 գրուածն զիս չափէն աւելի յուզեցին և անհուն ցաւ
 զգացի :

Խանութս մօտ ըլլալուն համար կարգ մը արգիլուած թերթերը, գիրքերը և այլն յանձնած էի Վարդանին և իրեն պատուիրած էի որ շատ խնամքով և զգուշութեամբ պահէ իրենց խանին մէջ: Վարդանը նոյն իսկ իր կեանքի գնով խոստացած էր իրեն յանձնածներս պահել ամենայն ապահովութեամբ, և հակառակ պարագային թառ մը իսկ չխոստովանիլ ուխտած էր: Վարդան իրեն յանձնածներուս մեծ մասը կը պահէր իրենց խանը գանուող օտարահպատակներու սենեակներուն մէջ. չէ՞ որ իրիկունները այդ սենեակներուն բանալիները կը յանձնուէին իր եղբայր սենեկապետին: Վերջապէս այնպիսի ապահով պահարան մը կրնար սեպուել, ուրիշ ամէն պարագայի մէջ ոչինչ կարող էին ձեռք անցընել, քանի որ օտարահպատակներու սենեակները գիւրութեամբ չէր կարելի խուզարկել. և թէ նոյն իսկ սենեակին վարձուորներն ալ չէին գիտեր թէ իրենց սենեակներուն անկիւնները փոշոտած ապրանքներու ներքեւ ի՞նչ պահուած էր, և թէ կառավարութիւնն ի՞նչպէս կրնար այդ օտարներուն վրայ կասկածիլ:

Վարդան մատնուած և ձերբակալուած էր. չէ՞ որ պէտք էր զինքը խոստովանցնել թէ իրեն յանձնուած թերթերը և գիրքերը ո՛ւր պահած է: Երգձ Վարդան կը տեսնէ թէ Նազըմը ամենէն առաջ կ'ուզէ իրմէն իմանալ թէ որո՞նք են իմ ընկերներս, գոնէ այդ ընկերներուս մէկին անունը յայտնէ: Իր այդ յայտնութեան փոխարէն Նազըմն կը խոստանայ Վարդանին տալ 200 օսմ. ոսկի և 7—8 ոսկի ամսականով պաշտօն մը:

Վարդան իսկոյն կը յիշէ իրեն տուած հրահանգս. այն է՝ պէտք էր ըսեր թէ «Ես ձանկիւլեանի հայրենակիցն եմ. ինքը մեր խանին մօտ սեղանաւոր, ծխա-

վաճառ և ջրավաճառ ըլլալով, մըշտ խանին մէջ գրանուողներուն պէտք եղած առեւտուրը իրմէ կ'ընէի և բնական էր որ միշտ իրեն հետ տեսնուէի, որ լոկ անձնական և առեւտրական էր:»

Նազըմը Վարդան տեսնելով և երեւոյթէն դատելով թէ կրնայ կաշառելով իմ ընկերներէս գոնէ մէկը գտնալ, և թէ կարծած էր շատ դիւրութեամբ Վարդանը պիտի կարենայ խոստովանցնել տալ:

Նազըմը առաջին քայլէն իսկ երբ կը տեսնէ որ Վարդան իր կարծածներէն չէ և չպիտի խոստովանի, խոստումներն և սիրաշահութիւնը իսկոյն կը փոխէ սպառնալիքի և անլուր ու խիստ չարչարանքներու: Նազըմ կը կատղի երբ կը տեսնէ որ Վարդան անդրդուելի կը մնայ, և թէ խուզարկութեան միջոցին միայն կարճը թուղթի վրայ տպուած Հնչակեան կուսակցութեան մէկ յայտարարութիւնը գտած էին. Բայց մատնիչը ամէն ինչ մանրամասնութեամբ ըսած էր. իրաւ էր թէ Վարդանը լաւ կը ճանչնար նշանաւոր ընկերներս:

Նազըմ երկրորդ և երրորդ անգամ ըլլալով երբ կը տեսնէ որ իր և ճիւղող ոստիկանապետ Հիւսնիի ներկայութեամբ չեն կրնար խոստովանցնել տալ, չարչարանքներու շարքին կը դիմեն: Օրերով Վարդանը առօթի ու ծարաւ կը պահեն. «Պօտրում»ին մէջ դիշերները սոսկալի կերպով կը ծեծեն. կոճղին մէջ պահելով՝ երկու մէղր բարձրէն կաթիլ կաթիլ ջուր վազցնել կուտան ամիլուած գազաթին վրայ որ տանջանքներուն և չարչարանաց ամենէն սոսկալին է. Վարդան նորէն սովորական «Չեմ գիտեր»ը, «Տեղեկութիւն չունիմ» պատասխանը կուտայ միշտ: Նազըմ կը հրամայէ Վարդանի՞ երկու ոտքերը երկաթեայ գործիքի մը մէջ

անդմեջ այնպէս որ այդ սեղմուճով ոտքի մատի ծայրերէն կ'սկսի արիւն վազել: Արդէն Վարդան սկիոր աւ մորթ դարձած էր, բայց դարձեալ չխտատվանիր: Նազըմ կը հրամայէ տաքցած շամբուբներով Վարդանի կռնակի միսը ծակծկել տալ. նորէն ի գուր: Ինչպէս կ'երեւի, վերջ ի վերջոյ Նազըմ և Հիւանի իրենց կատաղութիւնը գոհացնելու համար, Վարդանը գետին կը տապալեն և կ'սկսին մուճակի կիցեր տալ անխնայ կերպով, և այդ կիցերէն մէկ քանին Վարդանի երեսին ու ճակտին կը հանդիպին, որոնց հետքերն որոշ կերպով կը մնան: Բնական էր որ Վարդան այդ սոսկալի տանջանքներուն չպիտի կրնար երկար առնել զիմանալ. ուստի թալկացած վիճակի մէջ նորէն «Զնամն» կը փոխադրեն և նուազկոտ գետին կը ձգեն: Հետեւեալ օրը, երբ կրկին Նազըմ իր ներկայութեան տանիլ կը հրամայէ, պահապանները կը տեսնեն որ իրենց ձգած վիճակին մէջ առանց շարժելու իսկ, Վարդան հոգին աւանդած է:

Վարդանի մարմինը Մայր եկեղեցի կը փոխադրեն, 1991 Մայիս 9ին արտասովոր յուզարկաւորութիւն մը կ'ըլլայ, չափէն աւելի երկսեռ խուռն բազմութիւն մը, քանի մը քահանաներ և ձայնաւորներ, Սրուանձականց Գարեգին եպիսկ. կը նախագահէ յուզարկաւորութեան հանդէսին և յուզիչ դամբանական մը կը խօսի և անկէջ վերջ նորէն խուռն բազմութեամբ մը Վարդանի դագաղը գերեզմանատուն կը տարուի:

Անշուշտ Նազըմին թելադրութեամբ բռնապետն անպաշտօն կերպով Սրուանձականցը հարցաքննութեան կ'ենթարկէ, պատճառն իմանալու պարզ անհատի մը համար այդչափ փառաւոր յուզարկաւորութիւն մը կատարել տալուն, նախագահելուն և դամբանական խօսելուն համար:

Վարիչ Մարմինը Նազըմի տէնօրի ենթարկելու սրուածը առած էր և վճռագիրն ստորագրուած էր. ինչպէս կ'երեւի այդ լուրը նորէն Մամբրէի միջոցաւ Նազըմի ականջը հասած էր: Մամբրէն ազատ կը մնար հրապարակին վրայ և իր մասն տրուած մահուան վճի-



Գարեգին եպիսկոպոս Սրուանձականց

աւ կարելի չէր լլար գործադրել: Պէտք չէ որ այս յապաղումը վերագրուի Հնչակեան տէնօրիսղներու անձարկութեան և Մամբրէի ճարտիկութեան, այլ Նազըմն էր որ ամէն հաւանականութիւններ աչքի առաջ ունենալով՝ Մամբրէն միշտ իր քովը կը պահէր և նոյն իսկ գիշերներն ալ իր ապարանքին մէջ գիշերել կուտար:

Նազըմ ոչ թէ իբր ոստիկանութեան նախարար, այլ ամբողջ թուրք կառավարութիւնը իր ձեռքին մէջ սենեցողի մը պէս ամենազօրաւոր կը կարծէր ինքզինքը. իր մասին տրուած վճիռը, որ մասնաւորապէս Մուրատի առաջարկութեամբ եղած և ստորագրուած էր, Նազըմին շատ ծանր թուած էր. կը փափաքի անգամ մը տեսնել թէ ի՞նչպէս մարդ է Մուրատը, որ իր մահուան վճիռը ստորագրած է եղեր: Մուրատի լուսանկարը գրեթէ ամբողջ ոստիկանութեան ցրուած էր և ուշի ուշով ոստիկանութիւնը Մուրատը կը փնտռէր: Ոստիկաններն ոչ թէ իրենց պարտականութիւնը կատարելու դիտումով զիչեր ու ցերեկ անգուլ և անդադար Մուրատը կը փնտռէին և ձերբակալելու յոյսով կ'օրօրուէին, այլ անոր համար որ, Նազըմ իր պատուայն վրայ երգուլնցած էր Մուրատը ողջ ձերբակալողին համար 200 ոսկի տալ: Ահա ոստիկաններն այդ կարմիր ոսկիներու մարմաշէն չլացած Պոլիսը տակնուվրայ կ'ընէին. իսկ Մուրատը, բերա... գպրոցը պահուըտած էր 20—25 օրի չափ. կը գործէր և պէտք եղած չրահանգները կուտար. ընկերները նկատելով որ այլեւս կ'. Պոլսոյ թաքստոցէն Մուրատի կեննին անկարելի էր՝ հակառակ պարագային Պոլսոյ մէջ մնալ կրնար վտանգաւոր ըլլալ, կ'որոշէն Մուրատը Աթէնք զրկել, և Հնչակեանները Մուրատը ոստիկանութեան քիթին տակէն անցրնելով՝ հանգիստ և ապահով կերպով Աթէնք կը զրկեն:

Վարիչ Մարմնոյն կողմէ տրուած որոշումներուն գրեթէ կէտ առ կէտ գործադրութեան գրուելը կը տեղեկացնէին մեզի: Լուստարար Յովհաննէս կարծած էր թէ Երուսաղէմ փախչելովը պիտի կարենար ազատիլ Հնչակեան տէնօրէն, բայց տէնօրը իսկոյն ետեւէն կը հասնի և Երուսաղէմի մէջ կը զարնէ զինքը: Տէնօրը

կարծելով թէ յաջողած է իսկոյն Պոլիս լսոր կուտայ. իսկ Լուստարար Յովհաննէս (Մանիկ) կարծելով թէ այլ ևս զինք հետապնդող չպիտի ըլլայ իր վէրքեր բուժուելէն վերջ Պոլիս կուգայ բայց Գուսպարուի «Օրթա քաֆէ»ին մէջ զինքը չարաչար կերպով կ'սպաննեն նորէն:

Բանտին մէջ առ հասարակ կռիւներ կը պատահէին, բայց ոչ թէ ամենքն ալ ծանր հետեւանքներ կ'ունենային այսինքն կուտարարները ծանր կերպով չէին վիրաւորուիր. երկու Արաբներու մէջ կռիւ մը տեղի ունեցած էր որոնցմէ մըն գէշ կերպով վիրաւորուած և իր վիճակը ծանր էր. և որովհետեւ վիրաւորեալին բարեկամը Ա.քեայի մէջ քիչ շատ ազգեցիկ մէկն էր և ընդհ. դատախազին բողոքած էր. ընդհ. դատախազը իր քարտուղարն զրկած էր վիրաւորեալը հարցափորձելու: Քարտուղարն էր այն երիտասարդը որ շղթաս քակելու օրը կառավարչատան վերնալարկը կեցած կուլար: Իսկոյն Պետրոս Հատատի միջոցաւ ուղեցի քարտուղարի իսկութիւնն իմանալ. անունը Շիւքրի էր, ազգաւ Կաթողիկ: Պետրոս Հատատ բաւական ճարպիկ և կառավարական շրջանէն ճանչցուած մէկն էր, իսկոյն եղածը պատմեցի իրեն և թելադրեցի զինքը Շիւքրիէն իմանալ թէ այդ օրը ինչո՞ւ կուլար. եթէ երբեք շղթաթայիս քակելուն առթիւ մուրճի հարուածներէն կրած կսկիծիս պատճառաւ էր իսկոյն զիս ծանօթացնէ Շիւքրիին:

Շիւքրին իր պաշտօնը լրացուցած էր և Պետրոս յանձնարարութիւնս կատարելու սկսած և քանի մը վաղրկեան վերջ Շիւքրին յովս բերած և ինձ ծանօթացուցած էր:

Պետրոս թարգմանի հոգն ստանձնած էր և ևս Շիւքրիի հետ կէս ժամէն աւելի տեսակցեցայ:

Շիւքրի իր կարողութեան չափով իր աջակցութիւնը նուիրելու խոստումով կր պատրաստուէր մեկնիլ . եւս սրտագին շնորհակալութիւնս յայտնեցի . ու Շիւքրին մեկնեցաւ :

Շիւքրին այլևս իմ բարեկամս էր : Շփոթութեան տեղի չտալու համար պէտք է բսել որ Սուրբոյ Քրիստոնեայ Արաքները , բաց ի Մեհսէս, Ահմէս , Օսման , Մուսրաֆա և այլն անուններէն , միւս Խալիլ , Շիւքրի , Իպրահիմ և այլ անունները կը կրեն . ինչպէս նաեւ իգական սեռին մէջ ալ . և այս սովորութիւնը Իսլամներու և Քրիստոնէից մէջ փոխադարձ է :

Մեր բարեկամներէն կամ լնկերներէն մէկը մեզի Գրօսակ թերթ մը գրկած էր , չեմ յիշեր քանիտորդ թիւն ըլլալը : Մենք Գրօսակ թերթը տեսնելով գարմացանք և միտնոյն ատեն յաւ զգայինք որ ուրիշ կուսացութիւն մ'ալ ծնունդ առած էր , և ճիւղաւորուած , քանի որ իր մասնաւոր օտկանն ունէր . որովհետեւ ինչպէս որ սկիզբէն մեր փափաքը եղած էր գտնուած ոյժերը մէկ գրօշի տակ հաւաքելով գործել աւելի նպաստաւոր կրնար ըլլալ Սուրբ Գործին . մենք նորէն նոյն փափաքին վրայ կեցած էինք անշուշտ գործին օգտակարութեան տեսակէտով , ո՛չ թէ Հնչակէն ի զատ տարբեր թերթ մը տեսնելուս համար էր որ ցաւ կ'զգայինք . մենք ուրախ կ'ըլլայինք շատ յեղափոխական թերթեր ունենալուս . անշատ անշատ գործելն էր որ մեզի ցաւ կը պատճառէր : Ուստի Գրօսակի երեւումը կամ այդ անունով կուսակցութիւնն մը գոյութիւն ունենալուն առթիւ ցաւս յայտնեցի և նամակ մը գրեցի Նազարբէկին և իսկոյն պատասխանեց :

«Թէեւ սկիզբէն այդ տեսակ կուսակցութիւն մը գոյութիւն ունենալ երեւան ելաւ , բայց իսկոյն անհե-

աացաւ ինչպէս աշնան եղանակին ծառերը կը մերկանան իրենց անբուններէն : Անհոգ եղէք ներկայումս գոյութիւն չունի և չի կրնար ունենալ »

Աքեայի բանտին պաշտօնեաներուն կաշառակերութեան մասին աւելորդ չենք նկատեր օրինակ մը նոս յիշելու : Արդէն հազարապետէն այնպիսի սոսկալի հրամաններ տրուած էր բանտի պաշտօնէից որ պէտք էր միշտ խիստ վարուէին ինձի հետ . այս պարագան քանիցս ստուգած էի շատ մը հաւատարի աղբիւրներէ : Կը փափաքէի բազնիք երթալ և դիտաւորութիւնս յայտնեցի փոխ-տնօրէնին : Տնօրէնն ու իր փոխանորդը փոխն ի փոխ բանտին հսկողութեան համար գիշերները բանտին քով իրենց յատկացուած սենեակը կը պառկէին , հերթը փոխ-տնօրէնին էր ութ օրուան համար : Փոխ-տնօրէնը խոստացաւ և պատուիրեց որ առաւօտուն շատ կանուխ պատրաստ ըլլամ : Փոխ-տնօրէնը զիս բազնիքէն ներս մտցնելէ վերջ ինքը զրաի դրան քով նստեցաւ :

Եթէ երբեք առաւօտեան այդ պահուն հազարապետը զինքը տեսներ բազնիքին դուռն մէջ կամ հազարապետը բազնիք գար . ինքը իր ծրագիրը պատրաստած էր զիս բազնիքին մէջ պահելու և հազարապետին ներս մտնելէն վերջ զիս առանց երկաթներու ձայնը լսեցնել տալու բազնիքէն դուրս հանելու :

Ասոնցմէ և ոչ մին պատահեցաւ . բազնիքին մէջ լաւ մը լողանալէս վերջ բանտ դարձանք և բանտարկեալներէն շատ քիչեր իմացան թէ այդ առաւօտ բազնիք գացած եմ : Եթէ երբեք լսած ալ ըլլային պիտի չհաւատային , քանի որ իրենց շատ լաւ ծանօթ էր իմ մասին հազարապետէն տրուած հրահանգը : Փոխ-տնօրէնին այդ երթեւեկութիւնն և անցուցած սոսկալի վախը արժեց ինձ . միայն 10 զրուշ :

Աքեայի օղը շատ դժուար կը յարմարէր դուրսէն եկողներուն . իման եկող բանասարկեալ մը անպատճառ պէտք էր ջերմէ (սթմա) բռնուէր : Այս բանը տեղացիները կը վերագրէին օղին . պէտք էր օղին վարժուիլ անպատճառ . որո՞նց ֆիզիքական կազմը որ բնդունակ չէր և չէր կրնար վարժուիլ Աքեայի օղին , խփոյն այդ ջերմէն կը բռնուէին և երեք—չորս օրէն կը մեռնէին , խակ որոնք որ քիչ շատ պնդակազմ էին , տարիներով այդ հիւանդութենէն կը տանջուէին . առհասարակ երկու օրը անգամ մը ջերմը կը բռնէր : Ես ալ բռնուեցայ այդ ջերմէն և երկու օրը անգամ մը այդ ջերմը կուգար , որով չորսու կէս տարիէն աւելի տանջուեցայ : Աքեա հասնելէս քանի մը օր վերջն արիւններթութիւն ունեցայ . բժիշկն այս բանը վերագրեց Սպարապետութեան դրան ուղայատակին վրայ պառկելուս : Արիւններթութիւնս սոսկալի էր . երբեմն այնչափ կը վազէր արիւնք որ նուազելու ստատիճանին կը հասնէի ձէմիշին մէջ և շատ դժուարութեամբ ինքզինքս անկողնիս մէջ կը նետէի՝ հանգստանալու համար : Մէկ կողմէն ջերմը և միւս կողմէն արիւններթութիւնը ջիղերս քամած և զիս կմախք մը դարձուցած էին :

Բանտին մէջ բացի քանի մը կրօնամոլ անձերէ առանց խորութեան ամբողջ բանասարկեալներուն համաւերթիւնը շահած էի և բոլորէն ալ կը յարգուէի , ինչպէս Գրլըճճեանն և Մարիմեանը : Ասոր բուն պատճառը մեր գաղափարներն էին . մենք իբրեւ Սոցիալիստներ բնաւ խախտ չէինք դէներ կրօնական և ազգայնական տեսակէտով , մեզի համար թեուառը , իրաւազուրկն եւ աղքատը երբ պաշտպանուելու և օգնութեան կարօտ էր , մենք մեր կրցածին չափ կ'օգնէինք , խակ ճարգկութիւնը կը տանջուէր բռնակալութեան ճիրան-

ներուն մէջ և իր իրաւունքն սանակոխ կ'ըլլային . այդ տանջուողն և այդ իրաւունքն սրուն որ ըլլար , պէտք էր պաշտպանէինք : Նախութեան իմ այդ դիրքս բանտին և կառավարական շրջանին մէջ տեսնելով , պարզապէս նախանձած էր և ուզած էր զիս վարկարեկել , թէ ինչո՞ւ . մի գուցէ թերեւս իր կեանքը Սպարապետութեան Դրան և կեդր . բանտին մէջ ինչպէ՞ր տալու համար : Հազարապետ Սպարապետ Լաթիֆ ալա որ ինձմէ աւելի կ'օճապարէր նամակի պատասխան ստանալուս , օր մը ուրիշ ինչորի մը առթիւ քով գացի , ինքը շատ պաղ բնդունելութիւն մ'ընելէ վերջ , խիստ քաղաքավար ձեւով մը ինձ հասկցուց որ , զինքը խաբած և ծուղակը ձգել ուզած եմ . ինչ ձեւով որ խօսեցայ իրեն նետ ի զո՛ւր : Հազարապետին տրամադրութիւնը այլ եւս փոխուած էր դէպի ինձ :

Ինչպէս բաի դէպի ինձ եղած համակրանքը շատ էր : Հազարապետին վերջին ընթացքը զիս անհուն կերպով զգեանեց և սոսկալի կերպով կը տանջուէի . կ'ուզէի օր առաջ անցած դարձածն իմանալ , քանի որ ծրագիրս փճացած էր , և քանի որ կեանքս այդ ծրագրէն կտրուած ունէր . ուրեմն մէկ խօսքով մեռած էի : Յանկարծ օր մը բանասարկեալին մէկը օրը օրին , ժամը ժամին , տեղն ու տեղը պատմեց ինձի (մանաւանդ որ իր պարագաներն ինձի ծանօթ էին թէ կարող էր այդ գաղտնիքն իմանալ) թէ Նախութեան ինչպէս մի առ մի և սոսկալի չափազանցութիւններով հազարապետին պատմած էր Պարոյ մէջ բրածներս , և զիս աւելի երեսէ ձգելու համար այնչափ յառաջ գացած էր որ հազարապետին ըսած էր .

«Ծանկիւլեան այնպիսի մէկն է որ կորող է ամէն ինչ ընել և գլխուդ փորձանք մը բերել . իբր բարեկամ

փառած էին հռչակուոր բանտը տեսնել: Գուռին քով կեցած ներս կը նայէին. մենք կարծեցինք թէ օտարազգիներ էին ինչպէս որ երբեմն կուզային այդ նշանաւոր Լիմանը տեսնելու:

Օր. Վէրժին կը հարցնէ թէ «Հայ կա՞յ Լիմանին մէջ»: Բանաստեղծներն իսկոյն զիս կանչեցին և ցոյց տուին Վէրժինին. Վէրժինի հետ տեսնուելով հասկցաւ ս'վ ըլլալս, բայց իրենք չէին գիտեր որ Ա.քեա կը գտնուիմ ու զեցին գիտնալ թէ իրենք Գայֆայի մէջ ունեցած իրենց ծանօթներով կրնա՞ն ինձ օգտակար ըլլալ. շնորհակալութիւնս յայտնելով ըսի. իմ հասցէիս ծրար մը եկած է Ա.զե.քասնդրիայէն եթէ կարելի է թող փնտռէ թերեւս գտնէ:

Հասցէս առնելով և իրենց հասցէն տալով մեկնեցան և խոստացան կրկն այցելել:

Երեկոյին ճաշարանի մը սպասաւորը երկու պնակ կերակուր բերաւ ինձի համար. երբ սխալ ըլլաին աւարկեցի, անիկա ըսաւ.

«Մինչեւ մէկ ամիս, օրտկան երկու պնակ կերակուր պիտի բերեմ. այսօր ձեր քով երկու կլինեն և կած են անոնք վարպետիս վճարեցին մէկ ամսուան կերակուրի գինը:»

Օր. Վէրժինի բարեկամն հետեւեալ օրը Լիման եկաւ տեսնուեցանք, խոստացաւ շուտով ծրարը գտնել ու բերել. իր հասցէն առաւ և պատուիրեց որ, եթէ երբեք իրեն պէտք ունենամ, անմիջապէս իրեն գրեմ և ինքը սիրով պիտի կատարէ յանձնարարութիւնս:

Հիւպատոսները փոխանակ Ա.քեա բնակելու Գայֆա կը բնակէին: Ռուսական հիւպատոսը Լիման եկած և ուզած էր զիս տեսնել. Նախ ներսդութիւն խնդրեց՝ որ զիս այն օրը ծանր շղթայովս տեսնելէն վերջ այցելու-

թեան եկած չէր: Օր. Վէրժին իրեն այցելած էր և խնդրած էր որ երբեմն ինձի այցելէ, թերեւս իրեն օժանդակութեան պէտք կ'ունենամ: Շնորհակալութիւնս յայտնելով ըսի.

Ձեր առած այցելութիւնը արդէն մեծ պատիւ մ'է ինձ համար. իսկ ուրիշ առթիւ ինձի տալիք այցելութիւննիդ որ պարզ ձանձրոյթ մը պիտի ըլլայ ձեզ համար, կը խնդրեմ որ այդ ձանձրոյթը յանձն չառնէք. իսկ ձեր օժանդակութիւնը որուն համար սուղ ժամանակնիդ պիտի գոհէք բնաւ չիմ կրնար ընդունիլ և շնորհակալ եմ:

Հիւպատոսը մասնաւորապէս պարտք դրաւ վրաս որ պէտք ունեցած միջոցիս իրեն դիմեմ անպատճառ. նորէն այցելելու խոստումով մեկնեցաւ:

Օր. Վէրժինի բարեկամն ինչպէս որ խոստացած էր, ծրարը գտաւ և անմիջապէս բերաւ ինձի յանձնեց. որ քանի մը անգիր պատելէն վերջ Գայֆայի նամակատունը մնացեր էր:

Օր. Վէրժինը երկրորդ անգամ ըլլալով Լիման եկաւ. կը խորհէր փախչելուս մասին, ևս անկարելի նկատեցի և ինքն ալ հաստատեց իմ ըսածներս, ինչ որ արդէն ըսած էին իր բարեկամներն ալ. Ինքը կը մտածէր զիս Իրատէով Հուդոս փոխադրել տալ, որովհետեւ Հուդոսի բանտը Թուրքիոյ մէջ գտնուած բանտերէն ամենէն լաւն էր. ևս վստահեցուցի զինքը թէ անկարելի է, բայց ինքը կը պնդէր թէ պալատին մէջ գտնուած իր մէկ ազդեցիկ բարեկամին միջոցաւ կարելի էր: Վերջապէս զիս այդ դժխփէն ազատելու խոստումով մեկնեցաւ:



Փ.— ՀԱՋԱՐԱՊՈՒՅՏԻՆ ՍՐՏԻ ՅԱՆԸ

Հեղահատէ կը համէին Մուշէն, Կեօարիայէն և Պոլսէն Հայ աքսորեալներ որոնց մէջ կը գտնուէին վարդապետներ և քահանաներ իսկ: Մշեցիներէն Միսակը, Մանուկը, Գասպարը և Սայաթը 7 տարուան բանտարկութեան դատապարտուած էին ասոնք Լիմանը բերին, որով եղանք հինգ քաղաքական յանցաւորներ, իսկ Ա.քեա հասած միջոցիս հոն գտնուող Հաճընցի չորս աքսորեալներն իրենց աքսորման պայմանաժամը լրանալով մեկնած էին, ասոնց մէջ գտնուող Տիկին Սառան իր հետ տարաւ իմ խորին համակրանքս, որ Ա.քեա գտնուած միջոցին իբր մայր և քոյր մինչեւ վերջն իր ինամքները չզլացաւ:

Ատանայէն Ա.քեա հասաւ Կէօքաէրէլեան Կարապետ քաղաքական յանցանքով աքսորեալ:

Ա.քեա գտնուած Հայ աքսորեալներու թիւը 80ը անցաւ անոնց մէջ բոլորն ալ որոշ պայմանաժամերով դատապարտուած էին, 5 և 15 տարուան:

Քովս գտնուած դրամով ուղեցի բանախն մէջ զամբիւղ շինելու և ծախելու առեւտուր ընել, ինչպէս կ'ընէին ուրիշները, բայց պէտք էր տեղացի մէկն ընկեր ընել քանի որ Արարեղէն դեռ լաւ սովորած չէի: Ծարպիկ ու անկեղծ և Ա.քեայի մէջ քիչ շատ ազդեցիկ և բանախն մէջ համակրանք չհամ յանդուգն Սէլիմ Հանուշ անուն երիտասարդ մը կար, որ սկիզբէն ի վեր մեզի հետ կ'ապրէր. ինքը արդէն քիչ մը դրամ ունէր, որոշեցի զայն ընկեր առնել ինձ և իսկայն գործի ձեռնարկեցինք:

Որչափ որ հազարապետը նոր եկած էր, բայց գիտէինք որ կաշառակերին մէկն է. և մանաւանդ որ

մեր շինելիք խանութէն առաջ ուրիշ երկու հաս կար արդէն: Վերջապէս հազարապետին, տնօրէնին և փոխտնօրէնին հա անութիւն կրցանք առնել մօտաւորապէս 4 անգլ. սոկի վճարելով խանութ մը շինելու արտօնութիւն տուին: Բանտի բակին մէջ տախտակէ փոքրիկ կրպակ մը շինել տուինք ուր բանտարկելոց վերաբերեալ պիտոյքները պիտի ծախէինք. մեզ համար աշխատող 30է աւելի բանտարկեալներ մեզմէ առեւտուր կ'ընէին, ինչպէս նաեւ միւս բանտարկեալները:

Շինուած զամբիւղները պէտք էր Պէրութի գրկիլ հոն ծախուելու համար, ինչպէս կ'ընէին բանախն մէջ գտնուող միւս բանտարկեալները: Քանիներու յանձնարարութեամբ մենք սկսանք մեր ապրանքները Եւսուֆ Սէմրին զ. կել, և վերջապէս իրեն հետ ծանօթանալով ուղեցի Հնչակ և նամակ ստանալու համար մէկ հասցէ մը ալ Պէրութի վրայ ունենալ: Արդէն օրը օրին Հնչակ կ'ստանայինք, ինչպէս նաեւ եւրոպական կարեւոր թերթերը:

Օր. Վէրժինը Պէրութէն ինծի քանի մը կտոր ձեռմակեղէն զրկած էր և ցաւօք սրտի կը ծանուցանէր թէ, զիս Հոսդոս փոխադրել չէին յաջողած. բռնապետ Համիա ըսած էր.

«Հոն պիտի մնայ հոն պիտի մնանի»

Օր. Վէրժին այս անյաջող լուրը ստանալէն վերջ, աշխատած էր զիս բանտէն փախցնել աալու միջոցներ ձեռք առնել ու աշխատիլ: Փախուտտիս գործին համար իրեն խոստացուած էր և յաջողած էր միջոցներ գտնել և պէտք եղած պարագային մինչեւ 200 սոկի արամադրելի ընել: Պէրութի մէջ Քրիստոնեայ բժիշկ մը գտած էր որ այդ գուժարին փոխարէն զիս նուազեցնելու ձեռով (արդէն տկար էի), բանտէն իբր մե-

ուած դուրս հանելու յանձնառու եղած էր, քանի որ Ա.քեալի բժշկագետ էլիսա էֆէնտին իրեն բարեկամն էր և անոր հետ համաձայնութեամբ պիտի ընէին: Ես հազարապետին դէպի ինձ ունեցած կասկածները և հակառակութիւնը նկատի ունենալով, թուրքովին վստահաւոր գտայ այդ միջոցն և իրեն գրեցի մանրամասնութեամբ և ինքն ալ հաւանած էր:

Հազարապետը համոզուած էր թէ անպատճառ որիչներու հասցէներով նամակ և թերթ կ'ստանամ և անոնց միջոցաւ նամակներս կը զրկեմ ինքը կը ջանար այդ նամակներէն կամ թերթերէն ձեռք անցընել ինքը թող ուզածին չափ երազէր, չպիտի կարենար իր նպատակին հասնիլ: Անպարճեաննին այնպիսի բանալի մը սուսած էի որ, գաղտնիքին տեղեակ չեղող մէկը անկորելի էր որ լուծէր: Տեղեկութիւններ կամ լուրեր պարուհակող ու եւ թուղթ... թող անցնէր ամենէն զարգացեալ մէկու մը ձեռք (ինչպէս որ շատ անգամ կ'անցնէր) կարգալով պարզ և սովորական բաներ պիտի կարգար և հասկնար. ներքին սփռուեցակութիւնն և իմաստն հասկնալ անկարելի էր: Թող չկարծուի թէ ծածկագիր էր և ո՛ր և իցէ նիւթով մը կը բացուէր. ո՛չ. միայն բանալին ծանօթը կրնար հասկնալ. որոշ նպատակաւ մը պարզելու պէտք չեմ զգար այդ գաղտնիք: Եթէ այդ թուղթն Եանեա պէյի ձեռքն անցնէր, մազի չափ վախ չունէի որ բանալին պիտի կրնայ գտնել, մանաւանդ եթէ քիչ մ'ալ ինամքով պատրաստուած ըլլար:

Ա.քեայէն կը գրուի Պոլիս թէ ես Խրիմեաննի հետ թղթակցելով միջոցներ գտած և խոշոր գումարով մը Ա.քեալի կառավարութիւն կաշառելով բանտէն ազատ արձակուած եմ և թէ Ա.քեա գտնուող ձանկիւլիան

անուանական և կեղծ ձանկիւլիան մը է: Պոլսէն անմիջապէս քննիչ մը կը նշանակուի (անշուշտ նկատելով որ Ա.քեալի Արար պաշտօնէութիւնն ընդունակ է այս այս տեսակ բան մը ընելու) և Ա.քեա կը զրկուի. քննիչը թէ պաշտական և թէ զինուորական կ'ըլլայ. ընական էր որ Ա.քեա համեկուը պէս, զինուորական հրամատարին հիւր պիտի ըլլար: Խնդիրն հրամատարին կը պարզէ և հրամատարն իսկոյն կը հաւատաէ թէ եզածը կամ կառավարութեան և կամ ձանկիւլիանի դէմ դաւ մ'է և կ'րտէ:

ձանկիւլիանը հոս զրկուածին երկրորդ օրը տեսայ և անկէ վերջ քանի մը անգամ բանա գացած և զինքը տեսած եմ. հետեւարար հոս գտնուողն այն ձանկիւլիանն է և այժմ ալ բանտը կը գտնուի:

Խանութս նստած գործաւոր բանտարկեալի մը հաշիւները կը կարգադրէի, յանկարծ հրամանատար պէյը զիս բարեւեց, քովի զինուորականը զիս ուշի ուշով կը կը դիւէր և ես հրամայատար պէյի հետ կը տեսուէի: Սիւրէյեա պէյ ձեռքս բռնելով՝ ձեռքիս վրայի Երուսաղէմի նշանը ցոյն տուաւ զինուորականին և զինուորականը ինձի ըսաւ.

— Խրիմեան ալ հոս Ա.քեա կը գտնուի եղեր. կը տեսնուիս իրեն հետ:

— Խրիմեան հոս չէ, սխալ հասկցած էք, անիկա Երուսաղէմ է:

— Ըսել է իրեն հետ կը թղթակցիս:

— Ոչ չեմ թղթակցիր, Պոլսոյ թերթերու մէջ կարգացի որ ինքը ուխտի գացած է Երուսաղէմ:

Սիւրէյեա պէյ քմծիծաղով մը բարի ազատոււմ բստելով մեկնեցաւ իրը թէ բանտը նորեկին ցոյց տալու պատրուակաւ:

Մինչև և բանտէն ազատուիլս չկրցի այդ դաւադրութեան ազդիւրը գտնել :

Աթէնքի մեր ընկերներէն նամակ մը ստացայ , որով կ'սուզէր զիս իրազեկ ընել թէ Աթէնքի մէջ ի՛նչ կ'անցնի կը դառնայ այդ օրերը . և համառօտ կերպով հետեւեալ նկարագրութիւնը կ'ընէր .

«Հնչակեան կուսակցութիւնը կ'որոշէ Յուլիս 15ի տարեդարձը կատարել Աթէնքի մէջ , ճիշտ 1891 Յուլիս 15ի օրը , և այդ մասին ծրագիր մը կը պատրաստէ և Աթէնքի թերթերը կ'սկսին գրել այդ տարեդարձին մասին Հայերուն նպատաւոր կերպով :

«Օսմանեան ղեկավանը իրար անցաւ և ղիմեց Յունաց արտաքին գործոց նախարարին այդ հանդէսն արգիլելու համար :

«Մեր կեդրոնական Վարչութիւնը ղիմեց «Արեւելեան Դաշնակցութեան» և անոր հովանաւորութիւնը խնդրեց : Դաշնակցութեան ԳՃամեայ ձերունի նախագահ Մ . Բօյարիսը խոստացաւ իր աջակցութիւնը նուիրել և իսկոյն ստորագրեց 500 հրաւիրագիրները և զրկեց նշանաւոր անձնաւորութեանց : Թուրք ղեկավանը ճարահատեալ ղիմեց անգլիական և ամերիկական ղեկավաններուն , գոնէ արգիլելու Հայոց թափօրը : Նախարարապետ Մ . Տէլիանիսը ղիմեց Մ . Բօյարիսին , քայց նորէն անդրդուելի մնաց : Հանդէսը տեղի ունեցաւ նշանաւոր Օփօլօն պարտէզին մէջ : Բեմը զարդարուած էր Յունական և Եւրոպական դրօշներով , ինչպէս նաեւ Հայոց եռագոյն դրօշակով . դրօշակներու մէջ բեմին ճակատը ղետեղուած էր ցայցի նշանաւոր հերոսներու՝ քոյ , Նալպանտեանի և Ղոււմրիկեանի մեծագիր պատկերները :

«Հանդէսին ներկայ էին մօտաւորապէս 6—700

երկուսն նշանաւոր Յոյներ , ինչպէս նաեւ Կրեաէի նշանաւոր ապստամբապետները , Մակեդոնացիներ , Ալպանացիներ և Եւրոպայիներ , Աթէնքի բոլոր թերթերուն ներկայացուցիչները ինչպէս նաեւ եւրոպական թերթերու թղթակիրները : Բազմաթիւ օստիկաններ կը




Յ. Կ. Ճակիլիսեան (Կայծիկ)

հսկէին հանդէսին կանոնաւորութեան : Յունական պաշտօնական մուզիքը նախ երգեց Յունական , քայլերգը և անկէց վերջ սկսաւ նուագել հայկական երգեր :

«Մեր ընկերներէն մէկը նախ կարմիր թուղթի

վրայ ապուած Յուլիս 15ի ցոյցի նկարագրութիւնը կարգաց , ինչպէս նաեւ դերակատարներուն կենսագրականը :

«Երկրորդ ճասը խօսեցաւ Կրեաացի նշանաւոր ուսուցիչ Մ . Վասիլտար : Նորէն մերիններէն մէկը կարգաց Հայերէն ճառ մը : Վերջին խօսքն առաւ «Արե-



Մսնուկ Նարյանեան (Կեմ պլնագ)

ւելեան Դաշնակալութեան» ներկայացուցիչ Մ . Վուկարիսը և բուն ծափահարութեանց մէջ վերջացուց իր խօսքերը , ինչպէս որ ծափահարուած էին միւս ճառախօսները :

«Թափօրը կազմուեցաւ փողոցներ պտտելու հա-

մար և այս անգամ նեծեալ ստիկաններն ալ կը հակէին կարգապահութեան : Թափօրը երբ հասաւ Մ . Բօցարիսի տան առաջ , իրեն ուղղեալ շնորհակալութեան ուղերձ մը կարդացուեցաւ , և Մ . Բօցարիս յուզեալ վիճակի մը մէջ պատշգամն ելաւ և շնորհակալութիւն



Յովհաննէս Ղումբիեան

յայտնեց որ բուն ծափահարութեանց արժանացաւ : Թափօրը վերջացաւ ու ժողովուրդը ցրուեցաւ :



Ե. — ԲԱՆՏԻՆ ՄԷՋ ՅԵՂԱՓՈՆՈՒԹԻՒՆ

Ես արդէն խանութիս պտածառաւ ամսական 30 դրուշ տալով ամէն օր առատակն մինչեւ երեկոյ բանտին բակին մէջ կը պատկի իսկ ներսը գտնուող բանտարկեալներուն վիճակն անտանելի էր, և պէտք չէր անոնք այդ վիճակին մէջ թողուլ: Վաղուց ի վեր կը խորհէի և որոշած էի բանտին մէջ յեղափոխութիւն մը յառաջ բերել, որպէս զի գո՛նէ ամէն մէկ բանտարկեալ օրական երեք ժամ դուրս ելլէր օդ առնելու, մաքուր հաց արուէր իրենց, և սաքերնին չլթայ դնելու սովորութիւնը վերնար և այլն:

Սկսայ ծրագիրս յաջողցնելու համար բանտին մէջ ինծի պէտք եղած բանտարկեալները ձեռք բերել, արդէն ս՛վ և ո՛ր բանտարկեալը պիտի մերժէր առաջարկս, չէ՞ որ ամենքն ալ այդ յեղափոխութեան պիտի փափաքէին, բայց ինզիրը հոն էր որ, ևս պէտք չէր որ նախաձեռնարկ ըլլայի որոշ կերպով, որովհետեւ չյաջողելու պարագային վիճակս ասկալի պիտի ըլլար. խանութս գոցելով զիս սենեակէս դուրս չպիտի հանէին և սոսկալի չարչարանաց պիտի ենթարկէին: Նախ պէտք էր մտքեր շօշափելի թէ դոնէ երկու օր կրնային անօթի մնալ, որովհետեւ առտուները հաց չառնելը կը նշանակէր բանտարկեալներուն ըմբոստ և դժգո՛ծ ըլլալը:

Արդէն Արմենակ, Նշան, Մինաս և միւս Հայերն համամիտ պիտի գտնուէին. ինչպէս տեղացիներէն ընկերս Սէլիմն և քանի մը քրիստոնեայ Արաքներ կը մնար Առնաուուաներէն, Յոյներէն և Թուրքերէն մէկ քանի հոգի ձեռք առնել: Անմիջապէս գործի սկսայ և մտքերը շօշափելի ու նկատի ունեցածս բանտարկեալներն շատ սիրով և ուրախութեամբ հաւանեցան: Ու-

զեցի Մարիմեանի և Գըլըճճեանի կարծիքն առնել, անոնք ալ ինձ հման կը խորհէին, պէտք չէր իմ նախաձեռնարկ ըլլալս երեւան ելլէր:

Տրիպոլսեցի Մէհմէտ լաւ աղերսագիր կը գրէր: Պէրութ և Պալիս զրկելիք աղերսագիրներ գրել տուի, առ այժմ մեր մասնանշած երեք կէտերը ձեռք բերելու համար, անշուշտ շատ խիստ և կծու լեզուով մը նկարագրելով այն զեղծումներն որոնք տեղի կ'ունենային Եանեա պէյի և ոստիկաններու միջոցաւ:

Աղերսագիրներն այնչափ արդիւնք ունեցած էին որ շատ խիստ յանդիմանութիւններ եղած էին Եանեա պէյին, բայց ոչ մեր պահանջները կը գործադրուէին և ոչ ալ Եանեա պէյ պաշտօնանկ կ'ըլլար: Մենք արդէն աղերսագիրներ զրկելը նշան մը պիտի սեպէինք մեր Յեղափոխութեան և ըմբոստութեան: Քանի որ գիտէին թէ միայն Մէհմէտն էր որ կրնար այդ տեսակ աղերսագիր պատրաստել, կ'ուզէին գիտնալ թէ իրօք ա՛յն է՝ թէ ուրիշ մը. արդէն հակառակ պարագային համաձայնող բանտարկեալները չպիտի ուրանային:

Գիշերները ամէն մէկ սենեակին մէջ չորս ոստիկան-զինուորներ կը պառկէին փոխն ի փոխ հսկելու համար բանտարկեալներուն վրայ որպէս զի պատերը ծակելով չփախչէին: Մենք պատրաստ էինք և կ'սպասէինք առիթին:

Եանեա պէյ իր խորամանկութեամբ ուղած էր պատրուակով մը Մէհմէտը դուրս հանել սենեակէն և ուրիշ բերդի մը բանտը զրկել, և իր կարծիքով բանտարկեալներուս ահ ու սարսափ ազդել, ենթագործով միանգամայն թէ այդպէսով իր վրէժն լուծած կ'ըլլար:

Երեկոյեան ժամը 11¹/₂ին բակը գտնուող ամէն բանտարկեալ պէտք էր իր սենեակը մտնէր: Ժամը 12ին

միջոցները ստտիկան մը եկաւ դուռը բացաւ և Մէհմէտը կանչեց , իբր թէ բանտին անօրէն յիմնապետ Ալի էֆ . թրքերէն լեզուով բան մը գրել պիտի տար :

Մէհմէտի դուռս երևելէն հինգ վայրկեան հտքը ստակալի ճիչեր ու վայնասուններ լսուեցան . ոստիկանները Մէհմէտը կը ծեծէին : Մենք այդ վայրենիներուն անգթութեանը ծանօթ էինք . իսկոյն դադարեցնել տուի սենեակներէն մեր ընկեր Մէհմէտի համար եղած բացազանչութեան բողոքները : Ժամը մեկին ամբողջ պահապանները ներս մտած էին գիշերուան հսկողութեան համար :

Յեղափոխութիւնը սկսել որոշեցինք երբ իմացանք որ Մէհմէտը նուազած ու արիւնյոււայ վրձակի մէջ է . այդ գիշերն իսկ Սուբիական Տրիպոլայ բերդը պիտի գրկէին : Երկու սենեակին մէջ գտնուած ոստիկանները մեր ձեռքը պատանդ ունենալուս համար էր որ չուզեցի Մէհմէտի պատճառաւ պտուան կանչեն : Ոստիկաններուն ըսուեցաւ , եթէ Մէհմէտը իր սենեակը չվերադառնայ և իր խոշտանգուելուն համար ներողութիւն չիսագրուի , ձեզի մինչեւ առաւօտ կրնանք պահել , անկէ վերջ ձեզ պիտի սպաննենք և զիտնիդ ձեր յիմնապետին պիտի յանձնենք : Ոստիկաններն երբ տեսան այդ ըսպառնալիքներն այնպիսի բանտարկեալներէ կուգան որոնք մահուան և ցկեանս դատապարտուած են , և գիտէին որ այդպիսիներու քով մըշտ դաշոյն և դանակ կը գտնուի . իսկոյն կանչեցին դուրս գտնուած պահապան տանապետն և եղելութիւնը յայտնեցին : Յիւնապետը լուր զրկած և ապահովցուցած էր ըսելով .

«Մենք գիտենք թէ այդ սպառնալիքներն որոնց գրդու մով յառաջ կուգան . անոնք ալ Մէհմէտի բախտին պիտի արժանանան :»

Առաւօտ էր . տանապետը եկած էր ներս գտնուած ոստիկանները դուրս հանելու : Տանապետին ըսուեցաւ .

Եթէ Մէհմէտ չգայ , ութը ոստիկաններուն դիակները պիտի տանք ձեզի , գացէք այսպէս բարեկեցէք ձեր յիմնապետին և հազարապետին :

Յիմնապետը դուռով և խրոխտ ձեւով մը չորս հրացանակիր ոստիկաններով դուռին առջեւ եկաւ և տանապետին հրամայեց որ դուռը բանայ , անշուշտ կարծելով որ բանտարկեալները տեղի պիտի տան իսկոյն :

Հայհոյանքի և նախատանջ տարափ մ'էր որ սկսաւ . ընկերս Մէլիմը կարգ մը հայհոյանքներէն վերջ , յիմնապետին առաջարկեց որ հեռանայ և Մէհմէտը բերէ մեզի յանձնէ և պատճառ չըլլայ ութ ոստիկաններու մահուան : Յիմնապետը հեգնական ձեւով մը ըսաւ .

— Մէհմէտ էֆ . եկուր ներս մտիր , Մէլիմ պէյի հրամանն է որ կը գործադրեմ :

Մէլիմը իր նկատմամբ եղած այս հեգնանքը շատ ծանր գտաւ . իսկոյն քովը գտնուած կրակով լեցուն կրակամանը առնել ու յիմնապետին վրան նետել վայրկենի մը գործ եղաւ , այնպէս որ կրակները և մոխիրները դուռնէն դուրս թափուելով յիմնապետին վրան գլուխը փոշիներու և կրակներու մէջ մնաց : Եւ նախատական քանի մը բառերէն վերջ յիմնապետին ըսաւ .

— Գնա՛ հիմա այդ վրագլուխդ թող մաքրէ քու . . . հազարապետը և շուտով թող զրկէ Մէհմէտը , եթէ ոչ իսկոյն կը մորթենք ներս գտնուած ոստիկանները :

Սուբխաւոր ոստիկանները սկսան յիմնապետին հազուստներու վրայի մէջ երկու կրակը մարել և փոշիները մաքրել ու մեկնեցան :

Բանտարկեալներուն հացերը եկան . մերժեցինք .

անա ըմբոստութեան նշան էր որ արուեցաւ: Ութը ոստիկանները ներսը սենեակներուն մէջ տեսնելով սուրերով եղած սպառնալիքները, ներսէն կը պուռային որ իրենց օգնութեան հասնէին և մէկ երկուքը լալով բանտարկելոց կ'աղաչէին որ իրենց կեանքին խնայուի: Հազարապետը թերեւս դիտմամբ երեկոյնին Փայֆա գացած էր իբր թէ գործով մը: Կառավարիչին և ընդհ. դատախազի օգնականին լուր արուած էր, որոնք հրաման ըրած էին փող հնչեցնել և դրօշակ պարզել իմանին վրայ, և երեք օր հաց չտալ բանտարկելոց: Հրամանատարը շատ գթասիրտ մէկն էր և դէպի բանտարկեալները այն համոզումն ունէր թէ հաւանական է որ անոնց մէջ գանուին անմեղներն ալ որ դատապարտուած են: Կրամանատարին դէպի բանտարկեալներս լաւ տրամադրութիւն ունենալը գիտէինք:

Ամենէն առաջ ինքն էր որ դրան առջեւ եկաւ և աճապարանօք ուզեց խնդիրն հասկնալ: Անկողինս ճիշդ դրան դիմացն էր և ուրիշ առթիւ քանի մը անգամներ տեսնուած էինք: Հրամանատարը ինձ կանչեց, որպէս զի եղածը պատմեմ: Բանալի դուռներն այնչափ իրարու մօտ են որ, խօսուածները շատ որոշ կերպով կը լսուին: Աղերսագրէն սկսեալ իրողութիւնը պարզեցի: Երբ հրամանատարն ուզեց բանտարկեալներուն պահանջն հասկնալ. ըսի.

— Որոշ կերպով չեմ գիտեր, բայց լսածս և տեսածս տրամադրութիւննին և պահանջնին հետեւեալն է. եթէ իրենց գահացում չտրուի. ներսը գտնուած ութն ստիկանները պիտի սպաննեն (ստիկանները լաւահառաջ՝ այո՛, այո՛, ճիշտ է), իրենց պահանջն է Մէհմէտը իրենց քով վերադարձնել և իրմէ ներողութիւն խնդրել: Հաց չպիտի առնեն եղեր, մինչեւ որ

չարտօնուի որ ամէն օր դուրս ելլեն 3—4 ժամ օդ առնեն, իրենց արուելիք հացը թէ՛ մաքուր և թէ՛ եփուեն և կշիռը ճիշտ 300 տրամ ըլլայ, ոտքերնին ունեցած շղթաները բոլորովին վերցուին կամ շատ թեթեւ բան մը դրուի, (Այս խօսակցութեան միջոցին արդէն եկած էին կառավարիչը, ընդհ. դատախազը, ևն.) Ահա ես այսչափ կրցած եմ գիտնալ և հասկնալ ըսի:

Հրամանատարը դարձաւ և բանտարկեալներուն ըսաւ.

- Ընչդ են Յարութիւն էֆ.ի ըսածները:
- «Այո՛, այո՛ ճիշդ այդ կը պահանջենք»:
- Մինչեւ ե՞րբ պիտի կլնան անօթի մնալ ասոնք, ատիկա չե՞ն խորհիր, ըսաւ հրամանատարը:
- Կ'ըսեն թէ այլեւս անտանելի է այս վիճակը, թող անօթի մեռնինք ու ազատինք:
- Ձեռն կարծեր որ իրենց պահանջները չպիտի գործադրուին, հապա ի՞նչ պիտի ընեն:
- Կ'ըսեն թէ մինչեւ վերջը պիտի դիմադրեն, բայց ներսի ութը ստիկանները սպաննուէն վերջ իրենք ալ կ'սպաննուին, ատիկա իրենց փոյթը չէ, ըսի:
- Սմբողջն ալ ա՛յդ գաղափարին կը ծառայեն:
- Ձեռն կարծեր, բայց կարծեմ մեծամասնութիւնը համամիտ է:
- «Այո՛, այո՛, պոռացին երեք սենեակներէն, այլեւս անտանելի է այս կեանքը»:

Հրամանատարը դէպի կառավարիչը և ընդհանուր դատախազը դառնալով «երթանք» ըսաւ, ու գացին: Ես մերիներուն (Հայերու) միջոցաւ միւս սենեակը հասկցնել տուի թէ նորէն պիտի գան և չեն կարող զօրքը և դուրսի ժողովուրդը այս վիճակին մէջ պա-

հել . անշուշտ նորէն հրամանատարը պիտի գայ և ես իրենց կողմէ պէտք եղածը կ'ըսեմ :

Հրամանատարը մեկնելէն վերջ կը խօսէինք և մեր գաղափարակիցները ըսին որ լաւ պարզած եմ խնդիրը , և կ'սկսէին իրարմէ խօստու մտեր ու պէսաներ առնել մինչեւ վերջը դիմադրելու , իսկ հակառակ պարագային դատաւիճները մահուամբ պիտի պատժուէին :

Ոստիկաններէն մէկը վերջէն մեզի պատմեց եղածները : Հրամանատարը կ'առաջարկէ բանտարկեալները չպատժել . քանի որ ըմբոստու թիւնը ընդհանուր է , կրնայ դէշ հետեւանք յառաջ բերել : Պէտք է բանտին անորէնը փոխել : Սուղարկութեան պէտք չկայ . թերեւս այդ խուզարկութիւնը անտարբէր դէպքեր յառաջ բերէ , քանի որ ամբողջ բանտարկեալները համաձայնած են . պէտք է իրենց պահանջները գոհացնել , երբ խնդիրը այս առտիճան ծայրայեղութեան հասած է :

Հրամանատարն եկեալ և խօսքն ամբողջ բանտարկելոց ուղղելով ըսաւ .

Ձեր ըրածն այնչափ վայելուչ բան մը չէ , որով յանցաւոր էք . ինչպէս կ'երեւի սիրտերնիդ նեղացած է : Ես միջամտեցի որ ըրածնիդ ներուի ձեզ և գլխով ձեր վրայ , խնդրեցի որ ձեր վիճակն քիչ մը բարելաւեն . արդէն իրենք մտադիր են եղեր ընելու , բայց դուք աճապարած էք . ուստի ասկէ վերջ պէտք է հանդարտ նստիք և թաղաւորին կենաց համար աղօթէք . եթէ անգամ մ'ալ այսպէս բան մը ընէք , ես այլեւս չեմ խառնուիր և ամենքդ ալ զօրքերուս սուլիններուն առաջ կուտամ :

Երեք սենեակէն ալ սկսան պօռալ .

«Մենք վստահութիւն չունինք անոնց վրայ . եթէ դուք կը խոստանաք , կ'ընդունինք , եթէ ոչ , անոնք

մեզի խաբելով պիտի պատժեն , ուրեմն աւելի լաւ է որ այժմէն մեռնինք » :

Դուք աննոգ եղիք , ես ձեզի պատուոյ խօսք կուտամ , և պատուոյ վրայ կ'երդնում որ պիտի գործադրուի , ինչպէս նաեւ հակառակ պարագային ալ ձեզ պատժելու , ի՞նչ կ'ըսէք :

Նորէն երեք սենեակէն ձայներ .— «Քանի որ ձեր պատուոյն վրայ կ'երդնուք , կ'ընդունինք , և վստահ եղէք որ ձեզ չպիտի ամչցենք , այդ մասին աննոգ եղէք » :

Հրամանատարը հրաման տուաւ որ փող հնչեցնեն , որ զօրքն իր տեղը ցրուի : Սենեակները բանալ տալով , ուլթն ոստիկանները դուրս հանել տուաւ . հաց բերել տալով դուրս ելլող ամէն մէկ բանտարկեալին հաց բաշխել տուաւ :

Յեղափոխութիւնն իր արդիւնքն ունեցած էր : Տնորէնը փոխուած էր , նոր Տնորէն հարիւրապետ Մէլիմ աղա բոլոր պահանջները գործադրել տալով այլեւս սովորութիւն դարձած էր . միայն Մէհմէտի խնդիրը տարբեր կերպով գործադրուեցաւ :

Մէհմէտ հետեւեալը կը գրէր մեզ .— «Շատ ուրախ եմ որ ծրագիրը նոյնութեամբ գործադրուեցաւ . ձեր ձեռք բերած յաջողութեան համար խնդակցութիւնս կը յայտնեմ : Շնորհակալ եմ որ ձեր ընկերական պարտքը կատարելով զիս կրկին Աքեա կը կանչէք . ներողութիւն , պիտի մերժեմ . հոս աւելի հանգիստ եմ . եթէ փափաքիմ գալու , կը գրեմ ձեզ : Կարօտով բարեւներ » :

Աքեա արտորուած էր իրր ըմբոստ զինուորական բժիշկ դեր-հազարապետ Սարգիս էֆ . Պէրպէրեան , Գրլըճեան , Մարիմեան ու Տօնապետեան շատ գովեստ

տով կը խօսէին իր մասին : Ի հարկէ ես շատ պիտի փափաքէի Սարգիս Էֆ.ին հետ տեսնուիլ և թերեւս ինքն ալ ինծի հետ տեսնուելու փափաքէր . բայց Սարգիս Էֆ. շատ զգոյշ վարուեցաւ սկիզբէն և իրաւունք ալ ունէր , որովհետեւ ինծի հետ սկիզբէն տեսնուիլը կրնար կասկածի տեղի տալ : Բայց քանի որ երկուստեք փափաք մը կար , հետզհետէ ես իմ փափաքիս կը հասնէի Սարգիս Էֆ.ի հետ տեսնուելու :

Հիւանդութեանս պատրուակաւ տեսնուիլ սկսած էինք . երբեմն իբր բժիշկ զիս կը նայէր և այդ պատճառաւ կը տեսնուէինք ու դեղագիրներ կուտար : Երբեմն ծանօթ զբօսաչրջիկներ բանտը ցոյց տալու պատրուակաւ բանտ կը բերէր և ինծի հետ տեսնուիլ կուտար : Հիւանդութեանս մասին իր վերջի խօսքն եղաւ : Տուած դեղերս օգուտ մը չպիտի ընեն քանի դեռ այս բանտին մէջ ես . զուր տեղ դրամ մի վատներ , բանաէն ազատուելէդ երկու երեք ամիս վերջ բոլորովին կ'առողջանաս :



Զ. — ՍԱՍՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՐՈՒԹԻՒՆԸ

Բաղէշի կուսակալ Թահսին փաշա կախաղան հանել տուած էր մեր վարիչ Մարմնոյն անդամներէն Մշեցի Մարգար վարժապետն իբր Յեղափոխական Բոքրականտիսդ : Կեդրոնը կ'որոշէ Սասունը ապստամբեցընել : Արդէն ժամանակին Մուրատը երբ արտասանմանէն երկիր մտած էր . անվտանգ և ապահով երկիր մտնելուն առթիւ ինձ գրած էր թէ դէպի Մուշ կ'երթայ պաշտօնով . պաշտօն ըսելով ես կը հասկնայի գործել . Մուրատն երկիր կ'երթար գործելու , իսկ ես որ Մուրա-

տի այդ նամակն Ս. քեայի «Ձնտան»ին մէջ կը կարդայի , բնականաբար ցաւալի պիտի թուէր ինծի , քանի որ չէի կարող ընկերանալ այդ սրտակից ընկերիս : Բայց քիչ ատենէն այդ ցաւս և տխրութիւնս ուրախութեան փոխուեցաւ երբ Հնչակի մէջ կարդացի որ 1912 Մայիսին Մուրատ և Տամատեան յաջողած էին Սասունը ապստամբեցնել :

Սասունցին մինչև վերջ արիարար կռուեցաւ և դիմադրեց , իսկ երբ ամբողջ Դ. զօրաբանակն և հազարաւոր Քիւրտեր իր վրայ քալեցին , Սասունցին պարտուեցաւ և ջարդուեցաւ , բայց բարոյական յաղթութիւնը Հնչակեան կուսակցութեան և Սասունցիին մնաց : Եւրոպան միջամտեց , որով ձեռք բերուեցաւ Մայիս 11ի ծրագիրը , որ կը գերազանցէ 61րդ յօդուածը : Սասունցին Հնչակեաններուն ղեկավարութեամբ , իր առնականութեամբ քաջի պէս մինչև իր վերջին շունչը կռուեցաւ իր կիներով ու աղջիկներով միասին :

Ինչպէս Սասունցի Գրկէի քով կեցած էր իր կինը՝ Շաքէն , որ կողք կողքի կանգնած՝ անվհեկութեամբ կը կռուէր թշնամոյն դէմ , նմանապէս ուրիշներ , իսկ երբ բիրտ այժը կը յաղթանակէ և Գրկէն դիտապաստ դիւցազնի պէս կ'իջնայ : Շաքէն կենդանի էր , և իսկոյն կը մտաբերէ թէ կեանքին մէջ մահը մէկ անգամ է : Շաքէ կզգայ թէ ողջ մնալով վայրենի Քիւրտերու լպիրշ բռնաբարութեան պիտի ենթարկուի , իսկոյն կը հրաւիրէ իր քով գանուող կիներն ու աղջիկները՝ իր օրինակին հետեւելու : Շաքէ իր մանկիկը կուրծքին վրայ սեղմած , բարձր ժայռէն ինքզինքը վար կը նետէ և կտոր կտոր կ'ըլլայ : Շաքէի այս ընթացքը շատաչուն ապտակ մ'էր բռնապետութեան երեսին թէ Հայ կինը կարող է մինչև իր վերջին շունչը կռուիլ

բանակին դէմ, իսկ պարտուելու պարագային գիտէ նաեւ սիրայօժար՝ պատուով մեռնիլ և նահատակուիլ :



Մեցի կիւլիգար (Վարիչ Մարմնոյ պատրաստ լուսանկար)

Պոլսոյ մէջ 1893 Մարտ 7ին Աշրգեանը Հնչակեանսնէրու կողմէն տէնօրի կ'ենթարկուի բայց դժբախտաբար գնտակները կը վրիպին :

Պոլսոյ անգլ. դեսպանը իր Ա. թարգմանը կը զրկէ Աշրգեանի քով բանտերու մէջ գտնուած կղերականներու ով, ո՛ւր և ինչ պատճառաւ բանտարկուելնին և Հայաստանի մէջ եղած հարստահարութեանց մասին աեղեկութիւն առնելու իսկ Աշրգեանը թարգմանին պաղարիւնութեամբ մը կը պատասխանէ :

Մեկ մեր բարեգուր Սուլթանէն շաս եւ շաս գոն եկն եւ սիրով հանգիստ կը վայելեն Վեհափառին հովանոյն տակ, Հայոց հարստահարութեանց մասին գրուածները կարգ մը սրիկաներու սուտ լուրերն են, որով մեր Սուլթանին հանգիստ կը վրդովեն յայնաբար, իսկ բանտարկուած մէկ երկու կղերականներն ալ արդէն յանցաւոր էին եւ իրենց արժանի պատիժը պէտք է կրեն մեր գթառաս Սուլթանէն:

Աշրգեանը իր այս կերպ պատասխանելու փոխարէն Սուլթանէն կատանայ 400 ոսկի նաև Իմթիյազի ոսկի և արծաթ շքանշանները :

Յուշիս Յին Պոլսոյ եկեղեցիներուն մէջ կը ցրուին Պոլսոյ Հնչակեան կուսակցութեան Մասնաճիւղի հետեւեալ սպառնական նամակը :

«(Տէր Հայր կամ Հայր Սուրբ և կամ Սրբազան) Աշրգեան ՄԱՏՆԻՉ մը է, նա այլեւս Հայոց Պատրիարք չէ, արդ, Հնչակեան կուսակցութեան Պոլսոյ Մասնաճիւղին վարչական ժողովը կը հրամայէ ձեզ որ պատուիրէք ձեր եղբայրակիցներուն (կամ ձեր իշխանութեան տակ գտնուող քահանաներուն) որպէս զի Աշրգեանի անունը այլեւս չը յիշուի պատարագի միջոցին : Եթէ մեր սոյն պատուէրը չը գործադրէք, ձեր կեանքը վտանգի մէջ է :»

Համիաը որչափ որ կ'սպառնայ եղեր Աշրգեանի անունը յիշել տալու բայց չը յաջողիր :

Արմենակը օրին մէկը յանկարծ եկաւ և խանութիս առջեւ բանտարկեալներու ներկայութեան սպառնաց թէ որչաժ է զիս սպաննել :

Թէեւ ես իրեն սպառնալիքէն վախցող և տեղի տուող չէի և մանաւանդ գիտէի որ այդ տղան ինծի սպաննելու ս է պատճառ մը չունի և զինքը կը սի-

բէի ալ իր յանդուգն բնաւորութեան համար, բայց կը մտածէի թէ ինչո՞ւ զիս պիտի սպաննէ: Խանութէս դուրս ելայ և զինքը բակին մէկ անկիւնը տարի պատճառը հասկնալու: Անկարելի եղաւ իրմէ բան մը հասկընալ: Միշտ կը սնդէր թէ որոշած էր զիս սպաննել: Հասկցայ իսկոյն որ եղածը թելադրութիւն մ'էր, ըսի իրեն.

— Քանի որ բանտարկեալներուն ներկայութեան զիս անպատուեցիր, և քանի որ բանտարկեալները կրնան կարծել թէ սպաննուելու արժանի գէշութիւն մը ըրած եմ քեզի, ուրեմն հազարապետը կարող է քեզի խոստովանցնել տալ:

Բանտարկեալները միջամտեցին զինքը համոզելու և ինքը փոխանակ համոզուելու ըսած էր.

— Քանի որ այսչափ ժամանակ իրեն հացը կերած եմ, այդ պատճառաւ էր որ նախապէս իրեն լուր տուի. վերջապէս պիտի սպաննեմ:

Տնօրէնը ինձմէ առաջ լուր տուած էր հազարապետին. հազարապետը զիս կանչեց և խնդիրը պարզեցի. հազարապետն ալ ինձի պէս կը կարծէր թէ թելադրութիւն մը եղած է, քանի որ ինքն ալ գիտէր թէ մինչեւ այդ օրը Արմենակ իմ քովս կ'ապրէր և գէշութիւն մը տեսած չէր:

Հազարապետը Արմենակը բերել տուաւ և խիստ սպառնալիքէ մը վերջ ոտքը ծանր շղթայ մը անցնելու հրաման ըրաւ ու ըսաւ.

— Արթին էֆէնտին ձեր սենեակէն հանելով պրզտիկ սենեակ պիտի զրկեմ. ինքը ցորեկները միշտ դուրսն է, եթէ կ'ուզես այդպէս փորձ մը ըրէ, անկէջ վերջը կը տեսնուինք քեզի հետ:

Որչափ որ մեծ սենեակէն ելլելով փոքր սենեակը

եկայ, որ աւելի մաքուր և օդաւէտ էր, բայց Արմենակը այդ ծանր շղթայով տեսնելս ցաւ կը պատճառէր ինձի. բայց ինք նորէն իր յամառութեան մէջ կը մնար. երեք օր վերջ խոստովանեցաւ եղածը որ խմբակին դրդումով էր և հազարապետին ըսի ու շղթան ոտքէն հանելու հրաման տուաւ:

Պուէն Ղազարոս և Յակոբ անուշով ձկնորս երկու դատարկաչրջիկներ կառավարութեան կողմէ աքսորուած էին դէպի Երուսաղէմ: Ժամանակ մը Երուսաղէմ մնալէ ետքը վերջապէս կը յաջողին ու և է միջոցաւ եպիսկոպոսի մը վկայականը ձեռք բերել թէ իրենք նպաստի կարօտ են. այդ վկայականը ձեռք բերելէն վերջ շահագործելու միջոցներ կ'ստեղծեն ու Կեսարիոյ կողմը անցնելու որոշում կուտան:

Քանի որ ցամաքէն պիտի անցնէին Պէրութը, կ'ուզէն եղեր Աքեա հանդիպիլ և Հայերու հետ տեսնուիլ, բայց արդէն կառավարութիւնը վաղուց արգիլած էր Հայու մը մուտք Աքեա:

Ձեռքերնին ունեցած վկայականով բաւական դրամ կը հաւաքեն. իբր թէ ունեցած վկայականնին ձեւակերպութեան համար այդ իմաստով գրուած է եղեր և բուն նպատակը հետեւեալն է:

Իրենք Հայկական խնդրով Աքեա աքսորուած են, և ժամանակ մը հոն մնացած ու այնտեղէն փախչելով Երուսաղէմ գացած են և իմ փախուստիս համար բանակցած են և որոշուած է եղեր որ, վկայականով պէտք է դրամ հաւաքել ու զիս փախցնել Աքեայէն:

Ահա այս տեսակ խաբերայական ձեւով կը դիմեն Կեսարացի վաճառականի մը և խոշոր գումար մը կը պահանջեն: Առաջարկն և վկայականը խաբերայական միջոց մը կը նկատէ վաճառականը և չի կրնար հաշ-

առելի այն գաղափարին հետ, թէ այդպիսի նպատակի մը համար անկարելի է որ այդ տեսակ գործ մը նոյն տեսակ մարդոց յանձնուի: Վաճառականը կը մերժէ ու է գումար վճարել. երբ երրորդ անգամ կը դիմեն վաճառականը ստիպեալ զիրենք կառավարութեան կը յանձնէ և կառավարութիւնը Ղազարոսն ու Յակոբը իբր Աքեայէն փախչողներ Աքեա կը զրկէ:



Է. — ԼԱՐՈՒԱՆ ՓԱԿԱՐԳԸ

Եահեա պէյի սրտի ցաւն աւելի սաստկացած էր: Ինք լաւ գիտէր որ բանտի յեղափոխութեան կազմակերպիչներէն մինն և թելադրողն ես եմ, բայց ի՞նչ կարող էր ընել. ինքը լաւ գիտէր եթէ այդ խնդրոյն պատճառաւ զիս չարչարէր, հաւատացած էր և վստահ որ ծագելիք խռովութիւնը Մէհմէտի խռովութենէն աւելի սոսկալի պիտի լլլար և շատ գէշ հետեւանք պիտի ունենար: Անշուշտ կը սպասէր ուրիշ պատճառաւ մը այդ վրէժը լուծել ինձմէ և իր նպատակին հասնիլ: Ցաւալին այն էր որ բոլորովին անակրնկալ կերպով այդ առիթները կը ներկայանային հետըհետէ:

Մեզ կը գրէին թէ 1894 Մայիս 14ին Քաղաքական Ժողովոյ անդամ Սիմոն պէյ Մաքսուա Հնչակեաններու կողմէ տէռօրի ենթարկուեցաւ Պոլսոյ մէջ:

Եուսուֆ Սէմինի ժամանակէ մը ի վեր դրամ չի զրկելը, ինքնին կասկած կը ներշնչէր ինձի. դժբախտաբար կասկածա իրականացաւ: Եուսուֆ Սէմին Հնչակը առանձին ծրարի մը մէջ դնելով ցոյց տուած հասցէիս կը զրկէր, որ իբր վաճառականի նա-

մակ բնաւ կասկածի տեղի չէր տար. իսկ ինձի զրկած նամակը զուտ առեւտրական ըլլալով հազարապետին կարդալէն վերջ ինձի կը տրուէր:



Սիմոն պէյ Մախուս

Եուսուֆ Սէմին առեւտրական նամակս զրկէն ետք իբր Յ. Գ. կ'ըսէր.

«Չեմ գիտեր իմ հասցէս ինչպէս կրցեր է գտնել Աղեքսանդրիայէն ձեր ընկերը, այս թերթը ինձի զըր-

կած է խնդրելով որ ձեզի ղրկեմ,» թերթը Հնչակն էր :
 ԵՈՒՍՈՒՓ Սէմինի Հնչակը այդ ձեւով ինծի ղրկելը
 կը նշանակէր թէ ինքն այդպէսով թակարդ մը լարած
 կ'ըլլայ և զիս այդ թակարդին մէջ ձգելէ վերջ այլ եւս
 չատ դիւրութեամբ կրնար իր քովն ունեցած դրամ-
 ներս կլլել կամ իջրացնել : ԵՈՒՍՈՒՓ Սէմինի ընթաց-
 քէն այդ կրնայի հետեւցնել, ուրիշ ոչինչ :

Հարկ չկայ կարծեմ ըսելու, ինքնին յայտնի է որ
 Եահեա պէյ Հնչակը ձեռք առած միջոցին ինչ դիւային
 հրճուանք մը զգացած էր : Ես անցուդարձէն բոլորո-
 վին անտեղեակ դուրսէն երկու ոտտիկաններ ներս մտան
 և աճապարանօք տնօրէնի սենեակը մանեղին ու տնօ-
 րէնի դուրս ելնելը վայրկենական եղաւ :

Շուշանեան Աւետիսին հետ բակին մէջ կեցած կը
 խօսէինք երբ տնօրէնը զիս կանչեց . Շուշանեան ըսաւ .
 «Նորէն ինչ դժբախտութիւն է :» Ոտտիկանները անմի-
 ջապէս զիս շրջապատելով հազարապետին տարին :

Եահեա պէյը դիւային ժպիտով մը ոտքի ելաւ ու
 քովս գալով, ատամները կճրտելով, գլուխն երերցնե-
 րով ըսաւ .

«Սրտիս ցաւ եղած էր . կը կարծէիր թէ օձիքդ
 ձեռքս չպիտի անցնի» : Ձեռքը ունեցած պահարանին
 մէջէն Հնչակը դուրս հանելով ըսաւ .

«Հիմա ճանչցա՞ր զիս . հիմա ալ կարգը քուկդ չէ,
 կարգը իմա է :

Ես ըսի որ եղածը այն է որ ԵՈՒՍՈՒՓ Սէմին իմ
 դրամներս չտալու համար Հնչակ մը ձեռք անցուցած
 դիտմամբ ինծի ղրկած է, գիտնալով որ նամակներս
 կարդալէ վերջ ինծի կը յանձնէք, այդպէսով ալ խաղը
 խաղցած է : Հազարապետը ըսաւ .

«Շո՛ւա, ամէնէն ծանր շղթան դրէք ոտքը և տա-
 րէք ներս նետեցէք :»

Անմիջապէս զիս լիման բերին և բանտին մէջ դըւս-
 նուած ամէնէն ծանր շղթան ոտքս անցնելով ինծի ցո-
 բեկները առանձին մեր սենեակին մեջ կը պահէին և
 դուռը կը կղպէին : Խանութիս դործը գրեթէ երեսի
 վրայ մնաց . որովհետեւ ընկերս թէ՛ առանձին կարող
 չէր գործերը կատարել և թէ՛ արդէն բոլոր հաշիւներն
 Հայերէն գրուած էր տետրակներուն մէջ : Այդ վիճակս
 անտանելի էր, բայց ի՞նչ կարող էի ընել :

Կառավարութիւնը ԵՈՒՍՈՒՓ Սէմին Պէրութի մէջ
 ձերբակալած էր իբր ինծի մեղսակից . 17 օր բանտը
 մնալէ վերջ իր սնանկութիւնը երեւան ելած էր և ամէն
 ոք հասկցած էր թէ՛ ինձ հանդէպ բռնած այդ ընթաց-
 քին գաղտնիքն ի՞նչ բանի մէջ կը կայանար : ԵՈՒՍՈՒՓի
 սնանկութեամբ գրեթէ ես ալ սնանկացած էի . բան մը
 չէր մնացած, որովհետեւ բաւական ընդարձակ գործ
 կ'ընէի անոր հետ, ուրեմն անկէ վերջ ալ եւս տառա-
 պանքս սոսկալի պիտի ըլլար :



Ը. — ՏՐԿԻՆ ՆԱԶԱՐԲԷԿԻ ԱՅՅԵԼՈՒՓԻՆՆԸ

Պատահարներու միջոցին վնասուին ու ընկճուիլը
 թշնամիին հրճուանք պատճառել կը նշանակէր . արտա-
 քուստ այդ պարագան թէև նշմարել իսկ չէի տար,
 բայց ներքնապէս կը տառապէի և երբեք չէի յուսա-
 հատէր :

Կեդրոնէն Տրկին Մարօ Նազարբէկեանէն երկտող
 մը առի իր մտադրութիւնը յայտնող, Վաղուց ի վեր
 կը փափաքի եղեր . ինձ անձամբ տեսնել որոշած էր
 անպատճառ բանտ գալ, հետեւաբար խնդրած էր որ
 չըլտով գրեմ ԵՈՒՍՈՒՓ Սէմինին և կամ մէկը ղրկեմ

Պէյրութ պէտք եղած կարգախօսով մը (բարօլա) որ զինքը Ա.քեա բերէ :

Տիկին Մարօյի այս երկտողն ինծի շանթահարեց, պէտք էր շուտով գրել իրեն որ չըլլայ թէ այդ տեսակ քայլ մը առնէ. վտանգը մեծ պիտի ըլլար: Դժբախտաբար այդ երկտողս քանի մը օր ուշացած էր :

Մարօն ճամբայ կ'ելլէ և Պէյրութ կը հասնի և առանց անցուղարձին տեղեակ ըլլալու, Եռսուֆ Սէմինը կը հարցունէ: Եռսուֆը դեռ բանան է եղեր իր սնանկութեան պատճառաւ: Տիկին Նազարբէկեան շատ դժուարաւ կրնայ օձիքը Պէյրութէն ազատել և ինքզինքը Գայֆայ ձգել, որովհետեւ Պէյրութէն մեկնող շողենաւերը առհասարակ Գայֆա կը հանդիպին: Ես կը կարծէի թէ երկտողս Տիկին Մարօյին հասած է և ինքը իր ճամբորդութիւնը յետաձգած է :

Անկողինիս վրայ երկնցած աչքերս գոցած կը մտածէի, փոխ-տնօրէնի տղան տասնապետ Հիւսէյնը կարծելով թէ կը քնանամ բարձր ձայնով պողաց ու ըսաւ .

«Արթին ազա, ե՛լ, ոռստական հիւպատոսը ձեզ այցելութեան եկած է»: Ու դուռը բանալով զիս գողտէն դուրս հանեց ու դուրսի բակը տարաւ :

Հիւպատոսին այցելութիւնն անակնկալ մը չէր ինծի, քանի որ միշտ կ'այցելէր. կը մտածէի ոտքիս դրուած շղթայիս համար ոչինչ չըսել իրեն որ հազարապետի քով բարեխօսէ, իրեն բարեխօսութիւնն այն արդիւնքն պիտի ունենար որ քանի մը զրշ. պակաս առնէր հազարապետն և քանի մը օր առաջ շղթաս հանէր. ուստի այդչափ աննշան քանի մը համար որոշեցի իրեն բան մը չըսել :

Փոխ-հիւպատոսի քովը աղջիկ մըն ալ կար. բայց

ես միայն փոխ հիւպատոսին ձեռքը թօթուեցի. քանի որ Օրիորդին ծանօթ չէի: Իսկոյն զգացի որ ծանր ու երկար շղթաս հիւպատոսին վրայ գէշ ազդեց, բայց ինքը չզգալ ձեւացուց. բան մը որ ինծի զարմանք պատճառեց: Հիւպատոսին հետ սովորական քանի մը բառեր փոխանակելէ վերջ ըսաւ .

Կը ինչդրեմ, այս Օրիորդն իմ բարեկամուհիս է, զինքը բանախն մէջ պատոցուցէք. ես ձեզ հոս կ'սպասեմ (Տնօրէնին սենեակը) :

Հիւպատոսին առաջարկը սիրով ընդունեցի և օրիորդն հետս առած դէպի բանտ կ'երթայի, անգամ մը փորձեցի Օրիորդին հետ խօսիլ, բայց սկիզբէն երբ նկատեցի որ օրիորդն ինծի տեսնելուն պէս սարսուռ մը զգաց, ինչ որ ես վերագրեցի իմ բանտային վիճակիս, և թէ մանաւանդ չէի գիտեր թէ Օրիորդն ի՞նչ ազգի էր, Ռո՛ւս էր, Արա՛բ էր ի՞նչ էր. հետեւաբար առ ի քաղաքավարութիւն սպասեցի որ ինքն առաջին անգամ խօսի և ես պատասխանեմ :

Ներսի բակը գտնուող բանտարկելոց և ինծի՝ այնչափ հետաքրքրութիւն չպատճառեց Օրիորդը, քանի որ շատ անգամներ այդ տեսակ մաքուր և լաւ հագուած օրիորդներ և տիկիններ բանտ կ'այցելէին իբր հետաքրքիրներ :

Դեռ բանտի դուռները չհասած օրիորդը զգալի կերպով զիս կը դիտէր, բայց ես այնչափ կարեւորութիւն չէի տալ. արդէն իմ վիճակս և մտածմունքներս զիս չափէն աւելի զբաղեցուցած էին: Վերջապէս օրիորդը դարձաւ դէպի ինձ ու ըսաւ .

— Որչափ Հայ կայ հոս :

Ամէնքը տասը հատ ըսի:

Երբ Հայ ըլլալը հասկցայ, արդէն բանտին մեծ

սենեակին դուռին առջեւ կեցած էինք և ես իրեն կը բացատրէի բանտին վիճակը և կը թելադրէի որ լաւ մը ուսումնասիրէ, բայց կը տեսնէի որ Օրիորդը փոխանակ բանտը դիտելու և իմ ըսածներուս ուշադրութիւն դարձնելու, միշտ աչքերը իմ վրաս յառած ոտքէս մինչեւ գլուխս զիս կը դիտէ. խորհրդաւոր ըլլալը իսկոյն հասկցայ. վերջապէս բոլորտիքը նայեցաւ որ բանտարկեալները մեզմէ բաւական հեռու կեցած էին, կամացուկ մը ըսաւ:

— Հոս ծանկիւլեան մը կայ, ս՛ւր է:

— Ես ինքս եմ ծանկիւլեանը:

Օրիորդը սարսուռ մը զգալէ վերջ ըսաւ.

— Ի՛նչ, միթէ ծանկիւլեանը դ՛ս՛ւք էք:

— Այո՛, ես եմ Օրիորդ:

— Նշանաւոր և ցկեանս դատապարտուող ծանկիւլեանը դ՛ս՛ւք էք:

— Այո՛, և արդէն ուրիշ ծանկիւլեան չկայ հոս:

(Վարանոտ և կասկածոտ) «Մենք լսած էինք որ դուք բաղքատմամբ հոս գտնուող բանտարկեալներուն, աւելի նանգիստ կ'ապրիք և խանութ ունիք եղեր: Թէեւ ձեր լուսանկարն տեսած ենք և կը նմանիք քիչ մը, բայց դուք չէք: Եթէ դուք եղած ըլլայիք, ի՛նչ է այս ձեր չղթան, այս ի՛նչ վիճակ է, չէ՞ որ գերեզմանին մօտեցած էք, չէ՞ որ հոս գտնուածներէն աւելի դժբախտն էք ըսաւ:

Ներեցէք, օրիորդ: որո՛ւ հետ տեսնուելու պատիւն ունիմ. ս՛ւր տեսնուած ենք, անշուշտ կը ներէք որ չեմ յիշեր: Ծանկիւլեանը ես եմ. շատ հանգիստ էի և չղթաս շատ փոքր էր. խանութս հիմա պիտի տեսնէք, բայց այս վերջին օրերս դէպք մը տեղի ունեցաւ այդ պատճառաւ չղթաս մեծցուցին. չարչարուեցայ և

այս վիճակին ենթարկուեցայ: Կը փափաքէի գիտնալ որ, արդեօք պատիւ պիտի ընէք պարզելու մեր ծանօթ ըլլալու պարագան, որ ես չեմ յիշեր:

— Սուղին անգամն է որ կը տեսնուինք, բայց ամէն ինչ դիտենք ձեր մասին: Եւ չէ՞ մի որ միշտ կը գրէիք մեզ ձեր վիճակին մասին:

— Բայց ներեցէք, դուք ս՛ւրկէ կուգաք և կըրնամ ձեր անունը գիտնալ:



Տիկին Մարօ Նազարեկ

— Ես Մարօն եմ և արդէն ձեզի գրած էի արդէն, նամակս չստացա՞ք:

Արդէն խանութիս առջեւ հասած էինք երբ Մարօ բառը լսեցի կարծես երկրաշարժ մը տեղի ունեցաւ և կեցած տեղս զգալի կերպով երերացի: Իրբեւ յոգնած պատրուակելով ձանր չղթաս գետին ձգեցի և չփոթեցայ, չգիտէի թէ ի՛նչ պատասխանէի:

— Ի՞նչ կ'ըլլաք ընկեր ճանկիւլեան, պաղարիւն եղիք, ըսաւ Մարօն:

— Ի սէր Աստուծոյ շուտով հեռացիք այս քաղաքէն, եթէ ոչ կը մասնուիք ու կը ձերբակալուիք և կը չարչարուիք: Կր պաղատիմ հեռացէք, այլ եւս բաւական է որչափ տեսնուեցանք, «Չուռնա»ն(*) բռնուեալ նուեցաւ և այն պատճառաւ վիճակս այսպէս ծանրացաւ, եթէ շուտով չհեռանաք պիտի ձերբակալուիք, և երբ ձերբակալուելն իզ լսեմ իմ վիճակս աւելի գէշ պիտի ըլլայ, Մաւօ՛, գոնէ ինծի մեղքը իր և շուտով հեռացիր:

Մարօն դողալ սկսաւ: Շուշանեան քովերն իս կեցած էր գրեթէ և որուն համար Մարօյին ըսած էի որ բանտակիցս է: Մարօն 20 ֆրանք տուաւ Շուշանեանին որ ընկերներով բաժնեն, Իսկոյն Մարօն առի հիւպատոսին քով տարի և հիւպատոսն որ արդէն ինդրոյն ծանօթ էր, ուշացած ըլլալնին պատրուակելով ցտեսութիւն ըսելով մեկնեցան:

Ես կը կարծէի թէ Մարօն հեռացած և վտանգն անցած է: Հետեւեալ օրը քաղաքին մէջ գտնուող դեղագործ Սէլիմ, որ բանտին ալ գեղազործն և իմ բարեկամս էր, բանտին Հիւանդանոցն եկած էր և զիս ուզած էր տեսնել: (Հիւանդանոցը վերջէն շինուած էր բանտին բակին մէջ): Սէլիմը երկտող մը սահեցուց ձեռքս և պիտի սպասէր անոր պատասխանին որ իրեն յանձնեմ:

Երկտողը գրողն Մարօն էր շատ խնդրած էր որ միջոցն գտնամ անգամ մ'ալ տեսնուիք և անկէջ վերջ մեկնի: Մարօն այնպիսի ձեւով մը գրած էր որ ստիպ-

(*) «Չուռնա»ն Հնչակի կեղծ անուան էր:

ուեցայ տեղի տալ քանի որ մինչեւ Աքեա եկած էր: Սէլիմի վստահելի ըլլալու մասին տեղեկութիւն ուզած էր ինձմէ: Գրեցի իրեն որ Սէլիմը վստահելի է, տունէն դուրս չելլէ, ոչ ոքի չերեւնայ, իմ գրելուս և ժամադրութեան սպասէ:

Երկտողս Սէլիմին տուի և ըսի իրեն հիւր եղող օրիորդն իմ բարեկամներէս է. խնդրեցի որ պէտք եղած ինամքները տանի զիս երախտապարտ թողլով:

Եղածն եղած էր այլեւս, չարիքը դարմանել և վտանգէն ազատիլը պէտք էր: Հազարապետն արդէն վաղուց հրահանգած էր որ առանց իր հրամանին որ և է մէկը չպիտի տեսնուէր ինձ հետ:

Բանտի տնօրէն հարիւրապետ Սէլիմ ազան բաւական բարի և միամիտ մէկն էր: Դանդաղելու ժամանակ չէր. պէտք էր գործի ձեռնարկել. իսկոյն դիմեցի Սէլիմ աղային ու ըսի.

Օրիորդ մը պիտի դայ բանտի փողոցին դրան առջեւ և իբր թէ ես իրեն հետ խօսելէ վերջ, պիտի փափաքի բանտին մէջ շինուած յարդէ տուփեր և եռոտանիներ գնել, ու այդ պատրուակաւ ձեզմէ հրաման առնելով ներս պիտի թողուս: (Հարիւրապետը նստած տեղէն շարժելով. չըլլա՛ր, չըլլա՛ր, հացէս կ'ըլլամ), ես անոր հետ իբր թէ սակարկութիւն կ'ընեմ և այդպիսով կը տեսնուիմ: Ահա այս փոքր նուէրս մէծիանս առ բաղնիք գնայ: Սէլիմ ազան որչափ որ պնդեց ես զինքը համոզեցի վերջապէս: Պէտք էր իրեն օգնական Ապու Հիւսէյին ենթասպային ալ բան մը տալ: Երբ Ապու Հիւսէյինին ըսի թէ Սէլիմ ազան հաւանած է, տուածս 7½ դր. ը առնելով շնորհակալ եղաւ:

Կարգադրութիւնս հրաշալի կերպով յաջողած էր. երկու ժամ Մարօյի հետ առանձին տեսնուած էի:

Մեկնելէն առաջ քանի որ Մարօն փափաք յայտնեց կրկին տեսնուելու, երկրորդ անգամի իր բանտէն ներս մտնելու դիւրութեան համար իրեն պատուիրեցի որ մեկնելու առենը 10ական զրուշ տայ տնօրէնին և փոխ-տնօրէնին և ճական զրուշ տայ զուռին քով նստող 3 տասնապետներուն: Մարօն ճիշդ ըսածիս պէս ըրաւ. ամենքն ալ թրքական քեմեքանիով մը շնորհակալութիւն յայտնեցին Մարօյին:

Մարօն մեկնելէն վերջ, ոստիկանները փոխ-տնօրէնին կ'ըսէին.

— Արդէն կ'երեւէր որ մեծ գերդաստանի մը զաւակ էր. մինչևեւ հիմա այսպէս բան մը տեսած էինք: Ոստիկանները քովս եկան և ըսին.

— Ուրիշ անգամ ալ պիտի գա՞յ. երանի թէ գայ: Մեկնելէն առաջ Մարօյին պատուիրեցի թէ քանի որ Մարիմեանի և Գըլըճեանի հետ պիտի տեսնուի անպատճառ. թող ինքը խան չերթայ, որովհետեւ անոնց հետ տեսնուիլը գաղտնի պիտի ըլլայ. ես կարող եմ Մարիմեանն ու Գըլըճեանը իրեն քով զրկել: Բնաւ պէտք չէ մըւս բերդարգելներուն հետ տեսնուիք, ըսի. որովհետեւ անոնց մէջ կան այնպիսի ցած արարածներ որ վերջէն ձեզ վտանգի կ'ենթարկեն:

Երկրորդ անգամն ըլլալով նորէն տեսնուեցանք Մարօյի հետ և բնաւ վտանգ մը չկար: Մարօն փափաքեցաւ անգամ մ'ալ տեսնուիլ հաւանեցայ: Երրորդ անգամ գալուն ղինք քիչ մը տխուր տեսայ. ամէն անգամ գալուն արդէն քանի մը կտոր բաներ կ'առնէր հետը կը տանէր իրը ձեւակերպութիւն: Հետաքրքրուեցայ. տխուրութեան պատճառն այն էր որ կը կասկածէր թէ ճիշդ ըսածիս պէս պիտի ըլլայ: Դուրսի Հայ բերդարգելներու հետ տեսակցելու և անոնք տեսնելու իր ունեցած խիստ

փափաքն Մարօյին անկարեւոր նկատել տուած էր իրեն ըրած յանձնարարութիւնս, վերջապէս բերդարգելներու բնակած պանդոկը գացած էր. բերդարգելները տեսնելէն վերջ մեկնելու պահուն 100 ֆրանք տուած էր որ իրենց մէջ բաժնեն: Նախուրեան խմբակը այդ 100 ֆրանքը մըայն իրենց յատկացնելու դիտումով՝ Մարօյէն պահանջած էին որ միւս բերդարգելներուն համար ալ ուրիշ գումար մը վճարէ: Մարօն «ուրիշ առթիւ» ըսելով կ'ուզէ պանդոկի դուռնէն դուրս ելնել: Նախուրեան խմբակը կ'արգիլէ որ Մարօն դուրս ելլէ և կ'սկսին ամենէն լպիրշ ու լկաի խօսքեր ուղղել իրեն: Մարօն այն աստիճան կ'զգացուի որ կ'սկսի լալ: Բերդարգելներու հակիչ ոստիկան-զինուորները կը մըջամտեն և Մարօն պանդոկէն դուրս կը հանեն:

Մարօն իր այս պատմութեանէն վերջն էր որ կը վախնար թէ անվտանգ չպիտէ կրնայ Աքեայէն հեռանալ:

Խորհուրդ տուի իսկոյն և նոյնիսկ մէկ ժամէն հեռանայ Աքեայէն և Գայֆա երթայ ռուս հիւպատոսին քով. վերջապէս պէտք էր աճապարել, սպասելու ժամանակ չկար:

Մարօն 500 ֆրանքնոց թղթադրամ տուաւ ինծի (արդէն 100 ֆրանք Մարիմեանին և Գըլըճեանին տուած էր) գուցէ առիթը ներկայացած (փախչելու) պահուն պէտք ունենամ: Թարգմանին պատուիրեցի որ Մարօյի հրամանները ճշդութեամբ և անյապաղ գործադրէ:

Մարօն իր հրաժեշտը տալով «Մնաս բարով» ըսաւ և մեկնեցաւ:



Ք. — ՍՈՍԿՆԼԻ ՏԱՌԱՊՆԵՔԸ

Մարոյի մեկնելէն վերջ կը մտածէի թէ այս վիճակիս մէջ մնալս թէ՛ ֆիզիքապէս և թէ նյութապէս ինձի աղետարեր և վնասակար պիտի ըլլայ . քանի որ առանց կաշառքի չտիտի կարենամ այս ծանր շղթան ստքէս հանել տալ և որ առաջ խանութիս գործովը գրազիլ : Հետեւաբար քանի մը որ վերջն ըլլալիքը կամ ընելիքս որ առաջ ընել աւելի խոհեմութիւն էր : Վերջապէս որոշեցի հետեւեալ օրը հազարապետին միջնորդը կանչել և սակարկութեան մտնել :

Յանկարծ փոխ-տնօրէնը եկաւ սենեակիս դռուը բանալ տուաւ և ըսաւ թէ հազարապետը զիս կ'ուզէ : Սենեակէն ելնելով երկու օտտիկան զինուորի հսկողութեամբ կառավարչատուն կ'երթայինք : Կը մտածէի թէ հազարապետին զիս կանչելը ինչ պէտք էր ըլլալ . ենթադրել թէ հազարապետը սաքիս ծանր շղթան հանելու հրաման պիտի տայ . այդ կերպ մտածելս լոկ զառանցք մը կրնար ըլլալ . որովհետեւ ես լաւ համոզուած էի որ առանց քանի մը ռսկի առնելու այդ բանը չպիտի ընէր : Իսկոյն սարսուռ մը անցաւ երակներուս մէջէն . Մարոյի ինզիրը մտքիս մէջ ծագում առաւ . բայց Մարօն չորս օր էր որ Ա.քեայէն մեկնած էր :

Բանտին տնօրէնը հազարապետին սենեակը նստած տխուր կերպով կը մտածէր . հազարապետին դէմքը դաժանցած բարկութեան նշայնները կ'երևէին . մինչեւ այդ օրը հազարապետն այդ վիճակին մէջ սեռած չէի . ձեռքն ունեցած հեռագիրը սեղանին վրայ դրաւ և դարձաւ խոժոռ դէմքով մը ինձի նայեցաւ . կրկին հեռագիրը ձեռքն առաւ և կարդալէ վերջ գլուխն երերցնելով ըսաւ .

— (Հեղնական) . — Սրթին էֆէնտի անցեալները կին մը եկած էր ձեր քով , ո՛վ էր այդ կինը :

— Զրօսաշրջիկ Օրիորդ մ'էր տուփեր և այլն գնեց :

— Իսկ երկրորդ և երրորդ անգամ ինչ ընելու համար եկաւ :

— Նորէն գնումներ ըրաւ ուրիշ ոչինչ :

— Այս հարցումիս պատասխանէ : Ո՛վ էր այդ կինը և անունը ինչ էր :

— Առաջուրնէ ոչ զինք կը ճանչնայի . և ոչ ալ անունը գիտէի :

— Ո՛ւրկէ կուգար և ո՛ւր գնաց :

— Ատոնք այնպիսի հարցումներ են որոնց դուք լաւ գիտէք թէ չպիտի կրնամ պատասխանել :

— Շատ ճիշդ է ըսածդ . կրնաս միջոցնել գտնել և Նազարէէլի կինը Մարօն Ա.քեա բերել տալ ու երեք անգամ անոր հետ տեսակցելով փափաքիդ հասնիլ և իսկոյն Ա.քեայէն հեռացնելով մօրուքիս խնդալ . քանի որ այս ամէնքը կրնաս ընել , տարակոյս չկայ որ իմ հարցումիս չպիտի կրնաս պատասխանել :

— Ձեր ըսածը նորութիւն մ'է ինձ համար և սխալ մը կայ գործին մէջ . հետեւաբար չեմ կրնար ոչինչ պատասխանել :

Հազարապետը տեղէն վեր ելլելով քովս եկաւ և ակուսները կրճտելով ձեռքերը ետին կապած ըսաւ .

— Ինչ ընեմ հիմա քեզի .

— Սրդէն եղածը եղած է (շղթաս ցոյց տալով) այլեւս ուրիշ ընելիքնիդ մնաց :

— Հիմա պիտի տեսնես ընելիքս . ըսելով դարձաւ դէպի տնօրէնը և ըսաւ .

— Քեզի հարցնեմ և դուն ըսէ . ինչ ընեմ և ինչպէս վարուիմ քեզի հետ :

Տնօրէնը ըսաւ. «Եղածներէն տեղեկութիւն չունիմ որ ըսեմ»:

— Տեղեկութիւն չունի՞ս մի. ես քեզի վերջը կը սորվեցնեմ. (ինծի ցոյց տալով) ասիկա բնաւ յանցանք չունի յանցանքը ձերն է որ ասիկա ամէն ինչ ձեզի ընել կուտայ բանտին մէջ և ամէն տեսակ խաղեր կը խաղայ իր ուզածին պէս:

Ես միջամտելով ըսի. բնաւ երբեք չեմ ընդունիր ո՛չ անոնք բանէ մը տեղեկութիւն ունին և ոչ ալ յանցանք. ես արդէն մինչեւ հիմա բան մը ըրած չունիմ:

Իսկոյն հազարապետը զիս լսեցուց և ըսաւ.

— Լռէ՞, դեռ կը խօսի՞ս, և խօսելու ալ երես ունիս, այնպէս չէ. հիմա պիտի տեսնես:

Կառավարչատան տասնապետը կանչեց և ըսաւ.

Տարէք ասիկա և ամենէն ծանր շղթան երկու օտքն անցընելով ներսը ձգեցէք:

Եւ կրկին դէպ ի ինձ դառնալով ըսաւ.

— Տես սա վիճակդ սատկելու մօտեցած ես, նորէն հանդարտ չես կենար, անհոգ եղիր ես քեզի պէտք եղած կերպով կը խելօքցնեմ...:

Կառավարչատան բանտի (գափու ալթը) համար էր հազարապետին ըսածը, Ա.քեայի ամենէն սոսկալի աղտոտ և ոճլտ տեղն է, որովհետեւ հոն բանտարկուողները առժամանակեայ ըլլալուն համար ոչ անկողին ունին և ոչ ալ մաքրութեան հոգ կը տարուի: Մօտաւորապէս 35 օխա ծանրութեամբ շղթայի երկու ծայրեր երկու սրունքներուս անցնելով (երկու սրունքները շղթայ կրելն ամենասոսկալին էր, չէ թէ միայն ծանրութեան համար, այլ որչափ ատեն այդ շղթան կրէ բանտարկեալը չի կրնար իր տափառն ու ներքնաշորն փոխել.) այդ աղտոտութեան մէջ ձգեցին զիս:

Տառապանքը սոսկալի էր. ո՛չինչ այն աստիճան շատ էր որ գետնի վրայ անոնց քալելն իսկ որոշ կերպով կը տեսնուէր. արդէն լուի և մլուկի քանակի մասին խօսիլն աւելորդ է: Առտուընէ մինչեւ իրիկուն վրայէս ո՛չիլ կը ժողվէի: Մեր Հայերուն հետ տեսնուելը արգիլուած էր թէեւ գաղտնի կերպով կը թղթակցէի: Գիշերները գոնէ քնանալ կը ջանայի, այդ ալ անկարելի կը դառնար, որովհետեւ Արարները կամ այն է մեծ վերմակիս սարապ մնացած ծայրերուն վրայ կը պառկէին և կամ քիչ մը քնանալէս վերջ վերմակը վրայէս առնելով գետին կը փռէին ու վերմակիս վրայ պառկելով կը քնանային. այդ տեսակ կիսավայրենիներու դիտողութիւն ընելն ինքնին աւելորդ էր: Ուրեմն գիշեր և ցորեկ հանգստութիւն մը չունէի և սոսկալի կերպով կը տառապէի: Ինչ որ ինծի զարմանալի կը թուէր այն էր թէ՛ այդ բանտին մէջ տախտակի նշոյլ մը իսկ չկար. շէնքը քարուկեր էր ու մութ և գետնին հողը տարուան և ոչ մէկ եղանակին կը չորնար և միշտ խոնաւ էր. ուրեմն այդ մլուկները ո՛ւրկէ կը գոյանային: Գիշերներն այդ խոշոր ո՛ջիլներուն պատճառաւ մարմնոյս մասերն այնչափ կը քերէի որ կ'սկէր արիւնտուլ: Ոճիլները սոսկալի էին. ոչ թէ կը պակտէին, այլ երթալով կ'աւելնային որովհետեւ նորեկ Պէտավի և Յիւլա՛ս բանտարկեալներն իրենց վրայ գտնուած ո՛ջիլներն չէին սատկեցնէր, այլ վրանուն առնելով գետին կը ձգէին: Ատոնցմէ շատերը գիշերը բանտին մէկ անկիւնը կը մրդէին և այդ գարշելի նոտր բանտին մէջ կը մնար: Նոր եկող բանտարկեալներէն շատերը զիս այդ վիճակին մէջ տեսնելով, կուգային շուրջս կը նստէին և կ'ուզէին հասկնալ թէ ինչո՞ւ համար այդ վիճակին ենթարկած են զիս. քանի՞ հոգի սպաննած եմ և ի՞նչ մեծ ոճիր գործած եմ:

Մխախտտա գաղտնի կերպով դուրս կը հանէի, որովհետեւ իսկոյն բոլորաբանքս կը շարուէին և ծխախտտ կամ սիկար կ'ուզէին :

Վերջէն հասկցայ թէ Մարոյի գալը և երթալը ինչպէս իմացած էր հազարապետը : Ես իրաւունք ունէի Մարոն զգուշացնելու որ բերդարգելոց հետ չտեսնուի : Ճիշդ կասկածածիս պէս ալ եղած էր : Նախուրեան խմբակէն մէկը կ'երթայ հազարապետին լուր կուտայ որ Մարոն Նազարբէկին կինն է և իր թարգմանն ալ այն ինչը :

Հազարապետն իսկոյն գործի կ'սկսի . թէեւ ինքը՝ Մարոն միայն կրնար ձերբակալել ու ոչ թէ բանտարկել, բայց Նազարբէկի մը կինը և Հնչակի հիմնադիր մը ձեռք անցընելու ճարպիկութիւնը կ'ուզէր ցոյց տալ կառավարութեան, բայց ի գո՛ւր չէր յաջողած :

Հազարապետը երկու օրէն վերջ հազիւ կրնայ ձեռք ձգել Մարոյի թարգմանը : Հազարապետը թարգմանը շատ չարչարելէն վերջ ըսած էր թէ Մարոն Երուսաղէմ պիտի երթար :

Հազարապետն իսկոյն կը հեռադրէ Երուսաղէմ, բայց ապարդիւն որովհետեւ Մարոն հեռագիրէն երեք ժամ առաջ Երուսաղէմէն Յոպպէ կը հասնի և Աւստրիական շագնաւով կը մեկնի Աղեքսանդրիա : Ուրեմն թոչունը վանդակէն փախած էր : Նախուրեան խմբակը Մարոյի ինքնութիւնը մատնելէ երեք օր վերջն կ'իմանայ Մարոյի իմ քով գալն և տեսնուիլն և իսկոյն հազարապետին լուր կուտայ : Կարծես բաւական չէր որ ջերմէ և արիւնհոսութենէ կը տառապէի, ահա այդ տառապանքին ալ ենթարկուած էի :

Օրերը կը սահէին, հազարապետը ինչպէս կ'երեւէր դեռ իր վրէժը լուծած և կիրքին յազուրդ տուած

չէր : Որչափ որ կ'աշխատէի ինքզինքս անվնաս ցոյց տալ և տոկալ, բայց ծանր շղթային ներքեւ՝ այդ հիււանդ և աղտոտ վիճակովս և ոջիւներու մէջ սկսած էի հիւժիլ ու մաշիլ, կատարեալ կմախք մը դարձած : Հազարապետը անգամ մը իր զարմանքն յայտնած էր իր մէկ բարեկամին թէ ինքը չի յուսար եղեր այդչափ տոկալուս և վեհանձն մնալուս, որովհետեւ Չլ օր էր դեռ միջնորդի մը միջոցաւ որ և իցէ զիջում մը ըրած չէի հազարապետին բայց աւաղ որ հազարապետին այդ յայտարարութենէն չորս օր վերջ հազարապետին միջնորդը կը կանչէի և սակարկութեան կը մտնէի, նկատելով որ այդ դրութեան մէջ մնալս կը նշանակէր կեանքս վրայ տալ, այսինքն մեռնիլ : Վերջապէս շատ դժուարութեամբ հազիւ հազիւ կարողացայ 34 օրէն վերջ 8 անգլ . ոսկի կաշառք տալով դուրս ելնել, շղթան հանել տալ ու «լիման» երթալ : Այն աստիճան նիհարցած և հիւանդ էի որ շատ դժուարաւ կրցայ այդ հինգ վայրկեանի ճամբան քալել և շնչասպառ ինքզինքս «լիման»ի սենեակս ձգել :

Որչափ որ շղթաներս փոխուեցան, ու օրեր անցան բայց հիւանդութիւնս մնաց այն ծանր շրջանին մէջ, ես կը կարծէի թէ կառավարչատան բանտէն Լիման գալէս քանի օր վերջը պիտի անցնէր հիւանդութեանս ճանրութիւնը :

Ջերմս այն աստիճան սաստկացաւ որ երկու օրը անգամ մը երբ կ'սկսէր . ամբողջ 5—6 ժամ նուազկոտ վիճակի մը կ'ենթարկուէի, այն աստիճան անզգայ որ երբեմն Գըլըճեան Լիման կուգար և զիս իր լանջքին մէջ կ'առնէր որ ոչինչ չէի զգար սթափելէ վերջ էր որ կը տեսնէի թէ Գըլըճեանի լանջքին մէջ եմ :

Մշեցւոց մէջ կը գտնուէր Մխիթար Սէֆէրեան

(Շահէն) անուանով մէկը որ 15 տարուան բերդարգելու-
թեան դատապարտուած էր :

Ինքը շատ ուշիմ և լուրջ մէկն էր և նշանաւոր
Մշեցի Արապոյի ընկերներէն էր : Քիչ ատենէն մեր հա-
մակրանաց արժանացաւ : Գրել կարգալ չէր գիտեր ,
բայց շատ փափաք ունէր և երկու տարուան մէջ սոր-
վեցաւ : Մխիթար կը փափաքէր որ առջ երթալ և
մասնակցիլ իր ընկերներուն որոնք կը գործէին : Օրէ
օր կ'սպասէր ընդհ. ներուամին , եթէ երբէք ներումն
ուշանար , անպատճառ պիտի փախչէր Աքեայէն :

Ընդհ. ներումն կ'ուշանար . ըստ սովորութեան օր
մը բանտ եկաւ և քանի մը վայրկեան տեսնուելէն
վերջ վճռարար ըսաւ .

— Այսօր պէտք է փափաքիս գոհացում տաս , և
չի մերժես առաջարկս :

Մխիթար գիտէր որ զինքը շատ կը սիրէի և չափէն
աւելի համակրած էի իրեն . ես կարծեցի թէ իր առա-
ջարկը այնպիսի բանի մը շուրջը կը դառնայ որ կարող
եմ զինքը գոհացնել , ուստի ըսի ժպտելով .

— Ամենայն սիրով , ինչ կ'ուզես :

— Որոշած եմ փախչիլ և պէտք եղած դիւրութիւն
տալ քեզմէ կախում ունի :

Որոշումիդ ոչինչ ունիմ ըսելու , բայց ես բանտին
մէջէն ինչպէս կարելի է որ դիւրութիւն տամ , այդ
ըսածդ քիչ մը պարզէ որ պէտք եղածը պատասխանեմ :

— Արդէն բանտին մէջ ըլլալով չեմ կարող ինձ
օգնել . բայց բանտին մէջ կայ մէկը որ կրնաս ազդել
իւր վրայ և անիկա կարող է այս պարիսպէն դուրս ին-
ծի դիւրութիւններ տալ . ահա այս է որ կը խնդրեմ
քեզմէ ըսաւ :

Ո՞վ է :

— Պետրոս Հատասն է , պարսպադռնէն ելնելէս
վերջ քանի որ ճամբան չեմ գիտեր հոն մէկը ինծի ա-
ռաջնորդէ Պետրոսենց գիւղը Պասա և Պետրոս յանձ-
նարարէ իր եղբայրներուն որ Պասայէն ինծի Լիբանան
դրկեն , որպէս զի անկէց Կիլիկիա երթամ :

Սիրելի Շահէն , ըսի , ես վստահ եմ որ Պետրոսը
զիս չպիտի մերժէ , յամենայն դէպս ես զինքը պիտի
համոզեմ . ուրեմն այժմէն կրնաս պատրաստութիւններ
սեանել :

Պետրոս չմերժեց առաջարկս և իրիկուան երկտող
մը զրկեց եղբօրն որ հետեւեալ օրն եկաւ և անձամբ
տեսնուեցայ իրեն հետ . ուրախութեամբ ընդունեց և
սպանով կերպով Լիբանան հասցընելու խոստումը
տուաւ : Պատրաստեցինք պարիսպէն դուրս ելլելու
ծրագիրն և ժամադրութիւնն որոշեցինք :

Շահէնին ամէն ինչ ըսած և պարզած էի , յանկարծ
Շահէն սկսաւ տխրիլ և աչքերը լեցուելի , ուստի իրեն
ըսի .

— Սիրելի՛ Շահէնս օր մ'ալ թերեւս զիրար կը
համբուրենք այս բանտէն դուրս , արդէն քոյ յաջողիլն
ինձ ուրախութիւն պիտի պատճառէ : Երբ անվտանգ
Պասա , Լիբանան և Կիլիկիա հասնիս , անմիջապէս գրէ
ինձ գիտեմ որ դրամի պէտք ունիս , առ հիմայ այս
մէկ ոսկին . ես քեզի հասցէներ պիտի տամ , երբ դրա-
մի պէտք ունենաս գրէ անոնց անմիջապէս կը զրկեն
քեզ : Շահէն շատ դժուարաւ ընդունեց տուած մէկ
ոսկիս : «Երթա՛ս բարով , բարի յաջողութիւն» ըսելով
ուղարկեցի զինքը :

Շահէն ըստ իր խոստման Պասայէն և Լիբանանէն
ու Կիլիկիայէն գրեց ինձ . ես ըստրովին սպանով եղայ
և մասնաւոր շնորհակալութիւնս յայտնեցի Պետրոս

Հատաախին եղբորը որ այդ դժուարին գործն ի գլուխ հանած էր :

Շահէնի կրկնկրայէն գրած երկտողը չափէն աւելի ուրախութիւն պատճառեց ինծի : Գիտնալով թէ Շահէն այլեւս վատ Հայու մը ծուղակը չիյնար որ զինք կառավարութեան յանձնէ և թէ ինքը որ ազատ էր, կարող է գործել արդիւնաւոր կերպով և յեղափոխական գործին օգտակար ըլլալ :

Տիկին Մարօն մեկնելու ատեն ինծի ըսած չէր թէ Իպրահիմ Խուրբի քով 200 Ֆր. թողած է իբր պահեստի գրամ որ երբ պէտք ունենամ առնեմ պէտքերս հոգամ :

Մարօն մեկնելէն քանի մը շաբաթ վերջ Իպրահիմ Խուրբին ինծի լուր դրկեց ուսս հիւպատոսի միջոցաւ, որովհետեւ ինքը գիտէր որ այդ օրը ինծի պէտք է այցելէ : Ի հարկէ ես պիտի աշխատէի այդ դրամը միշտ պահեստի պահել :

Ես կը կարծէի թէ Նաթուրեան նախորդ հազարապետին քով զիս չափէն աւելի զրպարտած և չարախօսելէն վերջ այլեւս իր սրտի չարութեան յագուրդ տուած էր չէի կարծեր թէ մինչեւ վերջը ինծի թշնամի պիտի մնայ :

Բերդարգելներու մէջ կը գտնուէին քանիներ ուրոնք ո՛չ յեղափոխութենէ, ո՛չ հայրենասիրութենէ և ոչ ազգասիրութենէ տեղեկութիւն ունէին, բայց կառավարութիւնը պատեհ առիթը ներկայացած համարելով իբր յեղափոխական բռներ Աքեա աքտորել տուած էր. իրենց Աքեա հասնելէն քանի մը շաբաթ վերջը յայտնի եղաւ թէ ատոնք ի՛նչ նկարագրի տէր մարդիկ են որ նոյն իսկ Հայութեան պատիւ չէր բերէր իրենց ընթացքը :

Մարիմեան, Գըլըճեան, Տօնապետեան, Տաքէտեան, Կէօքաէրէլեան և ես արդէն վաղուց մեր համուզումը գոյացուցած էինք ատոնց մասին, բայց քանի որ Հայ էին մենք ստիպուած էինք մեր ներքին ազատքը մեր մէջ մաքրելու :

Կարծես թէ եղածները բաւական չէին. Նազըմ պէյ մեզի համար իբր նուէր ուրիշ մ'ալ դրկեց որ ամեն շարիքներու ընդունակ՝ ո՛չ ամօթ և ոչ ալ պատիւ ըսուած բանը գոյութիւն ունէր իրեն համար : Նաթուրեանը իսկոյն բարեկամացաւ իրեն հետ. Նաթուրեանի շուրջ հաւաքուած էին նաեւ Ղազարոս և Յակոբ. վերջապէս Նաթուրեան իր նմաններ իր շուրջ հաւաքելով խմբակ մը կազմեց :

Քանտին մէջ փոքրիկ գործ մը ստեղծելով միակ նպատակա եղած էր գործին արտադրած շահով ապրիլ, քանի որ դուրսէն ըլլալիք աջակցութեան և օգնութեան ընտաւ տրամադիր չէի, և չէի ուզեր սպասել իսկ, և քանի որ չոր հացով մը տարիներով բանտին մէջ ապրիլ անհնար էր :

Խմբակն երբեմն ինձ կը դիմէր նպարեղէն և պառուզ գնելու համար, և ես կուտայի առանց սանդիմ մը փոխարժէք առնելու, իսկ վերջէն տեսայ որ իրենք առանց մտածելու և քաշուելու միշտ կ'ուզեն առնել ու տանիլ, այնպէս որ ստիպուեցայ վերջ տալ իրենց ուզածին : Քանի որ իրենք չէին զգար և զգուշանար, ուրիշ կերպ վարուելիս անկարելի էր, որովհետեւ իրենք պէտք էր մտածէին թէ իրենք իբր բերդարգեալ կրնային ամէն տեսակ առեւտրական գործեր ընել և ապրիլ, և հակառակ պարագային կրնային ո՛ր և է ծառայութիւն ընել և այդ ամտականով ապրիլ, բայց ես բանտարկուած էի և այդ միջոցներէն զուրկ

էի : Խմբակը երբ այդ մերժմանս պատճառաւ սկսաւ ինձ հետ թշնամանալ , այդ պարագայն իսկոյն տարածուեցաւ կառավարական և բանտի պաշտօնէութեան շրջանակին մէջ , և ամենքն ալ ի բացակայութեանս ինծի իրաւունք տուած և ըսած էին .

«Անիկա բանտին մէջ գործ մը ստեղծած է և անով կ'ապրի , իսկ մըւսները քանի որ ազատ են քաղաքին մէջ , կարող են իրենց գործ մը գտնել աշխատիլ և ապրիլ . անիկա ցկեանս բանտարկութեան դատապարտուած է , իսկ անոնք բերդարգելութեան մէկ քանի տարուան համար» :

Խմբակը մինչեւ իսկ հազարապետին ըսած էր .

«Ճանկիւղեան չկարծէք թէ բանտին մէջ իր ունեցած խանութով կ'ապրի , այդ խանութը լոկ պատըրուակի համար է . Հնչակեան կուսակցութիւնը միշտ իրեն դրամ կը զրկէ և այդ դրամովն է որ կ'ապրի , և չենք գիտեր դուք ինչպէս յարմար կը տեսնէք որ միայն ինքը ապրի այդ դրամով և մինք ապրուստի դժուարութիւն քաշենք» :

Հազարապետը կր պատասխանէ .

«Եթէ երբեք Հնչակեան կուսակցութիւնն է որ ճանկիւղեանին դրամ կը զրկէ և այդ դրամն ալ մասնաւորներու անուսով իրեն կը հասնի , մենք ինչ կարող ենք ընել : Գուք միայն բան մը կրնաք ընել , դիմեցէք Հնչակեան կուսակցութեան և պահանջեցէք որ ձեզի ալ զրկէ» :

«Հնչակեան կուսակցութիւնը ոչ մեզի կը ճանշնայ և ոչ ալ մեզի դրամ կը զրկէ» ըսած էին :

Իպրանիմ Խուրիին իր մէկ բարեկամին ի մէջ այլոց խօսած էր նաեւ իմ մասին թէ՛ Մարտի 200 Ֆր. յանձնած է իրեն և մյուսոյն ժամանակ յանձնարարած է

որ , եթէ անկէ ի զատ ուրիշ դրամի պէտք ունենամ նորէն վճարէ և իրենց իմացնէ : Խուրիի բարեկամը քանի մը օր անցնելէ վերջ Գասպարի կը հանդիպի և անուղղակի կերպով կը հասկցնէ որ պարկեշտութիւնը միշտ իրեն բարերար արդիւնքը կ'ունենայ . (Առանց գիտնալու թէ Գասպար իմ ռիսերիմ հակառակորդս է) . Իբր ապացոյց կը յիշէ Տիկին Մարոյի ինծի համար յանձնած 200 Ֆրանք , որ Խուրիի քով կը մնար . հետեւաբար պէտք է միշտ ազնիւ և պարկեշտ ըլլալ . այդ խօսքերը կ'ըսէ իբր բարեկամական յորդորները :

Գասպար այդ խօսքերը լսելէ վերջ , անմիջապէս իր լսածները խումբին կը յաղորդէ և 200 Ֆրանքին ձեռք բերելու միջոցն կը խորհին և իսկոյն գործի կը ձեռնարկեն :

Ես այս բոլոր իրադարձութիւններու անտեղեակ , օր մը հազարապետը գիտ իր մօտ կանչած էր :

Հազարապետն ինծի ըսաւ .

Իպրանիմ Խուրի էֆ . ի քով ո՞րչափ դրամ ունիս : 200 Ֆր . և չորս մէծիտ :

— Այս դրամները Նազարբէկի կինը ձգած է ձեզ համար , այնպէս չէ՞ , բայց Գասպար և ընկերք այս դրամներու մասին բոլորովին տարբեր եղանակաւ մը վարուած են Իպրանիմ Խուրիի հետ . այդ պատճառաւ ինքը վշտացած է , իբր թէ այս դրամները Նազարբէկի կինը բերդարգելներուն համար տուած ըլլայ . բայց Իպրանիմ Խուրի էֆ . ն միայն քեզ տալ կ'ուզէ եղեր : Թող առ այժմ այս դրամները իմ քովս մնան , վերջէն ես խնդիր կը կարգադրեմ , անհող եղիր :

Հազարապետին այդ օրուան այս կերպ վարուիլը իսկոյն հասկցայ . այդ դրամները այլեւս ինծի համար օգուտ մը չունէին , հազարապետը դրամները փառա-

ւոր կերպով պիտի կլլէր, ուրիշ ճար չկար: Տրտում տխուր ստիպեալ հաղարապետին ըսածներուն համա- կերպելով կիման վերագարձայ:

Ես եղածի մասին այլեւս երկար մտածելու պէտք չէի գգար, քանի որ գիտէի և լաւ ուսումնասիրած էի հակառակորդներու նկարագիրը:

Անշուշտ այս վերջին դէպքը շատ գէշ ազդած էր Գրըլըճեանի և միւս ընկերներու վրայ. բայց ի՞նչ օգուտ, այդ խմբակին ձեռքէն ազատուելիք չունէի: Իսկ անդին խմբակը պարագ չէր մնար, կը գործէր: Նկատելով և համոզուած ըլլալով որ հաղարապետը այդ դրամները իր քով պահելու նպատակն էր ինքը իւրա- ցընել, նկատելով որ կառավարիչին բողոքելով հաղա- րապետը կարող էր այդ դրամները կառավարիչին հետ բաժնել, ուստի Գասպար իր խմբակին ստորագրու- թիւններով Պէրութի կուսակալին կը բողոքեն և կը խնդրեն որ պէտք եղած հրահանգը տայ Աքեա որպէս զի օր առաջ այդ դրամներ բաժնուի:

Խմբակը յաջողած էր իր ձեռնարկին մէջ. Պէրու- թէն հրահանգը եկած էր: Հաղարապետը զիս դիմումար իր քովի աթուր նստեցուց այդ օրը: Սեղանին վրայէն թուղթ մը առաւ և ինծի ցոյց տալէն վերջ ըսաւ կուսակալութեանն եկած հրահանգն է որ քովս գրու- նուած դրամները պէտք է հաւասարապէս բաժնենք, ուստի մենք ստիպուած ենք հրահանգը գործադրել. այս բաշխումը յապողեցնելու համար մէկ պարագայ կայ: Անշուշտ պիտի բողոքես կուսակալին, տեղի ու- նեցած անիրաւութեան դէմ, ուստի մենք պարտաւոր ենք սպասել մինչեւ որ բողոքագրիդ պատասխանը ստանանք:

— Չպիտի բողոքեմ, ըսի, ինչ կ'ուզէք այն ըրէք:

— Ուրեմն ա՛ն չորս մէճիտը որ քու դրամդ է, ըսաւ հաղարապետը:

— Չեմ ուզեր ան ալ բաժնեցէք:

Հաղարապետը զգածուած պահ մը մտածեց ու ըսաւ.

— Թէ՛ ես և թէ՛ միւթէսարըֆ փաշան լաւ գի- տենք որ այս դրամները քեզի համար տրուած են և Գասպարին ըրածը անիրաւութիւն է, բայց ի՞նչ ընենք. ինչպէս միշտ ըսած ենք, Գասպարը և իր արբանեակ- ները կ'արծես քեզի պատուհաս ըլլալու համար հոս զրկուած են, քանի որ ամէն ինչ գիտենք և լաւ գի- տենք:

Հաղարապետը քիչ վերջ 200 ֆր. և չորս մէճիտը բաժնել տուած էր ամբողջ Հայերուն:

Ի հարկէ 200 ֆր. և չորս մէճիտը իմ աչքիս նշա- նակութիւն չունէին, միայն կը ցաւէի որ Իպրահիմ Խուրիի պէս մէկու մը բարեկամութիւնը կը կորսնցնէի. այդ պարագան ինծի այնչափ գէշ ազդեց որ այլեւս սկսայ զղջալ թէ երբ կը խորհէին Նաթուրեանը սպան- նել ինչո՞ւ արգելած էի, չէ՞ որ այդ բոլոր չարիքներու ազբիւրը և ազդակը Նաթուրեան եղած էր. ատոր մա- սին մտածել այլեւս օգուտ մը չունէր...

Դրամներուն բաշխումն ոչ թէ միայն ընկերներու և բանտին բանտարկելոց ու պաշտօնէից, այլ նոյնիսկ Աքեայի բնակիչներէն քանիներու վրայ շատ գէշ տպա- ւորութիւն ըրած էր:

Գրըլըճեան ինչպէս քանի մը անգամներ ըսած էր, նորէն կ'ըսէր: Երանի թէ ես ալ քեզի պէս բանտարկ- եալ ըլլայի և այդպէսով աւելի հանգիստ պիտի գգայի ինքզինքս քան թէ այդ խանին մէջ բնակելով միշտ ատոնց երեսը նայէի:

Ես նորէն Գլըրճեանը իր այդ հիւանդ վիճակին մէջ կը որտապնդէի և կը համողէի, որովհետեւ գոնէ ես այնպէս կը կարծէի և այնպէս համոզուած էի որ, այլեւս Նաթուրեանի խմբակը իմ մասին դաւեր չունի լարելու, և միեւնոյն ժամանակ կը խորհէի թէ ասկից վերջը ինչ ալ ընէին ինձի, բնաւ ցաւ չպիտի պատճառէր, քանի որ Խուրիի նման պաշտպան մը և բարեկամ մը ունենալէ զրկած էին զիս: Ռուսական հիւպատոսին կարծիքը անուղղակի կերպով շօշափեցի, բայց տեսայ որ Խուրին այնչափ ազդուած և զզուած է որ երգում ըրած է այլեւս իմ մասին որ և իցէ բան չընել. թէեւ այդ զզուանքն իրեն ցաւ պատճառած է և թէ սրտով միշտ կ'արգահատի իմ վիճակիս նկատմամբ: Քանի որ հիւպատոսը իրողութիւնը հասկցուց ինձի, այլեւս աւելորդ նկատեցի իրեն բարեխօսելու և միջնորդելու առաջարկ մը ընել, վստահ էի որ պիտի մերժէր:

Որչափ որ խմբակին կողմէն այլեւս գալիք վտանգի մը և քսութեան մը մասին հոգ մը չունէի, բայց երբեմն կարծես ներսէս նախազգացում մը կ'ունենայի թէ դեռ կարող են չարիքներ հասցնել ինձ:

Ինչպէս ըսի, դրամի բաշխումը շատ գէշ ազդած էր թէ՛ կառավարական պաշտօնեաներու և թէ՛ բանտարկեալներու նոյն իսկ իրազեկ Արաբ ժողովուրդին վրայ. այնպէս որ Արաբներէն, պաշտօնեաներէն ու ոստիկաններէն քանիները անոնց երեսին ըսած էին թէ իրենց ըրածը պարզապէս վատութիւն է, մանաւանդ որ ես ցկեանս դատապարտուած մէկն էի. փոխանակ իրենք ինձի նիւթապէս օգնելու. ընդհակառակն իմ սեփական դրամներս յափշտակելով իրենց մէջ բաժնած էին:

Ինչպէս կ'երեւի, եղած նախատինքներէն շատ գէշ ազդուելով կը դիմեն ամենէն զազրելի և սարսազազդեցիկ միջոցի մը և առանց մազի մը չափ խղճի խայթ զգալու կ'որոշեն իրենց հրեշային ծրագիրը գործադրելու: Աղերսագիր մը կը գրեն իմ ստորագրութեամբ և գիրս ու ստորագրութիւնս կեղծելով շինծու երկտող մը կը պատրաստեն իբր թէ ես այլեւս ձանձրանալով բանտային կեանքէն սիրայօժար Իսլամական կրօնքը կ'ընդունիմ և կը խնդրեմ եղեր որ անունս ալ «Ասլիտ» նշանակուի: Փաշան աղերսագիրը կարդալուն պէս սոսկալի կերպով կը զայրանայ. իսկոյն դրան վրայ կեցող պահապանը կը կանչէ և կը հրամայէ հազարապետը կանչել և մրեւնոյն ժամանակ բերել կուտայ նաև Գասպարը:

Սատաք փաշան աղերսագիրը հազարապետին ցոյց կուտայ, հաշարապետը աղերսագիր կարդալէն վերջ կը բացագանչէ լսելով.

— Այլեւս չափը կ'անցնի. ասիկա կատարեալ ճիւղաւ մ'է եղեր. հարկ եղածը իսկոյն պէտք է գործադրենք:

Գասպարը ներս կը մտցնեն և կառավարիչը կ'ըսէ.

— Այս աղերսագիրը դո՞ւն գրած ես:

— Այո՛. ես գրած եմ ձանկիրւղեան խնդրած է որ այդ ձեւով աղերսագիր մը գրեմ:

Կառավարիչը ոտքի կ'ելլէ և Գասպարի երեսը կը թքնէ, հազարապետը Գասպարի երեսը թքնելէ վերջ երկիւ շառաչուն աստակ կ'ըջեցնէ երեսին. պահապանը կը կանչէ և Գասպարը դուրս հանել կուտայ սենսակէն:

Կառավարիչը կ'որոշէ որ հազարապետը ոստիկաններու միջոցաւ ամբողջ Աքեայի ժողովուրդին յայտարարէ թէ Գասպար ցած, ստոր և վատ արարածին մէկն է, պէտք է զգուշանալ անկէ:

Դուրսը և ամբողջ ոստիկանութիւնը այդ ինչորով կը հետաքրքրուին եղեր և իրողութեան իրազեկ կ'ըլլան . մինչդեռ ես բանտին մէջ իմ սովորական կենցաղիս մէջն եմ եղեր և բնաւ բանէ մը տեղեկութիւն չունիմ : Թէեւ այդ օրը բանտին անօրէնը և բանտին մէջ գտնուած ոստիկանները ուշի ուշով զիս կը դիտէին և իրենց այդ նայուածներուն մէջ ցաւակցական չեղտ մը կը նշմարէի : Երեկոյն բանտին անօրէնը և իր օգնականը եկան սենեակիս դրան քով սուրճ խմեցին և սկսան մխիթարական խօսքեր ընել ինձ , և ես շնորհակալութիւններս կը յայտնէի , կարծելով թէ բանտարկեալներուն ուղղուած մխիթարական սովորական խօսքերն էին որ ինձի կ'ուղղէին , ինչպէս ուրիշ անգամներ ալ կ'ընէին :

Օգնականին տղան , որ ինչպէս կ'երեւէր շատ զգածուած էր և իր պաշտօնակից ոստիկաններու հետ ինն կեցած մտիկ կ'ընէր , յանկարծ դարձաւ իր հօրն ըսաւ .

— Պահելն ի՞նչ օգուտ , չէ՞ որ վերջէն պիտի իմանայ :

Հայրը կշտամբական ձեւով մը ըսաւ .

— Դուն լուէ , ամէն բանին ժամանակը կայ :

Ես կարծեցի որ ծանր վտանգ մը պատահած է ինձի և կ'ուզեն դեռ գաղտնի պահել և այդ վտանգը ընտանեկան կարծեցի : Իսկոյն խօսքս օգնականին և անօրէնին ուղղելով ըսի .

— Արդէն այսօր կէս օրէն վերջ ձեր ամենուդ ակնարկները գէպ ի ինձ ուղղուելը ինքնին կը նշանակէր թէ տարօրինակ բան մը պատահած է . բանի որ եղածն եղած է , այլեւս ինձմէ ծածկելը օգուտ չունի , կը խնդրեմ որ ժամ առաջ իմացնէք ինձի :

Տնօրէնը սկսաւ մանրամասնութեամբ պատմել ճիւղաւ Գասպարի ըրածները : Նստած տեղս սկսաւ նուազում մը գալ վրաս . քովս գտնուող Հայ և Թուրք բանտարկեալները իսկոյն շուրջս շարուեցան և ամէն մէկը իր կարգին սկսաւ մխիթարական խօսքեր ընել և զիս սրտապնդել : Սիրտս այնչափ լեցուած և հոգիս այնչափ խռոված էր որ քովիներս չէին կրնար զգացած վիշտս և դառնութիւնս մեղմել : Կարծես լեռ մը փոխադրուած էր սրտիս վրայ և սիրտս սոսկալի կերպով կը ճնշուէր . միայն անգամ մը կրցայ ձեռքս գրկիս գարնել . իսկոյն կաշկանդեցին զիս , արդեօք բարեբախտութիւն ըսեմ , եթէ ոչ ուրիշ ի՞նչ անուն տամ , յանկարծ սիրտս պոռթկալ սկսաւ և անմիջապէս աչքերէս արտասուաց քանի մը շիթեր վար թափեցան և կարծես այդ շիթերն էին որ սրտիս վրայի եղած ծանրութիւնը թեթեցուցին : Ժամանակը բաւական սահած էր . անօրէնը և օգնականը մեկնեցան : Բանտակիցներս ստիպեցին որ քնանամ : Անկողնոյս մէջ թեեւ պառկած , բայց չէի կարող քնանալ : Շուշանեան միշտ սրտապնդիչ խօսքեր կ'ուղղէր ինձի դարձայ իրեն ըսի .

— Չէ՞ որ միշտ քեզի հետ կ'երգենք Նալբանտեանցի «Ազատ Աստուած» երգը : Չէ՞ որ կ'ըսէ .

Ո՛հ , փշոտ է ճանապարհը

Քեզ շատ փորձանք կ'սպասէ

Ազատութիւն սիրողին

Այս աշխարհը խիտտ նեղ է :

Ահա ես այս փշոտ ճանապարհին և նեղ աշխարհին մէջն եմ , ես վաղուց համոզուած և որոշած եմ մինչեւ վերջ քալել ու քալել , իբր Թափառական Հրեայ . դուն անհոգ եղիբ և իմ մասիս մի մտածեր :

Տխուր լուրը կայծակի արագութեամբ բանտարկ-

եաներուն մէջ տարածուած էր. բանտարկեալները գրեթէ բոլորն ալ անխորաբար կուգային իրենց ցաւակցութիւններն յայտնելու և ահաբեկ լուտանքներ տեղալու ճիւղադ Գասպարի հասցէին: Շատերը կը գանձատէին որ կառավարիչը և հաղարապետը շատ թեթեւ պատիժմը տնօրինած են Գասպարի համար, և ինծի կը թելադրէին որ բողոքեմ այդ մասին: Բանտարկելոց դիտողութիւնը շատ ճիշտ էր և թէ ես համամիտ էի իրենց, բայց չէի ուզեր ինքիբը հետապնդել:

Ոստիկանները իրենց տրուած հրահանգը ճշդութեամբ կատարած էին: Գասպարի տրուած պատիժը շատ սոսկալի էր, զինքը տեսնողները իր երեսին հանդէպ Արարերէն ամենէն ծանր և ամենէն կծու նախախտինքը կը տեղային ըսելով.

«Ինչ կ'ապուք, ահու՛սք մեկնուն», որուն Հայերէն թարգմանութիւնը կ'ըլլայ, ամբողջ իր գերդաստանին մէջ գտնուող, թէ՛ մեռած և թէ՛ կենդանի, մեծին ու փոքրին հայհոյել, կնոջական մըջնորդ և խենդ: Ժողովուրդը և կառավարական պաշտօնեաները ու ոստիկանները, մինչև անոնց Աքեայէն մեկնիլը միշտ ու միշտ այս նախատական խօսքերով որակեցին Գասպարն ու Նաթուրեանը թէեւ ջանացին որ ինքզինքնին այս վարկաբեկութենէն և նախատինքներէն ազատեն, բայց անկարելի եղաւ:

Այս զուեկի դէպքին պատճառաւ Պոլսէն եկող բանտարկեալ Նազմին ինծի ըսաւ.

— Այս դէպքին Մէհմէտ էֆէնտին (Սպարապետութեան բանտին տնօրէնին օգնականը) հոս ըլլալու էր. կը հաւատացնեմ քեզ որ այդ վատ Նաթուրեանի խմբակը սատկեցնելու չափ ծեծել պիտի տար և խիստ պատիժներու պիտի ենթարկէր, որովհետեւ Պոլիս գրտ-

նուած միջոցիս շատ լաւ կը տեսնուէինք. ինքը բառին բովանդակ նշանակութեամբ հիացած էր քու վրադ, և մէկ խօսքով քեզ կը պաշտէր ու միշտ կը ցաւէր որ քեզի այս տեսակ գէշ տեղ մը զրկած են: Մէհմէտ էֆ. ի քու մասին խօսածները բաւական էր ինձ համար որ դիտնայի թէ դուն ինչպէս մէկն ես եղեր: Հոս մեզմէ շատեր կարծեցին թէ անպատճառ այս դէպքին առթիւ ուրիշ կերպ պիտի վարուիս և ես անոնց կըսէի թէ շատ վեհանձն մէկն ես դուն և իրենց ենթադրութիւնները սխալ են:

Նազմիի ըրած խօսքերուն որչափ որ շնորհակալութիւնս յայտնեցի, բայց աւելի գոհունակութիւնս այն էր որ ժամանակին սխալած չէի Մէհմէտ էֆէնտի վրայ կազմած գաղափարիս մասին, և թէ ժամանակին Մէհմէտ էֆ. ին ինծի հետ ունեցած տեսակցութիւններուն մէջ կեղծիք ունեցած չէր:



Ժ. — ԸՆԳՂԱՆՈՒՐ ՆԵՐՈՒՄԸ

Կառավարութիւնը իր կասկածելի գինուորական սպաները, սկսեալ բարձրէն մինչև յետինը, հոն կը զրկէր իր արտօր. բնականաբար առոնց մէջ կը գտնուէին ազատամիտ և քիչ շատ զարդացած սպաներ. հոն կը զրկուէին նաեւ Ժէօն Թիւրքեր որոնց հետ տեսնուելու և յարաբերութիւն ունենալու պատեհութիւնը և առիթը կ'ունենայինք. մասնաւանդ մեր դրսի ընկերները որ ազատ էին քաղաքին մէջ ապրելու:

Սարգիս էֆ. իրր գինուորական ըփչկ կը գործէր հոն զինուորականութեան մէջ և իր պաշտօնը կը շարունակէր: Աքեայի Լիմանը գտնուող բանտարկեալներս

չատ բան կը պարտէինք իրեն . տեղեկագիր մը զրկեց Պէրուժ և Պոլիս առաջարկելով Լիմանը նորոգել , կոյուղիներ շինել , որպէս զի ճէմրչներու ազտոտութիւնները ծով թափին որովհետեւ գարշահոտութիւնը կը փնասէ Լիմանի վրայ գտնուած զօրանային զօրքերուն առողջութեան : Տեղեկագիրը ընդունուած և գործադրութեան հրամանը եկած էր : Լիմանը վերէն ի վար ամբողջովին նորոգուեցաւ պատուհանները բացուեցան և գետինները սալայատակուեցան . այլևս գարշահոտութիւնը վերջացած էր Լիմանին մէջէն :

Տօնապետեան Պետրոս յաջողած էր իր ծրագիրը գործադրել . ժէժօն թիւք Շէֆիք պէյը հետն առած ու փախած էր Սէսաժըրի շոգենաւով :

Ընդհ. ներման շուկներ կը լսուէին . յանկարծ Իզմիրլեան Պատրիարքէն հեռագիր մը առինք որ կ'ըսէր թէ «մօտ օրէն պիտի ազատուիք» :

Շատեր իմ յոռետեսութիւնս երեսիս զարնելով կը յանդիմանէին զիս . բայց փոյթս չէր . անշուշտ կուզէի այդ վիճակէս ազատիլ քանի որ 5 1/2 տարի էր որ կը տանջուէի . բայց ինչո՞վ մեղաւոր էի քանի որ չէի հաւատար և նոյնիսկ սիրտս չէր արօիեր : Իրօք երկու օր վերջ ներման պաշտօնական հեռագիրը եկաւ . լսեցի որ ամբողջ բերդարգելները կառավարչութեան դուռը տարած են , ինչպէս նաեւ Լիմանին մէջ գանուող չորս Մշեցիները , այնպէս որ մրայն ես մնացի Լիմանին մէջ : Անխտիք բոլոր բանտարկեալները շուրջս հաւաքուած զիս կը յուսադէին . բայց ես բնաւ չէի ազդուեր , կարծես սիրտս սպառածի մը պէս կարծրացած էր : Մէկ ժամէն վերջ եկան զիս ալ տանելու . բանտարկեալները շուրջս հաւաքուած ձեռքս կը թոթուէին , «անցած ըլլայ» ըսելով : Ճամբան կարծես կ'երկարէր ,

և կապարի ծանրութեան ներքեւ կը ճնշուէի , որովհետեւ թերահաւատ էի և բնաւ յոյս չունէի :

Բերդարգելները ուրախ զուարթ կառավարչութեան բակը կեցած էին . իրենց հաղորդուած էր պաշտօնապէս թէ ներման արժանանալով ազատ են . անոնց հոն սպասելը հետաքրքրութիւննին էր : Որչափ որ



Իզմիրլեան Սրբազան Պատրիարք

անոնց մէջ քանի մը չար հակառակորդներ ունէի , մնացեալները բարեկամներս էին . ուրեմն այս երկու կուսակիցներս կ'սպասէին ինձ նկատմամբ ըլլալիք յայտարարութիւնը լսել , ախուր էր նաեւ Գըլըճեան : Հազարապետը իմ երթալուս կ'սպասէ եղեր . զիս և

Գրլըճեանը աւնելով ուղղակի կառավարիչին քով տա-
րաւ և մեզ ներկայացուց : Կառավարիչը հեռագիրը
կրկին անգամ կարդալէ վերջ ըսաւ ինծի :

— Հող մի ըներ : ինչպէս մըսներուն , քանի մը
օրէն քեզի ալ ներում պիտի գայ , խելօք կեցիր և
Սուլթանին համար աղօթէ :

Կառավարիչը գրեթէ նոյն խօսքերն ըրաւ նաեւ
Գրլըճեանի , ու սենեակէն դուրս ելանք :

Մեր բարեկամներուն վրայ շատ գէշ ազդեց կա-
ռավարիչին պաշտօնապէս մեզի ըրած յայտարարու-
թիւնը , անոնցմէ շատերը գրեթէ սկսան լալ :

Ոստիկանները կը պատրաստուէին զիս Լիման տա-
նելու . յանկարծ հազարապետը իր սենեակէն դուրս
ելաւ կառավարչատունէն մեկնելու . դիտմամբ քովէս
անցաւ և աչքի նշանով մը կանչեց զիս : Դուրս ելլելէ
վերջ ոստիկաններուն նշան ըրաւ որ մեզմէ քիչ մը
հեռու քալին : Նեղ փողոցի մը մէջ դարձանք , և հա-
զարապետը ըսաւ ինձ .

— Կ'ուզե՞ս աղատուիլ :

— Բնականաբար :

— Պիտի աշխատիմ քեզի ալ ներում չնորհել տալ
քու զգաստանալուդ վկայելով . եթէ այս ձեռնարկս
յաջողցնեմ 25 ֆրանս . ոսկի պիտի տաս ինծի :

— Ունեցածս ոչինչ է , բայց կարող եմ փոխառու-
թիւն ընելով հազիւ 15 հատի չափ ճարել՝ երբ յաջո-
ղիք և բանտէն ազատ արձակուիմ վաճառական մը
ձեզի պիտի վճարէ 15 ոսկին :

— Գնա ուրեմն դրամները պատրաստէ . ես վաղ-
ուընէ սկսեալ պիտի դիմեմ ուր որ անկ է , այսինքն
Պոլիս և Պէյրութ :

Հազարապետին շնորհակալութիւնս յայտնելով քիչ

մը անդին մեզի սպասող փոխ-տնօրէնին և ոստիկան-
ներուն հետ Լիման եկանք :

Ներման արժանացող բերդարգելները մեկնեցան
Ա.քեայէն : Իրենց մեկնումը , մանաւանդ խմբակին , իմ
և Գրլըճեանի վրայ այն բարերար ազդեցութիւնն ը-
րած էր որ մենք շատ ուրախ էինք . գոնէ վատ խըմ-
բակին մեկնումով անկից վերջը Հայութեան դէմ ան-
պատուաբեր արարքներ տեղի չպիտի ունենային , և
մենք ալ իրենց բացակայութեան պատճառաւ հանգիստ
պիտի ըլլայինք : Մեկնող բերդարգելներէն շատերը
Լիման եկան ինծի մնաս բարով ըսելու և շատեր լա-
լով կը մեկնէին : Մեկնողներէն Ն . Կ . ալ քովս եկաւ
«Մնաս բարով» ըսելու :

Իր մտածումը ինծի հաճելի թուած չէր սկիզբէն .
որ թելադրած էր զիս՝ դիմել նշանաւոր Հայ հա-
րուստներու նպաստ խնդրելու համար զօր սիրով
և յօժարութեամբ պիտի նուիրէին ինձ նման բանտարկ-
եալի մը , և այդպէսով հարիւրաւոր ոսկիներ ձեռք
բերել : Ես ժամանակին արդէն բացարձակապէս դէմ
եղած էի իր առաջարկին , որ պարզ շահագործում
մ'էր . ինչ որ երբեք չէի ուզեր ընել : Ն . Կ . այս
մտածումս իբր յանցանք մը երեսիս կը զարնէր թէ
այդ թշուառ վիճակիս պատճառը ես ինքս եմ . կը թե-
լադրէր որ , թէեւ ուշ , բայց գոնէ ասկէց վերջ ձեռ-
նարկեմ այդ գումարը ձեռք բերելու : Կտրուկ կերպով
ըսի իրեն .

— Նուիրական գործին ձեռնարկած եմ անհատա-
կան պարտականութիւնս կատարելու համար , որով
հարուստները պարտաւոր չեն ինծի մեծ գումարներ
տալու . իսկ գալով այն կէտին թէ կարող եմ դիւ-
րութեամբ այդ գումարները ձեռք բերել որ շահա-

գործում և բախտախնդրութիւն է, անօթի ալ սատ-
կիմ այդ բանը կարող չեմ ընել և ոչ ալ մտքէս անցը-
նել. անա քեզի վերջին խօսքս :

— Դուն որ կ'ուզես միշտ այդ վիճակով ապրիլ և
հանգիստ կեանք չվարել, ոչինչ ունիմ քեզ բսելու,
բաւ ու մեկնեցաւ :

Որչափ որ հազարապետին հետ պայմանաւորուած
էի, բայց միեւնոյն ժամանակ իսկոյն դիմեցի Իզմիր-
լեան Սրբազանին : Այլեւս հազարապետը նամակներուս
կարեւորութիւն չէր տար, որովհետեւ արտօնած էր ին-
ծի ուղածիս պէս թղթակցիլ Պոլիս և Պէյրութ որոնց
որ պէտք տեսնէի : Իզմիրլեան իր վերջին նամակով կը
պատուիրէր որ չյուսահատիմ. ինք պիտի աշխատի եր-
կուքս ալ ազատել :

Իզմիրլեանի հրաժարականը վրայ կը հասնի և ես
ու Գլըըճեան կը մնանք նոյն վիճակին մէջ :

Իզմիրլեան իր քարտուղարներէն մէկուն բեր էր .

«Շատ աշխատեցայ, բայց սա ճանկիւլեանը չկրցի
ազատել այդ բանտէն :»

Հրաժարականին առթիւ դեսպանները Իզմիրլեա-
նին ցաւակցութիւն յայտնելու կուգան : Ֆրանսական
դեսպանը ընդհանուր ներման մասին խօսած միջոցին,
Իզմիրլեան ցաւ կը յայտնէ որ չէ յաջողած զիս բան-
տէն ազատել : Դեսպանը կ'ըսէ .

— Քանի որ ձեր բարեկամն է, պատուոյ խօսք
կուտամ որ առիթը ներկայացած ատեն զինք ազատել
պիտի տամ :

Իզմիրլեան չնորհակալութիւն յայտնելէ վերջ կ'ըսէ .

— Իմ բարեկամս չէ, այլ իր գործը արդէն ծանօթ
է, եւ դեսպանին կը պարզէ թէ ինչ պարագաներու
բերմամբ պատապարտուած եմ, և այդ պատճառաւ

աշխատած է զիս ազատել և թէ քովս կը գտնուի
Գլըըճեանն ալ իբր բերդարգել : Դեսպանը կրկին կը
խոստանայ ազատել :

Վհատած վիճակիս մէջ յանկարծ յիշեցի Օր. Մու-
հէնախեանի ինծի գրածը որ բռնապետ Համիտը ըսած
էր թէ «Հոն պիտի մնայ, հոն պիտի մեռնի :»

Քանի որ ընդհանուր ներումալ անցաւ, պէտք էր
ուրիշ միջոցներ փնտռել. բանախն մէջ մեռնիլ այնչափ
հաճելի չէր թուեր ինծի :



ԺԱ. — ԳԱՆՁԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ

Մենք այնպէս կը կործենք թէ շատերու ծանօթ
չէ բանտը, բանտային կեանքը և բանտարկեալներու
վիճակը : Բանտը փորձառութեան դպրոց է, գոնէ ես
այնպէս համոզուած եմ : Ամէն անոնք որ գոնէ 3—4
տարի իրենց ծննդավայրէն քանի մը օր հեռու գտնուած
բանտի մէջ մնացած չեն, մարդկային կեանքը լաւ
ուսումնասիրած չեն կրնար ըլլալ : Դէպքեր կրնան
պատմուիլ, որոնք պարզ աւատակներ և հանելուկներ
կրնան նկատուիլ, իսկ երբ մէկը բանտարկուի՝ այն ա-
տեն կը համոզուի թէ անոնք իրողութիւններ են, և
թէ այդ շարիքներու և ոճիրներու հեղինակները բանտի
մէջ իր քով կը գտնուին, որովհետեւ այլեւս ծածկելու
պէտք չեն զգար, քանի որ իրենց այդ արարքին պատ-
ճառաւ մահուան կամ ցկեանս դատապարտուած են :
Ո՞վ կը յանդգնի բսել որ այդ տեսակ ոճրագործներու
երեսն անգամ չուզեր տեսնել, բայց ընդհակառակն
անոնք իր ամէնօրեայ ընկերներն եղած են, անոնց
հետ պիտի ապրի երկա՛ր տարիներ, պժգանք ու սու-

կում այլեւս ոչինչ չեն արժեր, պէտք է համակերպիլ. և աւելի ցաւալին այն է որ իր մէկ սառն վերաբերմունքը պատճառ կ'ըլլայ որ զո՛հ երթայ այդպիսիներուն: Ոճիրներու և չարագործութեանց այն տեսակները կան որ մարդ բնաւ չուզեր հաւատալ, բայց իրողութիւն են, և անոնց հեղինակները իրեն բանասակից եղած են. ամենէն փափուկ կողմը և նրբամտութիւնն հոն է որ այդպիսիներուն հետ վարուիլ պէտք է, եթէ ոչ. սխալ քայլ մը, և ա՛հա ամէն ինչ վերջացած է այլեւս անդառնալի կերպով:

Կարծեմ բանտին մէջ պատահածներէն միայն դէպք մը յիշելը բաւական է: Ինչպէս ուրիշ բանտերը, նմանապէս Ա.քեայի բանտին մէջ կը գտնուէին բանտարկեալներ որ ամբողջ բանտին մէջ և թէ կռուավարութեան ու պրոչտօնէից առջեւ նշանաւոր հանդիսացած էին ու միշտ կը յարգուէին:

Երբ Ա.քեա հասայ, ինծի ներկայացուցին Բանայօթ Գարտան անուանով 65 տարեկան մարդ մը, որ 15 տարի աւազակապետութիւն ըրած և թուրք կռուավարութիւնն ամբողջ 10—11 տարի զինքը հետապնդած և հազիւ ձեռք անցուցած էր: Ցկեանս դատապարտուած էր, և 17 տարի էր Ա.քեայի բանտը կը գտնուէր:

Բանայօթ Գարտանի ճարպիկութիւնը, հեռատեսութիւնը և մանաւանդ այդ վիճակին մէջ դեռ գործելու և իր արհեստը շարունակելու փափաքը այդ տարիքին մէջ, զինքը յարգել կուտային բանտին մէջ, և անխտիր ամէն բանտարկեալ որ անոր պատմութիւնները կը լսէր, կը հիանար և այդ չքաւոր վիճակին մէջ անոր կ'օգնէր:

Ա.քեայի մէջ գտայ նախկին յիսնապետ Մանուկ ալ պէյը, որ 15 տարուան դատապարտուած էր: Այդ ալ

նշանաւոր էր բանտին մէջ և կը յարգուէր թէ՛ բանտարկեալներէն և թէ՛ պաշտօնեաներէն. այս երկուքէն ուրիշ նշանաւոր չկային բանտին մէջ: Ա.քեայ հասնելէս վերջ զիս ալ անոնց կարգն անցուցին. քանի որ ըրած գործս և դէպքը ինքնին զիս այն աստիճանին հասցնելու յարմար դատած էին:

Պոլսէն Ա.քեա աքսորուեցաւ չափազանց զիրուկ հարիւրապետ Նուրի պէյը 15 տարուան դատապարտուած: Նուրի պէյը. ինչպէս կ'երեւէր, նախապէս ծանօթ էր բանտի կենցաղին: Ա.քեա հասնելէս վերջ սկիզբէն ինքզինքը այնպիսի դրութեան մը մէջ դնել տուաւ որ իսկոյն նշանաւոր դիրք մը ստացաւ և քիչ օրէն ու հետըզհետէ Մանուկ պէյի նշանաւորութիւնը սկսաւ անհետանալ: Նուրի պէյը իսկոյն եւեթ Սալէ՛ս անուանով բանտարկեալ մը քովը առաւ իբր ծառայ, և Այիշ անուանով Առնաւուտ մը իբր թիկնապահ կարծես, բան մը որ Մանուկ պէյ չունէր: Նուրի պէյի համար կ'ըսուէր թէ բաւական դրամ ունի իր քով: Մանուկ պէյ չունէր և իրեն համար Պոլսէն զրկուած ամսական երեք ոսկիով կ'ապրէր: Նուրի պէյ Ա.քեայի մէջ գտնուող իրեն նախկին պաշտօնակիցներն ունէր, որոնք անմիջապէս եկան զինքը պաշարեցին և շարաթը քանի մը անգամ իրեն կ'այցելէին անպատճառ: Նուրի պէյ քանի մը ամիս մնալէ վերջ՝ 100 ոսկիի դրամազուլուով բանտարկեալներէն Էլիասի հետ ընկերացաւ և սկսաւ զամբիւղի գործ ընել, ինչ որ ես կ'ընէի Սէլիմի հետ: Նուրի պէյը Քէօթահեացի էր, և ինչպէս կ'երեւէր իր ընթացքէն, գապասայի կամ պըչըրն դասակարգի մարդոցմէ մէկն էր. իսկ Մանուկ պէյ Պոլսեցի էր և Նուրի պէյէն քիչ մը աւելի թէ՛ զարգացեալ և թէ՛ Արարեբէն լեզուն լաւ մը սովորած էր: Բնական էր որ Նու-

րի պէջն ալ մեր սենեակը պառկեցնէին իբր պատուա-
ւոր և նշանաւոր անձ մը : Նուրի պէյի այդ աստիճա-
նին համար ընաւ իմ ունեցած դիրքիս չվնասեց և
մենք մինչև վերջը իրարու հետ իբր բարեկամ ապ-
րեցանք :

Պոլսէն բանտարկեալ մը եկաւ «Հաճի Մանոււտ
պէյ» անունով , ինքը Չէրքէս էր . գրեթէ իր երիտա-
սարդ հասակէն ելլորդ տարուած էր , քանի որ իր
քոյրն Ապտ-իւլ-Համիտի հարներէն մէկն էր , և այդ
պատճառաւ ինքը հազարապետի և Համիտի թիկնա-
պահութեան աստիճանին հասած էր : Չգիտցուեցաւ թէ
ինչ պատճառաւ Համիտ զինքը պաշտօնագլուրկ ըրած
և ցկեանս չգլթայակիր բանտարկութեան դատապար-
տելով Ա.քեա զրկել տուած էր :

Հաճի Մանոււտ պէյ գերազանցօրէն շատ բարձր
էր Մանոււտ և Նուրի պէյերէն , իր ունեցած դաստի-
արակութեամբ . 40 տարեկանը անցած կ'երեւէր և
ինքնին յայտնի էր որ ժամանակին շատ գեղեցիկ ե-
ղած էր , որուն նշանը դեռ կը մնար իր դէմքին վրայ :
Քանի որ Հաճի Մանոււտ պէյ Սուլթանին թիկնապահ
եղած նախկին հազարապետ մ'էր , և մանաւանդ կ'ը-
սէին որ մօտաւորապէս 6—700 ոսկի դրամ ունի իր
քով , բնական էր որ Հաճի Մանոււտ պէյի անկողինը
մեր սենեակը պատրաստէին . և այնպէս ալ ըրին ,
ճիշդ իմ անկողինիս դիմացը : Հաճի Մանոււտ պէյ խ-
կոյն բանտարկեալներէն ծառայ մը առաւ իր քով՝
«Պզտիկ Սալէն» անունով : Հաճի Մանոււտ պէյ չու-
զեց ինքն առանձին կերակուր պատրաստել տալ , ինչ-
պէս կ'ընէր Նուրի պէյ , այլ ուզեց Նուրի պէյի սեղա-
նակից ըլլալ և թէ արդէն Ռամազանն ալ վրայ հասած
էր , Հաճի Մանոււտ պէյը ինչպէս կ'երեւէր շատ բա-

րեսիրտ անձ մ'էր , սկսաւ աղքատ ու թշուառ բան-
տարկելոց ձեռքի տակէ ողորմութիւն տալ , գրեթէ
առանց կրօնքի խորութեան :

Է՛հ , բաւական էր որ Հաճի Մանոււտ պէյի այդ
ողորմութիւն տալը ատրածուեցաւ բանտին և կառա-
վարական շրջանին մէջ . արդէն ինքը սկիզբէն նշանա-
ւոր հանդիսացած էր բանտին մէջ և Նուրի պէյի նշա-
նաւորութեան շուքը սկսած էր նսեմանալ . այս ողոր-
մութիւն տալու խնդրքը , և իր վեհանձնութիւնը ,
նիստն ու կացը բոլորովին զինք նշանաւոր հանդիսա-
ցուցին : Այդ Ռամազանի օրերը այնպիսի սեղան մը
պատրաստել կուտար որուն օրական ծախքը 30—35
դրոսչ կ'ըլլար : Ա.քեայի նման տեղ մը չորս մարդու
համար օրական 35 դրուչ ծախսել շատ մեծ բան էր ,
որովհետեւ Ա.քեայի մէջ ամէն ինչ անհաւատալի կեր-
պով աժան էր . ոչխարի մը գլուխը 1—2 դրուչ էր զոր
կը խաչէինք շուրն առնելու համար . առանց ոսկորի
միսին օխան 6—7 դրուչ էր . ասոնց հետ բազդատմամբ
իւր ևն . խիստ աժան : Դամասկոսի կարկանդակին օխան
5—6 դրուչ , իսկ նարինջներու և լեմոնի խօսքն ընել
չարժեր , որոնց հատը 2—3 փարա էր : Սեղանէն
աւելցածներն արդէն քանի մը աղքատ բանտարկեալ-
ներկը կշտացնէին :

Հետզհետէ Նուրի պէյի դժգոհութեան և բամբա-
սանքի ձայները սկսան ականջուս հասնիլ , որմէ կրք-
նայինք որոշ կերպով հասկնալ թէ Նուրի պէյ հաճի
Մանոււտ պէյի մասին մեզի այդ տեսակ խօսքեր ըսելը
կամ վայն ծաղրելը՝ կը նշանակէր թէ իր նախանձն է
և մանաւանդ իր դիրքին կորուստն է շարժառիթը :
Իսկ հաճի Մանոււտ պէյ բոլորովին միամիտ , պաւղ ,
անհեռատես և անփորձ կը շարունակէր մնալ Նուրի

պէջի հետ սեղանակիրց և բարեկամը : Ինչպէս կ'երեւէր , հաճի Մահմուտ պէյ որ իր երիտասարդ հասակէն պալատին մէջ փափուկ մեծցած և անհող ապրած էր , չէր գիտեր թէ Երլարզէն դուրս գտնուած երկրին կեանքն ի՞նչ է , և մանաւանդ հետաքրքրուած չէր թերեւս , և աւելորդ նկատած էր բանտի կեանքով քիչ մը հետաքրքրուելէ վերջ Աքեա գալ , որովհետեւ ինք կը յուսար թէ իր քոյրը շուտով իրեն ներել պիտի տայ և Աքեայի բանտէն պիտի ազատէ :

Հաճի Մահմուտ պէյ այնչափ միամիտ և անհեռատես անձ մ'էր որ իր ունեցած դրամները իր կաշեպատ ճամառանին մէջ դրած էր և նոյն իսկ Պղտիկ Սալիհը այդ դրամները տեսած էր : Արդէն մեր սենեակին մէջ եղած անկողինները 16—18էն աւելի չէին : Սովորութիւն ըրած էին թուրքերը և քարիւղի թիթեղով կրակարանի մը վրայ ջուր կը տաքցնէին և ճէմիչին մէջ բազմիքի պէս կը լուացուէին : Կէս օրէն վերջ յանկարծ տեսանք որ , երկու Սալիհները մեր սենեակին մէջ գտնուած անկողինները մէկ կողմ հաւաքելով , սկսած էին ամբողջ սենեակն աւել ու մաքրել և թէ ճէմիչին մէջ այնչափ փայտ լեցուցած կը վառէին որ , ծուխն ամբողջ սենեակը լեցուած էր , ինչպէս նաեւ մեր անկողիններուն տակէն բարձրացած փոշիները , որչափ որ բանական կը նկատէինք երկու Սալիհներուն ըրած մաքրութիւնը , բայց այդչափ ծուխ լեցնելը , որով մեզմէ և ոչ մէկը չպիտի ուզեր սենեակէն ներս մտնել , քիչ մը տարօրինակ կը թուէր մեզի , և այդ իսկ պատճառաւ էր երկու Սալիհները գործին կատակի գոյն կուտային և մեզի կ'ըսէին . Քարանթիւնայի քիւքիւ կուսանք : Սալիհները իրենց այդ կատակներով չէին կրնար մեր ուշադրութիւնը վրիպեցնել և մինք

մեր միտքերը կը չարչրկէինք այդ խորհրդաւոր գործին օր առաջ թափանցելու : Մեր միտքերը հանդարտեցան երեք օր վերջ երբ հաճի Մահմուտ պէյը զիս առանձին իր քով կանչելով ըսաւ արտասուախառն .

— Արթին է՞ք . «ճամատան»իս մէջ ունեցած ամբողջ դրամներս գողցուած են :

— Ո՞րչափ դրամ կար մէջը :

— Ամբողջ 430 սակի :

— Ե՞րբ գողցուած են :

— Չեմ գիտեր . երբ հիմա բացի դրամ առնելու , տեսայ որ դրամ չկայ չորս օր առաջ բացի երկու սակի սուրի :

— Չեզմէ զատ ուրիշ ո՞վ գիտէր դրամներուդ «ճամատան»ին մէջ ըլլալը :

— Միայն Սալիհը գիտէր :

— Որո՞ւ վրայ կը կասկածիք և թէ «ճամատան»ին կղզանքը կուտար՞՞ծ են :

— Բնական է որ Սալիհի վրայ կը կասկածիմ և թէ կղզանքը կուտար՞ չեն : Եւ հաճի Մահմուտ պէյ սկսաւ լալ ու ըսել . «Քանի մը օր առաջ խորհեցայ քեզի տալ որ սնտուկիտ մէջ պահես կամ դուրս գտնուած բարեկամներուդ դրկես որ պահեն , երանի թէ տուած ըլլայի և այս դժբախտութիւնը չպատահէր ինձի , ասկէց վերջ ի՞նչպէս ապրիմ :»

Սկսայ միտքարել հաճի Մահմուտ պէյը բայց չէի կրնար դրական բան մը ըսել , իսկոյն հասկցայ որ սենեակը մաքրած օրը գողցած են , և չորրորդ օրն էր որ հաճի Մահմուտ պէյ կ'իմանար : Այլեւս ուշ էր , դրամները ճամբայ ելած և բանտէն գացած էին Երբ հաճի Մահմուտ պէյ ուզեց կարծիքս առնել , ըսի .

— Եթէ երբէք ճիշտ գողցուած օրը իմանայինք

կարելի էր բան մը ընել, իսկ քանի որ կ'ենթադրուի թէ երեք օր առաջ գողցուած է, ուրեմն շատ ուշ է. բնական է որ հազարապետին պիտի բողբոջէք, տեսնենք ինչ պիտի լսէ :

Արդէն հաճի Մահմուտ պէյ դեռ հազարապետին չգացած և երբ տակաւին կը խօսէինք, նոյն պահուն երկու Սալիհները սենեակէն ներս մտան կռահելով թէ անպատճառ դրամի մասին կը խօսէինք :

Հազարապետը ըսած էր ցաւ ի սիրտ.

— Այլեւս ուշ է. եթէ ճիշտ օրին իմացնէիք, կարելի էր խուզարկելով բան մը երեւան հանել, իմակուան խուզարկութիւնը բնաւ օգուտ մը չունի, դրամները կամ թաղուած են և կամ ձեռքէ ձեռք անցնելով ո՛վ գիտէ հիմա ո՞ւր են. եթէ կ'ուզէք Սալիհին պէտք եղածն ընել տամ, թերեւս խոստովանի, բայց բնաւ չեմ յուսար :

Հազարապետին ըսածները շատ ճիշտ էին. այլեւս օգուտ չունէր և հազարապետը կարող չէր այդ դրամներն այլեւս գտնել : Հաճի Մահմուտ պէյ ինձմէ վերջ ինդիրը կը պարզէ Նուրի պէյի և անիկա իրեն կ'ըսէ .

— Երանի թէ ճիշտ ժամանակին լսէիք, անմիջապէս կարող էինք գտնել. քանի որ մեր սենեակին դուռը միշտ բաց է, ո՛վ գիտէ որո՞նք գողցած են :

Հետեւեալ օրը լուրը այլեւս տարածուեցաւ. բանալին մէջ, Ամէն ոք հաճի Մահմուտ պէյի դրամներուն վրայ կը խօսէր :

Մեզի համար դադանիքը պարզուած էր. ծուխ ու փոշի հանած օրը երկու Սալիհները միանալով գողցած էին և այդ գողութեան ծրագիրը կազմած պիտի ըլլար Նուրի պէյը, և դրամներու մէկ մասը բանտին մէջ էր և մէկ մասը դուրս ելած էր բանտէն, Նուրի

պէյը ստակները գողցնել տալուն նպատակը այն էր որ հաճի Մահմուտ պէյի քով դրամ չմնար և քիչ ատենէն բանտարկեալները յուսախաբ ըլլային որոնք կարծած էին թէ հաճի Մահմուտ պէյը շատ հարուստ է : Չէ՞ որ հաճի Մահմուտ պէյի թշուառանալով Նուրի պէյը նորէն իր դիրքին պիտի տիրանար : Բայց կարծիքները և ենթադրութիւնները բոլորովին հակառակ արդիւնք տուին :

Նուրի պէյ և երկու Սալիհները սկսան բանտին մէջ գրոյց տարածել թէ հաճի Մահմուտ պէյի դրամները սպառեցան և գողութեան ինդիր մը մէջտեղ հանեց իր չքաւորութիւնը ծածկելու համար :

Հաճի Մահմուտ պէյ իր կրած կսկիծին շատ չկըրցաւ դիմանալ. երեք օրէն վերջը այլեւս չկրցաւ անկողնէն ելլել : Մեռնելէն մէկ օր առաջ ինձի կ'ըսէր .

«Եթէ քրոջմէն դրամ ուզեմ պիտի զրկէ, բայց պիտի լսէ ինձի թէ՛ որչափ ապուշ եմ եղեր որ այդչափ դրամները մէկէն գողցնել տուած եմ : Գոնէ 100 սկիի չափ թողնէին նորէն բաւական ժամանակ անով կ'ապրէի. վստահ էի որ քոյրս ինձի ազատել պիտի տար, հիմա ամօթէն մեռնելէն ի դատ ուրիշ միջոց չկայ ինձի համար :»

Միթարութիւններս ո՛ր և է օգուտ չէին ունենար. Հաճի Մահմուտ պէյի վիճակն հետզհետէ կը ծանրանար : Խեղճ հաճի Մահմուտ պէյ միշտ «դրամներս, դրամներս» ըսելով կը տառապէր և նոյնիսկ վերջի վայրկեանին «Ա՛խ դրամներս» ըսելով հոգին աւանդեց :

Հաճի Մահմուտ պէյի մահը, բացի Նուրի պէյէն և երկու Սալիհէն ու Նուրի պէյի մէկ քանի բարեկամներէն, թէ՛ կառավարական շրջանակին և թէ՛ բանտարկելոց վրայ շատ գէշ տպաւորութիւն ըրաւ : Նուրի

պէջ ի՛նչ որ կ'երազէր, բաւորովին հակառակը տեղի ունեցաւ:

Հաճի Մանուէլ պէյի մահը չափազանց վարկաբեկ էրաւ Նուրի պէյը. թէ՛ կառավարական շրջանակները, թէ՛ բանտարկեալները և նոյնիսկ դուրս գանուած բարեկամներն այլևս բաւորովին երես դա՛նուցին իրմէ: որովհետեւ ամենքն ալ համոզուած էին թէ այդ գուղութիւնը կատարուած էր իր հրահանգով և շատ որոշ նպատակաւ: Նուրի պէյ նախատանաց և անպատուութեան այլևս չկարողացաւ տոկայ, այնպէս որ օրէ օր սկսաւ նիհարնալ. մտածելով սկսաւ իր ընչացքները բերանն առնել ծամել և փետտել:

Սալիհը երբ տեսաւ որ ամէն ոք իրմէ երես դարացուց և իբեն հետ բառ մը իսկ չեն փոխանակեր. գիշեր ցորեկ մտածելով, յանկարծ քանի մը շարաթ վերջ հիւանդութենէ մը բռնուեցաւ և իսկոյն մեռաւ: Գրեթէ նոյն վիճակին ենթարկուեցաւ նաեւ Պապիկ Սալիհը, թէեւ իր պատիժին պայմանաւամբ լրանալը վրայ եկաւ և բանտէն ազատուեցաւ, բայց երկար ապրելու և այդ հիւանդութենէն ազատելու յոյս չկար: Նուրի պէյ վաղուց զղջացած էր, բայց ի՛նչ օգուտ, այլևս ուշ էր: Փամանակին արդէն Հաճի Մանուէլ պէյ իմացած էր որ, Նուրի պէյի դրամները գրեթէ սպառած է և առաջարկած էր որ իր ունեցած դրամները գործին մէջ դնէ և անոր շահով միասին ապրին: Նուրի պէյ չէր ընդունած, չէ՛ մի որ եթէ այդ բանը ընէր. նորէն ամէն ոք պիտի գիտնար թէ դրամներն Հաճի Մանուէլ պէյին էին, և Հաճի Մանուէլ պէյ դարձեալ իր դիրքին վրայ պիտի մնար: Անշուշտ գողցուած դրամին մէկ մասը հողին տակ թաղուած մնաց և մէկ մասն ալ Նուրի պէյի դուրսը գտնուած բարեկամներուն քով. այդ բա-

րեկամներն ոչ թէ դրամը վերադարձնել, այլ նոյնիսկ դէպքը տեղի սնենալէն քանի մը օր վերջ այլևս չուզեցին իրեն այցելել, քանի որ եղածն իրենց վրայ շատ դէշ ազդած էր: Նուրի պէյ թաղուած դրամները չէր կարող դուրս հանել ու ծախսել, որովհետեւ ամէն ոք պիտի գիտնար թէ գողցուած դրամն է որ կը ծախսէ:

Հաճի Մանուէլ պէյի մահը համեմատաբար աւելի հանգիստ եղած էր քան թէ Նուրի պէյին. որովհետեւ Նուրի պէյ մտածելով մտածելով թոքախտաւոր դարձաւ և բաւական երկար ատեն տառապելով շատ չքաւոր և թշուառ վիճակի մէջ մեռաւ:

Անա թէ անհեռատեսութիւն մը և սխալ մը լինչ տեսակ սուամի մը պատճառ եղաւ:

Մշեցի Գասպար և Սայատը Գահիրէ գանուող իրենց բարեկամ Տ. Մամբրէ քանոնայէն խնդրած էին որ իրենց օգնէ, քանի որ շատ թշուառ են Ա. քեայի բանտին մէջ. դրամները իրենց ձեռքը հասնելու ապահով միջոցը իմ հասցէս տուած էին, առանց իմ գիտութեանս: Նամակնին Գահիրէ հասած էր և Տ. Մամբրէն հինգ անգղիական ոսկի ղրկած էր, Մամբրէի նամակը ինծի տուին (ոչ Տ. Մամբրէն և ոչ ալ իր ձեռագիրը ինձ ծանօթ էին) որուն մէջ կ'ըսէր. «Ըստ ձեր խընդրանաց 5 անգղիական ոսկի յանձնեցի բոստային ձեր ցոյց տուած ծանկիւրկան էֆ. ի հասցէին որ ձեզի պիտի յանձնէ:»

Շատ ուրախ եղայ որ այդ խեղճերը որոնցմէ Սայատն ալ հիւանդ էր, հինգ ոսկի պիտի ստանային և բաւական ատեն պիտի ապրէին այդ դրամով:

Դրամը դեռ եկած չէր և շատ անգամներ արդէն կը պատահէր որ դրամները նամակէն բաւական ուշ կուգային:

Օրէ որ այդ խեղճերը կ'սպասէին դրամին : Օրերը շաբաթներ եղան և վերջապէս երկու ամիսը լրացաւ և դրամները դեռ չեկան : Իրենց խորհուրդ տուի կրկին գրել :

Գրած նամակներնուն պատասխանը առին 11 օրէն , որուն մէջ կ'ըսէր թէ « Ծ ոսկին ժամանակին զրկուած է , փնտուցէք » : Նամակատունէն փնտուել տուինք դրամները թէ մի՞ գուցէ սխալ մը գործուած ըլլայ : Ինչ որ կ'սպասէինք ան պատասխանուեցաւ մեզի : « Անկարելի է որ այդ տեսակ սխալ մը ըլլայ , մանաւանդ որ դրամները ձանկիւլեանի հասցէին եկած են և ուրիշ ձանկիւլեան չկայ Ա.քեայի մէջ : » Կզպէն և Սայատը խնդիրը դուրսը իրենց բերդարգել հայրենակիցներուն իմացնելով , յանձնարարած էին որ անձամբ երթան նամակատուն փնտուեն . նորէն ի դուր , դրամը եկած չէր : Կզպէի և Սայատի միտքերը կը թունաւորեն և հաւտացնել կուտան՝ իբր թէ հինգ ոսկին եկած և ես իւրացուցած եմ : Երբ Կզպէի և Սայատի կողմէն այդ տեսակ գրոյց մը ականջս հասաւ , իսկոյն զիրենք կանչեցի և քանի մը նշանաւոր բանտարկեալներու ներկայութեան ըսի իրենց վճռական կերպով .

« Անգամ մ'ալ գրեցէք քահանային , եթէ երբեք ստուգուի որ ես ժամանակին ձեր դրամները առած պահած եմ այն ատեն ես ձեզի պիտի վճարեմ ոչ թէ 5 այլ 25 ոսկի » : Այս խոստումին վրայ սկսեցին գլխիկոր մտածել և ես իսկոյն նամակ մը գրեցի իրենց ստորագրութեամբ և անմիջապէս նամակատուն զրկել տուի կրկնակի ապահովագրեալ :

Նորէն նամակին պատասխանը նոյնը եղաւ թէ « Ղրկած եմ » . և նոյն գիրը և նոյն ստորագրութիւնը Սաստիկ յուզուեցայ նամակը մէկդի շարդեցի , ատամ-

ներս կրճտելով սկսայ քահանային հասցէին անլուր հայհոյութիւններ տեղալ . ես բնաւ մեղադրելի չէի , որովհետեւ այդ քահանան ուղղակի իմ պատուոյս հետ կը խաղար :

Թեւադրած էին Կզպէին և Սայատին որ հազարապետին բողոքեն , սենեակէն ներս մտած միջոցիս հազարապետը գլուխ երեքցնելով ըսաւ .

— Կը յիշե՞ս , ես քեզի քանիցս ըսած եմ թէ քոյ պատուհասներդ որո՞նք են . ըսածս ճիշտ չէ՞ :

— Այո՛ լաւ կը յիշեմ , բայց չեմ գիտեր թէ մինչեւ ե՞րբ այսպէս :

Հազարապետը խնդիրը ինծի պարզեց Կզպէի և Սայատի ներկայութեան և ես ըսի .

— Պէ՛յ էֆէնտի , նամակատունը հոս է . դուք կարող էք նոյնիսկ ձեր ուզած մէկու մը միջոցաւ նամակատունէն տեղեկանալ թէ Ա.քեա գտնուելէս ի վեր Գահիրէէն ոչ թէ հինգ ոսկի , այլ ո՛ր իցէ գումար իմ հասցէիս եկա՞ծ է : Իսկ գալով աւելի դրական միջոցին , հեռագրի բոլոր ծախքերն իսկ այս վայրկեանիս պիտի վճարեմ իսկոյն հեռագրով պաշտօնապէս և ստիպողական կերպով դուք Գահիրէի նամակատունէն հարցուցէք թէ Ա.քեա գալէս ի վեր ու իցէ գումար մը զրկուա՞ծ է ինծի : Ասկէց ի զատ ես ուրիշ դրական միջոց մը չեմ կրնար գտնել այս անիրաւի զրպարտութենէն ազատուելու համար , պարագայ մը որ ուղղակի պատուոյս հետ խաղալ է , ուրիշ ոչինչ :

Հազարապետը դարձաւ Կզպէին և Սայատին ըսաւ .

« Տեսա՞ք , լսեցի՞ք . ըսած խօսքերը . անպատճառ այդ քահանան ձեզի խաբած է գլխէն տէֆ ընելու համար : Չէ՞ որ Արթին ազան դեռ քովս չեկած ես ձեզի ըսի թէ չեմ յուսար որ Արթին ազան ձեզի այդպէս

բան մը ընէ: Գուք կը կարծէք թէ ես տեղեկութիւն չեմ ունենար որ Արթին աղան երբեմն երբեմն ձեզի նիւթապէս կ'օգնէ:»

Կզպէն և Սայատ համակերպեցան ու դուրս ելան: Կզպէն և Սայատը ընդհանուր ներումին ազատուելէն վերջ ուղղակի Գահիրէ կ'երթան: Տ. Մամբրէն իրենց անցեալը կը պրտատէ և կ'ըսէ թէ ինչո՞ւ այլևս ուրիշ դրամ չեն ուզած իրմէն: Կզպէն ու Սայատ խնդիրը մանրամասնութեամբ կը պարզեն և եղելութիւնը հետեւեալը կ'ըլլայ.

Տ. Մամբրէ վստահութիւն կ'ունենայ Ե. Թ. Ի վրայ: Հինգ անգլ. ոսկին կուտայ և կը յանձնարարէ որ ինքը՝ Տ. Մամբրէի ստորագրութեամբ նամակ մը կը գրէ Կզպէին և Սայատին և հինգ ոսկին բօսթայով իմ հասցէիս ղրկէ Կզպէին և Սայատին յանձնելու համար:

Ե. Թ. գիտէ եղեր որ Կզպէն ու Սայատ գրել կարգալ չեն գիտեր. քանի մը օր վերջ շինծու նամակ մը կուտայ Տ. Մամբրէին որով Կզպէն ու Սայատ չնորհակալութիւն կը յայտնեն Ծ ոսկին ստանալնուն համար, և որովհետև Տ. Մամբրէն այնչափ վստահութիւն ունի եղեր Ե. Թ. Ի վրայ որ նամակատան պատուիրած է իր հասցէին եկած նամակները Ե. Թ. Ին յանձնեն, ուստի Ա. քեայէն Կզպէի և Սայատի նամակները կ'առնէ եղեր և ուղածին պէս կը պատասխանէ եղեր. մինչդեռ մենք Ա. քեա կը կարծէինք որ պատասխանողը Տ. Մամբրէն է, և նամակը իր ձեռագիրն է:

Տ. Մամբրէ երբ Կզպէէն ու Սայատէն այդ տեղեկութիւնները կը լսէ և կը տեսնէ որ մասամբ իրենց ընթացքով զիս անպատուած են Ա. քեայի մէջ, շատ կը յուզուի և կը ցաւի եղածին, և իսկոյն եւեթ Ե. Թ. Ի

բերել տալով չափէն աւելի կը նախատէ և կ'անարգէ, բայց ինչ օգուտ, եղածը եղած էր, և այլևս շատ ուշ էր:

Անա այս ալ բանտային կեանքիս տաժանելի մէկ գրուագն էր զոր կրեցի բաւական սրտմաշուքներով, պարագայ մը ուր և ոչ մէկը կրնար երեւակայել թէ կը գանուէին այդ կարգի արարածներ որ նոյնիսկ իրենց բոլորովին անծանօթ անհատներու պատուոյն հետ կը խաղան, իրենց բախտախնդրութեամբ և խաչագողութիւնով:

* * *

Բանտարկեալ մը երբ բանտի սեմէն ներս մտնէ, այդ վայրկենէն կ'սկսի փախչելու ծրագիրներ շինել և անոնց գործադրութեան վրայ մտածել գիշեր ու ցորեկ. ինչիրը հոն է և աւելի ճարպիկութիւնը այն է որ չյաջողած միջոցին չվտանգուի և թէ փառքի ու պատուոյ կ'արժանանայ երբ իր պատրաստած ծրագիրներ գերազանցեն մինչեւ այդ օր գործադրուած ծրագիրներէն, որովհետև այդպիսիներու անունը և ծրագիրը միշտ պիտի յիշուի:

Ես ալ իմ կարգիս սկսած էի ծրագիրներ կազմել՝ փախչելու համար, բայց թէ՛ լաւ չէին և թէ յաջողութեւ յոյս չկար:

Բանտին նորօգութեան և կոյուղիներու շինութեան ատեն հասարակ գործաւորներն աղքատ բանտարկեալներն էին, որ օրական 2—3 զրուշի կ'աշխատէին. գործաւորներուն մէջ կը գտնուէր՝ միջանասակ և նիհար 30—32 տարեկան Եանի անուն Յոյն մը, որ քանի մը տարի խուճիկ մը գլուխ անցած Բուժէլի մէջ աւագակութիւն ըրած էր. ձերբակալուած և ցկեանս բանտարկութեան դատապարտուած էր և չորս տարիէ ի վեր Ա. քեա կը գտնուէր: Եանին վստահ ըլլալով որ

Արմենակ իմ խօսքս չէր մերժեր, ինձի եկաւ և խնդրեց, կեանքն ինձի պիտի պարտի եթէ երբեք չմերժեմ իր առաջարկը: Բնականաբար պիտի հետաքրքրուէի լսել: Ինքն Արմենակի սենեակը կը կենար. ինձմէ կը խնդրէր որ Արմենակին պատուիրեմ որ գիշեր մը իրեն օգնէ, որովհետեւ կ'ուզէր բանտէն փախչիլ: Սիրով յանձն առի և ըսի թէ՛ ես ալ փախչելու դիտաւորութիւն ունիմ. եթէ կարելի է միասին փախչինք, ինչպէս նաեւ Արմենակը: Ինքն երբ լրջօրէն ըսաւ թէ, անկարելի է որ իրմէ զատ ուրիշ մէկը յաջողի փախչիլ, այլեւս չպնդեցի. Արմենակը տեսայ որ սիրով յանձն առաւ պէտք եղածն ընել:

Արմենակի հետ շատ մտածեցինք և իրենց (միջին) սենեակին դէրքը նկատի ունենալով անկարելի գտանք այդ սենեակէն փախչելու միջոցը: Գիշերը ամէն երկու ժամը անգամ մը ներսի պահապան ոստիկաններ կը փոխուէին. փոխուած միջոցին յաջորդ պահապանը կը համբէր բանտարկեալները և ամբողջը իրեն յանձնուելու պարագային դռնէն դուրս կեցող պահապանը տասնապետին լուր կուտար թէ ամբողջ է:

Ժամը երեքին միջոցները Արմենակ կամացուկ մը կ'երթայ Եանիի հագուստները և բարձր անկողնոյն մէջ կը դնէ և վերմակը աչնպէս ձեւով մը վրան կը քաշէ որ յաջորդ պահապանը իբր Եանիին համբելով ստանձնէ, քանի որ պահապանները միշտ չին պտտիր բանտին մէջ, Արմենակ ահա այդ ատեն գործի կ'սկսի: Եանիի դիմացի կարգը Արար Կարումը արթուն կ'ըլլայ և մաշխախին տակէն կը դիտէ Արմենակի ըրածը: Կարումը կը խորհի պահապանին լուր տալ. հնարա եթէ պահապանը վերջէն ըսէր թէ լրատուն Կարումն է, չէ՞ որ Արմենակ կամ Եանին զինքը օր մը չէ օր մը անպատճառ պիտի սպանէին բանտին մէջ:

Արմենակ իր գործը լրացնելէ վերջ իր անկողինին մէջ կը պառկի և քնանալ կը ձեւացնէ, իսկ Եանին արդէն վաղուց ձէմիշ գացած էր. իբր նշան իր հին շապիկէն մէկը ձէմիշը կը թողու և անոր ծակէն կոյուղիին մէջ կը մտնէ ու կ'երթայ, բանտին «մնաց բարով» ըսելով:

Ժամը չորսին պահապանութիւնը պիտի ստանձնէ եղեր ոստիկան Թունին. Թունին Եանիի անկողնոյն մէջ եղածը Եանին կարծելով երբ կուզէ լուր տալ տասնապետին, Կարում Թունին կանչելով կամացուկ մը կ'ըսէ.

— Ծօ, անաքանդ, Եանին իր անկողնոյն մէջ չէ. ինչպէս համբեցիր. Եանին ձէմիշ գնաց ու չվերագարձաւ:

Թունին իսկոյն վերմակ կը վերցնէ և կը տեսնէ որ իրօք Եանին չկայ. անմիջապէս ձէմիշ կը վազէ. Եանին ձէմիշը չէր, այլ իր շապիկը հոն թողուցած էր:

Թունին իսկոյն դուրսը լուր կուտայ. անօրէնը կուգայ, ինչպէս նաեւ սմտիկաններ, յարուցուած աղմուկէն բանտարկեալները կ'արթննան ինչպէս նաեւ մենք. սենեակին մէջ Եանին կը փնտուեն, չկայ: Փախած էր:

Առտուն՝ կառավարիչը, հաղարապետը և ընդհանուր դատախազը եկան սենեակէն ներս մտնելով ուղղակի ձէմիշ գացին, ծակը փսքը կ'երևէր. կարելի չէր որ Եանին այդ նեղ ծակէն ներս մտած ըլլար: Քանի քանի բանտարկեալներ վկայեցին որ ժամը 12էն մինչև 2 տեսած էին, քանի որ բանտին դուռը կոտրուած և պատը ծակուած չէր, ուրեմն՝ ճիշտ էր որ ձէմիշին ծակէն փախած էր: Անմիջապէս ստուգեցին որ ծովուն մէջ եղած կոյուղիին երկաթէ վանդակները չեն բացուած, որով Եանին դեռ կոյուղիին մէջ էր.

խկոյն 10—20 բանտարկեալներու համար գործիքներ բերել տուին և սկսան կոյուղիներու կափարիչները տեղ տեղ բանալ և մէջը Եանին փնտուել :

Եանին մտածելով թէ անպատճառ նախ պիտի սկսէին սենեակին քովի սրահէն բանալ կոյուղին, բանտարկեալներուն շատ նեղութիւն չտալու համար իր քասքէթը իւր նշան հոն թողուցած էր դիտմամբ : Թէ՛ այդ նշանը և թէ՛ կոյուղիին մէջ Եանին չգտնուի շուտեցուց կառավարութիւնը : Սկսան ալեւս կոյուղիները գոցել , ամէն սք կը մտածէր , և Ամբողջ Ա.քեազարմացած էր թէ ի՞նչպէս այդ փոքրիկ ծակէն ներս մտած էր Եանին . մտած , բայց ո՛րիկէ դուրս ելած էր :

Յաջորդ օր Եանի լուր զրկած էր ինծի որ անվտանգ և ապահով Պասա գլխաւը հասած էր և քանի մը օրէն պիտի մեկնէր դէպի Աթէնք : Պասա ըստւածը Լիբանանի մէկ ծայրէն քիչ մը հեռու անտառիկ դիրքով դիւղ մ'է . քանի քանի անգամներ կառավարութիւնը փորձած էր սծրագործները ձերբակալել . բայց անկարելի եղած էր . անոնք իսկոյն վերի լեռան ճամբով Լիբանան կ'անցնին եղեր :

Քանի մը օր վերջ իմացուեցաւ թէ Եանին ի՛նչպէս կոյուղիէն դուրս ելած փոխած էր :

Իանախն շրջապատի փողոցին կողմէն կը տեսնեն որ պատին ներքեւ փոս մը կայ , ճիշդ այն ձևով շինուած որ շուները իրենց ձագերը մէջը կը պահեն կամ իրենք կը պառկին : Չէ որ հազարապետը կը կատարածէր թէ փոխ-անօրէնը Եանիէն կաշաւք առած և ուրիշ միջոցաւ փախցուցած է , և ըսած էր եթէ հետքը չգտնուի զինքը պաշտօնանկ ընել պիտի աայ , քանի որ Պէրութն ալ համոզում գոյացուցած չէր թէ այդ տեսակ փախուստ մը կարելի է . մինչդեռ ամէն ոք կը

վկայէր և գիտէր թէ Եանին այնչափ աղքատ էր որ օրական 30—40 փարայի կ'աշխատէր , Փոխ-անօրէնը ստիպուած էր իր անմեղութիւնը երեւան հանել : Կը կասկածէր մի գուցէ պատին տակը գտնուած փոսը շինուել ըլլայ . ճարահատեալ երկու բանտարկեալներ կը տանի և փոսը պեղել տալով կը տեսնէ թէ կեղծ է և Եանին ճիշդ այդտեղ ծակած և կոյուղիէն դուրս ելած է , և գիշերուան այն պահուն ալ շատ դիւրին էր պարխպին դռնէն դուրս ելլել ու երթալ : Ամենէն զարմանալին այն էր որ Եանին կոյուղիներու շինութեան աշխատած օրերուն անոր երկայնութիւնը այնչափ մաթեմատիքական ճշդութեամբ չափած էր իր ոտներով որ առանց ուշադրութիւն գրաւել տալու կարողացած էր այդ պատին դուրսի կողմի երեսը ծակել , ոչ թէ ուրիշ տեղ մը , կամ պատին հակառակ կողմը , որ բանտին բակին մէջ պիտի ելլէր :

Պահապանները ամէն իրիկուն աչքէ կ'անցունէին սենեակներուն մէջ գտնուած տախտակամածին այն մասերը ուրկէ կարելի կ'ըլլար կասկածիլ ներքեւ փորել և պատը ծակելով դուրս ելլել : Այդ տախտակամածները որոնց վրայ բանտարկեալները կը պառկէին , վերցնելու հարկ չկար . իրենց ձեռքի հաստ ըլրերու հարուածներու ձայնէն յայտնի կ'ըլլար թէ տախտակամածին ներքեւը պարապ է թէ լեցուն : Կասկածելի եղած տեղերու տախտակները երբեմն աչքէ կ'անցընէին թէ մի՞ գուցէ տախտակները իրենց տեղէն շարժած են :

Արմենակ կրկին մեծ սենեակը փոխադրուած էր : Օր մը ինծի խորհուրդ կը հարցունէր ծրագրի մը յաջողութեան մասին . ծրագիրը լաւ էր և յաջողութեան յոյս կար , եթէ երբեք սա երեք պարագաները գործադրուէին .

Նախ պէտք էր որ համամիտ ըլլային առնուազն 30—
 40 վստահելի բանտարկեալներ, երկրորդ՝ ահագին աշ-
 խատանք պէտք էր, իսկ երրորդ պարագան արդէն ես
 յանձն կ'առնէի որ մտաւորապէս 3—4 սակի ծախսել:
 Արմենակ կը յուսար թէ ըսածս քանակութեամբ պիտի
 կարենայ վստահելի բանտարկեալներ գտնել: Ուրեմն
 զինքը զրկեցի որ ժամ առաջ այդ մարդիկը պատրաս-
 տէ: Արմենակ քանի մը օրուան մէջ ըսածիս չափ մար-
 դիկ պատրաստած էր: Խալիլին պատուիրեցի որ երկու
 հատ սրածայր և տափակածայր երկաթներ շինել տայ:
 Խալիլ երկաթները բերաւ և գործի սկսուեցաւ: Պատը
 պիտի ծակուէր և այդ ծակէն դուրս ելլելով գիշերանց
 Պասա պիտի երթայինք: Չմոռնամ բսելու թէ բան-
 տարկեալ մը որչափ որ փախչելու գործին մէջ տրամա-
 բանօրէն կը չարժի և ամէն կարելի միջոցները ձեռք
 կ'առնէ, նմանապէս ալ բանուելու և լարուած թա-
 կարդներու մասին ալ լուրջ կերպով կը խորհի, և միշտ
 չյաջողելու ուրուակամն իր աչքին առջեւ կ'ունենայ:

Արմենակ իրաւունք կուտար ինծի որ ես յաջո-
 գութեան պայմաններէն մին նկատած էի աշխատու-
 թիւնը, ինչպէս վերջէն փորձով տեսնուեցաւ և ինք
 կատարելապէս համոզուեցաւ:

Տախտակամածին ներքեւ բացուած էր երեք մէդր
 երկայնութեամբ և մէկուկէս մէդր լայնութեամբ փոս
 մը. այդ փոսէն ելած հողը պէտք էր փոքրիկ զամբիւղ-
 ներու մէջ լեցնել և առանց 120ի չափ բանտարկեալ-
 ներէն տեսնուելու և կասկած ներշնչելու՝ տանիլ ու
 ձէմիշին ծակը լեցնել և վրան ջուր պարպել որպէս զի
 այդ հողերը դէպի ծով երթային և թափուած հողերու
 հետքը բնաւ չերեւար, որովհետեւ ամէն իրիկուն սեն-
 եակը խուզարկող ոստիկանները ճրագով այդ ձէմիշնե-

րուն ծակերը կը քննէին թէ մի գուցէ պատը ծակուած
 և հողը ձէմիշ թափուած ըլլար: Փոսէն հանուած հողերը
 անպատճառ ներսը գտնուող պահապաններու քովէն
 կամ առջեւէն անցուելով պէտք էր ձէմիշ լեցուէին:
 Հողը պարպելու գործողութիւնը վերջացած էր 32 օ-
 րէն, կը մնար պատը ծակելու գործողութիւնը. հողերը
 դուրս հանելու չափ զգուշութեան պէտք չկար, բայց
 դժուար էր պատը ծակել. որովհետեւ կը կարծուէր թէ
 4—500 տարուան շէնք մ'էր և կիրը այնչափ լաւ եռա-
 ցած և փակած էր որ ճիշտ քարի նման եղած էր,
 միւս կողմէ մուրճ գործածելը անկարելի էր, այլ մի-
 այն կամաց կամաց պիտի փորէին քարերու բուրտիքը
 գտնուած կիրերը պարպէին՝ որպէս զի քարերը դուրս
 հանէին, ծակին լայնութեան այն աստիճան պէտք կար
 որ հակառակ պարագային երկու մարդ քով քովի սո-
 ղոսկելով կարենային դուրս ելլել: Բացուելիք ծակը կը
 գտնուէր պարսպադուռին քով գտնուած պահակին
 տաղաւարին (գուլխայե) դէմ. ծակէն դուրս ելլելուն
 պէս պիտի երթայինք տաղաւարի մէջ գտնուած երկու
 ոստիկաններուն առաջարկել մեզի ընկերանալ, ինչ որ
 շատ հաւանական էր, իսկ հակառակ պարագային եր-
 կուքն ալ դաշոյնով պիտի սպաննէինք. որպէս զի մե-
 զի արգելք չըլլային կամ մեր փախուստը վերի գօրա-
 նոցին չխմացնէին, ուրիշ կերպ կարելի չէր: Արդէն
 ծակ ունեցող տախտակամածին բուրտիքը գտնուող
 բանտարկեալներն ամբողջն ալ մեզի համամիտ էին և
 հետզհետէ մեզի ընկերացողներուն թիւը կ'աւելնար.
 տախտակամածին ներքեւ քուրջերով այնպէս չինուած
 էր որ, պահապաններն իրիկունը խուզարկութիւն կա-
 տարած ատեն, իրենց բիրերու հարուածով չէին կրնար
 հասկնալ թէ ներքեւը պարագ էր: Պատի հաստու-

Թիւնը գրեթէ մէթրոյէն քիչ մը պակաս էր . քանի մը անգամ երկաթներու ծայրերը նորոգել տուինք և շատ դժուարութեամբ գործը գիւրացուցինք և կատարելութեան աստիճանին հասցուցինք :

Ծակը կը գտնուէր մեծ սենեակը իսկ ես կը պառկէի դիմացի փոքր սենեակը . քանի որ երրորդ գիշերը ժամը Յէն վերջ ծակէն դուրս ելլելով պիտի երթայինք , բայց միեւնոյն ատեն նկատի կ'ունենայի և կը խորհէի թէ հակառակ պարագային եթէ չյաջողէինք կամ բռնուէինք , իմ մեծ սենեակը երթալս կամ փոխադրուելս չկասկածուէր թէ ծակին համար էր , և նոյն իսկ չը կարծուէր թէ ես արդէն գիտէի որ ծակ մը բացուած էր մեծ սենեակին մէջ , և թէ փախչողներէն մէկն ալ ես պիտի ըլլայի : Ուրիմն աճապարելու և գործի սկսելու էի :

25^օ որ պէտք էր պատրուակ մը ստեղծէի որ վերջէն կասկածանաց տեղի չտար , ուստի հետեւեալ որու չեցի .

Մահմուտ պէյին միշտ ապրանք կուտայի և ինքը Պոլսէն իրեն զրկուած ամսական գրամէն կը վճարէր . ինքը չափազանց կրօնամոլ մը և Քրիստոնէից հակառակորդ մ'էր . ուզեցի անոր սրտին մէջ խոր վէրք մը ձգելէ վերջ փախչիլ և իրեն զգացնել տալ թէ Հայերը ո՛րչափ նրբամիտ , ճարպիկ և խորամանկ են : Մահմուտ պէյ արդէն իմ պառկած սենեակս կը պառկէր : Գիտնալով հանդերձ որ կուտ մը չունի քովը և չէ կարող վճարել , խանութիս առջև կանչեցի և առնելիքս պահանջեցի : Բնական էր որ ինք կատակ պիտի կարծէր , իսկ ես սպառնական ձև մը առի . ինք նորէն ինդրեց ինձմէ որ կատակ չընեմ , քանի որ տրամադրութիւն չունէր : Ես լուրջ կերպով սպառնացի ու ըսի .

Եթէ այսօր մնչեւ իրիկուն իմ դրամներս չվճարես , երեկոյին չյանչգնիս սենեակէն ներս մտնել . քեզ կտոր կտոր ընելով մեծ կտորք միայն ականջդ պիտի թողում :

Մահմուտ պէյ կեցած տեղը գամուած մնաց . այն աստիճան շուարեցաւ որ , չկրցաւ երկու բառ արտասանել , իմ սպառնալիքս լսած էին նաեւ մէկ քանի բանտարկեալներ , որոնք նոյնպէս շուարած երեսս կը նայէին , մտածելով թէ Արթին ազան ոճրագործ , մարդապահն ըլլայ , անհաւատալի բան . երա՞զ էր արդեօք թէ իրականութիւն : Մահմուտ պէյ իսկոյն սնօքէնին և փոխ-անօրէնին իմաց տուած էր , որոնք նոյնպէս կատակ կարծած էին . իսկ երբ Մահմուտ պէյ սպառնացած էր հազարապետին բողբոքել , ստիպեալ երկուքն ալ խանութս եկան ժպտուն դէմքով : Երբ լէմքիս յոխորտութիւնն և ձակատիս կնճիռները տեսան , հասկցան որ կատակ չէր ըրածս . փորձեցին սիրտս սիրաշահիլ և առաջարկեցին հաշուել Մահմուտ պէյի հետ . իսկ երբ խիստ կերպով մերժեցի , երկուքն ալ զլուխնին երերցնելով հեռացան : Մահմուտ պէյ ազերսագիրն հազարապետին զրկեց : Միջանկեալ ըսեմ թէ այդ միջոցին հազարապետն ինձ հետ շատ լաւ կը վարուէր , համոզուած ըլլալով թէ մօտ ատենէն բանտէն կ'ազատուելիմ և ինքը անպատճառ 15 Քրանս . ոսկին նորէն ինձմէ պիտի առնէ : Հազարապետին ինձ հետ այդ կերպ վարուելը կը նշանակէր որ ամբողջ պաշտօնեաները պէտք է լաւ վարուէին ինձի հետ : Փոխանօրէնին և հազարապետին զրկած ոստիկանին հետ հազարապետին գացի . ինձի նստեցուց և սիկառ մը տուաւ , իբր թէ ինձ կանչած է տեղեկանալու համար թէ ո՛ր և իցէ լուր առած եմ , թէ կը յուսամ որ մօտ

օրէն պիտի ազատուիմ: Պէտք եղածը պատասխանելէս վերջ ըսաւ .

— Գլխաւոր փափաքս այն է որ, քանի որ մէկ քանի օրուան շիւր էք ինծի, վերջէն չգանդատիք թէ ձեր ուղած կերպով տպրած չէք բանտին մէջ, շուկայ ելլելու կամ ուղած սենեակիս մէջ պառկելու մասին

Ես իսկոյն հաւելցայ հաղարապետին նորամտութիւնն թէ քաղաքավար կերպով կը հասկցնէ ինձ ուրիշ տեղ մը փոխադրել, ինչ որ փափաքս էր արդէն, և եթէ երբեք չուզէի փոխադրուիլ, Մահմուտ պէյ պիտի փոխադրուէր:

— Շնորհակալ եմ ըսի, ես միշտ գոհ եղած եմ ձեզմէ, իսկ եթէ կը հաճիք հրաման տալ որ ինծի արդի տեղէս փոխադրեն ուրիշ սենեակ մը, շնորհակալ կ'ըլլամ որովհետեւ քիչ մ'ալ կ'ուզեմ ուրիշ սենեակի մը մէջ պառկիլ:

Ամենայն սիրով, ըսաւ հաղարապետը:

Ձանգակը դարկաւ, փոխ-տնօրէնը որ դուրս ինծի կ'սպասէր, ներս մտաւ և հաղարապետը ըստւ .

— Արթին էֆէնտին կ'ուզէ քիչ մ'ալ ուրիշ սենեակ պառկիլ. տար որ սենեակը և որ տեղը որ կ'ընտրէ հոն անմիջապէս պատրաստել տուր անկողինը:

Փոխ-տնօրէնը խոնարհութիւն ընելով իրեն ընկերացայ և շուկային մէջ պատերնէս վերջ Լիման դացինք:

Փոխ-տնօրէնը սենեակիս սպասաւորին հրամայեց անկողինս ժողվել: Մահմուտ պէյ կարծեց թէ յարթանակը տարած էր, իսկ ես արդէն նպատակիս հասած էի, փոխ-տնօրէնը անկողինս դուրս հանել տալէն վերջ ըսաւ ինծի .

— Հրաման ըրէ ո՞ր սենեակը կ'ուզես:

— Միջին սենեակը կ'ուզեմ:

Եւ սպասաւորը իսկոյն իր ուսին վրայ ունեցած անկողինս միջին սենեակին դուռնէն ներս պիտի մտցընէր այդ պահուն ճիշդ զղջացածի ձեւով մը դարձայ փոխ-տնօրէնին ըսի .

— Չէ', չէ', քիչ մը մեծ սենեակը պառկիլ կուզեմ, անիկա աւելի օդաւէտ է:

Անկողինս իսկոյն մեծ սենեակէն ներս մտցուցին և ես ալ Փոխ-տնօրէնին հետ ներս մտայ: Արմենակ պատրաստուած էր և տեղ բանալ կուտար իր քով զետեղելու համար անկողինս: փոխ-տնօրէնը դարձաւ ըսաւ ինծի .

— Հրաման ըրէ և որոշէ ո՞ւր դնել տամ անկողինդ:

Ճիշդ գիշերուան պահապան ոստիկաններու անկողիններուն քով ցուցուցի և փոխ-տնօրէնին սիկար մը և սուրճ մը առնել տալէս վերջ մեծ սենեակէն դուրս ելանք:

Արմենակ բոլորովին զարմացած էր թէ ինչո՞ւ նախ կ'ուզէի միջին սենեակը երթալ և թէ մանաւանդ ինչո՞ւ ոստիկաններու քով շինել տուի անկողինս: Արմենակին կարճ պատասխան մը տուի, ըսելով որ երբ Պասայի լեռը դանուինք այն ատեն պիտի բացատրեմ:

Ամէն ոք իր պատրաստութիւնը տեսած էր: Արդէն խանութիս մէջ շատ արժէքաւոր բան մը չէր մնացած. յաջորդ իրիկուն ժամը երեքէն վերջ Լիմանին «մնաս բարով» պիտի ըսէինք: Մէկ քանիներու հետ խանութիս առջև աթոռներու վրայ նստած կը ծրագրէինք մեր ապագայ ճամբորդութիւնները:

Բանտին մէջ խաշխաշ (աֆիօն, հաշիշ) ծխելու և ուտելու սովորութիւն կար, ինչպէս նաեւ կ'ուտէին և կը ծխէին քանի մը ոստիկաններ, մանաւանդ երբ ձրի ըլլար: Ժամը 2¹/₂ին մեր գաղափարակից բանտարկեալ-

ները, որոնք որ բարեկամ էին նոյն ժամուն պահապան
 ոստիկանին (վասն զի ցորեկին յայտնի կ'ըլլար արդէն
 պահապաններու որոնք ըլլալը) իրենց հետ առնելով ու-
 բիշ երկուք ալ պիտի սկսէին խօսիլ ու ծիսել, այդ բա-
 րեկամներէն մէկը պիտի սկսէր գովել բերնի ջուրերը
 վազելու աստիճան իր թուզէ շինուած հաշիշով անուշը,
 այնպէս որ պահապանը ստիպուէր աղաչել որ բերեն որ
 քիչ մը ուտէ, և պիտի բերէր, հաշիշն այն աստիճան
 շատ պիտի արուէր որ ուտելէն կէս ժամ վերջը պա-
 հապան ոստիկանը անկենդան դիակ մը պիտի դառնար
 և միւս պահապաններն արդէն քնացած և խոր քունի
 մէջ ընկղմած պիտի ըլլային: Անա այն ատեն էր որ
 ծակին դիմացը մնացած մէկ քանի քարերը վար առ-
 նուելով դուրս պիտի ելլէինք և Պասայի ճամբան ձեռք
 պիտի առնէինք:

Կը խօսէինք Պասայի մէջ ունենալիք մեր կեանքին
 վրայ. Պետրոս Հատատ արդէն Պասացի էր և մեզի
 հետ պիտի փախէր. սկսանք անկէ պահանջել ամէն
 տեսակ հիւրասիրութիւններ:

Յանկարծ Արմենակ եկաւ ու ըսաւ.

Իրօչակ պարզուեցաւ ի՞նչ պիտի ըլլայ:

Դեռ Արմենակ իր խօսքը չաւարտած, փողի ձայն
 լսեցինք, որ զօրքերը զէնքի գլուխ կը կանչէր:

Ընկերներուս պատուիրեցի բոլորովին հանդարտ և
 պաղարիւն կերպով եղածը դիտել:

Աքեայի ժողովուրդը սկսաւ բանտը շրջապատել և
 զօրքերը զէնքով և սուխններով Լիմանի տանիքը շար-
 ուեցան. պատերու վրայէն ժողովուրդն և տանիքին
 վրայ կեցած գօրքերը բանտին բակը կը նայէին. բան-
 տարկեալներն և ոստիկաններն իրենց սովորական կեն-
 ցովին մէջ տեսնելով կը զարմանային թէ քանի որ

կուր և խռովութիւն չկար բանտին մէջ, ինչո՞ւ դրօ-
 չակ պարզուեցաւ և զօրքը զէնքի գլուխ կանչուեցաւ:

Հազարապետը, ընդհ. դատախազի օգնականը և
 քանի մը պաշտօնեաներ Լիմանի բակը մտան և տնօ-
 րէնը իսկոյն երկու ոստիկան զրկեց, որոնք եկան մեծ
 սենեակէն ներս մտան և հրամայեցին որ ներսը մնա-
 ցած քանի մը բանտարկեալները դուրս ելլեն:

Ես անխռով խանութս նստած իբր թէ Արմենակի,
 Առնաւուտ Ծաքիբի և Չէրքէզ Խուրշիտի հաշիւները կը
 տեսնէի, որոնք մեզի հետ միշտ գործ կ'ունենային,
 այդ պատրուակաւ իրենց ըսի:

— Մասնուեցանք, ափսո՞ս, մեր 49 օրուան աշ-
 խատութիւնը և մօտաւորապէս 300 դրուշ ծախքը
 պարապը գնաց, բայց մատնիչը պէտք է դանենք և
 պէտք է իսկոյն պատժեմք չարաչար կերպով:

Հազարապետը, տնօրէնը և ընդհ. դատախազը
 դալով մեծ սենեակը մտան, և իրենց չորս կողմը կը
 դիտէին կը տեսնէին որ ամենուն դէմքին վրայ ալ ան-
 մեղութեան և զարմացման նշաններ կ'երեւան: Մերին-
 ներն արդէն պաղարիւն էին, իսկ անմեղները բնական
 էր որ պիտի զարմանային:

Հազարապետը երբ խանութիս առջեւ հասաւ և
 երբ զինքը տեսայ, իբր յանկարծակիի եկած հաշուե-
 տետրը ձեռքը բռնած ոտքի ելայ. բարեւեց ինծի ու
 անցաւ մեծ սենեակէն ներս մտաւ: Տասը վայր-
 կեան վերջ խմբովին դուրս ելան ախուր և մտած-
 կոտ. միւս բակին մէջ աթոռներու վրայ նստեցան.
 Հազարապետը երկտող մը դրելով ոստիկանի մը տուաւ
 և քանի մը բառեր ըսաւ. ոստիկանը աճապարանօք
 դէպ ի դուրս խոյացաւ:

Ես մերիններուն ըսի որ մատնիչը կառավարչա-

տունը ըլլալու է . ուրեմն ո՞վ է բանտարկեալներէն
այսօր կառավարչատունը գացողը , փնտռեցինք ու
գտանք . փաթթոցաւոր էմին Հօծան էր . բայց անիկա
մեզմէ չէր . ուրեմն ի՞նչպէս իմացած էր :

Էմին հօծայի մասնութիւնը ճիշդ էր . բայց մենք
այդ տախտակները այնչափ խնամքով վերցուցած ու
տեղը դրած և տախտակամածին ներքեւը այնքան
խնամքով շինած էինք որ մասնուելով հանդերձ նորէն
չկրցան գտնել և ուզեցին էմին Հօծայէն ճշդել :

Երկտողին պատասխանը գալէն վերջ կրկին սեն-
եակէն ներս մտան , բայց այս անգամ որոշեցին հան-
ուած քարերը պատին մէջ շարել և դուրսէն հող բերել
տալ ու փոսը լեցնել . Իսկոյն երկու որմնադիրներ ե-
կան , կիր և հող բերել տալով գործի սկսան . հագիւ
մինչև միւս օրը ուշ ատեն վերջացաւ գործը :

Հօծան տեղն ի տեղը ըսած ըլլալու էր թէ քանի՛
հողի պիտի փախչէինք . որոշուածները 60էն աւելի էին .
իսկ երբ մէկ կողմէն փախչիլ սկսուէր , ըսել է ոչ ոք
պիտի մնար սենեակին մէջ :

Հազարապետը ու պաշտօնէութիւնը բանտարկ-
եալները պատժելու մասին չէր որ կը մտածէին , այլ
եղածը իրենց երազ կը թուէր . միթէ կարելի՞ էր գիշեր
ցորեկ հակողութեան ներքեւ գտնուած միջոցին այդ-
պիտի հսկայ գործ մը գլուխ հանել . ահա թէ ինչո՞ւ կը
զարմանային և ինչու ժողովուրդը բազապանչելով
պրկուեցնեցրը կը խածնէր : Հազարապետը նկատեց թէ
այդչափ բանտարկեալներ պատժելը կրնայ գէշ հետե-
ւանք ունենալ և խռովութիւն յառաջ գալ . և արդէն
իրենք պատասխանատու պիտի մնային . քանի որ պա-
հապաններուն անզգուշութիւնը և լաւ չհսկելու ար-
դիւնքն էր այդչափ մեծ գործ մը գլուխ հանելը . չէ

որ սկիզբէն մինչև վերջը բանտարկեալի մը նպատակը
փախչիլն է . բանտարկեալները ինչո՞վ մեղաւոր էին :
Այս խորհրդակցութիւններ փոխանակուելէն վերջ ընդ .
դատախաղին և հազարապետին միջեւ , հազարապետը
ոտքի ելաւ և տնօրէնը ու փոխ-տնօրէնը կանչելով
քանի մը խօսքեր փոխանակելէ վերջ մեկնեցան :

Անմիջապէս տնօրէնին գնացի որ իր սենեակին մէջ
ոստիկաններէ և աչքի զարնելիք բանտարկեալներէ
չըջապատուած էր , պոռալով ըսի .

— Ես Մահմուտ պէյի հետ հաշտուած եմ (այո՛ ,
ըսաւ Մահմուտ պէյ) . կը խնդրեմ չուտով իմ անկողինս
նորէն իմ ՚ին տեղս տանելու հրաման ընէք , այլևս
վայրկեան մը իսկ մեծ սենեակը մնալ չեմ ուզեր :

Տնօրէնը , փոխ-տնօրէնը , ոստիկանները և ներկայ
գտնուող բանտարկեալները սկսան ցաւակցական և
խնդակցական ձեւով հետեւեալ խօսքերն ըսել .

«Տեսէք , գէշ տրամադրութիւն , և սատանան ի՞նչ
կ'ընէ մարդս . Արթին ազան սպառնաց Մահմուտ պէյը
սպաննել . իրեն տեղը փոխուեցաւ . այս ամէնը չար
սատանային գործք չէ՞ր : Արթին էֆէնտին կ'ուզէր մի-
ջին սենեակը երթալ և անկողինը ներս մտցնելու պա-
հուն յանկարծ իր որոշումը փոխեց և մեծ սենեակը
գնաց : Ո՞վ ինչ կ'ուզէ թող ըսէ , Արթին էֆ . ի պար-
կեշտութիւնը մէջտեղն է . եթէ ինքը տեղեկութիւն
ունենար , մեծ սենեակը մտած միջոցին Արմենակը ի-
րեն պատիւ ընելով իրեն տեղ բանալ կուտար . բայց
Արթին ազան գնաց պահապաններուն ճիշդ քովը ընտ-
րեց իր անկողինը . չէ մի որ իր մէկ մատը չարժելու
ըլլար իսկոյն պահապանները պիտի իմանային : Հազա-
րապետը և միւսները ներս մտած պահուն Արթին ա-
զան հետաքրքրուած կ'ուզէր մեզմէ իմանալ թէ ի՞նչ

անցած դարձած է. վերջապէս Արթին աղան պարկեշտ մէկն է:»

Այս խօսքերը փոխ-տնօրէնը և ոստիկանները կ'ըսէին: Տնօրէնը ինծի ըսաւ .

— Արդէն հազարապետը հրամայեց տեղափոխութիւն և պիտի ընենք հիմա :

Կ'ուզէք ըրէք, կ'ուզէք մի ընէք. վայրկեան մը այլեւս այն սենեակը չ'իմ մնար, որովհետեւ ես շատ յուզուած եմ:

Տնօրէնը և ամբողջ ոստիկանութիւնը մէկ բերան, «հաւա՛ հաւա՛, մենք լաւ ճանչցած ենք քու պարկեշտութիւնդ, բնաւ հոգ մի՛ ըներ», ըսին:

Անկողինս վայրկենապէս փոխադրեցին փոքր սենեակին, ինչպէս նաեւ քանի մը բանտարկեալներ փոխադրեցին միջին սենեակը:

Շատ կը ցաւէինք որ Հօճայի մը մասնութեամբ այդ ծրագիրն իս վիժած էր:

Բանտարկեալներէն ոմանք երբ միջին սենեակը կը փոխադրէին, յանկարծ փոխ-տնօրէնին տղան Հիւսէյին տասնապետ բանտարկեալին մէկին շղթային օղակն ուզեց քննել: Առհասարակ շղթայի օղակին վրայ քուրջի կտորնի կը փաթթէին որ պէսզի օղակը սրունքի ոսկորին դպչելով չցաւցունէր: Գուրջի կտորները քակելէն վերջ տեսան որ շղթան օղակին միացնող երկաթ ձողիկին ծայրը խարտոցով կարուած էր, որով վայրկենական կերպով շղթան ոտքէն կրնար ելլել: Իսկոյն սկսան մեծ սենեակը գտնուող բանտարկելոց ամենուն շղթաներն ալ քննել. երեւան եկաւ որ 40է աւելի բանտարկեալները նոյնն ըրած էին, որպէս զի բացուած ծակէն դուրս ելածնուն պէս ոտքերնուն շղթան հանէին ու ազատ կերպով քալէին. ուրեմն հաս-

կրցան որ անոնք բոլորն ալ փախչելու պատրաստուած էին: Ես չէի ուզած օղակիս ձողիկը խարտոցել, նկատելով որ հակառակ պարագային կրնանք չյաջողիլ և երբ այդ ձողիկի ինդիքը երեւան ելլէր, փախչելու դիտաւորութիւնս պիտի ապացուցուէր, իսկ քաղաքէն դուրս ելած միջոցիս ես կարող էի քովս գտնուած խարտոցով հինգ վայրկեանէն ոտքիս ձողիկը կտրել հանել:

Տնօրէնութիւնը անշուշտ խարտոցները գտնելու համար խուզարկութիւն պիտի ընէր, և ըրաւ. բայց 5-6 հատէն հազիւ կարողացաւ 3 հատ գտնել: Տնօրէնը գիտէր որ ուրիշ խարտոցներ և դանակներ ալ կան բանտարկելոց քով. այո ճիշդ էր, կար, բայց անկարելի էր գտնել. իրենք քանի մը անգամներ փորձով տեսած էին որ չեն յաջողիր. կը զարմանային թէ խուզարկութեան միջոցին ո՛ւր կը պահէին կամ ի՞նչ ձեւով իրարու փոխանակելով ոստիկաններու աչքէն վրիպեցնել կուտային: Արդէն այն բանտարկեալներն որ անճարակութեամբ դանակին և այլ արգիլեալ իրեղէնները ոստիկաններուն ձեռքը կ'անցընէին, այդպիսիները իրր անճարակները կը յանդիմանուէին բանտարկեալներէն:

Հաշիշի մասին քիչ մը բացատրութիւն տալը կարծեմ իր օգուտը պիտի ունենայ առ ի զգուշութիւնս:

Հաշիշը առհասարակ կլկլակով կը ծխեն որ աւելի ազդեցիկ կ'ըլլայ, բայց քանի որ բանտին մէջ կլկլակը արգիլուած է բանտարկեալները սիկառէթի մէջ դնելով կը ծխեն որ այնչափ ազդեցիկ չըլլար, իսկ թուզի մէջ դնելով շաքարով անուշ շինելը և մանաւանդ քիչ մը աւելի հաշիշ դնելը ազդեցութիւնը կ'աւելնայ որով այդ անուշը ուտողը մօտաւորապէս 24 ժամ անկենդան պառկած տեղը կը մնայ:

Շատերը ժամանցի և քիչ մը զուարճանալու համար հաշիշ կը ծխեն : Իսկ երբ այդ ծխողները անզգալարաբար կ'սկսէին մոլին դառնալ, ո՛հ, այն ատեն է որ բահը, բրինձը ձեռքերնին առած իրենց դերերդմանը կը փորեն և քայլերնին դէպ ի գերեզման կ'ուզղեն և ոչ ոք կրնայ դերենք ազատել :

Սելանիկէն բանտարկեալ մը եկաւ կ'ըսէին թէ ինք արդէն հաշիշի մոլին դարձած է : Ինք բաւական բարեկեցիկ մէկն էր, առողջ և հազիւ 24—25 տարեկան : Հաշիշը թէ՛ կը ծխէր և թէ՛ կուտէր : Հազիւ թէ երկու ամիս անցաւ, հետզհետէ սկսաւ նիհարնալ և գունատիլ : Վերջին ատենները իրեն համար հաց ու կերակուր բնաւ նշանակութիւն չունէին : Քովը ունեցած ստակները սպառեցաւ. սկսաւ օրական հացերը, անկողինը ևն. ծախել. վերջապէս այն աստիճան չքաւորութեան հասաւ որ միայն մէկ շապիկն ու ներքնաշորը մնաց : Շատ կը ցաւէինք որ այդ երիտասարդը մոլին էր եղած հաշիշին : Բժիշկէն խնդրեցինք որ եթէ կարելի է մեր ծախքով դեղեր տայ որպէս զի այդ մոլութիւն անցնի : Բժիշկը յայտարարեց թէ այլեւս ուշ էր, ըլլալիք դարմանները պարասպ էին և դեղը բնաւ ազդեցութիւն չընէր : Բժիշկին ըսածը շատ ճիշտ էր, երիտասարդն այլեւս կմտաւք ու ոսկոր դարձած էր : Դրեթէ սկսաւ մուրալ և ձեռքը անցած դրամները խկոյն հաշիշի կուտար : Օր մը բանտին բակին մէջ գետին փռուած կը գալարուէր և լալով բանտարկելոց կ'ըսէր .

— Ա՛խ, Աստուածնիդ սիրէք, քիչ մը հաշիշ տուէք ինծի :

Յանկարծ փորին վրայ պառկեցաւ. այլեւս ո՛չ կուլար և ոչ կ'աղաչէր :

Բանտարկեալները հետաքրքրուեցան բայց ի գո՛ւր, մեռած էր հէք երիտասարդը :

Անա թէ անզգուշութեամբ և անհեռատեսութեամբ հաշիշին մոլի եղողներուն վախճանը ի՛նչ կ'ըլլայ :

Մասնիչը՝ ինչպէս ըսինք, էմին Հօճան էր. մեր փոքր գովուէր կը պառկէր, որով չէր կրնար գիտնալ թէ մենք մեծ սենեակին մէջ ծակ բացած ենք փախչելու համար. հետեւաբար նորէն մասնիչը պէտք էր մեր համաձայնողներուս մէջէն ըլլար. քանի որ մենք այնչափ զո՞հողութիւն ըրած էինք և 4—5 ժամէն պիտի ազատէինք, և քանի որ մասնիչը մեր մէջէն ելաւ, որո՞ւսած էինք անպատեհաւ գայն գտնել եւ մեր ուզածին պէս պատժել : Մեր այս որոշումը ոչ թէ միայն բանտարկեալները գիտէին, այլ նոյն իսկ բանտին պաշտօնեաներն իսկ տեղեկութիւն առած էին : Սկիւպցի Ակօն երբ կը տեսնէ որ մերինները որոշած են մասնիչը անպատճառ երեւան հանել, նկատելով որ օր մը թերեւս կատկածով մէկ երկու անմեղ բանտարկեալներ զո՞հուին այդ խնդրոյն, կը խղճահարի և չուզեր որ իր պատճառաւ ուրիշները զուր և անմեղ տեղը զո՞հուին, կ'որոշէ ինդիբը խկութեամբ պարզել :

Ակօն թէեւ 15 տարուան դատապարտեալ, բայց զրեթէ երկու տարիէն ազատ պիտի արձակուէր, իրեն առաջարկուած էր փախչիլ, բայց ինք չէր ուզած մասնակցիլ : Սկիւպցի Իպրահիմը որ դեռ ութը տարուան պատիժ ունէր լրացնելիք, դեղեցիկ սիրուն տղայ մ'էր հազիւ 18—19 տարեկան : Ակօն կը սիրէր զայն, և չէր ուզէր որ Իպրահիմ իրմէ զատուի : Իպրահիմ մեզի հետ պիտի փախչէր. Ակօն ալ ստիպեալ մեզի հետ պիտի փախչէր, քանի որ չէր ուզէր Իպրահիմէն բաժնուիլ : Ակօն որչափ որ Իպրահիմը կը համողէ անկարելի կ'ըլլայ : Ակօն այս տարակուսանաց մէջ կ'որոշէ իր խելացի մէկ բարեկամին խորհուրդ հարցնել, և որովհետեւ Ա-

կօյին բարեկամն էր էմին Հօճան և բանտին մէջ այն համբաւն ունէր որ մըջիւնին վրայ կոխելն անգամ մեղք կը նկատէր, ուրեմն Ակօն կ'երթայ ինդիրը Հօճային կը պարզէ : Հօճան նախ Ակօյէն մանրամասն կերպով կ'իմանայ և կ'ստուգէ ծակին ուր տեղ ըլլալը և որ գիշերը պատրաստ ըլլալը : Հօճան Ակօյին խորհուրդ կուտայ չփախչիլ և նոյն օրն իւկ կ'երթայ կը մատնէ : Մերինները երբ կը տեսնեն որ Ակօն բոլորովին միամտաբար էմին Հօճայէն խարուած է և Հօճան Ակօյի վստահութիւնը չարաչար գործածած Ակօյին բան մը չըրին :

էմին Հօճան այլեւս Լիւան չբերին սրպէս զի տեղն ի տեղը չյօշոտուէր : Կառավարչատան բանալ պահեցին մինչեւ որ ի վարձ իր մտոնութեան մնացած 5 տարի շղթայակիր պատիժը բերդարգելութեան փոխուեցաւ :

*
**

Խորհեցայ որ ուզած ժամանակս կարող եմ ստիկան մը հետս առնելով շուկայ երթալ . կարող էի գինետուն մը մանել մէկ ոնկիւն մը առանձնանալ և քովիս ստիկանին հինգ դրոշ տալ և քանի մը քայլ հեռուն գտնուած խանութէ մը 50—60 փարայի բան առնել տալ, վերջէն մնացած դրամը իրեն թողուլ իբր նուէր : Կարող էի գինետանին իբր նուէր քառորդ մը կամ կէս մէծիտ տալ ու առանց ստիկանին գալուն սպասելու՝ ելլել իբր թէ Լիւան կ'երթամ ու տուն մը մանել . կարող էի Խալիլին պատուիրել որ պատրաստածս Արարներու մաշլախ մը, ոտնաման մը ու «Ակալ» ծրարս բերէր լսած տունս յանձնէր և գիշերուան ժամը մէկին միջոյն այդ հագուստով իբր Արար մը պարիսպի դուռնէն դուրս ելլել և ուղղակի Պասա երթալ :

Ասոնց ամէնքը փորձած էի և կատարելագէս յաշողերսս ընտել կատկած շունէի :

Շատ աշխատեցայ, չկրցայ Աքեայի բարեկամներէս մէկը համոզել որ առանց ստիկանի և առանց ուրիշէ մը տեսնուելու իրենց տունէն ներս մանեմ և երկու երեք ժամ վերջը իբր ֆէլլահ կամ Պէտէվի մը սուռնէն դուրս ելլեմ :

Բարեկամներս այնչափ վախկոտ էին որ առաջարկս ընդունելու չյանդգնեցան : Ուրեմն ինծի կը մնար ինքզինքս բախտին յանձնել ու սպասել :



ԺԲ. — ՀՆՁԱԿԵԱՆՆԵՐԸ ՆՈՐԷՆ ԿԸ ՊՈՐՄԵՆ

էմին Հօճայի մատնութիւնը որչափ որ մեր ծրագիրը ոչնչացուցած էր, որչափ որ այդ անագին աշխատութիւննիս յուժպէտս վասնուած էր, բայց թող չկարծուի թէ մենք յուսահատած էինք և փախուստի միջոցներ չէինք փնտուեր : Այդ դէպքէն ի վեր թէեւ բանտին հսկողութիւնը շատ լուրջ կերպարանք առած էր, սակայն այդ ամէնքը մեզի համար կարեւորութենէ զուրկ էին . Աքեայի Լիւանը Թուրքիոյ ուրիշ բանտերուն չէր նմաներ . ամբողջեան տեսակէտով սոսկալի բան էր . իրաւ էր որ առածի կարգ անցած էր թէ «Աքեայէն փախչողը առիւծ է»

Շատ բնական է որ բանտարկեալի մը մխիթարութիւններէն մէկն ալ դուրսէն ստացած նամակն է, մանաւանդ երբ այդ նամակը ընտանեկան կամ ընկերական ըլլայ :

Հայաստանի մէջ տեղի ունեցած արհաւիրքներուն գիտակ էինք : Պոլսոյ լրագիրներուն մէջ երբ պաշտօնական հրատարակութիւնները կը կարգայինք թէ Ասայիւ պեքեմալ սըր, և կարգ մը Հայերու կողմէ եղած

գրութիւնները որոնք իրենց վիճակէն գոհ ըլլալնին կը յայտնէին, և կարգ մը թերթերու մէջ եղած հերքումները, իսկոյն կը հասկնայինք թէ Հայաստան և Հայաքնակ քաղաքները ի՞նչ ճգնաժամեր կ'անցունէին, թէև Ֆրանսական ու Անգլիական թերթերէն ալ կը տեղեկանայինք, բայց երկրէն գրուած ընկերի մը և գաղափարակիցի մը նամակներէն աւելի շատ բաներ կը հասկնայինք որոնք մեզի համար բացարձակ ճշմարտութիւններ էին:

Ահա այս տեսակ նամակներէն մէկն էր որ կ'ստանայի Վան գտնուած մէկ ընկերէս, որ կ'ըսէր.

«Չեմ կարծեր որ մինչև նամակիս քեզ հասնիլը (որ քիչ մը ուշացուցի) իմացած չըլլաս մեր գլխուն եկած չարաշուք աղէտները: Գիտեմ, քեզ հասած տեղեկութիւնները թերի պիտի ըլլան, բայց ես պիտի ջանամ որչափ կարելի է մանրամասն գրել, քանի որ վստահ եմ թէ նամակս ապահով ձեռքդ պիտի հասնի:

Թերեւս լսած ըլլաս որ Վան զրկուած է զինուորական քննիչ Ֆէրիզ Սաատէթին փաշան: Այս Սաատէթին փաշան Հայ եղած է և երիտասարդ հասակին Իսլամացած: Ինքը բնիկ Բաղէշցի է և որուն եղբայրը Գահիրէի մէջ նշանաւոր գործ մը ունի. բաւական հարուստ և լաւ դիրքի տէր է:

«Սաատէթինի փոխանակ քննիչի անուն տալու, լաւ է ըսել որ իբր Չարդի կազմակերպիչ Վան զրկուեցաւ և ըստ այնմ Չարդը պատրաստեց: Զօրքերուն պարզ հագուստ հագցուց և այդ ծպտեալ զօրքերը խուժանին առաջնորդ կարգից անոնց գործը դիւրացանելու համար: Մենք շատ ստոյգ աղբիւրէ լսած էինք որ Չարդ տեղի պիտի ունենայ քանի մը օրէն և գիտէինք որ կառավարութիւնը պատրուակ մը պիտի ստեղծէ,

որով շատ զգոյշ էինք տեղի չտալու համար: Ուստի մենք (Հնչակեաններս, Արմենականներ և Դաշնակցականներ) իսկոյն ժողով մը գումարելով ինքնապաշտպանութեան ծրագիր մը կազմեցինք և անյապաղ գործադրութեան սկսանք յանկարծակիի չդալու համար: Այգեհոսանի մէջ քանի մը տեղեր դիրք բռնեցինք, այնպէս որ անկարելի էր որ խուժանը կարենար Հայոց



Միրսի Թերլէմէզեան (Աւետիսեան) Արմենական ներկայացուցիչ

Թաղերը մտնել և Չարդի սկսիլ: Իսկ այն Հայերը որ Չարդուեցան, պատճառն այն էր որ այդկողմերը դիրք բռնել կարելի չէր:

«Կառավարութիւնը, և մանաւանդ Սաատէթին փաշան երբ մեր դիրք բռնելը տեսան շատ զայրացան, որովհետև զժուար էր իրենց համար չղթան խզել և

Հայութեան հոծ բնակավայր եղող թաղերը մանկ ու ջարդել :

«Ամբողջ հինգ օր մենք մեր դիրքին վրայ կեցանք . ո՛չ դօրքը և ոչ ալ խուժանը չկրցան մեզի մեր դիրքերէն հեռացնել : Կառավարութիւնը ճարահատեալ ստիպուեցաւ մեր բռնած դիրքերուն դիմաց թնդանօթներ զետեղել , և սպառնալ որ անձնատուր ըլլանք : Անձնատուր ըլլալը ոչխարի նման մորթուիլ ըսել էր , որով մեզի համար շատ դժուար էր համակերպիլ այդ հրաւէրին : Կառավարութիւնը երբ դիրքերէն մերժու-



Մարտիկ Սարոյիսանեան Հնչակեան կուսակցութեան ներկայացուցիչ զական պատասխան ստացաւ , զիմեց Անգլիական հիւպատոսին միջնորդութեանը . հիւպատոսը խոստացած էր իր միջնորդութիւնը կատարել գոհացուցիչ կերպով ի նպատտ կառավարութեան : Հիւպատոսը գլուխը ֆէս մը դրած և իր թարգմանը հեան առած ուղղակի Առաջնորդարան կ'երթայ այն պահուն որ Քաղաքան Ժողովը նիստ կ'ունենար , ահագին աղմուկ մը կը բարձրացնէ և Սահակ վարդապետին (Առաջն . Տեղապահ) կ'ըսէ .

«Շո՛ւտ . ե՛լ երթանք , սա յեղափոխականները

համոզէ որ դիրքերնին թողլով Վանէն հեռանան , ապա թէ ոչ կառավարութիւնը որոշած է ամբողջ քաղաքը և մասնաւորապէս Հայոց թաղերը թնդանօթի բռնել :

«Սահակ Վրդ . և Քաղ . Ժողովը ստիպեալ կը համակերպին և կ'որոշեն որ Սահակ Վրդ . Անգլ . հիւպատոսին հետ երթայ դիրք բռնող պիտերը համոզէ որ իրենց դիրքերը թողլով Վանէն հեռանան :



Պետո Դաւենակցութեան ներկայացուցիչ

«Բանակցութիւնները բաւական երկար տեւեցին . երբ տեսանք որ մեր չհեռանալովը ամբողջ Հայոց թաղերը թնդանօթի պիտի բռնէ թուրք կառավարութիւնը , խոստացանք յեղափոխականներս Վանէն հեռանալ պայմանաւ որ մեր հեռանալէն վերջ ջարդ տեղի չունենայ :

«Վանէն զէպ ի Պարսկական սահմանագլուխը մեկնող և Պարսկաստան անցնող 19—22 ասորեկան 600ի

չափ Հայ երիտասարդները երբ Պարսկաստանի սահմանազրուխը կը մտանան, իսկոյն Քիւրտերէն կը պաշարուին և կռիւր կ'սկսի սոսկալի կերպով ու քանի մը ժամ տեւող կռիւէ ետք հազիւ 8—10 երիտասարդներ ողջ մնալով ինքզինքնին Պարսկաստան կը նետեն, միւս մնացեալները բոլորն ալ կռիւին մէջ կը մեռնին կամ Քիւրտերէն կը խողխողուին: Ըսել է կառավարութիւնը և Սատէթին փաշան ծուղակ մը լարած էին Հայ կտրիճներուն համար, այնպէս որ մերիճները քաղաքէն հեռանալուն պէս, Քիւրտերուն հեռագրած են եղեր որ մերիճները պաշարեն և տեղն ի տեղը կտորեն: Իսկ ասդին Վանայ մէջ, մերիճները հեռանալուն պէս, խուժանը անարդել մտաւ Հայոց թաղերը, և սկսաւ ջարդել, կոշոպտել, թալանել ու վառել:

«Հայկազանքը և Թորամանէնց թաղը դէրք բռնել անհնար էր. այդ թաղերը զտնուող 18—45 տարեկան 171 Հայեր երկնց դրացի Կալիպ փաշային տունը ապաստանած էին որպէս զի ջարդուելէ վերժ մնային: Սատէթին փաշա եղածն իմանալով իսկոյն լուր կը զրկէ Կալիպ փաշային որ իր տունը ապաստանած Հայերը դուրսը պատրաստ կեցող խուժանին յանձնէ:

«Կալիպ փաշա նախ կը մերժէ յանձնել, իսկ վերջէն երբ կը տեսնէ որ Սատէթին փաշա բացարձակապէս կ'սպառնայ, ուստի Կալիպ փաշա կ'ստիպուի տեղի տալ:

«Կալիպ փաշայի տան փողոցի դուռը կը բացուի, խուժանը դռնէն դուրս ելլող 171 հայերը մէկիկ մէկիկ դառնուելի նման կը մտնեն և սպաննուածներուն արիւնը ջուրի պէս փողոցը կը վազէ:

«Քանթարճեան Հայրապետ էֆ. որ Կալիպ փաշայի ընակարանն ապաստանած էր, արդէն ատրիճանով

(ըլլածպէ) պատուուած և Իտարէի ժողովին անդամ էր: Հայրապետ էֆ. ն Կալիպ փաշայի ախոռը կը տանին և չորացած կիւպրէի մէջ կը թաղեն ամբողջովին ու բերանը քիչ մը չոր խոտ կը դնեն որպէս զի այդպէսով չնչառութիւն ունենայ: Նոյն ախոռին մէջ կը պահեն նաև Հայրապետ էֆ. ի եղբոր տղան Նշան էֆէնտին:

«Պէլէտիէի Չավուներէն Րէճէպը (անշուշտ մատնութեամբ մը) ախոռ կ'երթայ և Հայրապետ էֆէնտին կիւպրէին մէջէն դուրս կը հանէ, ինչպէս նաև Նշան էֆէնտին և կը դառնայ Հայրապետ էֆէնտինի կ'ըսէ ի ներկայութեան Նշան էֆէնտիի, բոլորովին գռեհիկ և նախատական ձեւով մը:

«Օլան Հայրապետ էֆ. բայթօյը չըգարդ, օլան Հայրապետ էֆ. սէթրիյի չըգարդ, օլան Հայրապետ էֆ. բանթօյօնը չըգարդ:»

«Հայրապետ էֆ. ստիպեալ կը համակերպի և անկէ վերջ Րէճէպ չավուշ կ'սկսի անխնայ և անլուր կերպով յօշոտել խեղճ Հայրապետ էֆ. ն, Րէճէպ չավուշ դիտմամբ Նշան էֆ. ն հոն կեցուցած էր որպէս զի իր հօրեղբորը յոշոտման ներկայ ըլլայ և յետոյ կարգն իրեն դար: Նշան էֆ. իր հօրեղբոր ենթարկուած սրտամորմոք վիճակը տեսնելով սաստիկ յուզումէն արիւնը իր երակներուն մէջէն շրջան ընելէ կը դադրի և յանկարծամահ կ'ըլլայ, այնպէս որ Րէճէպ ճիւղը Նշան էֆ. ն յոշոտելու նպատակին չհասնիր:

«Այս դէպքէն վերջ Րէճէպ չավուշ Հայրապետ էֆ. ի բալթօն և միւս հագուստները հագած ազատ համարձակ քաղաքին մէջ կը պտտի: Ահա այսչափ համառօտ նկարագրութիւն մը մեր Վանայ դէպքին մասին» կը վերջացնէր ընկերս իր նամակը:

Եթէ հինգ վեց տարուան բանտային կեանքիս մէջ

եղած էին պարագաներ որ գէշ աղբեցութիւն ըրած էին վրաս, ատոնց մէկն ալ և ամենասոսկալին ընկերօջս այդ նամակին պարունակութիւնն էր որ կարդալով սիրտս արիւնտախի սկսաւ և գլխու պտոյտ մը ունեցայ: Հայրենակիցներուս այդ խուժողուժ փեճակին ենթարկուելիը կտրելի չէր որ աչքերէս արտասուեաց շիթեր չխլէին: Թէեւ կ'ըսէին թէ այրած սրտին արտասուքը զովութիւն կը պատճառէ, բայց ես բան մը չէի զգար. միայն խիստ վրէժինդրական սգիխ մը արծարծումը կ'զգայի սրտիս մէջ. բայց վրէժ ըսելով լոկ բառ մ'էր որ կ'արտասանէի, քանի որ Ա.քրեայի զնտանին մէջ կաշկանդուած էի:

Ընկերօջս սոյն ցաւալի նամակը կարդալէ վերջ խկոյն ցաւեցայ որ բան մը մուցած էին ընկերու: Անգլիական հիւպատոսին հետ պայմանաւորուելէ վերջ 600 երխտասարդներ դեռ Վանէն չհեռացած, պէտք էր որ Պաշ-Գալէի կամ կեաւարի հեռագրաթերերն ամբողջովին կտրէին, որպէս զի Վանէն արուած ջարդի հրամանը կամ պաշարման հրահանգն այդ Քիւրտերուն չը հասնէր, ախտս որ մուցած և այդ պարագան նկատի առած չէին. եթէ հեռագրաթերեր կտրած ըլլային, մեր կտրիճները առանց վնասուելու և կամ արգելքի հանդիպելու Պարսկաստան պիտի հասնէին:

Պուսէն մեր ընկերները կը գրէին թէ իրենք միշտ կը գործեն, մանաւանդ երբ առիթը ներկայանայ, և երբ համոզուին որ ձեռնարկուելիք գործէն արդիւնք մը յառաջ պիտի գայ, և մեր դատին նպաստաւոր ըլլայ: Գիտէինք որ Պուլտոյ մէջ ցոյց մը պիտի ըլլար. բնական էր որ օրէ օր այդ լուրն առնելու բարեբախտութիւնն ունենալ սպասէինք:

Յոյցը տեղի ունեցած էր 1895 Սեպտեմբեր 18/ին.

Սաշվերացի Երկուշաբթի օրը: Հնչակեաններու աղբջոյցը նկատուած էր երկրորդ Յուլիս 15 (այսինքն Պատրիարքարանի ցոյցը):

Առջի շաբաթ օրը Հայերը վեց մեծ պետութեանց դեսպաններուն յայտարարութիւն կը դրկեն. թէ ժողովուրդը խաղաղ ցոյց մը պիտի ընէ Թուրք կառավարութենէն պահանջելու որ երկրին մէջ բարենորոգումներ մտցուին: Քանի որ ցոյցը զուտ խաղաղասիրական հանգամանք պիտի ունենայ, ուստի ոստիկանութեան կամ զինուորական իշխանութեան կողմէ եղած միջամտութիւն մը այդ ցոյցը արգելելու համար կրնայ ծանր հետեւանքներ ունենալ. հետեւաբար ատոր պատասխանատուութիւնը այժմէն կը ձգենք Օսմանեան կառավարութեան վրայ: Յայտարարութեան երկու թրքերէն օրինակներէն մին եղեռնադատ ատենի նախագահին և մին ալ ընդհ. դատախազին զրկուած էր: Նախագահը կը կարդայ իր ընկերներուն որոնք խկոյն կը գունատին և անկէց վերջը կը տանի կը յանձնէ դատական նախարարին և ան ալ կը զրկէ ոստիկանութեան նախարարին: Նոյն իրիկունը ոստիկանութեան անօրէն Հիւսնին Նազըմին կողմէ Իզմիրլեանին կուգայ խնդրել որ յեղափոխականներու պետերը հրաւիրէ և ինդրէ որ ցոյց չընեն: Իզմիրլեան կը պատասխանէ.

— Ես ոչ յեղափոխականներու մեծը կը ձանձնամ և ոչ փոքրը. ինչ որ կրցայ ըսել յուսահատ ժողովուրդին բաժ կեմ, այլեւս ուրիշ բան չեմ կրնար ըսել:

Նոյն գիշերը Երլտըղի մէջ ժողով կ'ըլլայ և Նազըմն ալ ներկայ կը գտնուի. կ'որոշեն Բ. Դրան փողոցները զինուորներով չըջապատել: Հնչակեանները գիտէին թէ այգպէս պիտի ըլլայ: Կիրակին խաղաղ կ'անցնի. քանի որ ցոյցի կ'սպասուէր, Հայերուն յուսահատութիւն կը

պատճառէ ցոյց չըլլալը, իսկ Թուրքերուն ուրախութիւն:

Այդ օր Ալէաթձեան Գրիգորիս Արքեպիսկոպոս (Կիլիկիոյ Կաթողիկոս) Սկիւտարի Ս. Խաչ Եկեղեցիին մէջ կը պատարագէ և քարոզ կը խօսի «Խաչը պիտի յաղթէ աշխարհի» բնաբանով. ներկայ գտնուող ժողովուրդը Կեցցէ՛ Յեղափոխութիւն, կեցցէ՛ Հայաստան կը պօռա:

Երկուշաբթի 3—4000ի չափ Հայեր կը խոնուին Գուժգարու. այդ բազմութեան մէջ անագին թուով Վանեցի, Մշեցի, Բաղէշցի և Պոլսեցի կիներ ու աղջիկներ ալ կը գտնուին: Իզմիրլեան այդ արտակարգ բազմութիւնը տեսնելով կ'ըզայ թէ բան մը կը դառնայ: Ժամասացութիւնը հանդարտ կերպով կը շարունակուի մինչև Լցաք ի բարութեանց քոց Տէր, և Իզմիրլեան ըստ Սովորութեան եկեղեցիէն երբ դուրս կ'ելլէ, չորս օրիորդներ իրեն կը ներկայանան և կը խնդրեն որ իրենք ըսելիքներ ունին և բարեհաճի լսել:

Օր. Մառի Պէյլէրեան (Տիկին Աւետիս Նազգաշեան) իսկոյն կ'սկսի երկար, յուզիչ և սրտառուչ ճառ մը կարդալ նկարագրելով Հայաստանի վիճակը և Հայոց անտանելի դրութիւնը, որուն եղբակացութիւնը կ'ըլլայ խնդրել Իզմիրլեանէն որ դիմէ Եւրոպական վեց մեծ տէրութեանց ղեսպաններուն, որպէս զի Հայ ժողովուրդը չթողուն բնաջինջ ըլլայ բռնապետութեան ձեռքը: Եթէ այդ տէրութիւնները նորէն պիտի լսեն, Հայերը գիտեն թէ ինչպէս պիտի մեռնին: Իզմիրլեան շատ կը յուզուի և կը պատասխանէ թէ ինքը բնաւ անտարբեր գտնուած չէ և ոչ ալ իր պաշտօնին մէջ անփոյթ: կը խոստանայ երթալ կառավարութեան դուռը կրկին զարնելու և խնդիրը ղեսպաններուն ներկայա-

ցնելու: Կը յորդորէ որ ցրուին և ինք պէտք եղածը պիտի ընէ: Իզմիրլեան երբ կը պատրաստուի Պատրիարքարան երթալ, ուրիշ օրիորդ մը կ'ըսէ.

— Սրբազան, ժողովուրդը մահ կամ Ազատութիւն կ'ուզէ:

Իզմիրլեան մեկնելէ վերջ՝ ժողովուրդը թափօր կը կազմէ և Չայնն հնչեց Էրզրումի Հայոց լեռներէն երգն երգելով ճամբայ կ'ելլէ դէպի Բ. Դուռ. նոյնպէս և ուրիշ կողմէ Հայ թափօրներ ևս կը հասնին Բ. Դրան առջեւ, բայց Հայերուն կ'արգիլուի իրենց պահանջադիրը պաշտօնապէս տալ Եպարքոս Սայիտ փաշայի: Յանկարծ՝ պալատական թիկնապահ մը կը հասնի ձիով և իր ձեռքն ունեցած կանանչ սնդուսի մէջ դրուած Իրատէն Բ. Դրան հակիչ ճաղարակեաթին կուտայ ըսելով.

— Չարնելու հրաման ե:

Թիկնապահ Սէրվէթ պէյ երբ այդ խօսքը կ'ըսէ, հոն գտնուող 18—19 տարեկան գաւառացի Հայ մը իր ձեռքն ունեցած ատրճանակով մը Սէրվէթ պէյը ձիէն վար կը բերէ և մահը վայրկենական կ'ըլլայ:

Ահա այդ ատեն ճակատամարտը կ'սկսի Հայերու, ոստիկաններու և զօրքերու միջեւ: Չաթալ խանէն ալ կը հասնին 500ի չափ Հայերը, ինչպէս նաեւ սօֆթաներն և կռիւը կը սաստկանայ:

Մէկ ժամէն աւելի Պոլիս, Բերա և Ղալաթի տակն վրայ կ'ըլլան: Բ. Դրան պաշտօնեաները ինքզինքնին կամուրջ ձգելով շոգենաւ կը նստին ու կը փախչին:

Սուլթանը միշտ իր թիկնապահները կը զրկէ եղբր տեղեկութիւններ առնելու և կամ հրահանգներ տալու:

Իզմիրլեան իբր թէ հիւանդ Պատրիարքարանը պառկած կ'ըլլայ: Եպարքոսին թիկնապահը կուզայ զինքը Եպարքոսին քովը հրաւիրել, տեսակցելու հա-

մար : Թիկնապահը մեկնելէն քիչ վերջ նորէն կը վերա-
դառնայ պաշտօնական գրութիւն մը բերելով , որուն
տակ ստորագրած կ'ըլլան Եպարքոսը , Շէյխ-Իւլ-Իսլա-
մը , արտաքին և ներքին գործոց նախարարները , որով
կը հրաւիրեն Իզմիրլեանը որ խօսք հասկցնէ ժողովուր-
դին , ցրուէ և հանդարտութեան հրահանգներ տայ ,
որովհետեւ ցոյցը վերջանալէն յետոյ ցուցարարները և
թէ անագին բաղմուտեամբ Հայեր Գումգաբուի , Բե-
րայի և Ղալաթիոյ եկեղեցիները լեցուած էին . կը վախ-
նային որ դուրս ելած միջոցին պիտի յոչօտուէին ան-
գլխօրէն : Քիչ վերջը Սուլթանին թիկնապահը կուգայ
և Սուլթանին Իրատէն կը հաղորդէ Իզմիրլեանին որ-
պէս զի ժողովուրդը ցրուէ : Իզմիրլեանի քարտուղարը
նոյնը կը պատասխանէ թիկնապահին ինչ որ պատասխա-
նած էր Եպարքոսի պաշտօնագրին թէ ինքը անկարող
է ժողովուրդը համոզել և ցրուել կամ ապաստանարա-
նէն դուրս հանել : Այս պատճառաւ գիշերը Նազրմը
երկու անգամ Պատրիարքարան կ'երթայ Իզմիրլեանը
համոզելու , նորէն ի դուրս : Կէս գիշերին բոլոր նախա-
րարները պալատին մէջ ժողով կ'ընեն , և երեքշաբթի
ալ դեսպանները ժողով կ'ընեն Թարապիս :

Հետզհետէ կը հասնէր մեզի տեղեկութիւններ ու-
րոնցմէ ցաւօք սրտի կը տեսնէինք որ այդ ցոյցին առ-
թիւ մեր Հայոցս կողմէ աւելի կորուստ ունեցած էինք
քան թէ զինուորներու և ոստիկաններու կողմէ և թէ
բնական էր որ այդպէս պիտի ըլլար , քանի որ ցոյցը
զինեալ չէր , այլ անզէն և պարզ խաղաղասիրական :

Մեր հայերը ամբողջ 13 օր Բերայի , Ղալաթիոյ և
Գումգաբուի Մայր եկեղեցիին մէջ փակուած մնալէ
վերջ միայն վստահութիւն ձեռք բերուած էր և անկէց
վերջ այդ Հայերը առանց ջարդուելու եկեղեցիներէն

ելլելով իրենց տուները գացած էին , որովհետեւ Սուլ-
թանը Մայիս 11ի ծրագիրը ստորագրած էր և պիտի
գործադրուէր : Ահա Բ . Դրան ցոյցի արդիւնքը այս
եղած էր : Յոյցին պատճառաւ Սուլթանը Մայիս փա-
շան հրաժարեցուցած էր և Եպարքոսութեան պաշտօնը
Քեամիլ փաշային յանձնած :

* *

Գրեթէ տարի մը աւաջ Ուրֆայէն Աքեա ղրկուած
էին 6—7 բանտարկեալները . անոնցմէ նշանաւոր եղող
Իպրահիմ աղան մեր սենեակին մէջ կը մնար . բնական
էր որ իբր բանտակից տեսնուէինք իրաբու հետ : Իպ-
րահիմ և իր ընկերներ բնական էր որ իբր քաղաքան
յանցաւոր մը ինծի պիտի մօտենային և ուզէին հետս
տեսնուելով աւելի լաւ կերպով հասկնալ թէ Հայերուս
նպատակն ի՞նչ է . թէեւ իրենց այս հարցումները կ'ը-
նէին կէս կատակի ձեւով . ես ալ բատ այնմ կը պա-
տասխանէի , բայց հետզհետէ ինդիրը լուրջ կերպա-
րանք ստացաւ , որովհետեւ բանտերու մէջ ո և իցէ
կերպով վախ չկայ , կարող են բանտարկեալներն օրն
ի բուն քաղաքականութեան վրայ խօսիլ թէ՛ նպատաւ-
ւոր և թէ աննպաստ : Ես իրենց մանրամասնաբար պար-
զեցի և զիրենք լուսաբանեցի մեր նպատակը . թէ ի՞նչ
կ'ուզենք : Խեղճ Ուրֆացիները երբ մանրամասնօրէն
լսեցին ինձմէ և իրողութեան վերահասու եղան , սկսան
անէծք կարգալ և հայնոյել իրենց այդ հրահանգիչնե-
րուն : Սմինէն վերջը իբր օրինակ իրենց մասնանշեցի
բանտին յեղափոխութիւնը և ըսի .

Ահա դուք տեսաք որ զլիաւորապէս մեր Հայե-
րուս նախաձեռնութեամբ էր որ այդ յեղափոխու-
թիւնը տեղի ունեցաւ : Հիմա աչքերնսուդ առջեւ բե-
րէք բանտին հին դրութիւնը և նոր դրութիւնը . ահա

ասոր կ'ըսեն յեղափոխութիւն : Գէջ է ասիկա . տե-
սէք մենք այդ յեղափոխութիւնը հանեցինք և հիմա
այս բանտին մէջ գտնուող ամէն ազգի բանտարկեալ-
ներն ալ կ'օգտուին . ինչպէս կը տեսնէք , մենք այս
բանտին մէջ քանի մը Հայեր ենք . բայց մենք այդ
վտանգն աչք առինք որպէս զի ամենքն ալ օգտուին
այդ բարեքներէն : Ահա Հնչակեան քօմիթէ որ կ'ըսեն ,
այս է անոր նպատակը . մենք խտրութիւն չենք դներ :
Վերջապէս կարգ մը այս տեսակ խօսքերով իրենց
մտայնութիւնը փոխել տուած էի , որպէս զի նոյնիսկ
իրենց ընտանեաց գրելիք նամակներուն մէջ անուղղա-
կի կերպով պէտք եղածը կը գրէին :

Ուրֆայի ջարդը տեղի ունեցած էր և նամակները
Աքեա հասան :

Երբ Իպրահիմի և միւսներուն նամակներով գրեթէ
մանրամասնաբար պարզած էին եղածները և ենթադ-
րած էին թէ Հայերը արժանի էին ջարդուելու , ես այն
ատեն իրենց պարզեցի թէ իրենց ըրածը վայրենութիւն
է անդէն ժողովուրդին վրայ յարձակիլ և ջարդել :
Սկսայ իրենց հասկցնել գործած սխախին և էշրաֆնե-
րու և կառավարական պաշտօնէից էնթրիքներուն զոհ
երթալին : Ամենէն վերջ ես կտրուկ կերպով իրենց
հասկցուցի թէ սկսեալ իրենց նախնիքներէն մինչեւ
օրս Ուրֆայի Հայերուն հետ ապրած էին , չէ՞ որ ի-
րենք Հայերէն միշտ օգտուած էին և նիւթական տե-
սակէտով շատ բան կը պարտին Հայերուն , թողունք
ճարտարուեստի կամ արհեստի տեսակէտը : Եթէ այսօր
Ուրֆայի գաւառին մէջ Հայ չմնայ , իրենք կը տուժեն
թէ կ'օգտուին : Զէ՞ որ իրենք առանց Հայու ոչինչ չեն
կարող ընել և միշտ Հայու նման դրացիի և հայրենա-
կիցի պէտք ունին ևն : Վերջապէս իրենք այն աստիճան

ըսածներուս համազուեցան որ ստիպուեցան նամակ-
ներով իրենց ազգականներնուն գրել թէ ըրածին
սխալ է եղեր և սակէց վերջ թող զգուշանան և այդ
տեսակ սխալներ չզործեն : Իպրահիմի և իր ընկերներուն
գրած նամակները ինձի կը կարչային և իրօք ալ պէտք
եղած դիտողութիւնները կ'ընէին և խորհուրդներ կու-
տային որ մի գուցէ ուրիշ առթիւ ալ այդ տեսակ գործ
մը ընէին : Իպրահիմ և իր երկու ընկերները ինձի կ'ը-
սէին կատակի ձեւով .

— Եթէ Աքեա գալով ուրիշ բան մը չշահեցանք ,
դոնէ մեզի շատ բաներ սորվեցուցիր որ սակէց վերջ
կուրօրէն մերիններուն գործիք չենք ըլլար , մեր ձեռ-
քով մեր տունը չենք քանդեր :

Յանկարծ Պէրութի և Աքեայի մէջ իրարանցում մը
տեղի ունեցաւ : Պահեստի դօրքերը գէնքի տակ առնե-
լու խիստ հրաման եկած էր և Յէրիգ Մուսթաֆա
Բէմզի փաշան փութով պիտի մեկնէր Աքեայէն : Վեր-
ջապէս գաղտնիքը պարզուեցաւ . պահեստիները և
Մուսթաֆա Բէմզի փաշան Զէյթուն պիտի երթային
չուտով . որովհետեւ Անգլիայէն չօրս Անգլիացիներ ե-
կած էին Զէյթունը ապստամբեցնելու :

Արաբական աղբիւրէ բղխած այս լուրը տարակոյս
չկայ որ մեզի առասպել պիտի թուէր , և ես չէի կրնար
երեւակայել որ Անգլիացիներ Զէյթուն մանեն , բայց
իրողութիւնն այն էր որ Աքեայի մէջ գտնուած պա-
հեստիները ճամբայ կ'ելլէին դէպ ի Զէյթուն :

Հնչակը Կ'ուշահար և Պուսէն ու կեղրոնէն նա-
մակ չէինք ստանար : Գըլըճեան դուրսը գտնուած սպա-
ներէն չէր կրնար որոշ տեղեկութիւն մը առնել . ստիպ-
ուած էինք սպասել :

Չօրս Անգլիայը կարծածնին մեր Հնչակեան չօրս

ընկերներն էին սրանք կեղբորսէն (Լօնսօնէն) եկած ու
Զէյթուն մտած էին :

Կռիւր սկսած էր գրեթէ 1895 Հոկտեմբերին, և
իրօք Մուսթաֆա Րէմզի փաշան Զէյթունի վրայ քալող
բանակին նրամանասար կարգուած էր :

Աքեայէն գացող քանի մը պահեստներու մահ-
ուան նամակները իրենց ընտանիքներուն հասած էր :



Զէյթուն մեկուկ շնչակեան ընկերներէն Ապահ

Կռիւր սաստիկ կերպով կը շարունակուէր. նամակա-
գիրներէն սմանք իրերը վարդագոյն կը ներկայացնէին և
սմանք յուսահատական : Այլեւս տարակուսելու պէտք
չունէինք, քանի որ Զէյթունէն եկած նամակներէն
քանիները բանտ զրկած էին իրենց բարեկամներուն և
մենք կը կարգայրնք ու պարունակութիւնը կը լսէինք :
Յանկարծ Մուսթաֆա Րէմզի փաշայի Աքեայ վե-

րադաւնալու հեռագիրն եկաւ, արդեօք Զէյթունցիներ-
ըր պարտուած էին թէ յաղթած. անշուշտ երկուքէն
մէկը պիտի ըլլար, քանի որ նրամանասարը կը վերա-
դաւնար : Եթէ Զէյթուն պարտուած ըլլար իսկ այնչափ
ցաւայի չէր, որովհետեւ Աքեայի պահեստներուն
զրկած նամակէն այնպէս կ'երեւէր, և կը նկարագրէին
թէ զինուորներէն հազարաւոր հոգի մեռած էին, իսկ
Զէյթունցիներէն բնաւ կորուստ չկար, իրենց անառիկ
զիրքին պատճառաւ : Մուսթաֆա Րէմզի փաշա Աքեա
հասաւ :

Գըլլճճեան քաղաքին մէջ գտնուած սպաներու մը-
ջոցաւ կարող էր Մուսթաֆա Րէմզի փաշայի տուած
տեղեկութիւններ իմանալ : Մուսթաֆա Րէմզի փաշա
ճիշդ մէկ ամիս կռիւր շարունակելէ վերջ, կառավա-
րութիւնը կը տեսնէ որ չի կրնար ո՛ր և իցէ արգիւնք
մը ձեռք բերել և օր ըստ օրէ ձախորդութեան կը հան-
գիպի և անազնի կորուստ կուտայ, Զէյթունի նրամա-
նասար կը կարգուի Էտէմ փաշա :

Մուսթաֆա Րէմզի փաշա այս փոփոխութենէն չա-
փէն ուշելի սրտմտած կ'ըսէ եղեր :

«Քանի որ Զէյթունի զիրքը գոյութիւն ունի, քա-
նի որ Զէյթունցին և Զէյթունցի կիրն յանդուզն կեր-
պով գիտեն կուռիլ, ոչ թէ Էտէմ փաշան, այլ ո՛վ
որ ալ նրամանասար կարգուի մեր այս վիճակով չափ-
տի կարենայ նուաճել Զէյթունը, Հայերն այս առի-
թով լաւ մը ճանչցայ. անոնք այնպիսի յատկութիւն
մը ունին որ այսօր ինչ որ պահանջեն օր մը չէ՛ օր մը
պիտի կարենան ձեռք բերել, հապա եթէ մեր զինուոր-
ներուն նման օրինաւոր կերպով մարդուած և վերջին
ձեւ զէնքերով զինուած ըլլային, ուրեմն այն ատեն
պիտի տեսնէիք թէ Հայը և մանաւանդ Զէյթունցին
ինչ կը նշանակէ :»

Մուսթաֆա Րէմզի փաշան թեւէն վիրաւորուած էր: Ինքը մարգարէացած էր:

Էտհէմ փաշան հրամանատար կարգուելով ոչինչ չէր կրցած ընել, ուստի 46 օրէն վերջ թուրք կառավարութեան առաջարկով վեց մեծ պետութեանց հիւպատոսները կը միջամտեն և հաշտութիւն կը գոյանայ, Ձէյթունցոց ինպատարուած կարգ մը որոշումներով և պայմաններով: Անշուշտ հետաքրքրական և զարմանալի էր Ձէյթունցոց համակերպութիւնը, քանի որ 46 օրուան մէջ այնչափ զօրքեր մեռած էին և Ձէյթունցիները գրեթէ ո՛ր և է կորուստ ունեցած չէին, և քանի որ նախկին հրամանատար Մուսթաֆա Րէմզի փաշան բարձրարարաւ խոստովանած էր թէ ո՛չ էտհէմ փաշան և ոչ ալ ուրիշ հրամանատարներ չեն կարող Ձէյթունը նուաճել այս դրութեամբ:

Անշուշտ զարմանալի պիտի թուէր թէ բոլոր այս պարագաները մեր Հնչակեան ղեկավարները և Ձէյթունցիք նկատի ունենալով, ինչո՞ւ գրեթէ աննշան և աննպատակ պայմաններով յօժարած էին վերջ տալ պատերազմին և հաշտութեան դաշինքը ստորագրել և յանձնել վեց մեծ պետութեանց հիւպատոսներուն:

Վեց հիւպատոսները երբ Ձէյթուն կը հասնին, Իտալական հիւպատոսը մեր Հնչակեան ղեկավարներէն երկուքը հեան առնելով քանի մը քայլ կը մեկուսանայ և կ'ըսէ անոնց.

«Զարմանալի կը թուի մեզի ձեր համակերպութիւնը, մանաւանդ որ սկսուած օրէն կռիւր ձեզի նպատատաւոր եղած է. թերեւս դուք տեղեկութիւն չունիք թէ Եւրոպա ինչ տրամադրութիւն ունի ձեզի հանդէպ, ուստի բարեկամաբար ձեզի խորհուրդ կուտամ որ ետ կենաք համակերպելէ, այսինքն այնպիսի

մեծ պահանջումներ ըրէք որ մենք ստիպեալ տեղերնիս վերագառնանք, և դուք կրկին ձեր կռիւր շարունակեցէք քանի մը օր եւս. և անա այն ատեն ձեզի շատ աւելի նպատատաւոր որոշումներ տալով հաշտութիւն կը կնքենք:»

Մեր ընկերները երբ կը յայտարարեն թէ իրենք բաւական տեղեակ են Եւրոպայի մէջ անցած դարձածին, բայց քանի որ ամբողջ Ձէյթուն պաշարուած է թուրք զօրքերէն և շղթայի ներքեւ առնուած, որով ուստեստ և ապրուստի վերաբերեալ ո՛ր և է բան ներմուծել անկարելի է, քանի որ աղ անգամ չկայ Ձէյթունի մէջ, և քանի որ թուրք կառավարութիւնը պաշարուած պիտի պահէ Ձէյթունը, մենք նկատելով որ քանի մը օրուան յապաղիլը կը նշանակէ ամբողջ Ձէյթունի ժողովուրդը անօթութենէ մեռցնել, ուստի հաշտութիւնն աւելի նախամեծար կը սեպէինք քան թէ պատերազմը շարունակել. կը խնդրէինք որ այս մասին ձեր խորհուրդն ու կարծիքն յայտնէիք:

Իտալական հիւպատոսը մեր ընկերներուն այս բացատրութիւնները ուշի ուշով լսելէ վերջ թաշկինակը դէպ ի աչքերը կը տանի արտասուքը սրբելու և կ'ըսէ.

«Այս վիճակին մէջ հաշտութիւնը նախամեծար կը սեպեմ և կռիւր շարունակելնիդ աղէտաբեր կը նկատեմ: Ուրիմն երթանք գործը վերջացնենք. վիճակնիդ ցաւալի է. այլեւս հարկ չկայ սպասելու:»

Իտալական հիւպատոսը բնականաբար պիտի լար և պիտի խրախուսէր մեր Հնչակեան ընկերները որպէս զի կռիւր շարունակէին, որովհետեւ ինքը շատ մօտէն գիտէր որ Հնչակեաններու ղեկավարութեամբ Ձէյթունցիներու սկսած կռիւր ամբողջ Եւրոպային հիացում պատճառած էր և թէ անցուղարձերուն տեղեակ էր.

ընտանիքները իրենց ցաւ պատճառաւ էր Ձէյթունցեաց հաշ-
առութեան հաւանութիւնը: Գիտէր նաեւ որ երբ Հըն-
չակեան «Աւօ» խումբը ապստամբութեան «դրօշակը»
 պարզաւ էր Ձէյթունցիք բոլորն ալ այդ դրօշակին
 ներքեւ խմբուած էին, Հնչակեան ղեկավարները որո-
 շա՞մ էին նախ կառավարական շէնքը իր բոլոր պաշ-
 տօնեաներով և յետոյ զօրանոցը իր մէջ գտնուած 600է
 աւելի զինուորներով, հրամանատարով և սպաներով
 պաշարել:

Նախ կառավարութիւնը անձնատուր կ'ըլլայ, նկա-
 տելով որ զօրանոցին մէջ գտնուած ոչ թէ հրաշանները,
 այլ երկու Քրուրի թնդանօթներն անգամ չէին յաջո-
 զած պաշարման շղթան խզել: Իսկ Ձէյթունի շուրջը
 գտնուած 11—12,000 զօրքերու շրջապատոււը ու և իցէ
 օգուտ մը չունէր և չէր կ'ընար զիրենք պաշարումէն
 ազատել: Կառավարութեան բոլոր պաշտօնեաները անձ-
 նատուր ըլլալէն վերջ մեր Հնչակեանները շատ խիստ
կերպով Ձէյթունցիներուն կը պատուիրեն որ պաշ-
տօնեաներու և անոնց ընտանեաց հանգստութեան հոգ
տանին և պիտոյքները հայթայթեն:


Չօրանոցը գեռ կը դիմադրէր և կը մերժէր անձ-
 նատուր ըլլալ: մերիները կ'որոշեն հակառակ պարս
 գային քարիւղով զօրանոցը վառել, բայց խղճի դէմ
 կը նկատեն 600է աւելի հոգիներ վառել չարաչար կեր-
 պով: ուստի մեր ընկերները գայմագամին կը պարզեն
 իրենց մտադրութիւնը և կը թելադրեն որ ինքք գրէ
 հրամանատարին և յայտնէ թէ, եթէ երբէք անձնա-
 տուր չըլլայ, հակառակ իրենց բաղձանքին, մերիները
 պիտի ստիպուին զօրանոցը վառել, որով իրենցմէ ոչ
 ոք պիտի ազատի, այլ չարաչար կերպով պիտի այրին
 և ածխանան: Գայմագամին նամակը հրամանատարին
 հասնելէն վերջ իսկոյն զօրանոցին վրան կը պարզուի
 ձերմակ դրօշակը:



Բարթողիմէոս վարդապետ Թագանեան

Հնչակեան երկու ընկերներ զօրանոցին դրան վրայ
 դէմ դիմաց կանգնած են և Բարթողիմէոս վարդ. սուր
 ձեռքին զօրանոցի դրան քով. զօրանոցին մէջ գտնուած

սպաները և զօրքերը դուրս կ'ելլին և կ'աղաչենոր կեանքերնին իրենց խնայուի, ինչպէս նաև սկիզբէն զօրանուցին մէջ իրենց ամուսնոյն քով ապաստանած ընտանիքներու և զաւակներու կեանքին : Ընդհակառակը մեր ընկերներն սպաները իրենց ընտանիքներով և զաւակներով և զօրքերը Զէյթունի տուներուն մէջ կը տեղա-



Միխայր Սեմէրեան (Շահէն)

ւորեն և խտուր կը պատուիրեն որ անոնց պէտք եղած կերպով խնամք տարուի և բնաւ դժգոհ չը թողուն զիրենք : Իտալական հիւպատոսը այս ամէնքը գիտնալով հանգերձ, գիտեր նաև թէ զօրանուցին մէջ գտնուած 1000է աւելի հրացաններ և միլիոնաւոր փամփուշտները և երկու քրուրի թնթանօթները Հայոց ձեռքն անցած էին : Գիտէր նաև որ Չարք Մարգուանի վրայ եղած

անբաղդատելի խուժանի և կանոնաւոր զօրքերու յարձակման ափ մը Հայերը դիմադրած էին հրամանատարութեամբ Միխիթար Սէֆէրեանի (Շահէն) և խուժանը ու զօրքերը հիացած էին այդ ափ մը Հայերու քաջագործութեան վրայ, նոյնիսկ իրենց պարտութիւնն այնչափ չէին մտածեր, որչափ սքանչալցած էին եղած կարգադրութեան և Շահէնի հրամանատարութեան վրայ : Միայն Հայերն չէին որ Չարք Մարգուանի փրկիչ տիտղոսը տուած էին Շահէնի, այլ զինուորականներն իսկ «Փրկիչ» կ'անուանէին Միխիթար Սէֆէրեանը և զինքը Շահին փառա կը յորջորջէին : Ահա այս և ասոնց նման ապացոյցներով էին որ խտուրական հիւպատոսը կը թելադրէր քանի մը օր եւս համբերել, բայց ի զճճ, մերիները ստիպուած էին հաշտութիւն կնքել : Ինչ որ հիւպատոսին լալուն տեղի տուած էր :

Ամբողջ 15 օրուան ժողովներէ և բանակցութիւններէ վերջ 16 յօդուածներէ բաղկացեալ պայմանները կ'ստորագրուին վեց մեծ պետութեանց հիւպատոսներէն, մեր ընկերներէն և բռնապետ Համբոէն, որով հաշտութիւն կը գոյսնայ և պատերազմը կը վերջանայ :

Ստորագրուած պայմանները

1. Զէյթունցիները անպայման կերպով կը մերժեն յանձնել Օսմ. կառավարութեան իրենց Հնչակեան պարագլուխները (*);
2. Զէյթունի Հնչակեան վեց պարագլուխները պիտի ձգեն Օսմ. հողը : Բ. Գուռը երաշխաւորութիւն կուտայ վեց պետութիւններու Կ. Պոլսոյ դեսպաններու :

(*) Հակառակ պարագային Զէյթունցիները կ'սպառնան շարունակել պատերազմը :

րուն, որ այդ Հնչակեաններու մեկնուով մինչեւ Եւրոպա պիտի կատարուի ապահով և անվնաս կերպով և հարկ եղած պատուով ու Օսմ. տէրութեան ծախքով :

3. Բանակցող հիւպատոսներու միջոցաւ դեսպանները երաշխաւորութիւն կուտան վեց Հնչակեան պարագլուխներու Յօդ. 2ի ճշգրիտ գործադրութեանը, նոյն եղանակաւ, որպէս կը կատարուին Եւրոպական հպատակներու և հիւպատոսներու նկատմամբ :

4. Կատարեալ և ամբողջական ընդհանուր ներուժ ո՛չ միայն Չէյթուեցիներուն, այլիւ այնտեղ ապաստանած գիւղացիներուն, ճամբորդներուն և Հայ հրոսակային խումբերուն :

5. Պիտի հաստատուի Քրիստոնէայ կառավարիչ մը, որ պիտի ընտրուի Եւրոպական պետութիւններու հաւանութեամբ :

6. Չէյթուեի ստաիկանութիւնը, հարձակուաքներները, ստաիկան-զինուորները, և կառավարական պաշտօնեաները պիտի ընտրուին և կազմուին նոյնիսկ Չէյթուեցիներէն :

7. Չէյթուեցիները չպիտի վճարեն յետամնաց տուրքերը (պագայի) և հինգ տարուան պայմանաժամով տուրք վճարելէ ազատ պիտի լինի(*) :

8. Հաստատումն հարկերու համեմատական գրութեան, իւրաքանչիւրի կարողութեան համեմատ :

9. Չէյթուեցիներու կեանքը, ինչքը, պատիւը և կրօնական ազատութիւնը կ'ապահովուի և կ'երաշխաւորուի Եւրոպական պետութիւններու կողմէն :

(*) Չէյթուե սենը իբրեւ պագայի ամէն տեսակ տուրքերէ, ինչպէս ¹⁸ աստանորդական, ²³ զինուորական, կալուածական ևն, նոյնպէս և փոխառութիւն երկրագործական պանքայէն՝ 7—10,000 ոսկի :

10. Չէյթուե ապաստանած բոլոր Հայ գիւղացիներու, ինչպէս և Թուրքիոյ այլ վայրերէն եկած և այնտեղ գումարուած բոլոր Հայ խումբերու և անհատներու ապահով և անվնաս վերադարձը իրենց տեղերը պիտի կատարուի բանակցող հիւպատոսներու անմիջական հսկողութեան տակ :

11. Չէյթուեցիներու ձեռքով զօրանոցէն գրաւուած պատերազմական զէնքերու (մարթիւններու և երկու թնդանօթի) յանձնուով Օսմ. կառավարութեան, այն պայմանով տակայն, որ Չէյթուեի չըջակայ գաւառներու ամէն Թուրք և Չէրքէզ գիւղացիներէն նոյնպէս հաւաքուին նոյնօրինակ զէնքերը : Չէյթուեցիներուն պիտի մնան իրենց սովորական զէնքերը :

12. Համաձայն Չէյթուեցիներու մերժման՝ ասոնք չպիտի վերաչինեն այրուած զօրանոցը. այդ վերաչինութիւնը կը վերաբերի Օսմ. կառավարութեան :

13. Օսմ. բանակը պիտի ձգէ Չէյթուեի դաւառը և հեռանայ, միայն արտաքին յարձակումներու դէմ պահպանութեան համար պիտի մնայ մէկ գունդ զինուոր. այդ գունդը ո՛ր և է իրաւունք չունի միջամտելու Չէյթուեի բոլոր ներքին գործերուն և անոր խաղաղութեան պահպանման :

14. Եւրոպական բանակցող հիւպատոսները Չէյթուեէն չպիտի մեկնին մինչեւ ներկայ պայմանագրին արամադրութիւններուն անթերի գործադրութիւնը(*) :

15. Եւրոպական պետութիւնները Մարաշի մէջ

(*) Ներկայ պայմանագրին բոլոր արամադրութիւններու գորութիւնը կը տարածուի Չէյթուե քաղաքի և իր չըջակայ 100ի մօտ գիւղերուն վրայ, Ասոնց մէջ հաշուելով 10ի չափ Թրքարնակ գիւղեր եւս :

հիւպատոսարաններ պիտի հաստատեն . ասոնց պաշտօնը պիտի ըլլայ հօկել Ձէյթունի նոր բէժիմին պահպանութեանը , մշտական գործադրութեանը և կիրառութեանը :

16. Հաշտութեան ներկայ պայմաններու գործադրութիւնը երաշխաւորուած է վեց պետութիւններու ղեկավարներուն և Բ. Իրան միջեւ կնքուած պայմանագրով(*) :

Ձէյթունի կռիւր բաւական սուղի նստած էր Թուրք կառավարութեան : Ձէյթունցիները իրենց դիրքին պատճառաւ շատ հեշտութեամբ կարողացած էին բանակէն զինուորներ սպաննել . նոյնիսկ Թրքական ազրիւրէ կ'ըսէինք թէ 13-14 հազար զօրքերէն 3-4000ը սպաննուած էին . Շատ բնական էր որ Հնչակեան կուսակցութեան և Ձէյթունցիոց այս յաջողութիւնը զիս չափէն աւելի ուրախացնէին և բանտի տառապանքներս մեղմացնէին :

Սրտի անձկութեամբ կ'սպասէի օր առաջ Մամբրէի սպանութեան ուրախալի լուրն առնելու Պոլիսէն , կ'ուշանար , ես այնպէս համոզուած էի և վստահ էի թէ որչափ որ Նազըմ Մամբրէ վարդապետը քանի մը ստիկաններով շրջապատել կուտայ միշտ . և որչափ որ ի պահանջել հարկին իր ապարանքին մէջ կը պահէր առ ի զգուշութիւն և ապահովութիւն , և վերջապէս ինչ միջոցներ ալ ի գործ դնէր Մամբրէն ազատելու Հնչակ-

(*) 14րդ յօդուածին համաձայն Ձէյթունցիներու կողմէ պաշտօնական բանակցողները պահանջ կը դնեն նաեւ միջազգային երաշխաւորութեան պայմանի մը արձանագրութեան Ձէյթունի նոր բէժիմի պահպանման համար՝ ընդդէմ ամէն անակնկալներու Օսմ . քաղաքական և զինուորական իշխանութիւններու կողմէ :

եան Պոլսոյ վարիչ Մարմնոյ տուած որոշումէն , Նազըմի քոլոր ջանքերը ի զուր էին , քանի որ վարիչ Մամբրէն Մամբրէն տէնօրի ենթարկելու որոշում տուած էր . Մամբրէն այս որոշումէն և վճիռի գործադրութեանէն ազատողը միայն Մամբրէի մահը պիտի ըլլար , ուրիշ ոչինչ : Վերջապէս , Պոլիսէն ստացած նամակի մը մէջ հետեւեալը կարգալու բարեբախտութիւնն ունեցայ .

«Մամբրէն Սկիւտարի թատրոնէն քանի մը ծրպտեալ ստիկաններու հետ դուրս ելած ատեն մեր Հինչակեան սեռօրի գնդակներէն գետին փռուիլը , իր քով գտնուողներուն և բազմութեան վրայ դող ու սարսափ կ'ազդէ : Բարեբախտաբար Մամբրէի մահը վայրկենական չէր եղած , կարծես իր բրած վատութիւններէն , որ այնչափ մեծ վնաս պատճառած էին Սուրբ գործին , պէտք էր որ քանի մը օր տանջուելէ վերջ ստակէր : Տեռօրի գնդակներէն մէկը մտած էր Մամբրէի ամօրծիքներուն մէջտեղ և մրդելու ճամբէն անցնելով դուրս ելած էր : Մամբրէն քանի մը օր ողջ մնաց , բայց այդ ողջ մնալն իրեն համար ստակալի տանջանք մը եղաւ . այնպէս որ Նազըմի կողմէ Մամբրէին համար յատկացուած բժիշկներն երբ իրեն վէրքերը կը դարմանեն , Մամբրէ լալով և ողբալով կ'աղաչէ եղեր որպէս զի ժամ առաջ մեռնելու զեղ մը տան իրեն . այդ վերքը , մանաւանդ միզելու ատեն զինքը կ'այրէ եղեր ճիշտ շամփուրելու պէս . այլեւս չի կրնար տոկալ այդ անտանելի ցաւերուն : Մամբրէ շատ անգամ կ'անիծէր իր տեռօրը որ գնդակ մը աւելի չէ մխեր , որպէս զի վայրկենական ըլլար մահը : Վերջապէս շատ կը թախանձէ , և քանի որ բժիշկներն իրեն առողջանալուն բնաւ յոյս չեն ներշնչեր , օր առաջ մեռնելու

դեղ մը կուտան, Մամբրէ չորս օր տանջուելէ ետքը կը մեռնի:»

Մամբրէի մահուան այս լուրը սիրաս անհուն ուրախութեամբ լեցուց, որովհետեւ մեր շրջանին գործունէութեան մէջ և մինչև այդ օրը չէր եղած և չէր երեւցած վատ մը. դատածան մը որ Մամբրէին չափ գործին փաստած և Հնչակեան կուսակցութեան անազին



Մկրտիչ Թիւրխնիսեժ

զոհաբերութեամբ ձեռք բերած պատրաստութիւնները կառավարութեան ձեռքը անցուցած փճացուցած ըլլար: Ուրախ էի որ Մամբրէի պէս դաւաճանի մը պատժուելն օրինակ պիտի ըլլար ուրիշներու:

Վերջէն Մամբրէի աէնօրները վիճելի կ'ըլլան և կը յայտնուի թէ Դաշնակցական են եղեր. այդ բանը ին-

ծի համար այնչափ կարեւորութիւն չունէր ևս ուրախ էի որ Մամբրէն յեղափոխականներու դնտակներէն սատկած էր:

Պոլսէն մեզ կը գրէին թէ 1895 Յունիս 24ին կէտիկ փաշայի մէջ Հնչակեաններ աէնօրի ենթարկած էին յայտնի Մկրտիչ Թիւրխնիսեժի:



ԾԳ. — ՔԵԱՄԻԼ ՎԷՅԷ ԵՒ ՍՈՒԼՓԱՆ ՀԱՄԻՑ

Ոստիկանութեան նախկին նախարար ազատամիտ և Հայասեր Քեամիլ պէյի դէպի Հայերս ունեցած իր համակրութիւնը որ քանիցս դործնական կերպով ցոյց տուած էր, ինչպէս նաեւ ցոյցին օրը Հայերուս հանդէպ ունեցած ազնիւ վարմունքը. այս պարագաները ի նկատի ունենալով. մեր ընկերներէն մին հետաքրքրուելով ջանացած էր յիշեալ Քեամիլ պէյի անցեալը, ներկան ու ապագան կարելի եղածին չափ ուսումնասիրելով ինձ զրկել:

Քեամիլ պէյը 1836ին ծնած էր Պոլսոյ մէջ, Հազիւ 18—19 տարեկան եղած միջոցին ծովային զինուորութեան մէջ մտնելով և հարիւրապետի աստիճանին հասնելով հրաժարած էր:

1863ին Վանայ Ատելջավազի գաւառին գայմազամութեան պաշտօնին կը կոչուի: Իր պաշտօնավարութեան միջոցին այն աստիճան աճ ու սարսափ կ'ազդէ և ազդեցիկ կ'ըլլայ որ, իր սահմանին մէջ պտոյտի և քննութեան ելած միջոցին աւազակները և չարագործները ձեռքակալելով ու ձեռքերնին ետին կապել տալով կը պատուիրէ եղեր որ ուղղակի կառավարութեան բանտ երթան. և իրոք բանտ կ'երթան եղեր աւանց նոյնիսկ օստիկանի մը հսկողութեան:

1869ին Վանայ Հէքեարիի Ճիւղամէրկ գաւառին գայմազամ կը նշանակուի: 1876ին Պոլիս կուգայ և Պարթընի գայմազամ կ'անուանուի: Շէյխ Ապաուլլահի դէպքին առթիւ պաշտօնով Պարսկաստանի սահմանագլուխը կ'երթայ և խնդիրը կարգադրելէն վերջ Պոլիս կը վերագառնայ: Գոսուլայի կուսակալութեան մէջ Բումէլիյի Ձէրքէզ գաղթականներու մէջ ծագած խռովութեանց և ոճրագործութեանց պատճառաւ հոն կը զրկուի և իսկոյն խնդիրը կը կարգադրէ:

Մինչեւ 1884ին իբր վարձատրութիւն պարբերաբար Սուլթանէն նուէր կ'ստանայ մօտաւորապէս 7—8000 ոսկի, և Ա. ու Բ. հարգի արծաթ և ոսկի պատուանշանները, պատուանշան մը կ'ստանայ նաեւ Գարատաղի իշխանէն: Քեամիլ պէյ մինչեւ այդ թուականը իրեն տրուած պաշտօնները այնչափ բարւոք և խղճմտօրէն կը կատարէ որ Համիտէն կը գնահատուի և Համիտ 1884 թուականին զինքը ոստիկանութեան նախարար կ'անուանէ, և այդ պաշտօնը կը վարէ մինչեւ 1890 Յուլիս 15 Գումգարուի ցոյցին օրը:

Յուլիս 16ին Քեամիլ պէյ ցոյցին առթիւ հետեւեալ տեղեկագիրը կուտայ Սուլթանին:

Ահա տեղեկագրի բնագրին թարգմանութիւնը.

ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

Երէկի անկարգութիւններուն Հայերու կողմէ Պատրիարքարանի եկեղեցւոյն մէջ կատարելու որոշման դրութիւնը նախապէս խմացած ըլլալով ոստիկանական օրինաց պահանջմանց համաձայն հարկ դատուած ուղղութեամբ արգելիչ միջոցներու անթերիօրէն դիմուած ըլլալը, կամ ո՛չ, Ձերդ Վեհափառութեան տեղեկացնելու փափաքով կատարուած գործառնութեանց բացատրութեան կը փութամ հետեւեալ կերպով.



Քեամիլ պէյ

Հայոց Պատրիարքին ազգային իրաւանց պաշտպանութեան գործին մէջ գործած թերացումը պատրուակելով իր այս ընթացքը քննադատելու համար Պատրիարքարանի եկեղեցւոյն մէջ քանի մը Հայերու կողմէ ցոյց մը կազմակերպելու դիտում կենալը Հայու մը միջոցաւ լուր առինք : Խնդրոյն քննութեան ձեռնարկուած պահուն առանց զէնքի այս կարգի ցոյցի մը կիրարկումը մտադրուած ըլլալը, աներկրայելիօրէն հաւատարիմ ճանչցուած ուրիշ Հայ տեղեկարբերի մը կողմէն իմացուեցաւ :

Ինչպէս յայտնի է, կառավարական հրամանով եկեղեցիները սատիկանական պաշտօնեաներ զրկել, կատարուած իրազարձութիւններուն հսկել և կրօնական ծէսերու բերմամբ եկեղեցիներու մէջ հաւաքուելու հակառակիչ, Հայոց տէր եղած առանձնաշնորմանց բովանդակութեան անհամապատասխան ըլլալով եկեղեցիներուն դուռը սատիկաններ կեցնել և աւելորդ մարդներս շնորհել անկարելի էր :

Թէպէտեւ սատիկանական տեսակէտով, իբր ձեռք առնուելիք միջոց, Պատրիարքարանի ընդօրոտիքը հարկ եղած չափով մարդ կեցնել և այն կողմեր պահակազօրքեր պտայնել օրինական էր, սակայն և այնպէս Հայերու խորհուրդներուն տէրութեան կողմէ մասնաւոր ուշադրութիւն ընծայուելը չզգացնելու անհրաժեշտութիւնը կը հարկադրէր մեզ Պատրիարքարանի շրջափակին մէջ պահանջուածէն աւելի փանտարմա և բօլիս չպահել երբէք : Ուստի իրազործելի միակ միջոցը անցնող դէպքերուն խիստ ուշադիր ըլլալ և հիւլէի չափ անպատեհ ընթացք մը երեւան գալուն անմիջապէս անդորրութեան և կարգապահութեան անխափան պահպանման հսկելու միջոցներ ձեռք առնելուն մէջ կը կայանար :

Ծառանիդ այդ կէտը սատիկանական տեսութեան ներկայութեան, սատիկանապետ Հիւսնի էֆէնտիին յայտնեցի և այս կերպ շարժելով հանդերձ ինզրոյն կարեւորութիւն ստացած պարագային խօսյն մուայիսէի* վայրը հեծելազօրք մը զրկելով ինձ իմաց տրուիլն և միւս կողմէ ալ Պատրիարքարանէն երեք կամ առաւելն հինգ վայրկեան հեռաւորութիւն ունեցող Գատրբկայի պահականոցը դիմելով բաւականաչափ կանոնաւոր զօրք առնել, և կարգապահութեան վերահաստատման հրահիւնին յանձնարարեցի :

Եւ, երբ, եպարքսութեան կողմէ, Հայերուն որ և իցէ անկարգութեան տեղի չտալու մասին ծայր աստիճան հոգածու գտնուելու պարագան շեշտող կայսերական իրատէլի հաղորդագիրը ստացայ, ինզիրը զօմիստէրի մը միջոցաւ սատիկանապետին հաղորդեցի և ընձեռնուելիք միջոցներուն գործադրութեան, եղանակի մասին խիստ արթուն և խոհական վերաբերումի շեշտեալ պատուէրներ սուր :

Առտուան Ձերդ Վեհափառութեան շնորհներէն կարօտ չմնալու և Հայկական խնդրի մասին իրաւամբ կայսերական հրաման մը տուած ըլլալը կամ ո՛չ, ստուգելու համար մուայիսէի պաշտօնական հանդէսին փութացի :

Ձեր Վեհափառութիւնը դեռ Պէշիքթաշի ազօթարանը չէր իջած, երբ, Նորին Վսեմութիւն ներքին գործոց նախարար փաշան զիս կանչելով Հայերու մտադրած ցոյցի մասին կատարեալ հոգածութիւն ի գործ դրուելու կարիքը տեղական կառավարութեան, Ձեր

* Պայրամի առթիւ փոխադարձ շնորհաւորութիւն մատուցանել կը նշանակէ :

Սալիֆայութեան իրատէի հարազատ պահանջքը ըլլալը յայտարարեց։ Քաղաքապետութեան պաշտօնեաներն եւս տեսնել և հարկ եղած կերպով շարժելու պէտքը բերանացի շեշտեց, նաեւ սոյն պաշտօնական հրահանգքը գրաւոր կերպով եւս ինձ հաղորդել խոստացաւ։

Այդ միջոցին, ծանօթ խնդրոյն մասին, Արդարութեան գործոց անօրէն Րիզա փաշայի հետ ալ կարծեաց փոխանակութիւն մը ունեցայ, Յոյցը Պատրիարքին դէմ կազմակերպուած ըլլալուն պատճառով Պատրիարքին եկեղեցի չիջնալովը, ցոյցի ալ հարկ չհնալը, որով Պայրամի առթիւ որ և իցէ անկարգութեան հաւանակութեան վերացումը, բաց աստի Պատրիարքը եկեղեցի չմտցնելու մասին պատճառ գտնել անկարելի չըլլալը ծառանուգ կողմէ մէջ բերուեցաւ։ Սակայն Նորին Վսեմութիւն Րիզա փաշա, Պատրիարքին եկեղեցի մուտքը արգելալը Հայերուն մտադրած ծրագրին տէրութեան կողմէ կարեւորութիւն տրուած ըլլալու և զանոնք աստիճան մը եւս շփայնելու բնոյթ ունենալը զգացուց։ Սոյն եզրակացութիւնը իմ կողմէ ևս հաւանական նկատուեցաւ։

Կը մնար ներքին գործոց նախարար փաշային հրահաններուն համաձայն պէտք եղած տեղերը զօրաւոր և ազդու հրամաններ տալ։ Ուստի, Քաղաքապետութեան խորհուրդի նախագահը տեսնել հարկ եղաւ։ Չորրորդ գրասենեակի անօրէն Մուսթաֆա էֆէնտիէն յիշեալ Անմէտ փաշան փնտռել և գտնել խնդրուեցաւ։ Երբ արդէն Չերդ Վսեմութեան գալուստն ալ տեղի ունեցաւ։

Պաշտօնական աղօթքի փակումէն ետք Պէշիքթաշի Սրբազան պալատը երթալ հարկ եղաւ։ Հոն կայսերական փոխադարձ շնորհաւորութեան հանդէսին ներկայ գտնուեցայ։

Մուայէտի առաջին մասի լրանալէն և Չեր Վեհափառութեան — մեր երախտաւոր բարերար Տիրոջ — հանգստասենեակ ուղղուելէն անմիջապէս ետք եկեղեցւոյ մէջ Հայերուն ունեցած խեռ ընթացքը լրարբեր բօլիսի մը միջոցաւ իմացայ։

Իրողութիւնը գրի մը միջոցաւ Չերդ Վեհափառութեան հաղորդելու պատրաստուած պահուս մէկ մ'ալ Չեր Վեհափառութիւն, թագաւորաց թագաւորին կողմէ ուզուելու իմացայ։ Մեր Վեհապանձ Տիրոջ դէպքին առաջքը առնուելու մասին նուաստիս հրահանգներ տուած միջոցին իրողութեան ուրիշներու կողմէ տեղեկագրուած ըլլալը կուսնելով այլեւս հարկ չտեսայ անկարողիս եկած տեղեկութիւնները հաղորդելու։ Բաւականացայ միայն կայսերական բարձրահոչակ հրովարտակի տրամադրութիւնները ազդուապէս գործադրելու համար դէպքին վայրը փութալ։

Նուաստիս հոն հասած պահուն, բոլիսները Հայերը սայլերու վրայ բեռցած Սպարապետութեան Դուռը կը փոխադրէին։

Ճիշտ այդ միջոցին, երեք Հայերու ձերբակալուած և նախապէս յիշեալ Դուռը զրկուած ըլլալուն տեղեկացայ։ Դէպքին քննութեան ձեռնարկած պահուս Տէրվիշ փաշան գալով գործին իրեն յանձնուած ըլլալը յայտնելով և միատեղ քննութեան ձեռնարկելու մասը շեշտեց։ Ասոր վրայ միասին Պատրիարքին բնակարանը գացինք դէպքին հեղինակները իմանալու և այս անկարգութեանց կարապետին յիշեալ տունը բնակիլը նախապէս իմացուած, Վանցի Յարութիւն Ճանկիւլեան անուն անձը Պատրիարքին կողմէ ցոյց տրուելու և յանձնուելու մասին Պատրիարքին և ուրիշ կարգ մը եկեղեցական երեւելիներու հետ պատշաճութեան սահմանին մէջ տեսակցելու սկսանք։

Այդ մըջոցին, Նորին Վսեմութիւն Սպարապետ փաշան զիս Սպարապետութեան Դուռը կանչելով բռնուած յանցաւորներուն անմիջապէս Սպարապետութեան Դուռը յանձնելն կայսերական իրատէսով մը պահանջուած ըլլալն յայտնեց: Ըստ որում յանցաւորները որոշուած վայրը տարուեցան և ես կրկին Պատրիարքարան ուղղուեցայ:

Հազիւ ժամանած էի, երբ, կրկին Սպարապետ փաշայէն ուղուելով Ոստիկանական նախարարութենէն հրաժարեցուած և կեղբոնի հրամանատար Արիֆ փաշայի սենեկին մէջ հիւր մնալու սահմանուած ըլլալս հաղորդուեցաւ:

Ա՛րդ, խնդրոյ առարկայ եղող զէպքին ծագումէն առաջ կամ վերջը անկարողիս ընթացքը ասոնցմէ բազկացած ըլլալով, պաշտօնիս վերաբերեալ պարտականութեանց մէջ գէթ մազաչափ թերացած ըլլալու կասկածս և պատկանեալ պաշտօնէութեան տուած հրահանգներս բարուք կիրարկած ըլլալը, կամ ո՛չ հրաժարեցմանս պատճառաւ ստուգելու ժամանակ չմնալով այդ կէտերը ծառանուդ անյայտ կը մնան: Եթէ որ այս մասին մարդկօրէն թերութիւն մը գործուած է, իմ երախտաւոր բարերար թագաւորին, մեր Տիրոջ նկատմամբ ունեցած բազմապիսի ծառայութիւններուս միակ նպատակը Ձերդ աշխարհակալ միահեծան վեհապետի հաճութեան նուիրուած ըլլալով մինչեւ հէքիս մասին քանիցս չզլայցուած ներողութեան և զթուլթեան, այս անգամ եւս, Ձերդ երկնաշնորհ Աստուածաստուերութենէն շնորհուելուս քաջայոյս լինելս յայտնել կը համաձակիմ: Այդ մասին

Յոյցէն հինգ ամիս վերջ նոյեմբերին Մազնիսայի

կառավարիչ կը նշանակուի. և 1891 Նոյ. 18ին Մազնիսայի մէջ կը մեռնի:

Ինձ նման ուրիշ Հայերն ալ որոնք մօտէն ուսումնասիրած էին Քեամիլ պէյի ազատամիտ ու ազնիւ նկարագիրը, անշուշտ անոնք ալ Քեամիլ պէյի մահուան լուրը առնելով պիտի ցաւ գգային, քանի որ Հայոցս ազնիւ և անկեղծ բարեկամ մը կ'անհետանար:



ՃԳ. — Ն ԵՐԲԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՍ

Անկողինս ճիշտ դրան քովէ էր որ սենեակին ալ ամենէն մաքուր օդաւէտ տեղն էր: Սովորականէն (արշալոյսին) արթնցած էի, յանկարծ հին յիշատակներս կրկին ծայր տօ ին և սկսայ այդ յիշատակներուս վրայ մտածել. տարակոյս չկար որ այդ մտածմունքներս իրենց ախուր կողմերով զիս կը յուզէին: Կը մտածէի այս դժոխքէն ազատուելուս մասին, միջոցներ կը խորհէի և ծրագիրներ կը կազմէի, իսկ երբ կը մտածէի թէ վեցուկէս տարի այդ հիւանդագին վիճակիս սուկալէն վերջ թիրեւս ասկէց վերջ այլ եւս ուժ չունենամ ասկալու, ուստի իսկոյն աչքերս փակեցի ու քնացայ . . .

«Յարութիւն էֆ. Արթին աղա» ձայներու ժխորէ մը արթնցայ (ինչպէս նաեւ արթնցան մեր սենեակին մէջ գանուող բանտարկեալները) և երայ իսկոյն անկաղնոյս մէջ նստայ, Հեռագրատան ցրուիչը, փոխանօրէնը և քանի մը ոստիկաններ դրան առջեւ կեցած անընդհատ կը պօռային:

«Ազատուեցա՛ր, ազատուեցա՛ր, մեր նուէրը!»
Անկողնոյս մէջ նստած յանկարծակիի եկած ճիշդ

ապուշներու նման դրան վրայ կեցողներու և սենեակիս մէջ եղողներու երևաները կր'նայէի . իսկ միւս սենեակներուն բանտարկեալները «անցած ըլլայ՛, աչքդ լոյս» կը պուսային :

Յրուիչը այդ վիճակս տեսնելով պատուոյն վրայ երդում ըրաւ որ եկած հեռագիրը հազարապետին յանձնած է որով ներման արժանացած եմ : Յրուիչին այդ շեշտակի խօսքերը ապուշութիւնս փարատեցին և մտածելով որ այդ տեսակ սննամ կատակ ընել կարելի չէ , իսկոյն բաճկոնակս տաի և պէտք եղած նուէրը տալով ջրուիչը շնորհակալութիւն յայտնելով մեկնեցաւ :

Փոխ-տնօրէնը և ոստիկանները իրենց շնորհաւորութիւններն յայտնելէ վերջ զիրենք նստեցուցի , սիկառաւոր և սրճեփին պատուիրեցի փոխ-տնօրէնին , ոստիկաններուն և սենեակին մէջ գտնուող ամբողջ քանտարկեալներուն սուրճ պատրաստէ : Խօսակցութիւննիս և խնդակցութիւննիս ինչ բանի շուրջ դառնալը ինքնին յայտնի է արդէն :

Բակլին մէջ կեցած կը խօսէի բանտարկեալներուն հետ , հազարապետին տասնապետը եկաւ և զիս դուրսի կողմի բակը կանչելով ըսաւ .

«Պէ՛ր բարիւ կ'ընէ և կ'ըսէ որ իրեն խոստացած 15 ֆրանսական սկիին տաք , որպէս զի բոլորովին ազատուիք »)

Խոստացայ վճարել և տասնապետը մեկնեցաւ : Ինչպէս երևեցաւ , հազարապետը կ'ուպատէ եղեր իմ հաւանութիւնս առնելուն . տասնապետին մեկնելէն քիչ յետոյ հազարապետը եկաւ բանտին դուրսի դրան վրայ կեցաւ և գրպանէն հեռագիրը հանելով սկսաւ կարդալ , որուն պարունակութիւնը գրեթէ հետեւեալն էր .

«Յիւանս բանտարկութեան դատապարտուած Յա-

րութիւն ճանկիւլեանի շղթայակիր պատիժը փոխուած է բերդարգելութեան յարմար անսնուած մէկ բերդին մէջ :»

Ոչ թէ միայն բանտարկեալներն ու ոստիկանները հետաքրքրուած էին ինձմով , այլ նաեւ քաղաքին մէջ գտնուողներն ալ , որ դրան վրայ լեցուած էին , և լսեցին հեռագրին պարունակութիւնը : Բնականաբար հազարապետետը կրնար ինքնին գիտնալ թէ պատիժիս բերդարգելութեան փոխուելը իմ վրաս այնչափ լաւ տպաւորութիւն չպիտի ընէր , ուստի դարձաւ ինձի ըսաւ .

— Հոգ մի ըներ , բոլորովին կ'ազատուիս :

Տնօրէնը , փոխ-տնօրէնը և ժողովուրդը ինձալիս , ինձալիս ըսելէն վերջ հազարապետը ոտքիս փոքրիկ շղթան քակել հրամայեց ու գնաց :

Եկած հեռագիրը կեղծ չէր . բերդարգել ըլլալս կը նշանակէր քանի մը ամիս բերդին մէջ կենալ . կրնայի անմիջապէս փախչելու փորձ մը ընել և յաջողելուս շատ վտան էի , բայց ինչու բոլորովին ազատ չըլլայի : Իսկոյն որոշեցի հազարապետին երթալ . տնօրէնին ըսելուս պէս անմիջապէս զիս հազարապետին զրկեց :

Ճամբան Գըլլճեանը հանդիպեցաւ . բռնապրօսիկ ժպիտով «անցած ըլլայ» ըսելով ձեռքս թօթուեց :

— Քու մասին ի՞նչ կայ բացառանչեցի :

— Ես բոլորովին ներուած եմ և այս գիշեր զիս Պէրութ պիտի զրկեն :

Շա՛տ ուրախ եղայ . երթաս բարով , յաջողութիւն : Անշուշտ երթալէդ առաջ պիտի գաս համբուրուինք , չէ՞ :

— Անշուշտ , ինչո՞ւ այդպէս կը մտածես , այսօր ի՞նչ եղած ես :

— Ոչինչ չկայ. հազարապետին 15 Ֆրանսական ոսկի խոտաացած եմ որ զիս ազատէ, հակառակ պարագային եթէ չիկրցաւ, գոնէ այնպիսի բերդ մը որոշել պիտի սամ ուրկէ փախչիլս դիւրին ըլլայ. տարբերութիւնն այն պիտի ըլլայ որ քանի մը ամբի վերջ պիտի ազատուիմ:

— Արդէն ես լաւ համոզուած եմ որ դուն երկար չես սպասեր մեզի պէս, և ուզածդ պիտի ընես. ահա այդ պատճառաւ է որ կ'ըսեմ թէ ինչ եղած է քեզ այսօր:

Գրլըճեանի հետ խօսելով կառավարչատուն գացինք: Հազարապետը կառավարիչին քովն էր: Գրլըճեանի հետ հազարապետին սենեակը նստած կը ծխէի: Հազարապետը եկաւ և ժպտադէմ բաւ.

— Դիտեմ, ցաւալի է որ այս (Գրլըճեանը մասնաանշելով) սիրելի ընկերդ ալ քեզի հոս լեզուով Պէրութ պիտի մեկնի: Բայց դուն քանի մը որ հիւր պիտի մնաս ինծի, որովհետեւ թէեւ Պէրութ հեռագրեցինք որ որ ձանկիւլեան արդէն վաղուց ի վեր զգատացած է և թէ իր ունեցած հիւանդութիւնը բժշկական տեղեկագրով հաստատուած է որ անբուժելի է և երկար առտեն չպիտի ապրի, խնդրեցինք որ բոլորովին ազատ արձակուելու հրաման ըլլայ, ևն. և որովհետեւ հաւանական է որ կուսակալը մեզի պատասխանէ թէ, քանի որ հեռագիրը կեղբոնէն կուգայ, պէտք է կեղբոնէն գայ այդ հրամանը, հետեւաբար մենք պիտի ստիպուինք կեղբոն հեռագրել. և այդ պատճառաւ է որ կ'ըսեմ թէ քանի մը որ հիւր պիտի մնաս ինծի. այս ըսածիս վստահ եղիր: Ուրեմն ելէք Գրլըճեանի հետ գացէք քաղաքին մէջ և դուրսի պարտէզը պտտեցէք. իսկ եթէ կ'ուզես, անկողինդ թող հոս բերեն. գիշեր-

ները հոս ոստիկաններու զովուեր պառկէ որ աւելի մաքուր է և հանգիստ կ'ընես:

— Շնորհակալ եմ կ'ուզեմ որ այս մէկ քանի գիշերներն ալ Լիմանին մէջ անցունեմ ընկերներուս հետ:

Գրլըճեանի հետ քաղաքին ամէն տեղուանքը պտտելէն վերջ Լիմանէն ոստիկան մը ուզեցի իբր առաջնորդ պարսպադռնէն դուրս գանուած պարտէզը պտտելու համար: Օրը կը տարածամէր, Գրլըճեանի մեկնելու ժամը կը մօտենար. պարտէզին մէջ կուշա ու կուռ զիրար համբուրեցինք կրկին ազատ հողի վրայ համբուրուելու յոյսով Լիման եկանք: Գրլըճեան բանտարկելոց և տնօրէնին մնաք բարով ըսելով կրկին համբուրուեցանք ու մեկնեցաւ: Ինչպէս բոլոր բանտարկեալները ցաւ զգացին իմ բոլորովին առանձին մնալուս համար, նոյնպէս բնական էր որ ինծի ալ՝ ճգնաժամ մը թուէր եթէ երբեք ազատուելու յոյս չունենայի:

Երկու օր վերջ բոլորովին ազատ արձակուելուս լուրը եկաւ Պոլսէն: Պէտք էր Գրլըճեանի նման մէկ ոստիկանով զիս Պէրութ զրկէին պաշտօնական ձեւակերպութեանց համար:

Շոգեհաւը որ պղտիկ բան մըն էր, ծովուն սաստիկ ալեկոծութենէն կը վախնար ճամբայ ելլելու. ուզեցի ցամաքէն երթալ, ան ալ անկարելի էր տեղատարափ անձրեւին պատճառաւ: Թէ՛ ալեկոծութիւնը և թէ անձրեւին շարունակութիւնը բանտարկեալները իմ բախտիս կը վերագրէին:

1898 Դեկտ. 22ին Ա.քեայի մէջ գանուած բոլոր բարեկամներու արդէն շնորհակալութիւն յայտնած և «Մնաք բարով» ըսած էի:

Լիմանին մէջ նստած կը խօսակցէինք, երբ ինծի յատկացուած ոստիկանը եկաւ լուր տալու թէ պիտի

մեկնինք . իսկոյն անկողինս և ունեցածներս բանտարկե-
 եալները շոգենաւ փոխադրեցին : Է՛ն ժամանակը հասած
 էր տարիներով միասին ապրած ընկերներուս « հրաժեշտ
 տալ , որոնց մէջ ուրախացողներ և արտասուողներ պա-
 կաս չէին : Համբուրուելէս վերջ , անօրէնին և ամբողջ
 ոստիկաններուն հետ ալ թէ համբուրուեցայ և թէ ձեռ-
 քերնին թօթուելէ ու իրենց նուէրները տալէ յետոյ
 ամբողջ բանտարկեալներուն ազատութիւն մաղթելէս
 ետք հեռացայ :

Նաւահանգիստէն հազիւ մէկ ժամ հեռացած էինք ,
 կրկին սոսկալի փոթորիկ մը և այլեկոծութիւն սկսաւ ,
 այնպէս որ նաւապետը ուղեց դէպ ի Աքեա՝ դառնալու
 որոշումը տալ , բայց քանի մը վայրկեան վերջ նորէն
 շոգենաւը դէպ ի Պէրութ դարձուց . նաւապետը շոգե-
 նաւը ընկղմելու վտանգէն կը սոսկար : Մտածեցի որ
 վեցուկէն տարուան տառապանքս թաւական չէր , հիմա
 ալ նոյն կեանքն էր գրեթէ . վար իջնեմ գոնէ աչքովս
 չտեսնեմ անդունդին յատակը երթալս : Չգիտէի ինչով
 մեկնել կեանքիս այս դժնդակ վիճակը : Աքեայէն Պէ-
 րութ 6 ժամ կը տեւէր , բայց 2՝ ժամէն հազիւ կրցանք
 օտքերնիս Պէրութի քարափը դնել :

Կառավարչատուն գացինք . ոստիկանութեան ներ-
 կայանալէս և Աքեայի պաշտօնական գրութիւնը կար-
 դացուելէ վերջ դրան առջեւ պատրաստուած կառքին
 մէջ դրին զիս , քովս նստեցաւ ոստիկանութեան անօ-
 րէն վանցի Սէրվէթ պէյը , իսկ դիմացս հարիւրապետ
 մը : Հայոց վանքը կ'երթայինք : Տեսուչին ազդարարե-
 ցին որ պէտք է երգուընցնէ զիս որ ասկէ վերջ հա-
 ւատարիմ մնամ Օսմ . Պետութեան և ու իցէ խռովա-
 րար ընթացքի մէջ չգտնուիմ : Տնօրէնը և հարիւրա-
 պետը եկեղեցիին դրան ներսի կողմը աթոռներու վրայ

նստեցան , իսկ վարդապետը զիս հետն առնելով դէպ ի
 սեղան տարաւ երգուընցնելու համար . վարդապետին
 ըսի .

Քու ըսածներուդ ինչ ձեւով որ պատասխանեմ
 պէտք չէ գիտողութիւն ընես . ես արդէն գլխու շար-
 ժու մով հաւանութիւնս ձեւացնել պիտի տամ :

Վարդապետը հաւանեցաւ : Խաչ և Աւետարան բե-
 րաւ և ձեռքս վրան դնել տուաւ , և սկսաւ բարձրա-
 ձայն ըսել .

« Պէտք է երգնուս և ուխտես որ ասկէց վերջ
 Օսմ . Կայսրութեան հաւատարիմ պիտի մնաս : »

Գլուխս ծակելով « չպիտի մնամ » ըսի :

« Պէտք է ուխտես որ ասկէ վերջ խռովարար ըն-
 թացքի մէջ չպիտի գտնուիս : »

Գլուխս ծակելով « այո՛ , միշտ պիտի գտնուիս » ըսի :

Վարդապետը դարձաւ ոստիկանութեան անօրէնին
 և հարիւրապետին ըսաւ .

— Ուխտեց և երգուընցաւ Խաչին ու Աւետարա-
 նին վրայ . այլեւս ուրիշ բան մը մնաց ընելիք :

— Ոչ , ուրիշ բան չկայ այլեւս :

Վարդապետը մեզի վերի սենեակը տարաւ և սուր-
 ճերնիս խմելէն վերջ կառք նստելով լուսանկարչատուն
 եկանք : Լուսանկարչին պատուիրեցին որ ուշադրու-
 թեամբ պատրաստէ լուսանկարս , որովհետեւ Սուլթա-
 նին պիտի զրկուէր :

Մտածեցի թէ քանի որ ասկէց վերջ նորէն պիտի
 դորժէի , ուրեմն պէտք չէր որ լաւ շինուէր լուսանկարս ,
 որպէս զի հակառակ պարագային չճանչցուիմ :

Լուսանկարիչը պատուիրեց որ հանդարտ կենամ ,
 իսկ ես կամացուկ մը դէմքս շարժեցի , ինչ որ չվրի-
 պեցաւ լուսանկարչին աչքէն :

«Վերջացաւ, վաղը փորձը ձեզի կը դրկեմ և կը տեսնէք», ըսաւ լուսանկարիչը:

Կառավարչատուն եկանք. վարդապետը հոն կ'սպասէր. որովհետեւ դէմքէս ճանչցած էր զիս: Ոստիկանութեան տնօրէնը ըսաւ.

Ազատ է այլեւս կրնաք տանիլ:

Պէրուժ Աղաճանեանի պանդոկը եկանք որ քաղաքին ամենէն նշանաւոր օթիւնէր: Օրը շարաթ էր: Պէրուժ գտնուող Հայեր եկան ազատուիլս շնորհաւորելու. նոյնպէս Գրըճեանը, որ յաջորդ օր պիտի մեկնէր: Ես զինքը համոզեցի փախչիլ արտասահման երթալ. սակայն ինք ընդհակառակը կը համոզէր զիս որ Պոլիս երթանք: Վերջապէս չկրցի զինքը համոզել, ու Պոլիս մեկնեցաւ:

Լուսանկարիչը իմանալով ով ըլլալս, պանդոկ եկաւ: Ինք Հայ-Հռոմէական էր, ըսի իրեն:

— Այո՛, դիտմամբ շարժեցայ որ լաւ չելլէ:

Երբ դիտաւորութիւնս յայտնեցի, ըսաւ:

— Արդէն անիկա անճոռնի բան մը ելած է, ուրբմն վաղը երբ ձեզի կրկին բերեն, ես գիտեմ թէ այլ ևս ի՞նչ տեսակ բան պիտի չինեմ:



ԺԵ. — ԳԱՌԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԾՈՌԱՍԻՆ

Պէրուժ գտնուող Հայերը գրեթէ միշտ կ'այցելէին ինծի: Անոնցմէ մին կը պատմէր Խորհեանսի խօսքերը ու կ'ըսէր:

«Խորհեանսը երուսաղէմ տանող շոգենաւը քարափ հասած էր՝ վերջապէս. փափաքեցայ զինք տեսնել, ու յաջողեցայ, Խորհեանսի առաջին խօսքն եղաւ.

«Աքեա մօտ է և կրնամ հոն երթալ, այնպէս չէ՞»:

«Չէ՛, Հայրիկ, հեռու է, և իր մասնաւոր նաւահանդիսան ունի, որ ասկէ 6—7 ժամ կը տեւէ»:

«Խորհեանս սկսաւ լալ և հետաքրքրուեցայ պատճառն իմանալ:

«Չէ՛ս գիտեր, մեր Ճանկիւլեան Յարութիւն ազան հոն է, կ'ուզէի վերջին անգամ մը ըլլալով զինքը տեսնել»:

Քաղաքին զրօսարանները պտտելու առեն, լրտեսներն այնչափ անճարակ էին որ կարելի չէր աչքէս վրիպիլ. նոյնիսկ դօմիսէր մը քովս եկաւ նստեցաւ բացարձակապէս կեղծելով թէ ժամանակին ինծի Պոլիս տեսած և քանի մը անգամներ տեսնուած ենք որով այլեւս հին ծանօթներ կրնայինք նկատուիլ:

Լրտեսուելուս պարագան ինծի կասկած մը ներչնչեց այնպէս որ համոզուեցայ թէ այս ազատութիւնս բոլորովին դաւադրական է և որոշած են զիս լարուած թակարդի մը մէջ ձգել:

Աքեա գտնուած միջոցիս հեռագրատան ցրուիչը իբր բարեկամ ինծի ըսած էր որ ազատութեանս խնդրին մէջ Պէրուժի Ֆրանսական հիւպատոսը միջամտած է և նոյնիսկ կառավարութեան հարցուցած թէ ինչո՞ւ ազատ չեն թողուր զիս:

Ուր որ ըլլայի, նորէն կը լրտեսուէի. գօմիսէրը նորէն հանդիպեցաւ մեզի. վերջապէս միշտ լրտեսս լրտեսս:

Երեքշաբթի օր թէ՛ խտրական և թէ՛ Ֆրանսական շոգենաւ կար. ցորեկէն վերջը ժամը Չին (Ե. Ե.) կը մեկնէին: Ֆրանսականը Կիպրոս հանդիպելէն վերջ՝ Մէրսինի ճամբով Պոլիս պիտի երթար: Որոշեցի Ֆրանսական շոգենաւով փախչիլ:

Պարսիկ Ապտուլլահը որ Աքեայի բանտէն ազատուած Պէրութ եկած և Ֆրանսական հիւպատոսին դիմած էր ողորմութիւն խնդրելու : Հիւպատոսը ստուգելու համար թէ իրօք Աքեայի բանտարկեա՞լ մըն է, հարցուցած էր թէ զիս կը ճանչնա՞ր և ես հիմա ո՞ւր կրնամ ըլլալ : Ապտուլլահ կը պատասխանէ թէ ճանկիւղեան էֆն արդէն ազատ արձակուած, Պէրութ եկած է : Հիւպատոսը իրեն ըսեր թէ անիկա մենք ազատել տուինք բանտէն, բայց դեռ մինչեւ հիմա երեւան չեկաւ :

Ապտուլլահի այս խօսքերը լսելէս վերջ իսկոյն Աքեայի ցրուիչին խօսքը յիշեցի : Մէկը զրկեցի հիւպատոսարան որ լաածներս ստուգելէ վերջ ըսէ հիւպատոսին : Թէեւ ճանկիւղեան ազատուած է, բայց վատան չէ, որովհետեւ կը լրտեսուի միշտ : Ինք իր պարտականութիւնը կատարելու համար անձամբ պիտի գար, բայց մտածելով որ դրութիւնը աւելի պիտի ծանրանայ, այդ պատճառաւ էր որ իմ միջոցաւ իր երախտագիտութիւնն աւ շնորհակալութիւնը կը յայտնէ : Հիւպատոսը հաւանած էր իմ այդ կերպ մտածելուս և ըսած էր .

«Երեքշաբթի մեր շողենուսը կոչ որ կիպրոս կ'երթայ, թող կիպրոս երթայ, կամ թէ հիմայ քեզի տուած նամակս թող նաւապետին տայ : նաւապետը ձրիաբար զինքը պիտի տանի ուր որ ինք ուզէ :

Քարափ, քացի անցազիրս հանել տալու, երբ պաշտօնեան անունս իմացաւ իսկոյն թուղթն առաւ ու սկսաւ գրել . իրեն ըսի որ Երուսաղէմ երթալէս վերջ Վան պիտի մեկնիմ : Չլսել կարծեց, անցազիրն մէջ կը գրէր թէ Մէրսինի ճամբով Վան պիտի երթամ : Իրեն ըսի որ այդ ճամբաները մեզի ծանօթ չեն, մեր ճամբան Տրապիզոնն է : Գրազիրը առանց իմ խօսքե-

րուս կարեւորութիւն տալու, իր ուղածին պէս գրեց և յետ գրութեան մըն ալ աւելցուց սապէս .

«Այս մարդը ցիկանս բանտարկութեան դատապարտուած ըլլալով ներուած է . ուստի հարկ եղած դիւրութիւնը պէտք չէ զլանալ, և այլն :»

Անցազիրս վերջացուց և խնձի կուտար, երբ պէտք եղած դիտողութիւնը ըրի ըսաւ .

Կառավարութիւնը այս հրահանգը առած է մեզի . ազատ էք կառավարութեան դիմել և պէտք եղած դիտողութիւնը հոն ընել :»

Կը մտածէի թէ դաւադրութիւնը կատարեալ է և թակարդը պատրաստ . կ'ուզեն ինձի անձանօթ ճամբաներով զրկել . որպէս զի դէմս մէկ քանիննր հանեն և կամ ուրիշ դաւադրութեամբ զիս ոչնչացնել տան : Չէ, ատիկայ ինձի համար մարտելիք պատառ մը չէ, ըսի ինքնիրենս : Որոշեցի ոտտիկանութեան տնօրէնին երթալ և ստուգել ինչդիրը : Նորէն դէմս ելաւ գօմիսէրը և ցաւակցութիւն յայտնելով ըսաւ .

— Մենք ծախուած մարդիկներ ենք, դժբախտաբար ժամանակնիս չներէր որ պարտականութիւննիս կատարենք, կը յուսամ թէ կիրակի օր պիտի տեսնուինք :

— Ի՞նչ, կը կարծէք որ մինչեւ կիրակի հո՞ս պիտի մնամ, ո՞չ, վաղն իսկ կը մեկնիմ :

— Անշուշտ Ֆրանսականով, չէ՞ :

— Ի՞նչ, վաղը Խտիվական չկա՞յ . ըսի զարմացական ձեւով մը :

— Խտիվական ալ կայ :

— Ինչո՞ւս պէտք Ֆրանսականը, ես Օսմանցի եմ, օտար նաւով ինչո՞ւ մեկնիմ :

— Կեցցե՛ս, ցոտութիւն ըսելով մեկնեցաւ :

Երբ խնդիրը ոստիկանութեան անօրէնին պարզեցի, ըսաւ .

— Կարելի չէ Երուսաղէմ երթալը, ինչ ընելու պիտի երթաս :

— Ուխտի կ'երթամ :

— Հա՛, ո՞ւրիա ընելու կ'երթաս . դուն կը կարծես որ Վան գտնուած միջոցիդ չէի՞նք գիտեր ինչ ըլլալդ : Վանը քեզի նեղ եկաւ Պոլիս գացիր ու տակնուվրայ ըրիր, հիմա ալ պիտի ուխտես որ երթաս ուրիշ տեղ՞եր ընես : Գնա կուսակալին ըսէ :

— Ուրեմն կ'երթամ ըսելով . դուրս ելայ սենեակէն :

Մտածելով որ այդ մասին պնդելով կրնայ ըլլալ որ կասկած հրաւիրած ըլլամ վրաս և զիս հսկողութեան ներքեւ առնեն . ուղղակի պանդօկ եկայ, Աղաճանեանը կանչեցի և բօի .

Պէտք է որ Ֆրանսական շոգենաւը մանեմ վաղը, որպէս զի Կիպրոս երթամ և անկից ալ արտասահման : Կարո՞ղ էք լսածներս կարգադրել :

— Ի՞նչ կուզէք որ ընենք . մենք պատրաստ ենք ամենայն սիրով լսելու և գործադրելու :

Վստահելի մակոյկավար մը կը վարձէք, պայմանաւ որ, շուտ մը զիս քարափէն առնէ և անմիջապէս Ֆրանս . շոգենաւը տանի, եթէ զուգարթի ըլլայ մակոյկը աւելի լաւ : Իրեն պատուիրեցէք որ շատ զգոյշ ըլլայ . ճիշտ ժամը 12ին քարափին առջեւ կենայ . իմ անկողնու դուք պիտի տանիք մակոյկը . երբ մակոյկը ցատկեմ այլեւս թռչունի նման թռելու և շոգենաւ հասնելու է :

— Այդ շատ հեշտ է և մեզի համար դիւրին . ուրեմն հիմակուրնէ այդ մարդը գտնենք և վաղուան համար պատրաստենք :

Շատ շնորհակալ եմ, բայց պիտի խնդրեմ որ չափէն աւելի զգուշութեամբ պատրաստէք . պէտք է գիտնաք որ փոքրիկ անզգուշութիւն մը և թերութիւն մը կեանքս վրայ տալուն պատճառ պիտի ըլլայ . արդէն գիտէք որ սկիզբէն ի վեր կը լրտեսուիմ և թէ ինձ դէմ թակարգ մը լարուած և դաւազրութիւն մը պատրաստուած է :

Արդէն Պէրութ հասնելէս մէկ օր վերջ ընտանիքիս հեռագրած էի թէ «Ազատ եմ այլեւս» :

Լրտեսներէ շրջապատուիլս, մասնաւորապէս գօմիսէրի մը հսկողութեան ենթարկուիլս և այդ ձեւով անցազիր մը տրուիլը նկատի ունենալով, որոշեցի թէ՛ ինքզինքս կասկածի չենթարկելու և թէ անոնց քիթին խնդալու համար խաղ մը խաղալ :

Անմիջապէս քանի մը նամակներ և բաց նամակներ գրելով Աքեա, Վան և Պոլիս զրկեցի . այդ նամակներովս կը գրէի թէ հետեւեալ օրը, երեքշաբթի Պարիզական շոգենաւով Պէրութէն կը մեկնիմ դէպի Մէրսին և անկէ անմիջապէս ճամբայ ելլելով Վան պիտի երթամ :

Դիտմամբ բաց նամակներ գրեցի որ նամակատունը ճանճրութիւն չը կրէր բանալ կարգալ . եթէ բանար ալ պիտի տեսնէր թէ միեւնոյն իմաստով գրած եմ, և բոլորովին պիտի համոզուէր թէ Պարիզական շոգենաւով Մէրսին կ'երթամ և անկէ ալ դէպ ի Վան . . . :

Այդ օրը (Երկուշաբթի երեկոյ), ի պատիւ ինձի սեղան մը պատրաստուած էր Պէրութի վաճառականներու միոյն տան մէջ, Սեղանին հրաւիրուած էին Երուսաղէմի Պէրութի Տեսուչը և Պէրութի մէջ գտնուած վաճառականներէն և պատուաւոր ազգայիններէն 17-18 Հայեր :

Սեղանին մասնակցողներէն շատ քիչերն էին որ գիտէին թէ յաջորդ օրը կրպորոս պիտի փախչիմ. իսկ ամենքն ալ գիտէին որ յաջորդ օր անպատճառ պիտի մեկնէի Պէրութէն: Բնական էր որ բաժակաճառեր սկսէին. առաջին բաժակը քանի որ իմ կենացս առաջարկուած էր, երկրորդ բաժակը պէտք էր որ ես առաջարկէի նախ Հնչակեան կուսակցութեան յաջողութեան: Առաջարկած բաժակս պարպուելէն վերջ, սեղանին մասնակցող տարիքոտ մէկն ըսաւ.

— Այո՛, պէտք է Հնչակեան կուսակցութեան յաջողութեան համար միշտ պարպենք մեր բաժակները և բարեմաղթութիւններ ընենք: Բայց պարտք կը դնենք ձեր վրայ և կը խնդրենք որ շուտով երթաք և մեր Հնչակը ազատէք Արփիարի ձեռքէն. այս մասին շատ կը խնդրենք...

Արտասանած խօսքերէն այնչափ ազդուեցայ որ քաղաքավարութեան հակառակ ըլլալով, խօսքը ընդհատեցի ըսելով.

Ինչպէս. Հնչակը ազատեմ Արփիարի ձեռքէն. Հնչակը երբ Արփիարի ձեռքն անցած է. կը խնդրեմ շուտ բացատրեցէք ձեր ըսածները:

Ես արդէն յուզումէս ոտքի ելած էի, և կ'սպասէի լսել բացատրութիւնը. յանկարծ մէկ երկուքը ըսին.

— Ոչինչ չկայ, Արփիարը կ'ուզէ եղեր որ ինքն ալ Հնչակի մէջ յողուածներ գրէ և այդ պատճառաւ աննշան անհամաձայնութիւն մը ծագած է Նազարէկի և Արփիարի միջև և շատ հաւանական է որ մինչեւ հիմա վերջացած է:

Ես դեռ ոտքի վրայ կեցած սեղանակիցներուս երեսը կը նայէի, տեսայ որ մէկ քանիները միեւնոյն բանը կը հաստատէին հաւանութեան նշաններով. հա-

մակերպեցայ աւելի այն գերազանց պատճառաւ որ քաղաքավարութեան դէմ էր իրենց ուրախութիւնը տխրութեան փոխել:

Թէ՛ պանդոկին մէջ և թէ՛ Երեքշաբթի առաւօտ մեկնելէս առաջ որչափ որ հետաքրքրուեցայ միշտ յողուած գրելու ու չգրելու անհամաձայնութեան խնդիր մը կայ և շատ հաւանական է որ այժմ վերջացած է կ'ըսէին:

Անշուշտ անտրամաբանական կ'ըլլար 15—20 անհասներու խօսքին չհաւատալ և միայն մէկ մարդու ըսածներուն կարեւորութիւն տալ. և չուզեցի այլեւս հետաքրքրուիլ:

Հեռուէն ինծի ցոյց տուին մակոյկը որ արդէն անկողինս և այլն մէջն էր: Անցագիրս տալու միջոցին ինձ հանդէպ կոշտ վարմունք մը ունեցող պաշտօնեային քիթին խնդալէ վերջ ուզեցի մակոյկ նստիլ:

Պաշտօնեան արմուկը սեղանին կրթնցուցած գլուխը ձեռքին մէջ առած կը մրափէր. իրեն մօտեցայ անցագիրս և 20 փարա սեղանին վրայ դնելով անթնցուցի և ըսի.

Թերեւս ժամը երկուքին դործ ունենամ և բազմութիւնը շատ ըլլայ, անցագրիս վրայ «տեսնուած է» գրեցէք որ վերջանայ:

Պաշտօնեան 20 փարան տանելով, «տեսնուած է» գրելէն վերջ նորէն սկսաւ մրափել. այս անգամ գլուխը սեղանին վրայ դնելով:

Ձրանստական շողենաւին մէջն էի այլեւս: Մակուկավարը երկտող մը կ'ուզէր ինձմէ շողենաւ հասած ըլլալուս համար. իրեն այնպէս պատուիրած էին Պէրութի բարեկամներս: Երկտողը տուի մակուկավարին ու մեկնեցաւ, և մինք ալ ճիշդ ժամը երկուքին Պէրութէն մեկնեցանք հոն թողլով Խաիվական շողենաւը:

Դեռ Կիպրոս չհասած, սոսկալի փոթորիկ մը սկսած էր. Լարնաքայի առջեւ այն աստիճան կատաղի ալիքներ կային որ մակուկավարները չէին համարձակեր գալ մեզի առնելու, շոգենաւը անդադար կը սուլէր: Կիպրոսցիներն իսկ յուսահատած չէին ուզեր այդ վտանգալից վիճակին մէջ մակոյկ նստիլ:

Ծովեզերքը անագին բազմութիւն լեցուած էր իբր հանդիսատես: Ես քովիս նամակը յանձնած չէի նուապետին. եթէ հակառակ պարագային և բուռն փափաքիս, Լարնաքա չկարենայի դուրս ելլել, այն ատեն պիտի յանձնէի նամակը:

Վերջապէս մարդ գլուխ 6 շիլին սակարկելով հինգ հոգի մակոյկ իջանք. ալիքները այն աստիճան կատաղի էին որ անկողինսիս և մենք փառաւոր կերպով թրջուեցանք: Կը մտածէի և ինքնիրենս կ'ըսէի թէ արդեօք կեանքս միշտ այսպէս փոթորկուլից պիտի ըլլայ:

Մակոյկը անկարելի էր որ եզերքին մօտենար, ուրովհետեւ խորտակուելու վախ կար: Մակուկավարը ցամաքէն մարդիկ կանչեց որոնք գրեթէ մերկայած ծով մտան և մեզի կռնակնին առած դուրս հանեցին: Երբ ցամաք ելայ, վրայէս գլուխէս ջուրեր սկսան վազել, որովհետեւ ծովու ալիքները բոլորովին թրջած էին զիս: Ինքզինքս այլեւս ամէն վտանգէ ազատ կը նկատէի: Վերջապէս Համիտեան դաւազբութենէ մը ճողոպրած և ինքզինքս բոլորովին ազատ կը նկատէի անդլիական հողին վրայ. միայն թէ չէր կարելի մտքէս վրիպէր զուգադիպութիւն մը:

1897 Յունուար 1ի առտուն էր որ Լարնաքա կը համնէի, այսինքն նոր տարիին առաջին օրը. ուրեմն նոր տարիի առաջին օրէն կ'սկսէր բռնապետութեան ճիրանէն ազատուիլս: Նոր տարիին հետ նոր աշխարհ

կը մտնէի, և թէ նոր ապրիլ կ'սկսէի: Անմիջապէս Հնչակեան ընկերները զիս շրջապատեցին և Կուսակցութեան ներկայացուցիչ Ասլանը իսկոյն Լոնտոն Նազարբէկին հեռագրեց բանաէն ազատուիլս:

Տօնիկեան Ասլանը իբր Հնչակեան ներկայացուցիչ իրեն սենեակը տարած էր զիս և իսկոյն թրջուած հագուստներս և ճերմակեղէններս փոխել տուաւ: Բնական էր որ փափաքէի ժամ առաջ տեսնուիլ կամ տեսնել Լարնաքայի մէջ գտնուող բոլոր Հնչակեան ընկերները



Մարկոս Ալանանեան (Ասլան Տօնիկեան)

որոնցմէ բաժնուած էի հագուստներուս թաց ըլլալուն պատճառաւ: Ասլանին յանձնարարեցի երթալ այնպիսի զբօսարան մը կամ տեղ մը՝ ուր կարելի ըլլայ տեսնել բոլոր ընկերները: Ասլանը վարանոտ կերպով մը առաջարկեց որ լաւ է քիչ մը հանգստանամ ու վերջէն ընկերները տեսնեմ:

Իմ հանգստութիւնս ժամ առաջ ընկերներուս հետ տեսնուելու մէջ կը կայանայ, պէտք է երթանք, ըսի, ու մեծ սրճարան մը գացինք:

Արճարանին մէջ որչափ որ 10—12 ընկերներ ներկայ էին, հետզհետէ եկան միւս ընկերները եւս, որոնց թիւը գրեթէ կրկնապատկուեցաւ: Բնական էր որ ամենքն ալ քիչ շատ գոհացնէի իմ բոլորովին անակնկալ ազատումին պատմութիւնովը, և ինձի եզրած բոլոր հարցումներուն պատասխանելէս վերջ, կ'ըբար ինձի եկած էր հարցնելու մեր Կուսակցութեան ներքին խնդիրներու մասին: Այս հարցումներուս պատասխանը եղաւ վարանում, կծկատել և գլուխնին առջեւնին ծռելը, այս անակնկալ վարուելակերպն ինձի զարմանք պատճառեց և սկսայ աչքերս չորս կողմ դարձնել և ընկերները դիտել. ամենքն ալ յանկարծակիի եկած լուս ու մունջ կը մտածէին:

Ի՞նչ կայ, մի՞ գուցէ դժբախտութիւն մը տեղի ունեցած է որ ամենքդ ալ կը մտածէք և չէք ուզեր պատասխանել:

Նորէն լուռութիւն. պատասխան չկար: Յանկարծ յիշեցի նախորդ օրուան սեղանին վրայ տարիքոտ մարդուն բրած խօսքերը: Այդ յիշողութենէս ելեկտրականացած ըսի.

Ինչո՞ւ կ'ուզէք հնձմէ պահել, կը կարծէք որ ես լսած չըլլամ տեղի ունեցած դժբախտութիւնը:

Նորէն պատասխան չկար, և գերեզմանային լուռութիւն մը կը տիրէր:

Ասլան առաջարկեց ճաշի երթալ: Ոտքի ելայ. միայն Նշանը հետեւեցաւ միզի. միւսներուն յատուութիւնը սեղով բաժնուեցանք: Ծամբան շատ ստիպեցի որ Ասլան պարզէ եղած անցուդարձն: Ասլան խոտաացաւ ճաշէն վերջ պարզել: Սենեակին պատշգամը նստած էինք. Ասլան սկսաւ պատմել: Իրեն պատմութեանէն եզրակացուցի թէ Կուսակցութիւնը երկուքի բաժնուած է:

Վահնալու բան չկայ, որչափ որ երկուքի բաժնուած է, մեծամասնութիւնը մեր կողմն է, ըսաւ:

Ասլան խոկոյն վեր ելաւ և միւս սենեակը երթալով անագին շրջաբերանաններ բերաւ (որ երկու կողմէն ալ հրատարակուած էին) և ինձի տուաւ որպէս զի կարգամ ու բոլոր անցուդարձերուն իրազեկ ըլլամ: Շրջաբերականները ուշի ուշով կարդացի և անկից վերջ սկսայ մտածել, որովհետեւ անոնց պարունակութիւնը շատ իսուր եւ ցաւալի էր. որոշեցի միանգամ ընդ միշտ այդ ախուր և ցաւալի անցեալի մասին ո՛չ գրել և ոչ ալ խօսիլ:

Որչափ որ խոր մտածումնքներու մէջ թաղուած մտովի այդ որոշումն կուտայի, այդ մասին ոչ գրել և ոչ ալ խօսիլ, բայց Ասլան և Նշան ամբողջ ուշադրութիւննին յարած կ'սպասէին լսել կարծիքս այդ ցաւալի դէպքի մասին:

Ասլանի և Նշանի համբերութիւնը թերեւս սպաւած էր և հաւանական էր իրենք ըլլային լուռութիւնը խողով. բայց իրենց ակնկալութեան բոլորովին հակառակն տեղի ունեցաւ:

Հնչակեան Կուսակցութեան պտռակտումն այնչափ գէշ ազդած էր իմ վրայ որ կարծես սիրտս ու հոգիս դաշունահար եղած ու արիւնոտած էր. այդ արիւնը սրտիս մէջ բնական էր որ չպիտի մնար, սիրտս պոռթկաց և այդ պոռթկումի արդիւնքն եղաւ ազայի մը նման հեկեկելով լալ: Քովիւններս բնական էր որ պիտի ջանային զիս յուսադրել և միտթարել, բայց ապարդիւն. ես միայն իմ սրտիս կսկիծով կը դալարուէի և կ'ողբայի Կուսակցութեան պառակտումն. ինձի համար աւելի ցաւալին այն էր թէ, ինչ որ բռնապետութիւնը յաջողած չէր Հնչակեան Կուսակցութիւնը իր բիրտ

ուժով տկարացնել, մենք Հնչակեաններս ինքնաբերաբար տեղի ունեցած հերձուածով Կուսակցութիւնը կը կը տկարացնէինք: Լուռ ու մունջ դեռ արտասուացս շիթերը չգաղթած պատրաստած անկողնոյս մէջ փռուեցայ հոն թափելու արտասուքներս...

Առաւօտ էր Ասլան այնպէս կնիթադրած էր թէ անպատճառ Նաղարբէկի կողմ պիտի անցնէի: Իր հարցման պատասխանեցի:

Հիմայ ոչինչ չեմ կրնար ըսել քանի որ երկու կողմն ալ ունիմ հին ընկերներ, հետեւաբար հապճեպով որոշում մը տալս կրնայ ըլլալ որ աղագային սխալած ըլլալս զգացնէ ինձ: Թէեւ ես այնչափ հաւատարմ չունիմ Արփիարի վրայ բայց պէտք ունիմ խնդիրը մօտէն և մանրամասնօրէն քննել, որպէս զի սխալ քայլ մը առած չըլլամ. պէտք է երկու կողմի ընկերներուս հետ շփուելիմ, գաղափարներու փոխանակութիւններ ունենանք, անկից վերջ խնդիրը ինքնին կը դիւրանայ. ուրեմն այժմ ես փափուկ դրութեան մէջ կը գտնուելիմ:

Նոյն առաջարկն ըրաւ ինձ: Նաեւ Արփիարի կեդրոնի անդամ Միհրան Սեվազլըն որ Լարնաքս կը գրտնուէր, և ես նոյնը պատասխանեցի իրեն, ինչ որ պատասխանած էի արդէն Ասլանին:

Լարնաքայի մէջ Արփիարականները աւելի շատ էին. որչափ որ Ասլանին հիւր եղած էի, կը տեսնուէի միշտ Արփիարականներու հետ և կը լսէի իրենց ըսածները: Վերջապէս ինձի համար դեռ գոյութիւն չունէր Կուսակցութեան պառակտումը. բոլոր Հնչակեաններու հետ կը տնտեսէի իբր Հնչակեան ընկեր:

Վերջը շատ խորունկ էր և ցաւը կսկծալի. այդ կսկիծը շատ անգամներ աչքերէս արտասուաց շիթեր կը խլէր, եղածը եղած էր. դառն իրականութեան մը

հանդէպ կը գտնուէի: Տեղի ունեցած պառակտման և գոտութեան վերջ տալը իմ կարողութենէս շատ ուշատ վեր էր. պէտք էր և ստիպեալ էի համակերպիլ. ուրիշ ճար չկար:

Ինձի կը մնար անխտիր ամէն Հնչակեաններու հետ իբր ընկեր տեսնուիլ, լսել և հաւաքել տեղեկութիւններ ու փաստեր որոնց վրայ միայն հիմնուած կարելի էր իմ դիրքս ճշգրտել. ուրեմն պէտք էր շուտով Լոնտոն երթայի և խնդիրը մօտէն շօշափէի:

Ընկերներս գիտէին որ Կիպրոս շատ չպիտի մնամ. փափաքեցան զիս Նիքոսիա տանիլ և թէ արդէն Նիքիսիոյ երեւելի վաճառականներէն Կիււվէգեանի տիկին Յուլիանէ մեր ընկերուհին մասնաւորապէս հրաւիրած էր զիս, իրենց տունն հիւրնկալելու համար:

Փափաքեցայ Նիքոսիա գտնուած անգլ. բանալ տեսնել, ինչ որ շատ կը գովէին մեր ընկերները: Բանտին անօրէնութեան սովորութիւնն էր որ, բանտ այցելողները ամօտը պէտք էր ստորագրէին: Կարեւորութիւն չտալով իսկական անոնուովս և մականուանովս ստորագրել ուղեցի, ստորագրելէս վերջ թուրք սլաշտօնեան բացագանչեց:

— Դուք այն ձանկիւլեանն էք, որ կօթը տարի առաջ Գուրգան Պայրամին առաջին օրը ձեր Պատրիարքարանի յոյցին պարագլուին էիք. այնպէս չէ:

Ո՛չ, ես երեք օր առաջ Պոլիսէն Կիպրոս հասայ և քանի մը օրէն նորէն Պոլիս պիտի վերադառնամ, ես ուրիշ ձանկիւլեան մ'եմ:

Պաշտօնեան չկլլեց ըսածս, բայց ինչ փոյթս և ինչ կարող էր ընել, ոչինչ:

Անգլ. բանտն ընկերներուս պատմածէն աւելի գտայ:

Նախ բանտ մը որուն մէջ բնաւ խտրութիւն չկար։ Իշխանի զաւակէն մինչեւ ամենայեախն աղքատին զաւակը պէտք էր միակերպ ուտէին, հագուէին և ապրէին։ Ըստ բանտային օրէնքին, յանցաւորը եթէ ըլլար իշխան մը և կամ ամենէն յետին մէկը, սահմանուած պատիժը պիտի կրէր առանց մազի մը չափ բացառութեան։

Ծխելը որ արգելուած էր, նորէն ընդհանուր էր։ Փուռին մէջ պատրաստուած հացը մէկ տեսակ էր և եփուած կերակուրները ամենուն համար էին։ Բաղնիքը պարտաւորիչ էր 15 օրը անգամ մը, անկէ առաջ գացողներուն համար արգելք չկար։ Քանի մը տեսակ արհեստներ կային որ ըստ կամս էին, ուզող բանտարկեալը կարող էր աշխատիլ, որոշուած օրականը անօրէնին քով կը մնար երբ բանտէն ազատուէր տոկոսով մէկտեղ կ'աւնէր ու կ'երթար։ Մաքրութեան այնչափ հոգ կը տարուէր որ աղտոտները պատիժի կ'ենթարկուէին։

Բանտարկելոց այցելութեան եկողներու որոշեալ օրերէն զատ ոչ ոք կարող էր ներս մանել ու այցելել։ Մաքուր հիւանդանոց մը և կանոնաւոր դեղարան մը ունէր։ Պոստի համար կատարեալ ազատութիւն կար լայն ու ընդարձակ բակին և պարտէզին մէջ։

Ամէն մէկ բանտարկեալի խուցին մէջ մահճակալ մը և անկողին մը և գիրք մը կար։ Դուրսէն խուցերու դռներուն վրայ ախտակներ կախուած էին, որոնց վրայ յտակ կերպով գրուած էին բանտարկելոց ձերբակալման թուականը, պատիժորքան ըլլալը և ազատ արձակուելու թուականը։

Բանտին մէջ հանգիստ չկեցող կամ ու կիցէ յանցաւորի մը համար ո'չ շղթայ կար և ոչ ծեծ ու ոչ ալ

կոշտ հայնյութիւններ, այդ տեսակներուն համար (անշուշտ գործած յանցանքին համեմատ) քար կտորել կար, բանտարկեալը իրեն օրինակ տրուած քարի չափով ու մեծութեամբ պէտք էր կտորէր որոշ ժամու մը մէջ, եթէ մինչեւ որոշեալ ժամուն չկտորէր ու չվերջացնէր, այն ատեն յաւելում կ'ըլլար և բանտարկեալը ստիպեալ էր շուտ կտորել վերջացնել, որպէս զի կրկին յաւելում չըլլար։ Պատիժի ուրիշ տեսակ մ'ալ կար։ Ճիշդ խոշոր կլոր ժամացոյցի նման՝ այսինքն 50 սանդիմէթր խոշորութեամբ և այդ ժամացոյցին ետին տպագրական մեքենայ մը դարձնելու պէս փայտ մը կար շարժելու համար, որպէս զի սլաքը յառաջանար։ Յանցանքին համեմատ բանտին անօրէնութիւնը կ'որոշէր թէ այդ ժամացոյցին վրայի սլաքը մինչեւ ո՞ւր պիտի հասնէր որոշեալ ժամու մը մէջ, եթէ բանտարկեալը ծուլութիւն ընէր և ետեւի այդ անիւը չդարձնէր և որոշեալ ժամուն սլաքը որոշ տեղը չհասնէր, նորէն շարունակել կուտար, անշուշտ վրան յաւելում ընելով։ Ահա այս երկու պատիժներն էին որ պիտի կրէին բանտարկեալները։ Թուրքիոյ բանտերուն բաղդատմամբ ասիկա արքայութիւն է կ'ըսէի և պատրաստուած էի մեկնիլ երբ թուրք պաշտօնեան եկաւ և ըսաւ։

Ինչպէս գտաք, հաւնեցա՞ք մեր բանտին և օրէնքին որ մեր պաշտօնեան անշուշտ ձեզ բացատրեց։

Այո, հաւնեցայ, չնորհակալ եմ որ արտօնեցիք և զաղափար մը կազմեցի։

Թրքական բանտերու հետ բաղդատելով մերինը ինչպէս կը գտնաք։

Ես ոչ բանտարկուած եմ և ոչ ալ թուրքիոյ բանտերը տեսած, բայց պատմածնուն նայելով բաղդատմամբ ձեր բանտերը հիանալի են։

Գիտելի թէ պաշտօնեային նպատակն ի՛նչ էր . կ'ուզէր խօսք առնել ինձմէ : Մտովի ըսի . շա՛տ ուշ մնացեր ես , ողորմելի արարած :

Սրբէն գրան քով հասած էինք . շնորհակալու թիւնս յայտնելէն վերջ մեկնեցանք բանալն :

Լարնաքա էի : Հալէպէն հոն հասան Հնչակեան Գրիգորեան եղբայրները , երբ զիս տեսան զարմացմամբ ըսին .

— Կառավարութիւնը կարծելով թէ Խաբովկան շոգենաւով Մէրսին ելած էք . Մէրսինը ու Իսքէնտէրունքը տակն ու վրայ կ'ընէ և ձեզի կր փնտռէ : Ատանա , Հալէպ և ուրիշ տեղեր հեռագիրներ տուած է ձեր մասին լուր մը առնելու : Շատ զղջացած են որ ձեզ հսկողութեան ներքեւ Մէրսին զրկած չեն . վերջապէս գիշեր ցորեկ ձանկիւլեանը կը փնտռեն :

— Բանի որ կը փնտռեն , ըսել է կը փափաքին որ աւանուլինք . կը յուսամ որ վերջէն պիտի կարենամ տեսնուիլ , ոչ թէ իրենց ուզած ձեւով այլ իմ ուզած ձեւովս . իսկ հիմա որոշած եմ արդէն Եւրոպա երթալ ու քիչ մը պտտիլ :

ՎԵՐջ Գ. ՄԱՍԻՆ

ՆԻԻԹԵՐՈՒ ՑԱՆԿ

	Էջ
Ա. Անցեալը ներկան եւ ապագան	4
Բ. Բա՛նց քե դժոխք	12
Գ. Այլեւս ո՛ւր եր	24
Դ. Հագարապետին Իրսին ցաւը	70
Ե. Բանսին մեզ յեղափոխութիւն	78
Զ. Սասունի ապստամբութիւնը	86
Է. Լարուած բակարդը	92
Ը. Տիկին Նազարբեկի այցելութիւնը	95
Թ. Սոսկալի տառապանքը	104
Ժ. Ընդհանուր ներուժ	123
Ժ՛. Փախչելու միջոցներ	129
ԺԲ. Հնչակեանները նորէն կը գործեն	163
ԺԳ. Քեամիլ պէյը եւ Սուլթան Համիթը	191
ԺԴ. Ներման արժանանալս	199
ԺԵ. Դաւադրութիւն եւ ծուղակ	206.

ԳԻՆ 5 ՂՐՈՒՇ
ԱՄԵՐԻԿԱ 25 ԱՆԵՔ

Վանաձուման կեդրոնաճեղին է «ԿՈՀՍ.Կ»ի
խմբագրասունը :

Դիմել՝

استانبول بوسته قوطوسی نومرو ۱۲۵ غوهاق غزته سنه

Rédaction «GOHAG» B. P. Centrale 125, Constantinople

Խմբագրութիւն «ԿՈՀՍ.Կ»ի, 125 փասարկը, Կ. Պոլիս

11.968-149
11971-8